

ՅՈՒԼԻՍ

ՕԳՈՍՏՈՍ

ՍԵՊԵՄԵՐԵՐ

Թիւ 7 - 8 - 9

1993



ԱԼԻՆՈՒ

ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՒԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱՍԻՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

ԿԵ. ՏԱՐԻ - ՆՈՐ ԵՐՋԱՆ

1993

ՅՈՒՆԻՍ - ՕԳՈՍՏՈՍ - ՍԵՊԵՍԵՐԵՐ

ԹԻՂ 7 - 8 - 9

1993

July - August - September


No. 7 - 8 - 9

S I O N


VOL. 65

A MONTHLY OF RELIGION LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor : His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem



ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՏԵՍԻԼՔԻՆ ՓՈՐՉԱՌՈՒԹԻՒՆԸ

Յիսուսի այլակերպութեան պատմութիւնը յատկանշական տեսիլքի մը պատմութիւնն է:

Նախ տեղի ունեցած է լեռան մը կատարին, անմարդաբնակ, կարծես ամայի տեղ մը:

Եւ այդ տեսիլքին փորձառութիւնը ունեցողները, երեք հոգի են միայն: Յիսուսի կողմէ իսկ ընտրուած տասնըերկու աշակերտները, բոլորը չունեցան այդ տեսիլքին փորձառութիւնը:

Անոնց մէջ Յուղա Խսկարիովտացին ալ կար: Անիկա երբեք պիտի չկարենար այդ փորձառութիւնը ունենալ: Անոր աշխարհը ուրիշ աշխարհ էր: Անիկա՝ "արծաթսիրութեամբն մոլեալ (մոլի) Յուղան" էր:

Այդպիսիներ տարբեր նպատակներ կը հետապնդեն: Բայց տեսիլք չեն կրնար ունենալ:

Մինչեւ իսկ այսօր, քիչեր կը փափաքին քալելով Թաքոր լեռան գագաթը մազլցիլ: Շատեր ստորոտը կանգնած, միայն դիտելով կը բաւականանան: Ամայութիւնը, առանձնութիւնը անիմաստ է իրենց համար:

Յիսուսի աշակերտներն ալ, գուցէ, այդպիսի զգացումներ արտայայտեցին, եւ Յիսուս իրենց ըսաւ, "Դուք այստեղ մնացեք, ես կատարին պիտի բարձրանամ: " Եւ իրեն հետ առա միայն երեքը, Պետրոսը եւ Զեբեդեան երկու եղբայրները՝ Յակոբոսը եւ Յովիաննէսը, որոնք ցոյց տուած էին յատկութիւններ՝ նախանձայոյզ ըլլալու, ձգտումներ՝ աւելին իմանալու, նոփրուելու, մինչեւ իսկ վիճելու Յիսուսի հետ, չըմբռնելով դեռ Յիսուսի խօսքերը, երբ կ'ըսէր թէ՝ "Որդի Մարդոյն պիտի մատնուէր, չարչարուէր, խաչուէր, եւ յարութիւն պիտի առնէր: "

Դետրոս պիտի վիճէր եւ ըսէր. "Այդ պիտի չըպատահի քեզի: Ես պիտի մեռնիմ, քեզի պաշտպանելու համար: "

Անշուշտ որ չէր գիտեր թէ ինչ կը խօսէր:

Եւ Յիսուս Թաքոր լեռան կատարին, անոնց յայտնեց իր աստուածային եւ մարդկային խկական բնութիւնը:

Խօսած եւ վիճած էին Քրիստոսի եւ ակնկալուած Մեսիայի առաքելութեան մասին: Խօսած եւ վիճած էին Մովսէսի օրէնքներուն մասին: Յիշած էին որ Եղիան իբրեւ մարգարէ պիտի գար, եւ եկած էր արդէն, իբրեւ Եհովայի օրէնքներուն գործադրութեան նախանձախնդիր եւ ախոյեան մարգարէն:

Եւ Թաքոր լեռան տեսիլքին մէջ, ընտրուած երեք աշակերտները, կը տեսնէին յստակ կերպով, եւ կ'ըմբռնէին ամբողջովին, թէ Յիսուս է Որդին Աստուածոյ, որ եկած էր ո՛չ թէ անտեսելու, կործանելու՝ օրէնքը եւ մարգարէութիւնները, այլ զանոնք ամբողջացնելու:

Եւ այս համոզումը կը հաստատուէր, երբ այս տեսիլքին մէջ, ինչպէս Յորդանան գետի մէջ Յիսուսի մկրտութեան պահուն, Ս. Հոգիին ներկայութեան խորհրդանիշ՝ լուսաշող ամպերուն մէջէն, նոյն ձայնը կը յայտարարէր. "Դա է Որդին իմ Սիրելի, անոր մտիկ ըրէր":

Պետրոս Առաքեալ, իր հիացմունքին մէջ շփոթած, "Այստեղ լաւ է այստեղ մնանք", ըստ: "Պատրաստ էր մինչեւ անգամ տաղաւարներ շինելու, Մովսեսին եւ Եղիային համար:

Այս տեսիլքն էր որ ուղեցոյց եղաւ երեք աշակերտներուն (Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին), որոնք մէկ կողմէ տարածիչը եղան Քրիստոսի պատգամներուն, եւ չը վարանեցան նահատակութեան պսակը ընդունելու, եւ միա կողմէ իրենց այս փորձառութիւնը պատմեցին բազմութիւններու, զանոնք հաստատելու համար իրենց հաւատքին մէջ, վկայելով որ իրենց քարոզած Քրիստոսը արդարեւ շարչարուեցաւ, խաչուեցաւ, թաղուեցաւ . . . բայց յարութիւն առաւ, եւ հաւատարիմ է իր խոստումին, որ իրեն հաւատացողը երբեք լրուած եւ առանձին պիտի չը մնայ: Իր հրաշագործ ձեռքերով պիտի հպի, պիտի բարձրացնէ մեզ: Կեանքը եւ ապրիլը իմաստ պիտի ունենան: Իրեն հաւատացողը տեսիլքի մարդ միայն կրնայ դառնալ:

Անհատներ եւ ազգեր, տեսիլք եթէ ունենան, այսինքն եթէ կարենան տեսնել իրենց իսկական բնութիւնը, աստուածային եւ մարդկային բոլոր ձգտումներուն ներդաշնակ միախառնումը, չեն կրնար կործանարար ուժերու ձեռքը գործիք դառնալ:

Կործանարար շարին դիմակաւոր ուժերը մեր շուրջը կան եւ միշտ պիտի գտնուին: Անոնք ամէն տեսակի կեղծ դիմակներու ետև պահութած, իրենց շարիքի թոյնը պիտի թափեն, եւ իրենց դժոխքի կրակով պիտի հրդեհեն, ինչ որ մարդկութեան հանձարեղ զաւակները եւ ազգերը, տեսլապաշտ հիացմունքով, կառուցեր են եւ ստեղծագործեր:

Աշխարհ այսօր դժոխքի մէջ է:

Մեզմէ ամէն մէկը իր Թաքոր լերան ստորոտն է կանգնած: Ով որ կարողանայ բարձրանալ իր Թաքոր լերան կատարին, նա անպայման պիտի ունենայ տեսիլքը եւ փորձառութիւնը, որոնցմով զօրացած, լեռնէն վար իշան Յիսուսի երեք աշակերտները:

Երաւաղեմի Սրբոց Յակոբեանց վանքը եւ Միաբանութիւնը հոգեւոր պարտաւորութեան ներքեւ կը գտնուին, տեսիլք ունեցող զաւակներ դաստիարակելու եւ անդամներ պատրաստելու:

Ինչ օրինութիւն կը բաշխուի Սուրբ Աթոռոյս երախտաւոր հոգիներուն, եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ Ազգիս զաւակներուն առ հասարակ, երբ մեր ժառանձաւորաց վարժարանի շրջանաւարտ դասարանէն աշակերտները առանձնաբար զգան թէ քայլ առ քայլ առաջնորդուած են դէպի կատարը իրենց Թաքոր լերան, եւ պատրաստ են յայտարարելու թէ՝ ես իմ ազատ կամքովս եւ գիտակցարար որոշած եմ իմ կեանքս նուիրել Աստուծոյ ծառայութեան, դառնալով ծառայ Քրիստոսի եւ անդամ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան:

Այս տեսիլքը ունենալէ եւ այս նպատակը որդեգրելէ յետոյ, իրեն համար դժուար պիտի չըլլայ ովստել՝ "հաւատարիմ մնալ իմ կոչումիս, ինազանդելով Երաւաղեմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ովստի եւ Կանոնադրութեան օրէնքներուն, կատարելով Պատրիարք Սրբազն Հօր եւ վանական իշխանութեան հրահանգները եւ որոշումները, կատարելով իմ պարտակա-

նութիւնները Տնօրինական Սուրբ Տեղեաց եւ ամենօրեայ պաշտամունքներուն մէջ. հետամուտ լինելով կրթութեան, մշակելով հոգեւորականէն ակնկալուած եւ հոգեւոր ու բարոյական դաստիարակութեամբ սնած անձի մը նկարագիրը, բարի օրինակ դառնալով այլոց, եւ Քրիստոսի Աւտարանը քարոզելով՝ բանի եւ գործով, որպէս զի արժանի լինիս Տիրոջմ վարձատրուելու իբրեւ "Մշակ առանց ամօթոյ": Տերը թող օգնէ ինձ իմ ովատիս կատարման մէջ:

Այդպիսի տեսիլքի մը շնորհով գոտեպինդ հոգի մը, պիտի նմանի բարեբեր այն հողին, որուն մէջ ցանուած հունտը անպայման պտուղներ պիտի տայ մէկի տեղ վաթսուն եւ մէկի տեղ հարիլո:

Եւ այս' կարելի է: Միտքը, հոգին եւ կամքը զօրացնելով եւ մշակելով: Թոյլ չտալով որ հունտը ֆձանայ՝ "Ի չար խորիրդոց, ի բանից եւ ի գործոց": Խնրգինքն եւ կեանքիդ տեսիլքին կոչումը եւ փորձառութիւնը ձանչնալէն, ընտրելէն յետոյ, ընտրելով այն բարեկամները որոնք նոյն հոգին եւ ծառայութեան նոյն մտահոգութիւնները ունին: Որոնք կ'ըմբռնեն Աստուծոյ պատուիրաններուն իմաստը, անոնց խստութեան քաղցրութիւնը, եւ անոնց անխարդախ առաջնորդութիւնը, անհրաժեշտութիւնը:

Որոնք Նարեկացիին հոգիով կրնան աղերսել. "Մի՛ շիշցին առ ի մէնջ՝ լուսոյդ շնորհաց ֆայլմունք ի տեսականաց աչաց իմաստից. վասն զի զքեզ ուսաք միանալ ի մեզ, ի ձեռն աղօթից, եւ ընտիր վարուց խնկելոց . . . :"

Աղօթենք որ մեր Ազգին համար օրինութիւններ բաշխելու կոչումը եւ տեսիլքը ունեցող այս հաստատութիւնը, այս Ս. Աթոռը, բարգաւաճի այնպիսի շնորհընկալ զաւակներով որոնք նոյն տեսիլքին հաւատարիմ սպասաւորները մնան իրենց կեանքին օրինակովը: Այն ատեն իսկապէս Աստուծոյ անունը կը փառաւորուի: Այն ատեն իսկապէս մեր Ազգը օրինուած ազգի մը շնորհըները պիտի ստանայ:

Այն ատեն մեզմէ ամէն մէկը, պտղատու ծառի մը նման, մեր անձնական, ընտանեկան, ընկերային կեանքին մէջ, մեր կազմակերպական, ազգային կեանքին մէջ պիտի կատարենք այնպիսի արդիւնաշատ եւ բարեքաստ գործեր, որոնց համար Աստուծոյ Աջը հովանի եւ Անոր Չայնը քաջալեր պիտի դառնայ, որպէս զի իր "հաւատարիմ ծառաները" իրենց արժանի վարձը ընդունին: "Մուտ յուրախութիւն Տեառն": Տիրոջ պարգեւած ուրախութիւնը ոչ ոք կրնայ մեզմէ խլել: Ատկէ աւելի թանկագին վարձը, վարձատրութիւն չկայ:

Վ'աղօթեմ որ մեզմէ ամէն մէկը զգայ իր կեանքին մէջ որ տեսիլք ունի, այդ տեսիլքին փորձառութիւնը ունի, որոշումը առած է, եւ այդ որոշումին համաձայն կը քալէ, կ'ապրի, կը գործէ, որպէս զի Աստուծոյ կամքը կատարուի մեր ազգին համար եւ ամբողջ աշխարհի խաղաղութեան համար:

Թ. Ա. Ա.

ԿՐՈՆԱԿԱՆ

ՅԻՍՈՒԽԻ ԿԵՐՊԱՐԸ

Ո՞վ էր Յիսուս: Ուրեմն Քրիստոնեայ անմիջապէս պիտի պատասխաներ. չորս աւետարաններու Քրիստոսն է: Լաւ պատասխան մը. բայց ոչ ամբողջական: Քանի որ իր կենսագիրները լուր են Անոր Փիզիքական կերպարի մասին: Յիսուսի կեանքին, հանրային գործունեութեան մասին ունինք տեղեկութիւններ, անոր մահեն ու յարութենէն 40-50 տարիներ ետք գրուած իր չորս կենսագիրներու կողմէ:

Բարեբախտաբար Հռովմէական կայսրութեան պաշտօնեայ մը Յիսուսի մասին պղնձեայ տախտակի մը վրայ նկարագրած է զինք: 1987ին Հռովմ այցելութեանս առիթով ընդօրինակեցի նշգրիտ բարգմանութիւնը: Ահա այդ տեղեկագիր, գրուած գաղտնի սպասարկութեան պաշտօնեայ, Բիպիկոս Լենտիլոսի կողմէ:

"Այս օրերուն ոյժեղ նկարագրով մարդ մը յայտնուեցաւ. անունը Յիսուս Քրիստոս, որ մեր մէջն է. հերանոսներ զինք կ'ընդունին իրը նշմարտութեան քարոզիչ եւ մարգարէ. բայց իր աշակերտները զինք "Աստուծոյ Որդի" կ'անուանեն:

"ԱՅ մեռելի մը յարութիւն տուած է. ամէն տեսակ ախտեր կը բժշկէ. հասակաւոր է եւ վայելչագեղ. շատ յարգարժան դէմքով. այնպէս որ զինք դիտողը թէ կը սիրէ եւ թէ երկիւղածօրէն կը պատկանի իրմէ:

"Անոր մազերը շագանակագոյն են, որ ականջներուն քովէն շիտակ կ'իջնեն վար, եւ ուսերուն մօտ կ'ըլլան գանգուր խոպափիկներ: Ճակտին կեդրոնէն մազերը երկուք բաժնուած են. ըստ սովորութեան նազարեցիներու: Ունի շատ քննուշ եւ պարզ նակատ մը. դէմքը անարատ է եւ

առանց կնճինի. գեղեցիկ եւ սիրուն կարմրութեամբ: Իր ժիթն ու բերանը այնպէս մը երկնղած՝ որ դժուար է նկարագրել. մօրուքը իիտ, մազերուն գոյնով, ոչ շատ երկար: Նայուածքը անմեղ եւ վճիտ. աչքերը գորշ, արագ եւ յստակ":

"Երբ կը յանդիմանէ, սոսկալի է. իրատած ատեն ազնիւ եւ քաղցրախօս: Խօսակցութիւնը հանելի, զգօն եւ հանդարտ: Ոչ ոք յիշէ իր խնդալը տեսած ըլլալ: Բայց շատեր տեսած են իր լալը:

"Մարմնոյն ներդաշնակութիւնը սկանչելի է. ձեռքերն ու թեւերը քննուշ են ու վայելք է դիտել զինք. խօսակցութիւնը բարեհամրոյր է. իմաստուն, պարզ ու համեստ: Մարդ մը եզակի, բացառիկ գեղեցկութեամբ. մարդոց որդիները գերազանցող: "

Նոր կտակարանի մասնագետներ իրական Յիսուսը տալու համար կը դիմեն չորս աւետարանիչներու. որոնց իրաքանչիւրը տարրեր նկարագրականը կու տան Յիսուսի. ըստ կարիքներուն այն համայնքին, որուն համար գրուած է այդ մասնաւոր աւետարանը:

Առաջին՝ առնենք Մարկոսի Աւետարանը. ամենէն կանուխ գրուածը եւ համառօտը: Երկար ատենէ սպասուած Մեսիան որ իր իսկ շարչարանքով եւ մահուամբ աշխարհը ազատեց սատանայի նաևկերէն: Բրօֆ. Փոլ Ագուէմիլը, Վիրենինոյ Աստուածարանական Ճեմարանի նոր Կտակարանի մասնագետը կ'ըսէ: "Յիսուսի մասին պատմուած առաջին աւանդութիւնները Մարկոս կը դնէ իր շարչարանքի պրիմակին տակ":

Մարկոսի ընթերցողները, հելլէն եւ հերանոս՝ հրաշներ գործող Յիսուսը

սիրով կ'ողջունեն. մինչ իր անմիջական շրջանակը, ընտանիքը, դպիրներ, մանաւանդ աշակերտները սխալ կը հասկեան զինք. այնպէս մը որ, "ետիս գնա սատանայ, դուն իմ գայթակղութիւնս ես". ըսաւ Պետրոսի:

Հետաքրքրական է նկատել որ, Մարկոս չի յիշեր ուեւ մէկը իրեններէն որ ներկայ էր խաչելութեան: "Աստուած իմ, Աստուած իմ, ընդէ՞ր բռնես զիս". եւ հերանու հարիւրապետը կը խոստովանի. "Արդարեւ Աստուծոյ որդին էր այս մարդը": Մարկոս հակակրութիւն մը ունի Երուսաղէմի առաջին եկեղեցին առաջնորդներուն, առաքեալներու դէմ:

Բրօֆ. Գիլպը ժիշ մ'ալ առաջ կ'երրայ ըսելու աստիճան թէ՝ ըստ Մարկոսի առաքեալները հակառակ էին Քրիստոսի, մինչեւ Անոր յարութիւն առնելը:

Մատթէոսի Յիսուսը նսրայէլի քագաւորն է. սպասուած արքայական Մեսիան, Որդի Աստուծոյ. Դաւթի սերունդէն, պատրաստ մեննելու իր ժողովուրդին համար: Որոշ է ուրեմն որ Մատթէոս կը գրէ հրեայ ընթերցողներու համար եւ այդ է պատճառը որ՝ յանախ Հին Կտակարանէն մէջբերումներ կը կատարէ. "Այս եղաւ որպէս զի կատարուի Տիրոջ խօսքը որ գրուած է":

"Ծնունդք իժից" կը կոչէ Փարիսեցիներու եւ դպիրներու խումբը. Յիսուս հրեական կրօնական խստակրօն հաստատութեան շատ հակառակ է: Ըստ Մատթէոսի Յիսուս նոր Մովկւսն է. ոչ թէ օրէնքը մեկնող Ռարրի մը, այլ նոր օրէնք տուող եւ լրումն հրեական մարգարեւութեան: (Տես Լերան Քարոզը):

Ղուկաս կը գրէ զարգացած, սովիսա ընթերցողներու համար. իր գիրքը հելլէն մշակոյրին յարմարցնելու միտումով: Իր Յիսուսը անմեղ փրկիչն է աշխարհի, լի սիրով եւ ներող ոգիով: Կեանքը օրը օրին, ժամը ժամուն ապրելու դասը կայ հոն:

Օրինակ Ղուկաս կը գրէ "Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօք". մինչ Մատթէոս կ'ըսէ. "զհաց մեր այսօք": Երբ առաջին Քրիստոնեաներ գիտցան որ Քրիստոսի Գալուստը անմիջական չէ, պիտի շատ ուշանայ . . . Ղուկաս, գործնական յոյն մարդ, թիշկ եւ հոգերան, 85 բուին գրեց իր ընթերցողներուն. "Քրիստոնեաներ պէտք է շարունակեն ապրիլ կեանքերնին բնականոն ընթացքով". եւ իր պատգամը պատշաճնեցուց գործնական այդ սկզբունքին:

Բաղդատենք ժողովուրդին հակազդեցութիւնը Յիսուսի մէկ հրաշքին առիրով: Ուրախութիւն, հրճուանք կայ ըստ Ղուկասի. ըստ Մատթէոսի՝ հաւատէն է որ կ'արտայայտուի. Մարկոս կ'արտայայտէ Յիսուսի սբանչելի գօրութիւնը:

Յովհաննէսի Յիսուսը բոլորովին տարբեր է: ԱՅ միայն եօթը հրաշքներ կը գործէ. ցաւագարներու թշկութիւն չի յիշեր: "Նա մարմնացեալ Որդին է Աստուծոյ": Պէտք չունի Ս. Ծնունդը յիշելու: Խաչին վրայ ան տէրն է կացութեան. հոգածու է իր մօթ մասին: Գեթսեմանիում ծունկի եկած չի տագնապիր, այլ զինք ձերքակալելու եկած զինութեր եւ ես մղուելով ծունկի կու գան. եւ խաչին վրայ իսկ գոհ է որ լրիւ կատարած է իր գործը. "Ամենայն ինչ կատարեալ է": Ու կ'աւանդէ հոգին:

ԲԱՐՁԷՆ ԵՊՍ. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

ԴԵՄքԵՐԸ ԴԵՊԻ ԼՈՅՆ

Վերջերս գտնուեցաւ հին իւղաներկ սրբանկար մը, որուն պաստառին մէկ կողմը կայ Յիսուսի Մկրտութիւնը (յայտնապէս վերահպումով նորոգուած, մաշած մասերը ամբողջացած). իսկ նոյն պաստառին ետեւի կողմը՝ յայտնապէս Յիսուսի Պայծառակերպութիւնը պատկերուած, բայց արդէն իսկ ներկը բափթը ուած, դէմքերը մաշած, նարոտած: Առաջին անգամն էր որ հայկական սրբանկաներու մէջ կը տեսնենք այսպիսի պաստառ մը: Մշուշոտ այս Այլակերպութեան նկարին մէջէն իսկ յայտնութեան խորհուրդը զգալի է:

Յիսուսի Այլակերպութեան պատմութեան մէջ, եւ Այլակերպութեան որեւէ մէկ նկարի մը երբ կը նայինք, մեզ տպաւորող առաջին տեսարանը, առաջին պատկերը երեք դէմքերն են:-

- Լոյսին մէջէն նառագայթող Յիսուսը
- Անոր աշին՝ Մովսէս մարգարէն
- եւ ճախին՝ Եղիա Մարգարէն:

Եւ անմիջապէս կ'անդրադառնանք որ խորհրդաւոր նկար մըն է այս: Խորհրդանշական (սիմպոլիք) պատկեր մըն է:

Եւ արդարեւ,

Մովսէս կը խորհրդանշէ Աստուծոյ օրէնքը, Աստուծոյ կամքը, Աստուծոյ պատուիրանները:

Եղիա մարգարէն կը խորհրդանշէ Աստուծոյ օրէնքը գործադրողը, Աստուծոյ կամքին հնագանդողը, Աստուծոյ պատուիրաններուն համաձայն ապրող նախանձայոյզը:

Եւ այս երկութին մէջտեղ կանգնած է՝ նառագայթող Յիսուսը, որ կը խորհրդանշէ աստուածային շնորհը, որո՞վ միայն կարելի է լուսաւորել նանապարհը եւ ընրոնել Աստուծոյ օրէնքներուն,

պատուիրաններուն իմաստը, խստութիւնը եւ անհրաժեշտութիւնը: Որո՞վ միայն կարելի է կեանքը ապրիլ գոհունակութեամբ, ներդաշնակութեամբ, սիրով, հաւատով եւ յոյսով:

Բ.

Երկրորդ մակարդակի, երկրորդ րամի Յիսուսի Այլակերպութեան պատմութեան մէջ, եւ Այլակերպութիւնը ներկայացնող որեւէ մէկ նկարի մը մէջ, գլխաւոր այս երեք դէմքերուն մօտիկ, կը գտնենք երեք աշակերտները Յիսուսի (Պետրոս, Յովհաննէս եւ Յակովոս), որոնց հետ Յիսուս լին բարձրացած էր առանձնանալու եւ աղօթելու:

Պայծառակերպութեան այս հրաշալի տեսիլին դիմաց կանգնած, կամ ընկողմանած, աշակերտները զմայլանենք կը դիտեն տեսիլքը, մինչեւ որ, քուն արբնցածի պէս, կը սթափին, եւ իրենց մօտիկ կը գտնեն Յիսուսը՝ առանձնանալու:

Եւ այն ատեն, Պետրոս՝ հիացմունքն դրդեալ, կ'ըսէ. "Վարդապետ, քարտ է մեզ աստ լինել":

Այստեղ մնանք:

Մովսէսին եւ Եղիային համար ալ տեղ կը պատրաստենք. տաղաւար կը շինենք:

Եւ ամպին մէջէն կը լսեն ճայնը, որ կ'ըսէ. "Ի՞ս է Որդին իմ սիրելի": Անոր մտիկ ըրէք:

Գ.

Այլակերպութեան այս պատմութեան եւ նկարին երրորդ մակարդակը, երրորդ րամնը կայ:

Ասիկա՝ հոգիի եւ մտքի աշխերով կարելի է տեսնել:

Բայց 1500 քուականներուն ապրած (1483-1520), հտալացի նշանաւոր նկարիչներէն մէկը, Ռաֆայէլ Սանզիո,

(ամրողացնելու համար Այլակերպութեան պատմութեան եւ տեսիլքին իմաստը, հոգեւոր նշանակութիւնը), "Այլակերպութիւն" անունով իր նկարին մէջ, լեռան կատարին տեղաւորել յետոյ երեք գլխաւոր դէմքերը (Յիսուս, Մովսէս եւ Եղիա) եւ անոնցմէ նառագայթող լոյսին անմիջական մօտիկութեան մէջ՝ ներկայացնելէ յետոյ հիասքանչ երեք աշակերտները, ամրող լեռան մարմինին վրայ, մինչեւ ստորոտը եւ բացաստանը, խմբած է, ցրուած է քազմութիւններ մարդկային մարմիններու, ներկայացնելով ընկերային կեանքի զանազան վիճակները: Եւ թերեւս անոնք կը ներկայացնեին իր ժամանակի ընկերութեան զանազան անձնաւորութիւնները:

Ասոնցմէ շատեր գրադուած են իրենց յատուկ մտահոգութիւններով, կոնակ դարձուցած են նառագայթող լոյսին, եւ հետեւարար կը մնան մութին եւ խաւարին մէջ: Իրենց նամրան կորսնցուցած եւ շուարած:

Ուրիշներ, իրենց երեսը դարձուցած են դէպի լեռան կատարը: Եւ այնտեղէն նառագայթող լոյսը՝ զիրենք եւս կը լուսաւորէ, եւ անոնց դէմքերուն եւս կուտայ երանական վիճակ մը, արտայայտութիւն մը:

Դ.

Այսպէսով, մինչեւ իսկ Ռաֆայէլ Ակարիչին "Այլակերպութիւն" նկարին միջոցաւ, մեզի կը փոխանցուի ամրող պատգամը Աւետարանին:

Յիսուս, իր շուրջը հաւաքուած ժողովուրդին ըսած էր արդէն. "Մի կարծէք թէ, ես եկած եմ օրէնքը լուծելու", քայլայելու, եւ կամ մարգարէներու ուսուցումը եւ նախանձայուգութիւնը անտեսելու: Ընդհակառակն, եկած եմ զանոնք ամրողացնելու:

Պետրոս Առաքեալ եւս, Յիսուսի կեանքին հետ իր ունեցած բոլոր փորձառութիւններէն յետոյ, Հռոմի Քրիստոնեանե-

րուն ուղղուած իր երկրորդ նամակին մէջ կ'ըսէ թէ, իր պարտականութիւնն է յիշեցնել, կրկնել, եւ վկայել, Քրիստոսի հետ կապուած բոլոր յիշատակներուն մասին:

Եւ կ'ըսէ. "ասոնք երեւակայական պատմութիւններ չեն:" Մենք մեր աչքովը տեսանք: Մենք մեր ականջովը լսեցինք ձայնը որ ըսաւ. "Դա է Որդի իմ սիրելի, որուն հանցայ:" Սորվեցնելը, վկայ դառնալը, նշմարտութիւնները կրկին հաստատելը, ամէն Քրիստոնեայի պարտականութիւնն է, սերունդէ սերունդ:

Ե.

Մեր եկեղեցւոյ հայրապետները այդ պարտականութիւնը կատարած են բազմազան կերպով, եւ օգտագործելով մեր ժողովուրդի կեանքին եւ պատմութեան ընձեռած առիթները:

Այդ առիթներէն են, մինչեւ իսկ հեքանոսական կրօնէն մնացած սովորութիւնները, վարդավառը, աղաւնի քոցնելը, իրարու վրայ ջուր թափելը, նաւասարդեան ամանորը, լոյսի եւ կրակի հետ կապուած պաշտամունքը:

Մեր հայրապետներուն նպատակը եղած է մեր ժողովուրդին տալ իր հին հաւատալիքներու փոխարէն՝ նորը, նշմարիտը, յաւիտենականը, եւ անանցանելին. նշմարիտ կեանքի ջուրը, լոյսը, կրակը որ չի հատնիր, չի սպառիր, չի խաւարիր, չի մարիր: Որ Քրիստոս Խցիք է:

Զ.

Այսօր, մենք ուր կանգնած ենք Յիսուսի Պայծառակերպութեան այդ հիանալի տեսիլքին մէջ:

Ո՞րքանով, անհատապէս եւ հաւաքարար, դարձած ենք դէպի նառագայթող լոյսը, եւ մասնակից ենք աշակերտներու հրաշալի փորձառութեան:

Ո՞րքանով կը յիշենք, կը կրկնենք, կը վկայենք, կը հաստատենք այն նշմարտութիւնները, որոնք Աւետարանի

կենդանարար աղքիւրէն մեզի փոխանցած են մեր ժողովուրդին իմաստունները, սուրբերը, հերոսները, հայրապետները:

Մեր կե'անքը, մեր խօսքը, մեր գործերը միայն կրնան յայտարարել թէ ո՞ր մակարդակին վրայ կը գտնուինք:

Երանելի ենք, եթէ մեր դեմքերը դարձուցած ենք դէպի լեռան կատարը եւ այնտեղէն ճառագայթող լոյսը. եւ

աստուածային շնորհին միջոցաւ կը միանանք աշխարհի բոլոր այն հոգիներուն, որոնք գիտեն ապրիլ գոհունակութեամբ, ներդաշնակութեամբ, սիրով, հաւատքով եւ յոյսով: Միայն ասոնց միջոցաւ կը փառաւորուի անունը Տիեզերքի արարիչին. յաւիտեանս յաւիտենից:

ԹՈՂԳՈՄ ԱՐԲ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՄԱՅՐ

Քրիստոնեական հին Եկեղեցիին աւանդութիւնը այսպէս կը պատմէ Աստուածամօր Վերափոխման դէպքը. – Ս. Կոյսը իր Որդույն Համբարձումէն յետոյ իր մնացեալ կեանքը անցուց առաքեալներու շրջանակին մէջ: Ցիտուսի Համբարձումէն 15 տարի վերջ ան վախճանեցաւ եւ առաքեալները անոր մարմինը մեծ պատուվ եւ յարգանքով բաղեցին Գերսեմանիի այս ձորին մէջ: Առաքեալներէն Բարբողիմէոսը կը բացակայէր բաղման ժամանակ: Ան, երբ մի ժամի օր յետոյ եկաւ եւ լսեց Աստուածամօր մահը եւ բաղումը, փափաք յայտնեց տեսնալ զայն եւ իր յարգանքը մատուցանել: Անոր փափաքին ընդառաջելով առաքեալները իշան Գերսեմանի ձորը եւ բացին Ս. Կոյսին գերեզմանը: Բայց Կոյսին մարմինը հոն չէր: Այս հրաշալի դէպքէն յետոյ Ս. Եկեղեցին հաստատեց Վերափոխման տօնը որ կը տօնուի ամէն տարի Օգոստոս ամսուան մէջ:

Մենք 13 օրեր առաջ սկսանք ամէնօրեայ ուխտի Պատարագները Ս. Կոյսի գերեզմանին վրայ, Ս. Հայրապետներու կողմէ գրուած հոգեզմայլ շարականներով եւ սրտարուխ աղօթներով, հսկումով եւ տօնին օրուայ սուրբ եւ

անմահ պատարագով. եկած ենք մեր օրինութիւնը եւ յարգանքը մատուցանել Աստուածամօր, Քրիստոնեութեան մօր, որ օրինակելի տիպար եւ զոհուող մայր մը եղաւ ունենալով նշմարիտ մօր մը ամէն առաքինութիւնները եւ բարեմասնութիւնները, արժանարար ընտրուած էր Աստուծոյ մայր ըլլալու:

Աստուածամայր եղաւ տիպար օրինակելի մայր մը. ան իր կեանքը անցուց իր Որդույն հետ Անոր երկրաւոր կեանքին ընթացքին, ծնունդէն մինչեւ Համբարձումը: Ան իր մտքին մէջ կը պահէր ամէն մարգարեւութիւնները եւ վկայութիւնները որ կ'ըլլային իր Որդույն մասին՝ մոգերու այցելութիւնը, Սիմեոն ծերունիին եւ Աննա Մարգարեւուիին խօսիերը եւ որիշ վկայութիւնները: Աստուածամայրը տեսաւ ու ապրեցաւ որ Որդույն հետ, ուրախացաւ Անոր ուրախութիւնով եւ տիրեցաւ անոր տիրութիւնով, ան տեսաւ իր Որդույն յաղթական մուտքը նրուսաղէմ եւ ուրախացաւ: Տեսաւ Անոր հայածուիլը եւ չարչարանքը եւ տիրեցաւ, տեսաւ իր Որդին խաչին վրայ լքուած իր հետեւրդներէն եւ սիրելիներէն: Եւ հոս կը հարցնենք ո՞ւր էին այն հազարաւորները որոնք կերակրուեցան Տիրոջ ձեռքով, ո՞ւր

էին այն կոյրերը որոնց աչքերը բացուցաւ, անդամալոյծները, մեռելները որ նոր կիանք ստացան: Շարքը կրնանք երկարել քայլ անոնցմէ ոչ ոք կը տեսնանք հոն խաչին մօտ: Խոկ ո՞ւր էին իր առավելաները որոնք ըսած էին՝ "Պատրաստ եմ մեռնելու ժեզի համար եթէ պէտք ըլլայ": Անոնք Գերսումանին մէջ Տիրոջ ձերքակալումէն յետոյ ցրուած էին - մին՝ մերկ փախաւ, միւսը՝ երեք անգամ ուրացաւ, ուրիշներ պահուըտած կը մտածէին թէ իրենց ինչ պիտի պատահի: Անոնք Տիրոջ աջ եւ ձախ կողմը կ'ուզէին նստիլ: Ուրիշ մը կը հարցնէր Տիրոջ թէ իրենք որ իրենց տունը տեղը բողած իրեն կը հետեւէին, վարձէրնին ի՞նչ պիտի ըլլայ: Մէկ քան որոշ է որ Յիսուսի սիրելիները անոր մօտ չէին երը պէտք էր որ ըլլային, քայլ Մայրը հոն էր իր Որդւոյն խաչին մօտ որովհետեւ մօր սիրտը իր զաւակը սիրելու փոխարէնը ոչ մէկ ակնկալութիւն կրնայ ունենալ, մէկ քան յայտնի է միւսները որ հոն չէին անոնք մօր մը սիրտը չունեին, մօր մը սիրտը անսակարկ միայն կուտայ կը զոհուի իր որդւոյն եւ իր սիրելիներուն համար եւ այս սիրոյ փոխարէն Որդին նոյն անկեղծ սիրով իր մայրը մօտը առաւ, անոր ննջումէն յետոյ:

Օր հօնեալ ըլլայ յիշատակը քիստոնէութեան մօր, Ս. Կոյսին, եւ օրինեալ ըլլան այն մայրերը որոնք հետեւած են ու կը հետեւին անոր օրինակելի վարքին եւ Ս. Կեանքին:

Երբ խոսեցանք եւ մեր յարգանքը մատուցինք օրինակելի տիպար մօր մասին, չենք կրնար չի յիշել հայ մայրերը որոնք մեր դարերու պատմութեան ընթացքին յարգանքի եւ օրինութեան արժանի եղած են մեր ազգին եւ մեր եկեղեցին կողմէ: Ճիշդ է որ անոնք աշխարհի մեսիան չի ծնան քայլ անոնք մեր ազգին ծնան լուսամիտ առաջնորդներ, եկեղեցական մեծ սուրբեր, անձնուրաց հերոսներ որոնք

իրենց բաժինը բերին մեր ազգին գոյատեւման, Հայց. Առաքելական Եկեղեցւոյ պայծառացման եւ հայ ժողովուրդի պաշտպանութեան մէջ օրինեալ ըլլայ անոնց յիշատակը:

Այսօր մեր ազգը որքան պէտք ունի այդպիսի զաւակներ ծնող մայրերու: Հոս երը ծնիլ կ'ըսենք մարմնական ծնունդի մասին չէ որ կը խօսինք, մարմնական ծնունդը տրուած է Աստուծոյ կողմէ, եթէ կ'ուզենք ըսել ընութեան կողմէ, հոս կը խօսինք կրթութեան, իրենց անձին սրբութեամբ եւ իրենց ծնած զաւակներու միջոցաւ:

Փառք Աստուծոյ այսօր հայ մայրերու կացութիւնը աւելի լաւ է քան մեր անցեալի մայրերուն. քայլ մէկ քան կը պակսի ներկայ մայրերուն, ժիշ մը վերանան աշխարհիկ կեանքէն հոգեւոր կեանքի մէջ մտնեն եւ իրենց զաւակները մեծացնեն ազգային զգացումներով եւ Աստուծապաշտ, եւ անոնց սրտին մէջ դնեն սէր ազգին, եկեղեցիին եւ մեր աւանդութիւններուն, այնպիսի սէր մը որ անոնք պատրաստ ըլլան ամէն զոհորդութիւն ընելու այդ արժեքներու պաշտպանութեան համար:

Աղօքող եմ որ Ս. Կոյսը ձեր մտատիպարը ըլլայ եւ հասցնէք զաւակներ պարծանք հայ ազգին ի պայծառութիւն Հայց. եկեղեցւոյ եւ ի փառս Աստուծոյ:

ՍԵՒԱՆ ԵՊՍ. ՂԱՐԻՊԵԱՆ

ԺԱՄԱԳՐԻ ԱՂՕԹՔՆԵՐԸ

Բ.

"ՀԱՅՐ ԲԱՐԵԽՆԱՄՈՂ"

Հայերուս ժամագրքին մէջ յանախակի բրեցող աղօթասացութեան կարեւոր նիւթերէն մէկն ալ "Հայրական Խնամատարութիւնն" է:

Մեր Տէրը, Յիսուս Քրիստոս, շատ անգամներ քարոզեց եւ ուսոյց որ, Աստուած մեր բոլորին Հայրն է: Եկեղեցին եւ հաւատացելոց բազմութիւնը, աւանդական եւ սրբազն ընտանիք մըն է: Այս ընտանիքը աղաւաղեալ եւ այլասերած եւ ապօրէն ընտանիք մը չէ: Աստուած որ տէրն ու գլուխն է սոյն ընտանիքին Տէրն է նաև իր հայրական պաշտօնին: Ան բարեխնամ է եւ ողորմած: Ան գիտ հոգալ եւ մատակարարել: Քրիստոս այս ընտանիքն է որ կորուստ փրկեց եւ անոր բարօրութեանը համար իր անձը զոհեց: Եւ Սուրբ Հոգին հանապազ կը մշիքարէ եւ կը զօրացնէ սոյն ընտանիքին մէն մի անդամը: Ահա թէ ինչու ընտանիքի մէն մի անդամն ալ փոխադարձարար կը փարի իր Աստուծոյն: Կը հաւատայ անոր ամենազօր Հայրութեան եւ կը սիրէ զինք ի բոլոր սրտէ, որպէս հաւատարիմ որդի:

Հակառակ անոր որ մենք, Քրիստոնեայ Հայերս, մեր պատմութեան ամրող ընթացքին, Եերքին եւ արտաքին դժբախտութեանց ենթակայ եղած ենք, հակառակ անոր որ լուսած, լացած, տառապած, մահացած եւ սպանդի տարուած ենք հակառակ անոր որ, կողոպուտի ենթարկուած ենք եւ անօրի ու ծարաւի մնացած ենք, բայց եւ այնպէս մեր հաւատն ու վստահութիւնը առ Աստուած չենք կորուսած: Փարած ենք անոր զօրութեան եւ ողորմութեան: Եւ կառչած ենք անոր պահպանութեան: Եւ ընդունած ենք անոր Հայրական խնամատարութիւնը:

Ահա թէ ինչպիսի՞ բառերով արտայայտած են մեր սրբազն Հայրապետները, սոյն իրողութիւնը, ժամագրքի էջերուն մէջ: Ահա թէ ինչպիսի՞ տողերով կը յորդորեն մեզ անոնք, որ մենք կարդանք եւ պահատինք առ Աստուած, որ Ան շարունակէ մեզ սիրել եւ պաշտպանել եւ հոգալ որպէս ամենակալ Աստուած:

Նայեաց Յերկրպագուս Քո

Յիսուս Քրիստոս նայէ մեզի եւ նանցիր բոլորս: Որեւէ ատեն եւ որեւէ պատճառաւ զմեզ անտես մի ըներ: Մեզ մոռացութեան մի տար: Գիտենք որ բազմազրադ ես եւ աչքերդ ուրիշներու վրայ եւս կը տարածես, մեզ քու տեսութեանդ շրջափակին վրայ պահէ: Եթէ բարկանաս անգամ մեզ մոռացութեան մի տար եւ մեզ մի մերժեր: Յիշէ մեզ եւ գրառատ աչքերով նայէ մեզի:

Ծածկեա Զմեզ Ընդ Հովանեաւ Աջոյ Քո

Տարածէ երկու ձեռքերդ մեր վրան: Պահէ եւ պահպանէ մեր ընտանեկան յարկը քու սուրբ թեւերուդ մէջը: Մեր մեղքերը ծանր են, բայց դուն սիրէ մեզ եւ թերեւցուր մեր թեռն ու լուծը: Ճիշտ ինչպէս որ թերեւցուցիր աւազակին եւ անառակին եւ պոռնիկ կնոշ ծանրածանը մեղքերը, ըրէ նաև նոյնը մեզի:

Ուսու Մեզ

Մեզ իմաստուն ըրէ: Մեզի ուսուցիչ եղիր: Մենք պակասաւոր ենք: Մեր գիտցածները ոչինչ են քու լայնածաւալ իմաստութեանդ առաջ: Զենք գիտեր քու գաղտնիքներդ եւ անտեղեակ ենք քու ծրագիրներուդ: Բայց պատրաստ ենք յամենայն ժամ ուսանիլ քեզմէ եւ աշակերտ

ըլլալ ժեզի: Քու խօսքերդ քող ամրապնդուին մեր սրտերուն մէջ եւ քու սուրբ մատանիներդ քող առաջնորդն մեր քայլերը դէալի արդարութիւն:

Ապրեցո Զմեզ

Մեզ փրկէ մահուան ճիրաններէն: Բժշկութիւն տուր մեր բազմազան հիւանդութիւններուն: Եւ մեղմացուր մեր մարմինին բոլոր ցաւերը: Դուն կեանք եւ բաշխիչ կենաց: Շնորհէ մեզի քու խոստացած առաւելեալ կեանքը:

Հաշտուէ Մեզի Հետ

Ով Տէր, նիշտ ինչպէս որ նախամարդուն մեղքերուն վերջ մը տուիր եւ Քու Որդիդ մեր աշխարհը դրկեցիր, մոռցիր նաև մեր ամենօրեայ սայրաբումները: Բարեկամացիր մեզի հետ: Մի բարկանար եւ մի խոժոռիր մեզմէ: Մի պատժեր եւ մի սաստեր մեզ: Մենք քու գաւակներդ ենք եւ կը սիրենք ժեզ ի բոլոր սրտէ:

Մեզի Այցելութեան Եկուր

Ինչպէս որ այցելեցիր Մաքսաւորին տունը եւ ինչպէս որ այցելեցիր քու բարեկամներուդ՝ Ղազարոսին եւ Մարիամին եւ Մարթաին տունը, այցելէ նաև մեր տունը: Մենք բոլորս ալ քու բարեկամներդ ենք եւ սիրով եւ ուրախութեամբ կ'ընդունինք քու գալուստդ:

Օգնէ Մեզի, Օգնէ Մեզի

Ով Տէր Յիսուս, մի ձգեր որ սատանայէն խարուինք: Ազատէ մեզ անոր սադրանեններէն եւ փորձութիւններէն եւ հրապոյրներէն: Հայր բազումողորմ, մենք քաջ գիտենք որ դուն կը պատժես, կը

զարթես եւ կը ցաւցունես: Բայց դուն նաև կը բժշկես: Դուն կը փարատես եւ մեր ցաւերը կը բեթեցնես: Դուն մեզի կը շնորհես կատարեալ առողջութիւն:

Պահէ Մեզ Հաւերու Պէս

Քու որդիդ, եւ մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս աւետեց մեզի որ ան քանի քանի անգամներ ուզեց մեզ բոլորս իր թեւերուն տակը հաւաքել, նիշտ այնպէս ինչպէս որ մայր հաւը կը հաւաքէ իր ձագերը: Ով Տէր Յիսուս մենք կը մսինք, եւ ահա կ'աղաքենք ժեզի, եկուր եւ հաւաքէ մեզ քու թեւերուդ տակ:

Լուր Զայնից Մելոց

Տէր Աստուած մեր, ընդունէ մեր աղօքները: Ականջ տուր մեր աղաքանքներուն: Երկարէ բազուկներդ եւ բռնէ ժեզի երկարող մեր բոլորին ձեռքերը: Մենք կը հաւատանք ժեզի, կը խոստվանինք քու անունդ: Դուն ես մեր միակ Աստուածը եւ ապաւենը եւ փրկիչը:

Տէր Հովուեսցէ Զիս

Ես ահա կը միանանք Դաւիթ Մարգարէին եւ կ'երգենք ժեզի ըսկով: — “Տէր հովուեսցէ զիս եւ ինձ ինչ ոչ պակասեսցի”: Ես մեր այսօրուան աղօքները իր լրումին կը հասցնենք Շնորհալի Հայրապետին հետ արտասանելով: — “Աստուած իմ որ բանաս զանոն են եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով: Քեզ յանձն առնեմ զանձն իմ: Դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգույ եւ մարմնոյ իմոյ յայսմիետ մինչեւ յախտեան”:

ԿԱՐԷՍ ՔԱՀԱՆԱՑ

ԽԱԶԻ ՏՕՆԵՐ

"Որ Զանարատ Բազուկլս Քո
Ի Խաչին Տարածեցեր
Քրիստոս Աստըւած . . ."

ԾԱՐԱԿԱՆ

Հայաստանեայց Ռւղղափառ եւ
Առաքելական Եկեղեցին տարուան
ընթացքին չորս առիթներով յիշատակումը
կը կատարէ Ս. Խաչի տօնին, հետեւեալ
անուանումներու Ենթերի - Տօն Երեւան
Ս. Խաչի - Տօն Վերացման Ս. Խաչի - Տօն
Վարագայ Ս. Խաչի - Տօն Գիւտ Ս. Խաչի:
Տօներու իրերայաշորդութիւնը կը հետեւի
Օրացոյցին մէջ երեւող կարգին:

Առնեցմէ՝ կարեւորագոյնն է
Վերացման Ս. Խաչի տօնը: Մեր մէջ,
Եկեղեցւոյ՝ հինգ տաղաւարներէն մին, եւ
Երկուշաբթի օրն ալ ամբողջ՝ "Յիշատակ
Մեռելոց": Օրացոյցին մէջ՝ տաղաւարներուն
վերջինը: Այս տօնը սահմանուած է յոյն
Եկեղեցիի կողմէ յիշատակելու համար
Քրիստոսի խաչափայտին պարսկական
գերութեան ազատագրման դէպքը 627
բուականին, Թիւզանդինի Հերակլ կայսեր
միջոցաւ:

Պատմական այս դէպքը ունեցաւ իր
խորունկ անդրադարձը համայն
Քրիստոնեութեան կեանքէն ներս: Այս
անդրադարձին՝ իր հոգենահ
մասնակցութիւնը կ'ընծայէ նաև հայ
Եկեղեցին: Մեր տօնացոյցը կը հրահանգէ
կիրակիին հետ' յաջորդական ուր օրերու
ընթացքին պաշտել Խաչվերացի յիշատակը
մասնաւոր հանդիսութեամբ: Հետաքրիական է դիտել տալ այստեղ, որ
այդ ուր օրերուն, ինչպէս ցոյց կու տայ
Օրացոյցը, մերք՝ կը կատարուի Խաչի
տօն, մերք՝ Եկեղեցւոյ տօն: Այսպէս, քշ.
ուրք. եւ շր. օրերը կը կրեն "Տօն է Խաչի"
պիտակումը, իսկ գշ. դշ. եւ եշ. օրերը

Եշանակուած են իրեւ "Տօն է Եկեղեցւոյ":
Ուր տարբեր Օրինութիւն"ներ, ու
"Հարց"ներ, առանձինն այսնեղանակներով,
կը հետեւին եղած կարգադրութեան - մէկ
մասը խաչի շարականներ, միւսներն ալ
նուիրուած՝ Ս. Եկեղեցւոյ: Համաճայն
բանասէրներու, յիշեալ ուր օրերու համար
պատրաստուած ուր կանոնները
ամրողացուած ու կանոնացուած են 12րդ
դարուն: Բարձրարուեստ հոգեւոր երգիր
են, ունին գրական արժէք, եւ աստուա-
ծարանական ուղղափառ սահմանումներ:
Լեզուն կը յորդի բառապաշտի
նոխութեամբ, պատկերներու բազմազանու-
թեամբ եւ բացատրութիւններու
յանդգնութեամբ: Թուականը՝ Սեպտեմբեր
ամսոյն 14ին մերձաւորագոյն կիրակին
իսկ յոյն ու լատին Եկեղեցիները Սեպտեմբեր
14ը կը պահեն անփոփոխ, առանց նկատի
առնելու օրուան պատկերը:

Մեր մէջ, աւանդական սովորութիւն
է Խաչվերացի կիրակիի Երեկոյեան կատարել
մեծահանդէս քափօր ու անդաստան
Եկեղեցւոյ մէջ: Եղանակը ներելու
պարագային՝ դուրսը: Քաղցր
անդրադարձումով մը կը յիշեմ քափօրն
ու անդաստանը Սրբոց Յակոբեանց մայր
տաճարին մէջ՝ յերուսաղէմ: Պատկանելի
տեսարան: Եպիսկոպոսներ, վարդապետներ,
սարկաւագներ ու դպրեվաններ աշակերտներ,
հանդիսապետութեամբ Ամեն. Պատրիար-
քին, ի ձեռին՝ խաչափայտի մասունքը
ամփոփող նառագայթածե խաչը, զարդար-
ուած հոտեւան ծաղիկներով ու ռահանով:
Քափօրը երեք անգամ պտոյտ կը

կատարէ սրբավայրին մէջ, մինչ՝ լուսարարապետը վարդաջուր կը սրսկէ հաւատացնեալներուն վրայ:

Խաչվերացէն 15 օր ետք՝ կիրակի օրը կը տօնախմբենք Վարագայ Ս. Խաչի յիշատակը: Հետաքրիական է նշել որ նախորդող շարաբ օրը տօնն է Սրբոյն Գէորգայ Քաջամարտիկ Զօրավարին, Աղոփոսուի եւ Ռումանոսի Երգեցողին: Արդարեւ այս Խաչի տօնը միայն մեր Խաչի տօնն է: 660ականներուն Թողիկ անունով ճգնաւոր մը իր Յովել աշակերտին հետ երկար որոնումներէ ետք, Վարագայ լերան մէկ լանջին՝ տեսիլքի մը միշնորդութեամբ կը գտնեն Ս. Հոփիսիմէի պահած Խաչի մասունքը: Արդարեւ գրաւիչ է Թողիկի տեսիլքին աւանդութիւնը: Շուտով տեսիլքին վայրը կը շտապեն Տ. Ներսէս Գ. Տայեցի Կարռողիկոսը (641-661), Թէոդորոս Ռշտունի Զօրավարը, Վարդան Պատրիկ ու հոգեւոր դասը, երկիրպագանելու՝ Ս. Նշանին: Մասունքը կը փոխադրուի Վարագայ եկեղեցին ու կը զետեղուի սուրբ Խորանին ներքեւ. եւ անշուշտ կը հաստատուի Վարագայ Ս. Խաչի տարեկան տօնակատարութիւնը: Տօնին յատուկ՝ "Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քն" զմայիլի շարականով (Ակ. ձայնեղանակով) կը վերակրկնուի հրաշալի տեսիլքին Ակարագրականը եւ կը յիշատակուին Թողիկն ու Յովելը եւ Վարագայ լեռն:

Ուրիշ աւանդութիւն մը եւս, որուն վկայութեամբ՝ Վարագայ Ս. Խաչին յայտնութենին յետոյ, մեր հայրապետները պատշաճ տնօրինութեամբ մը կարգադրած են որ Ս. Միռոնի Օրինութիւնը տեղի ունենայ Վարագայ Ս. Խաչի կիրակիին: Տեղին է յիշել, որ Տ. Տ. Վազգէն Վեհափառ Հայրապետին կարռողիկոսական ձեռնադրութիւնն ու օծումը կատարուած է Վարագայ Ս. Խաչի Տօնի կիրակիին:

Խաչի տօներու խումբին անդամներէն է՝ Խաչի նրեւման Տօնը, հաստատուած

յոյն եկեղեցւոյ կողմէ եւ կը տօնակատարուի Մայիս 7ին անփոփոխ: Մեր քուականն է Զատկի յինանց հինգերորդ կիրակիին: Հրաշապատում պատմական դէպքի մը յիշատակութիւնն է, Ս. Խաչի նշանին լուսաւոր ամսի կերպարանքով՝ Երեւումին, Գողգորայէն մինչեւ Զիբենեաց լեռը տարածուող երկնակամարին, սարսափած հարիւրաւոր ականատեսներէն մին, զմայլած ու ներշնչուած հրաշատեսի երեւումէն, իսկոյն երկար նամակ մը կը գրէ Կոստանդ Կայսեր այդ դէպքի մասին: Այդ շրջանին՝ Կայսրը տարուած ըլլալով արիոսական աղանդով, կը պատրաստուէր նոր հալածանք ու խոռվութիւն ստեղծել Քրիստոսի Եկեղեցիին մէջ: Այս նամակը բարգմանուած է հայերէնի, Ուկեղարու շրջանին: Կը կարդացուի մեր եկեղեցւոյ մէջ, նոյն տօնին, անդաստանի աւտարանէն առաջ:

Հակառակ, Խաչի տօներուն ըստ եւութեան առաջինն ըլլալուն, Խաչ Գիւտի տօնը կը տօնակատարուի Խաչվերացի 7րդ կիրակիին: Եօթը տուներէ բաղկացած, տօնին նուիրուած կանոնը գոհար մըն է: Ա.Զ ձայնեղանակով յօրինուած Օրինութիւնը - "Հրաշակերտ եւ գօրեղ փայս խաչի քն Քրիստոս" - կը պատմէ Խաչգիւտի պատմական մանրամասնութիւնները, ցուցաբերելով Խաչի խորհուրդին ներգործութիւնը Եկեղեցւոյ վրայ: Տպաւորիչ է նոյն կանոնին Հարցը, Բ.Զ ձայնեղանակով, "Որ փափակելի տենչմամբ", տոգորուած համարիստունէական խանդակառութեամբ:

Հայ շարակնոցին՝ տեղադրուած Ս. Խաչի շարականները անկրկնելի հոգեւոր երգեր են նուիրուած Քրիստոսի Խաչին: Աննաց մէջ, Խաչով ըմբռնուած Քրիստոնէական երկիւղածութիւնն ու հաւատարծարծ բարեպաշտութիւնը նկարագրուած են բանաստեղծական նոանդով ու երկիւղած պարզութեամբ:

Անոնցմով Խաչն ու անոր խորհուրդը կը թիւրեղանան դաւանարանական նուրք ընդհանրացումներով։ Խաչը՝ խարիսխն ու վէմն է Եկեղեցին։ Խաչը՝ սրբութեան սեղան է եւ կեանքի ու գիտութեան ծառը։ Խաչը՝ յաղբութեան գէնք է եւ զօրութեան գաւազան։ Խաչը՝ կենատու գաւազան է եւ կնիք հաստատութեան։ Ասոնք ստորոգելիներ են որոնցմով կը հաւատայ ու կը դաւանի քրիստոնէական Եկեղեցին՝ զՍուրբ Խաչափայտն։

Հայ դասական պատմագրութենէն վկայութիւններ՝ Ս. Խաչի շարականները առհասարակ կը վերագրեն Տ. Սահակ Գ. Զորափորեցի Կաթողիկոսին, որուն հովուապետութեան շրջանը կը հաշտուի 27 տարիներ, 677-704 բուականներուն։ Իր ժամանակի բարձրագոյն զարգացումը ունեցող հայրապետներէն, որուն յօրինած ու երգած Խաչի շարականները՝ մտքի նրբութեան, հաւատքի աշխուժութեան, եւ հայ լեզուի բառապաշտի համերգ մըն է։ Խոհեմ ու համբերատար Քաղաքականութեամբ եւ շինարարական առաւելութիւններով, լուսահոգի հայրապետը բազուկ ու թիկունք հանդիսացած է Հայ Եկեղեցւոյ եւ ազգին, 7րդ դարու Քաղաքականօրէն խոռվայոյգ ու Քանդիչ շրջանի մը ընդմէջէն։ Պատմիչները կը հաղորդեն որ Զորափորեցի հայրապետը իր երաժշտական կրթութիւնը

ստացած է Տեղեր կոչուած գիւղին երաժշտանոցին մէջ, որ իր շրջամին յայտնի էր իրբեւ երաժշտական կեդրան։

Դժբախտաբար Զորափորեցիի գահակալութեան տարիններուն, Հայաստանի Քաղաքական գոյավիճակը եղած է երկարատեւ ու աւերիչ պատերազմներու եւ Անդութիւններու ժամանակաշրջան մը։ Մերք բիւզանդացիք, մերք արաբները արիւնոտ բաղխումներու բատերաբմ ըրած են վիրաւոր մեր հայրենիքը։ Ամենանշանաւոր դրուագը որ կը պատմուի, տառապեալ հայրապետին կատարելիք այցելութիւնն էր Մահմուտ Ոգրա արար զօրապետին մօս, ազգային Աշանակութիւն ունեցող շատ կարեւոր խնդրանքի մը առնչութեամբ, մինչ արար զօրապետը կը պատրաստուէր Քանդիչ յարձակում մը շղթայազերծել Հայաստանի վրայ։ Սակայն ծերունազարդ ու հիւանդ Հայրապետին վաղահաս մահով կարելի չըլլար իրագործել այդ այցելութիւնը։ Ատոր փոխարէն զօրապետը մահացած Հայրապետին մատներէն կը ստանայ ձեռագիր Ամամկ-խնդրագիր մը, որուն ընթերցումէն ետք զօրապետը յետս կը կոչէ ծրագրուած Քանդիչ արշաւանքը։

Տ. Սահակ Գ. Զորափորեցի Հայրապետով, կը հաւաստեն հայ բանակերները, 6րդ եւ 7րդ դարերու մեր մատնեագրութիւնը կը բոլորէ կարեւոր հանգրուան մը։

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆԵԱՆ

ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳՆԱՀԱՏՈՒԹԻՒՆԸ ԴԱՐԵՐԻ ՀՈԼՈՎՈՅԹՈՒՄ

Միանալ ընդ Հոգին խնդրեաց, եւ այս կարի բարձրագոյն հայցուած' աստուած ընդ մարդ խառնիլ:

ՆԵՐՍԻՆ ԼԱՄԲՈՒՆԱՑԻ

Բ. Նոր ժամանակներից մինչեւ մեր օրերը

19րդ դարն ընդլայնեց Նարեկացու ստեղծագործութեան գնահատման տեսադաշտը: Յուզական ընկալման եւ բարեպաշտական հիացմունքի մեկնակետին փոխարինեց գրականագիտական գնահատութիւնը: 19րդ դարի առաջին քառորդից սկսած՝ այնուհետեւ մի ամբողջ հարիւրամեակ՝ չկայ հայ գրականութեան միջին դարերին նուիրուած քիչ թէ շատ ուշագրաւ մի աշխատութիւն, ուր խօսք չինի Գրիգոր Նարեկացու մասին: Բոլոր հեղինակներն էլ, իրեւ կանոն, հակիրճ անդրադել են Նարեկացու կենսագրութեանը, նշել նրա գործերը, փորձել գնահատել նրանց լեզուա-ոճական, գաղափարա-գեղարուեստական արժեքն ու նշանակութիւնը:

Աւանդոյրը սկզբնաւորել է Սույնիաս Սովորականը "Ակնարկներ Հայաստանի գրականութեան պատմութեան" (1) (Վենետիկ, 1829) իտալերէն աշխատութեան մէջ, շարունակել է Ստեփանոս Նազարեանցը "Թոռուցիկ ակնարկ հայկական գրականութեան վրայ մինչեւ 13րդ դարի վերջը" (2) (Կազան, 1844) ոռուսերէն գրում: Նման ակնարկներ գրել են Ղետնդ Ալիշանը (3), Գարեգին Զարքհանալեանը (4), Եղիշէ Դուրեանը (5), Վրանէս Փափազեանը (6), Արքահամ Զամինեանը (7), գրական դիմանկարներ՝ Արշակ

Չօպանեանը (8), Գարեգին Խաչատուր-եանը (9), Թորգոմ Գուշակեանը (10), ուսումնասիրութիւն՝ Մանուկ Արեղեանը (11) եւ ուրիշներ: Անվերապահորէն ընդունելով Նարեկացու հանճարը, նրանք բոլորն էլ ձգտել են բափանցել Նարեկացու ստեղծագործութեան եւ, առաջին հերթին, Մատեանի հարուստ բովանդակութեան մէջ, հաւաստելով, որ Մատեանը հզօր բափի եւ անհուն երեւակյութեան երկ է՝ գրուած նոյն լեզուով եւ վսեմ ոճով:

Նարեկը գեղարուեստական խօսքի կատարելութիւն է համարել Խաչատուր Արովեանը (12), խորիմաստ եղերեգութիւն՝ Ստեփանոս Նազարեանցը (13), անզուգական գործ՝ Միքայէլ Նալրանդեանը (14): "Մատեանի մէջ արտայայտուած է ամենաշերմեռանդ սէրը առ Աստուած, վեռական ատելութիւնը դէպի մեղքն ու արատները, մեծագոյն երկիւղը յաւիտենական արդարութեան նկատմամբ, կատարեալ վատահութիւնը դէպի աստուածային գրասիրութիւնը, խորունկ երկիւղածութիւնը գերագոյն եակի վեհութեան առջեւ եւ ամենարուսն տենչանքը միաձուլուելու նրա հետ, մի խօսքով այն բոլոր զգացմունքները, որ յատուկ են աստծու սիրով համակուած հոգիներին" (15) – գրել է Նազարեանցը:

Նա չի շրջանցել նաև Մատեանի լեզուի հարցը, գտնելով, որ "իր վսեմ ոնու այն քիչ դժուարութիւններ չի յարուցում մինչեւ իսկ կրրուած ընթերցողի համար"(16):

1895 թ. "Ծաղիկ" հանդէսում լոյս տեսաւ երիտասարդ Արշակ Զօպանեանի "Գրիգոր Նարեկացի" գրական դիմանկարը: Զօպանեանը Նարեկացու Մատեանը բննում եւ արժէքաւորում է համաշխարհային գրականութեան համապատկերի մէջ: "Գործը, զոր Նարեկացին բողած է - գրում է նա - ամբողջ մրրիկ մըն է անհունի մէջ գալարուող զգացման մը, եւ չեմ գիտեր գործ, որ անկից աւելի զօրաւոր ըլլայ: Էջեր կան հոն, ուր մեր բանաստեղծը մարգարէներուն ուժին հաւասարած է, եւ էջեր, ուր Շէխապիրի հով մը կ'անցնի"(17): Զօպանեանը Նարեկացուն ազատագրեց "աղօրք գրողի կրօնական գոյնէն, ուր սահմանափակուած էր" նա, զգաց, որ Մատեանի կրօնական բողի տակ արտացոլուած է բանաստեղծի հառաջանքն ու տառապանքը, կեանքի ծարաւն ու բարոյական կատարելութեան իդաք, տեսաւ, որ միստիկական շղարշի մէջ ներփակուած հոգին "մեր ցեղին հոգին իսկ է" եւ անկեղծ համոզմունքով պահանջեց, որ նրան "դնենք գրական մեծ հանճարներուն շարքը", "ալ չըսենք, որ մեր բանաստեղծութիւնը հսկայ չունի"(18): Զօպանեանին ամէնից առաջ գրաւել է բանաստեղծի ապրած դրաման, նրա հոգու վերքը, որ, "անչափ ատեն ծորեց արիւնոտ բանաստեղծութեան հրավառ հեղուկը"(19), իբրև երգ, որի մէջ "իր վրայ խօսած ատեն, բանաստեղծը ամբողջ մարդկութեան հոգին իր մէջ խտացած կը տեսնէ"(20): Զօպանեանը, հետեւելով Աւետիքեանին, նիշտ է գծել բանաստեղծի հոգետրամադրութիւնների այն ամրողութիւնը, որ կազմում է Մատեանի առանցքը. "Պաշտողական գովիստ՝ Մատուծոյ մեծութեան. - Զգուանք իր անձին համար, գիտակցութիւն իր

ոչնչութեան՝ Աստուծոյ քաղդատմամբ . . . - Վախ ինքնիրմէ, սարսափ փորձութենէ, եւ խնդրանք՝ չարէ ազատուելու. - քաղանք՝ Աստուծոյ շնորհն ընդունելու եւ հողաքարշ պաղատանք ատոր համար. - Յոյս սակայն աստուծածանին վրայ, որուն բարեխօսութիւնը ամենազօր է, եւ այդ կազդուրող յոյսին համար՝ երախտագէտ սէր մը առ երկնաւոր միջնորդուիին. - Հաւատք, վերջապէս, աստուծոյ բարութեան վրայ եւ յոյս փրկութեան"(21): Այս ուրուագիծը, սակայն, պէտք է լրացնել էական մի կտոռվ եւս. Նարեկացին միստիկ բանաստեղծ է եւ նրա գերագոյն նպատակն է ոչ թէ "քաւութեան միայն հասանել, այլ զնոյն ինքն տեսանել՝ յոդորմութիւն եւ ի գքութիւն եւ յերկնիցն ժառանգութիւն"(Բան ԺԲ, թ) եւ աստուծութեանը "միանալ անբաժանելի"(Բան ԽԴ, դ):

Զօպանեան Մատեանի մէջ տեսնում է "արեւելեան աղերսագիր մը եւ արեւմտեան մեռելի ողբ մը"(22), գտնելով, որ "իր սարսափը զինքը կը մղէ աւելի բարձր աղաղակելու առ Աստուծած, աւելի խոր ցուցնելու անոր իր խեղնութիւնը եւ աւելի սրտաշարժ շեշտով անոր գութը պաղատելու"(23): Եթէ այսպէս լինէր, ապա Մատեանը կը լինէր անզօր հոգու ողբասացութիւն: Զօպանեանն իրաւացի չէ. Մատեանն աղերսախառն դատ է Աստծու հետ՝ յանուն մարդու երշանկութեան՝ այս կեանքում, եւ յանուն հոգու փրկութեան՝ անդրաշխարհում: Նարեկացին առաւել ապստամբ է եւ խոռվարար, քան խեղն ու հլու նգնաւոր, եւ իրաւացի է Լեւոն Շանթը, երբ գրում է, թէ "Նարեկին երգերը ողբ չեն, այլ բողոք. ստորացում չկայ այդ երգերուն մէջ, այլ ըմբոստացում"(24): Զօպանեանի "Գրիգոր Նարեկացի" գրական դիմանկարը սիանչելի ուսումնասիրութիւն է, ուր տրուած է Նարեկացու դարաշրջանի, նրա

կեանքի ու միջավայրի եւ ստեղծագործութեան խորաթափանց եւ նրբանաշակ բնութագիրը:

1902 թ. Կ. Պոլսում լոյս տեսաւ Մատեանի արեւմտահայերէն աշխարհաբար հրատարակութիւնը՝ Միսաք Գոչունեանի՝ Քասիմի (1863-1913) բարգմանութեամբ: Դա առիթ հանդիսացաւ, որ նշան ձիվանեանը (Հորո) գրեր "Նարեկը եւ իր աշխարհաբար բարգմանութիւնը" գրեոյկը (Կ. Պոլիս, 1905): Ձիվանեանը նախ բնութագործ է նարեկացուն եւ նրա Մատեանը, ապա անցնում բարգմանութեան որակի բննութեանը: Ըստ ձիվանեանի՝ Մատեանը եզակի երկէ, որի մէջ "գերընտիր կտորներ կան բանատեղծական տաղանդի, իսկատիպ գիւտերու եւ խորունկ իմաստներու, ոնի վսեմութեան, զգացմանց փափկութեան, ճարտասանական, փոխարերական այլեւայլ ձեւերու եւ նկարագրական գեղեցկութեանց", որոնք անհրաժեշտ են դարձնում այդ երկը ծանօթացներու ոչ միայն հայ նոր սերնդին, այլև օտարներին: Նա առանձնապէս շեշտում է նարեկացու՝ իրեր "հոգերանի արտակարգ հանճարը", հոգեկան աշխարհը բացայատելու նրա վարպետութիւնը, նշելով, որ "Մարդկային նկարագիրներու մասին իր ստեղնաշարը շատ հարուստ է եւ իր գործածած երանգներն գերազանցորէն այլազան ըլլալուն չափ ալ իսկական են, բարոյափոխիչ" եւ անուրանալի ազդեցութիւն են ունեցել հայ ժողովրդի հոգեւոր նկարագրի վրայ: Ձիվանեանը միաժամանակ բարձր է գնահատում նարեկացու իմացութիւնների լայնութիւնը. "Որքան խորունկ հոգերան է նարեկացին եւ ներկուու աստուածաբան, գրում է նա, - զարմանալի է, որ արտաքին հմտութիւններով ալ անմասն չէ: Ալեկոծութեան մը նկարագրութեան, նաւու մը ներքին եւ արտաքին կազմուածքին ամէն մանրամասնութեանց նկատմամբ նաւապետի մը չափ,

եւ Փիզիքական ախտարանութեան մասին ալ ժամանակին նարտարագոյն վիրաբոյժներուն եւ բաց բժիշկներուն չափ կարծես փորձ եւ տեղեակ է" (25):

20րդ դարասկզբին արտակարգ անեց հայ բանաստեղծների հետաքրքրութիւնը նարեկացու նկատմամբ, մանաւանդ՝ նրա բանաստեղծական արուեստի գաղտնիքների նկատմամբ: Զգտելով իրականութեան գեղարուեստական արտացոլման աւելի խոր նշանակութեան, ճեւի եւ բովանդակութեան կատարելութեան, տաղաչափական բազմազանութեան, արտայայտչամիջոցների բարմութեան, լեզուի հարստութեան եւ այլն, նրանք իրենց հետաքրքրոյ այդ հարցերի հիմքները փորձում էին գտնել նարեկացու ստեղծագործութեան եւ բանաստեղծական արուեստի մէջ: Եւ դա այն դէպէում, երբ այդ բանաստեղծները՝ Թումանեանը, Խահակեանը, Սիամանքօն, Չօպանեանը, Վարուժանը, Մեծաբենցը, Տէրեանը, Խնտրան եւ ուրիշներ մշտապէս հաղորդում էին համաշխարհային գրականութեան հին ու նոր աւանդներին, ժամանակի գրական նորոյթներին՝ յանախ կարդալով հենց ընագրերը տարբեր լեզուներով: Հայ բանաստեղծներից շատերը, օրինակ՝ Մեծաբենցը, (26) Թումանեանը (27), Խահակեանը (28) եւ ուրիշներ, երբ առիթ է եղել, իրենց սիրոյ եւ պաշտամունքի խօսքն են ասել նարեկացու հանճարի մասին:

Նարեկացիագիտութեան մէջ առանձնակի տեղ ունի Մանուկ Արեդեանի (1865-1944) ուսումնասիրութիւնը (29): Արեդեանն անդրադարձել է նարեկացու դարաշրջանի հասարակական - գաղափարական եւ կրօնական աշխարհայեցութեանը, որով ներթափանցուած էր ինչպէս աշխարհի այլ ժողովուրդների, այնպէս էլ հայ ժողովրդի գեղարուեստն ու

մշակոյթը, տուել է նարեկացու կենսագրութիւնը, երկերի ցանկը՝ մերժելով նրան վերագրուած մի քանի գործեր(30), սեղմուրուագծել է նարեկացու արուեստի տեսութիւնը, վերլուծել եւ գնահատել է ինչպէս Մատեանը, այնպէս էլ տաղերը։ Գրական երեւոյթները Արեղեանը բնեում է պատմական մօտեցմամբ՝ ժամանակի հասարակական եւ կրօնա-գաղափարախոսական փոխառնչութիւնների տեսանկիւնից։ Նարեկացու քնարերգութիւնը իրքեւ զարգացման նոր աստիճան, իրքեւ "իսկատիպ քնարերգութեան" սկիզբ, նա մի կողմից հակադրում է հայոց հին հոգեւոր երգերին, որոնք նրա կարծիքով "գուրկ են ինքնուրոյնութիւնից եւ կեանքից ու բնութիւնից"(31), միւս կողմից՝ տալիս է այն աղերսը, որ կայ նարեկացու ստեղծագործութեան եւ նախորդ շրջանի հայ քնարերգութեան միջեւ։ Եթէ նարեկացու մի քանի տաղերի գուրարք տրամադրութեան մէջ Արեղեանը տեսնում է Յարութեան, Պայծառակերպութեան կամ այլ տօներին նուիրուած շարականների, "տօնական գուարթութեան" զարգացման արտայայտութիւնը, ապա Մատեանը, նրա կարծիքով՝ "ապաշխարութեան երգ է եւ զարգացումն է ապաշխարութեան հոգեւոր երգերի"(32)։

Արեղեանն առաջինն էր, որ ապացուցեց, թէ Մատեանը չափածոյ երկ է, գրուած տաղաչափական բազմազան ձևերով, թէ ապագայում Մատեանը պէտք է հրատարակի տողատուած(33)։ Նա իրաւացիօրեն գտնում է, որ, "ժամանակի քրիստոնեական միստիցիզմն է, որ ցայտուն արտայայտութիւն է գտնել նարեկացու մէջ"(34), թէ Աստծու եւ մարդու, հոգու եւ մարմնի, մեղքի եւ քաւութեան, դժոխի եւ դրախտի, քարու եւ չարի, սատանայի եւ հրեշտակների եւ քրիստոնեական այլ պատկերացումների հակադրութիւնը, որ նարեկացու "քնարերգութեան վսեմ նիւթը

է կազմում"՝ հանգում է մի նպատակի՝ հասնել հոգու փրկութեան, "այն է անբաժանելի միանալով աստուածութեան հետ, որ կատարելութեան լուսատիպն է, ստանալ մի աստուածային անդորրութիւն"(35)։

Սա դուրս չի գալիս միջնադարեան աշխարհայցութեան համակարգից եւ, յետագայում, բնաւ հարկ չկար, որ կեանքի աշխարհականացման ընթացքը Արեղեանը վերառակաւորէր իրը վերածնութիւն, նարեկացուն՝ "վերածնութեան կարապետ"(36)։ Արեղեանն իրաւացի չէ նաև, երբ Մատեանը համարում է ճգնաւորական ողբերգութիւն՝ համակուած կեանքի յոնեանասութեամբ եւ իրը թէ նրանից է մեր բանաստեղծութեան մէջ ծնուել "աշխարհի ունայնութեան, իրական կեանքի ոչնչութեան եւ մարդու բուլութեան մասին" քնարերգութիւնը(37)։ Նարեկացին լաւատես է, եւ յոյսը երբէք չի լինի նրան։ Մարդը չէ, որ բոյլ է, այլ մեղքն է, որ նրան հակում է ցած։ Ըստ Լեւոն Շանքի՝ նարեկացու "բառերուն իմաստն ու ոգին ըմբռատութիւն է. անկում չեն այդ երգերը դեպի վար, այլ բոիչք մը մարդկային ուժեղ կամքի՝ դեպի վեր" (38)։

Նարեկացու մեծութիւնը Արեղեանը տեսնում է մարդու եւ բնութեան արժեքաւորման, թեմատիկ ընդգրկման, նոր ժանրերի եւ տաղաչափական առանձին ձևերի սկզբնաւորման մէջ, ինչպէս նաև նրա երեւակայութեան բոիչքների, նկարագեղ տեսիլքների, զգացմունքների անմիջականութեան, նոյն լեզուի եւ ինքնատիպ ոճի մէջ։ Պատմա-քանասիրական հարցերի իր խոր քննութեամբ, նարեկացու ստեղծագործութեան իր լայնախոհ լուսարանմամբ Արեղեանի այս հետազոտութիւնն այսօր պահպանում է իր գիտական արժեքը՝ յարուցելով նոր մտքեր։

1926թ. լոյս տեսան Մատեանի արեւմտահայերէն երկու քարգմանութիւնն.

մէկը Կ. Պոլսում, Գարեգին եպիսկոպոս Խաչատուրեանի քարգմանութեամբ, միւսը Կահիրէում՝ Թորգում Եպիսկոպոս Գուշակեանի արձակ քարգմանութեամբ։ Երկու քարգմանիշներն ել գրել են առաջարաններ։ Գ. Խաչատուրեանը վերնագրել է "Նարեկացին եւ Նարեկը", Թ. Գուշակեանը՝ "Ս. Գրիգոր Նարեկացի"։ Երկու հեղինակներն ել ընդհանուր գծերով անդրադառնում են Նարեկացու կեանքին, ժամանակի պատմաքաղաքական եւ կրթա-լուսաւորական պայմաններին, քանատեղի գրական ժառանգութեան ընդհանուր եւ, համեմատարար, մանրամասնօրէն Մատեանի գրական-գեղարուստական արժեքի գնահատութեանը։ Երկուսն ել համերաշխելով Զօպանեանի կարծիքին, Մատեանը դիտում են ոչ միայն անհատի, այլև առհասարակ մարդկային հոգու միստիկ ապրումների ու ձգումների արտայայտութիւն, երկուսն ել Մատեանի համամարդկային բովանդակութիւնը չեն զատում քանատեղի ազգային հոգեբանութիւնից եւ նկարագրից։

"Արդարեւ, Նարեկացին իր Նարեկին մէջ անհատ մը չէ սովորական ու սուկական, - գրել է Գ. Խաչատուրեանը, - այլ անհատականութիւններու խտացում մը, համադրութիւն մը, հրաշալի քաղմերանգութեամբ մը որ մարդկային հոգիին տիեզերական համայնապատկերը կը վրձնէ՝ լուսատուերային քախճագին երկինքի մը, խորհրդագեղ խորքի մը վրայ" (39)։ Ըստ Թ. Գուշակեանի՝ Նարեկացին "միշագգային միստիքական գրականութեան ամենէն սրտագրաւ" դէմքերից մէկն է, որի "Ըկարագիրը համադրութիւնն է իր դարուն ձգումներուն"։ "Բայց ինչ որ իսկապէս ուշագրաւ է իր մէջ եւ յատկանշական, սա իրողութիւնն է մանաւանդ թէ Նարեկացին մէջ ներշնչումի եւ հմտութեան մարդը ինքն ու

իր ցեղն է գերազանցապէս ոչինչ կայ իր մէջ կեղծ եւ օտարուի" (40)։

Երկու հեղինակներն ել քարար են գնահատել Մատեանի քարոյագիտական արժեքը եւ միաժամանակ ընդգծել նրա լաւատեսական ոգին։ Ըստ Խաչատուրեանի՝ "Նարեկացին հրաշալի լաւատես մըն է,, քաջ սպառագինուած մարտիկ մը իր կոփին մէջ՝ յաղթանակի հաւատքովն ապահով" (41), իսկ ըստ Գուշակեանի՝ "Նարեկացու "ակնարկը մէկ կողմէն կը խորաշափէ մեղքին անդունդը, նոյն ատեն կը բռնէ յոյսին լարը, որ իրեն ցոյց կու տայ փրկութեան նամրան" (42)։ Երկուսն ել Նարեկացու ոնք համարում են ինքնատիպ ու ազգային՝ նրա ակունքները տեսնելով հայոց հին մատենագրութեան լեզուի եւ ժողովրդական քանակական բարձրանաշակ օգտագործման մէջ։ "Ի զուր պիտի ըլլար անոր ոնին մէջ տեսնել արաբերէնի ազդեցութիւնը" (43), - հաւաստում է Թ. Գուշակեանը։ Գ. Խաչատուրեանը եւս մերժում է որեւէ ազդեցութիւն՝ լինի Յունարէնի, արաբերէնի, թէ պարսկերէնի։ "Նարեկացին ոնք գտարիւն նարեկեան է" (44)։

Թէ՝ Խաչատուրեանը եւ թէ Գուշակեանը քարարաստինան հոգեւորականներ էին եւ, բնականարար, նրանց համար եւս, ինչպէս Նարեկացու համար, կայ անդրանցական աշխարհի անդրադարձ մարդկային էութեան մէջ եւ չեն տարակուսում, որ "յափշտակութեան գերգայութեամբ տոգորուած" Նարեկացին տեսել է Քրիստոսին եւ որ "իր հաղորդակցութիւնն աստուածութեան հետ իրականութիւն մըն է" (45) եւ այլն։ Այս մօտեցմամբ էլ Մատեանի գլխաւոր արժանիքներից մէկն էլ համարում են համարիչստոնէական այն գաղափարը, որ հաւատացեալի մէջ պէտք է կենդանի լինի Քրիստոսը. եւ Նարեկացին յաւերծօրէն կենդանի է պահում այդ հաւատն ու

զգացմունքը:

Իրենց հետազօտութիւնների մեջ Նարեկացուն անդրադարձել են Լեօն (1858-1933), Ստեփան Մալխասեանցը (1857-1947), Յակոբ Մանանդեանցը (1873-1952), Երուանդ Տէր-Մինասեանցը (1879-1974), Աշոտ Ցովհաննիսեանցը (1887-1972) եւ ուրիշներ: Այս հեղինակներին Նարեկացին հետաքրքրել է գլխաւորապէս քոնդրակեան շարժման բնոյթի լուսարանման տեսանկիւնից: Եւ որովհետեւ Նարեկացին բացասարար է արտայայտուել քոնդրակեցիների մասին, ուստի այդ ուսումնասիրողների համար նա հանդէս է գալիս անբարենպաստ լոյսի ներքոյ՝ իրեւ հասար կակաս - եկեղեց ական յետադիմական գործիչ: Ըստ Լեոնի՝ Նարեկացին "մարմնացնում էր ամբողջ միջնադարեան անցեալը" (46): Ըստ Մանանդեանի՝ Նարեկացու համար բնութագրական է նրա մոռայ միստիկական աշխարհայեցութիւնը (47): Ըստ Ցովհաննիսեանի, Նարեկացին մեկն էր այն մարդկանցից, որոնք դատապարտում էին յեղափոխական բնոյթ ստացած "հայ աղանդաւորական շարժումը եւ մեծարում դրա կատաղի հալածիչներին" (48):

1944թ. լոյս տեսաւ Մ. Արեդեանի "Հայոց հին գրականութեան պատմութիւն" աշխատութիւնը: Սա առիթ դարձաւ, որ Մալխասեանցը գրեր Նարեկացու մասին "ոչ իրեւ հերքում Մ. Արեդեանի գրածին, այլ իրեւ լրացում նրա գրածի" (49): Մալխասեանցը գտնում է, որ Մատեանը "միանգամայն ինքնուրոյն բանաստեղծութիւն է, իսկ նրա մտայդացումը, ներքին իդեան բոլորովին նոր և միակն է աշխարհի գրականութեան մեջ" (50): Մատեանը թէեւ առաջին հայացքից բւում է զուտ մեղքերի խոստովանութիւն, բայց դա չէ հեղինակի գլխաւոր նպատակը: Մատեանը "մի դատ է, որ մարդ վարում է աստծու հետ". "մարդը կամենում է

արդարանալ, պաշտպանում է իրան. սա է նարեկի հիմնական նպատակը" (51):

Մալխասեանցը բաժանում է Արեդեանի տեսակետը նարեկացու լեզուի եւ ոնի խրթնութեան վերաբերեալ, գտնելով, որ դա ժամանակի ճաշակից էր բխում. իսուքը որքան խրթին եւ բարդ, այնքան աւելի խորամիտ եւ հետաքրքրական էին համարում: Մալխասեանցը եւս, Արեդեանի նման, գտնում է, որ Նարեկը չափածոյ գործ է, գրուած հիմնականում "հնգոտնեայ անյանգ ոտանաւորով" (52): Ի տարբերութիւն Արեդեանի, որը Նարեկացուն համարում է հայկական վերածնութեան առաջին բանաստեղծը, Մալխասեանցը շրջանցում է հարցը եւ Նարեկացուն գնահատում է իրեւ միջնադարեան մտածողի եւ բանաստեղծի: Մարդու ինքնարդարացման, քաւութեան, փրկութեան եւ երկնային երանութեան արժանանալու Նարեկացու հաւատն ու հայացքները, ըստ Մալխասեանցի, հիմնուած են "Քրիստոսի քարոզների, անհուն սիրոյ, ներողամտութեան, մարդասիրութեան վրայ" (53):

Ուշագրաւ կետեր կան նաև Մարտիրոս Անանիկեանի՝ Նարեկացուն նուիրած ուսումնասիրութեան մեջ: Անդրադառնալով Նարեկացու խառնուածքին, Անանիկեանը գտնում է, որ բանաստեղծը կարող է մարդկանց մեջ լինել ինքնամփոփ, հեզարարոյ, իսկ "առանձնութեան մեջ, մանաւանդ աստծոյ առջեւ, հեարուխի մը պէս դուրս բափել սրտին հրաշեկ, մխացող պարունակութիւնը" (54), եւ որ ժամանակակիցները Նարեկացու մեծութիւնը տեսել են ոչ այնքան գրական ձիրքի, որքան նրա "անքիծ կեանքի", սրբակենցաղ վարքի եւ առաքինութեան մեջ: Անանիկեանի դիտարկմամբ՝ նրգ նրգոցի մեկնութիւնը ցոյց է տալիս, որ, "ամեն վայրկեան անիկա կը մաքառի զգայական ըմբռնում-

ներուն դեմ"(55), եւ որ Նարեկացու համար զգայամոլ ոչ մի տող չկայ հին հրեական այդ սիրերգի մեջ: Մատեանի կառուցուածքի մեջ Անանիկեանը չի տեսնում ներքին միասնութիւն: Նա պաշտպանում է այն տեսակետը, թէ Մատեանը "ծայրէ ի ծայր ծրագրի պակաս մը կը մատնէ", սակայն համամիտ է այն կարծիքն, թէ "իր տիրապետող գաղափարն է հոգույն մեղքի հետ արունոտ մաքառումը եւ վերջնական փրկութիւնը"(56): "Փրկութեան գաղափարը, - գրում է Անանիկեանը - Քրիստոնեութեան ամենաեւական մէկ տարրն է", եւ Նարեկացուն "Երջանկութեան սէրը չէ, որ զինքը փրկութեան կը մղէ, այլ զաստուած տեսնելու փափաքը"(57): Այլ կերպ ասած՝ Նարեկացու համար բարձրագոյն երջանկութիւն է իր մեջ աստծուն գտնելը, աստծու մեջ՝ իրեն:

Ուշագրաւ է նաև Անանիկեանի հետեւեալ դիտողութիւնը. մարդու փրկութիւնը աստուածային նախասահմանուածութիւն չէ, այլ կախուած է մարդու հաւատից եւ այդ հաւատը յօժարակամ ընդունելու ընտրութիւնից: Ընդունելով դաւանանքի այդ կէտը, մարդը պէտք է աղօքքի միջոցով հաղորդուի աստծուն՝ խոստովանելով մեղքերն ու զղալով, որպէս զի զգայ աստուածային շնորհների ներգործուն ուժը եւ ճգտի սիրոյ մեջ միանալ աստուածութեանը: Սա պայմանաւորում է բանաստեղծութեան յուզականութեան պահանջը: Աղօքքը պէտք է լինի ներգործուն, յուզի եւ արցունելով մաքրագործի հոգին:

Անանիկեանը ուրոյն մօտեցմամբ է ընութագրում Նարեկացու միստիցիզմը: Միստիցիզմի մեջ նա տարբերակում է երկու իմաստ, երկու կողմ: Մէկը նա տեսնում է Նարեկացու ներանձնական հոգեւոր այն մթնոլորտի մեջ, երբ նա ճգտում է ծուլուել աստծուն, միւսը այն հայացքի մեջ, երբ նա "աշխարհային

յարաշարժ եւ յարափոփոխ գոյութիւններու ետեւն կը տեսնէ միապաղադ եւ անսասան նոյնութիւն մը"(58):

"Նարեկը հայ գրականութեան մեջ", - այսպէս է խորագրուած Եղիշէ Տէրտէրեանի գրքոյլը, ուր նա մի կողմից փորձում է գնահատել նախորդ հեղինակների, այդ բվում եւ Մ. Արեդեանի վաստակը Նարեկացիագիտութեան մեջ, միւս կողմից՝ գծում է Նարեկացու կեանքի ուղին, ընութագրում նրա ստեղծագործութիւնը: Տէրտէրեանը 10րդ դարը համարում է միջին դարերի աշխարհայեցութեան բարձրակիտը՝ "վանական կեանքի ուկեղար" Հայաստանում: "Մենաստանները եղած են ոչ միայն գերերկրային խոկումներու եւ նգնութիւններու փայրեր - գրում է նա - այլ նաև հոգիի եւ մտքի դպրոցներ, ուր մեր ցեղին կեանքն ու բաղաբակրութիւնը կարելի չափով մը գտած է իր արտայայտութիւնը"(59):

Մատեանի վերլուծութեան մեջ Տէրտէրեանը գտնում է, որ արդարն ու մեղաւորը պատկերուած են անհաւասար ուժով. արդարը գծուած է տժգոյն, մեղաւորը՝ ցայտուն: "Բանաստեղծը ամրողովին լուծուած է մեղաւորի դիմակի տակ", եւ ըստ այդմ էլ Նարեկը համարում է "մեղքի խորունկ գիտակցութիւն ունեցող մարդու" ողբերգութիւն(60): Տէրտէրեանը փորձել է տալ հոգեկան ապրումների այն բարդ աշխարհը, որ պատկերել է Նարեկացին: Բանաստեղծը վանում է հոգու խաւարը՝ յանուն աստուածային լոյսի: Նա խոստովանում է մեղքը՝ փրկութեան խոր հաւատով: Սա էր նրա ողբերգութեան իմաստը:

Ի տարբերութիւն միւս ուսումնասիրողների, որոնք Նարեկացուն իրաւամբ միստիկ բանաստեղծ են համարում, Տէրտէրեանը գծում է միստիկի եւ բանաստեղծի վերացարկուած էութիւնների մի պատկեր՝ հակադրելով նրանց իրար:

լուր յափշտակուել, բանաստեղծը համակում է իրականութեան զգացողութեամբ, միստիկը՝ անդրզգայական հոգեւոր սկանչացմամբ, բանաստեղծը փորձում է քափանցել առարկայի, գոյնի, գծի, երանգի մէջ, միստիկը " Կը յաւակնի գիտնալ աւելին, քան ինչ որ կարելի է ձեռք բերել իմացականութեամբ" (61) եւ այլն: Տերտերեանն իրաւացի չէ, բանաստեղծն ու միստիկը Նարեկացու մէջ ոչ թէ հակադրում եւ տարամիտում են, այլ լրացնում են միմեանց:

Նարեկացու կեանքի եւ ստեղծագործութիւնը նա քննում է բանաստեղծի գաղափարագեղարուեստական զարգացման տեսանկիւնից: Նարեկացու գանձերը եւ ներռողները նա դասում է եկեղեցական գրականութեան շարքը, իսկ տաղերի մասին գրում է, թէ "դրանք իրենց գաղափարական եռթեամբ հոգեւոր բանաստեղծութիւններ չեն" եւ "արտացոլում են 10րդ դարում հասարակութեան մէջ առաջացած հումանիստական տրամադրութիւններն ու մտածողութիւնը" (62): Մկրեանը չի բաժանում այն տեսակետը, թէ Նարեկացին եղել է հասարակութիւնից մեկուսացած, ինքնամփոփ, գուտ կրօնական խոհերով եւ ներհայեցութեամբ տոգորուած անձ, այլ իրաւացիորեն նրան համարում է ժամանակի իրականութեանը եւ հայ ժողովրդի պատմութեանը լաւատեղեակ բանաստեղծ, հասարակական ապականուած քարքերի անաշառատես քննադատ, որի գուգահեռը եղել է Մովսէ Խորենացին:

Հիմնադրոյքային նշանակութիւն ունի Մկրեանի այն տեսակետը, որ "Նարեկացին ամրող հոգով ճգուում է տեսնել մարդուն վեր բարձրացած վատ վիճակից դէպի լաւը, եւ լաւին հասնելու հնարաւորութեանը նա հաւատում է, ինչպէս հաւատում է

մարդու մէջ մարդկայինի վերջնական յաղթանակին, որով եւ մարդը հասնելու է անմահութեան" (63): Անդրադառնալով Նարեկացու բանաստեղծական արուեստին, Մկրեանը մասնաւորապէս նշում է. "ոչ ոք մեր միջնադարի գրականութեան պատմութեան մէջ Նարեկացու չափ ձեւի գեղեցկութեան զգացողութիւն եւ ըմբռնողութիւն հանդէս չի բերել, հետեւարար, գուցէ եւ ոչ ոք նրա չափ զերծ չէ ձեւապաշտական գայթակղութիւններից" եւ որ "Նարեկացու համար միշտ այն չափն է նախընտրելի, որի կիրառութեամբ չի ննշում, այլ ազատ արտայայտութիւն է գտնում բովանդակութիւնը" (64):

Մկրեանը համաձայն չէ այն բանասէրների հետ, որոնք գտնում են, թէ Նարեկացու "լեզուն շատ տեղ մուրք է եւ խրբին": Նա գտնում է, որ այդ սխալը ծագել է երկու պատճառով. մէկ, որ հրատարակիչներից եւ բանասէրներից շատերը Մատեանը "չեն ըմբռնել որպէս գեղարուեստական գործ, որպէս պոեզիայի արտադրանք, այլ սոսկ որպէս կրօնական աղօթագիրք", հետեւարար, նրանք չեն բափանցել նաև Նարեկացու բանաստեղծական հնարանքների եւ պատկերաւորման միջոցների համակարգի մէջ եւ, երկրորդ, Նարեկացին "բազմաթիւ ակնարկներ է անում այդ գրքերում եղած զանազան անձնաւորութիւնների ու դէպքերի եւ պաշտօնապէս ընդունուած տեսակետների մասին, որպէս թէ ընթերցողներին այդ բոլորը հրաշալի ծանօթ լինելին" (65): Կարելի է ակելացնել նաև, որ մինչ այդ չի եղել գիտակնենական հրատարակութիւն եւ, այնուհանդերձ, Մկրեանը գոնե վերապահումով, պէտք է ընդուներ, որ Նարեկացու լեզուն որքան էլ նոխ ու վսեմ, զերծ չէ խրբին տեղերից:

Մենագրութիւնը աւարտում է "Նարեկացին եւ յետագայ հայ գրականութիւնը" գլխով: Նարեկացու

վիրխարի ազդեցութիւնը յետագայ հայ գրականութեան զարգացման վրայ Մկրեանը գծում է միջնադարից մինչեւ մեր օրերը՝ նախանձելի սեղմութեամբ: Ամբողջացնելով իր քննութիւնը, Մկրեանը շնչուում է, որ նարեկացու "գրական կուլտուրան իր որոշ կողմերով՝ առանձնապես նրա անչափ հարուստ եւ նոյն քառապաշարը, տաղաչափական եւ պատկերաւորման քարձու արուեստը, այժմ էլ, մեր օրերում էլ, կարող է ուսումնասիրութեան եւ քննադատարար օգտագործման աղբիւր հանդիսանալ" (66):

Ըստ իս, սակայն, ընդունելի չեն Մկրեանի մի քանի տեսակետներ. ա) Նարեկացու միստիցիզմի յեղափոխական քնոյթի, բ) հայկական վերածնութեան, գ) եկեղեցու նկատմամբ Նարեկացու ունեցած վերաբերմունքի, դ) Նարեկացու ստեղծագործութեան տարրեր փուլերի ուղղագիծ հակադրութեան մասին մտքերն ու դրոյքները: Մկրեանը հայկական վերածնութեան մասին տեսակետը զարգացնում է՝ հետեւելով Մ. Արեղեանին: Արեղեանը, սակայն, արտայայտուել է զգուշաւոր: Մի կողմից նա գտնում էր, որ, "Գրիգոր Նարեկացին իր եռութեամբ պատկանում է նախորդ գրական շրջանին", միևնու կողմից՝ թակաւին շատ զօրեղ կրօնակեղեցականի կողքին" (67) սկզբնաւորուում է հայկական վերածնութիւնը: Մշակութային վերելքը, սակայն, կեանքի եւ աշխարհայեցութեան փոփոխութեան արգասիք լինելով՝ խարիսխուում էր նորավատոնականութեան գեղագիտական սկզբունքների վրայ, որոնք իրենց արտայայտութիւնն են գտնել միջնադարի քազմաքի երկրների արուեստի եւ գրականութեան մէջ՝ նախապատրաստելով եւրոպական Վերածնունդը: Հայ գրականութիւնը եւ արուեստը 10-14րդ դարերում զարգանում էր նորավատոնականութեան գեղագիտութեան հիմքի վրայ: Զարգա-

ցումը, սակայն, չունեցաւ իր անցման վերընթաց փուլը՝ բաղաբական պայմանների անբարենպաստ շրջադարձերի պատճառով: Նորավատոնականութեան մասին խօսք չկայ ոչ Արեղեանի եւ ոչ էլ Մկրեանի մօտ: Վերածնութեան գեղագիտութիւնը քանալի չի տալիս նիշտ գնահատելու նարեկացու ստեղծագործութիւնը: Եթէ Արեղեանը իրաւացիօրէն նարեկացու գարնան տաղը դեռեւ դիտում է այլարանութիւն, "նոր հոգեւոր կեանքի սիմրոլիկ պատկեր" (68), Մկրեանը միանգամից դեն է նետում կրօնական ամէն քող ու իմաստ եւ պնդում, թէ "Այս քանաստեղծութեան մէջ նոյնապես կրօնական զգացմունքի որեւէ հետք չկայ" (69): Ի հարկէ, Մկրեանն իրաւացի չէ: Իրաւացի չէ նաև նարեկացու միստիցիզմի բնութագրման հարցում: Նարեկացու միստիցիզմը հենում է ներքին մարդու ինքնակատարելագործման նորավատոնական սկզբունքների վրայ: Մկրեանը գտնում է, որ "քանաստեղծի ողբերգութիւնը բխել է հիմնականում այն քանից, որ նա չի կարողացել հաշուուել գիւղացիական ֆեռդալական կեղեկման հետ" (70): Սա բխում է նարեկացու միստիցիզմին յեղափոխական բնոյթ վերագրելուց, որ կապ չունի նարեկացու հետ: Նարեկացու ողբերգութիւնը համամարդկային դրամա է: Մարդն ապականուած է քարոյապէս՝ լինի աղքատ, հպարտ թէ ոգեկործան կայսր, հեղգ մշակ թէ տիրադաւ իշխան, զրկող զօրավար թէ աշառու դատաւոր, անարժան քահանայ թէ անօրէն դիւանապետ: Նարեկացու հայեացիքը մարդու մէջ որոնում ու տեսնում է աստծու պատկերը եւ ոչ թէ աւատատիրական տարրերանշանը: Թիւրիմացութիւն պէտք է համարել Մկրեանի այն պնդումը, թէ նարեկացու "հաւատն առ աստուած այնպէս չէ, ինչպէս աւանդում է եկեղեցին", թէ նա դիմում է ոչ թէ եկեղեցուն, այլ աստծուն (71):

Նարեկացին, ի հարկէ, նախ դիմում է աստծուն, քայց նա դիմել է նաև եկեղեցուն, առաքեալներին, սրբերին, եւ այլն: Ցիշեցնեմ, որ "Նարեկացիի վարդապետութիւնը - ինչպէս նկատել է Ե. Տէրտէրեանը, - իր պատկանած եկեղեցիի վարդապետութիւնն է"(72): Զնայած այս եւ մի քանի այլ վիճելի մտքերին, Մ. Մկրեանի "Գրիգոր

"Նարեկացի" մենագրութիւնը լուրջ աւանդ է նարեկացիագիտութեան մէջ: Նա նաշակ սերմանեց՝ զգալու Նարեկացու պատկերների բանաստեղծական գեղեցկութիւնը, ցոյց տուեց Նարեկացու ազդեցութեան կենդանի յարակայութիւնը, նրա մարդասիրական գաղափարների մնայուն ուժը:

Ա. ՂԱԶԻՆԵԱՆ

ԱՐԻՒՐՆԵՐ ՇԱՆՈՒԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գլուխ Նրկորդ - Բ.

Նոր ժամանակներից Մինչեւ Մեր Օրերը

1 Somal S. Quadro della Storia litteraria di Armenia, Venezia, 1829, p. 63-67.

2 Հռ. Հազարանկ. Եցրած հայութ հայութամաս աստորութ շանկանակ աստերություն. Կազան, 1844, c. 29-32.

3 Դ. Ալիշան, Հայապատում, Վեմետիկ, 1901, մասն Ա, էջ 88

4 Գ. Զարքիամայեամ, Պատմութիւն հայերէն դպրութեամ, Վեմետիկ, հ. Ա- 1865, էջ 443

5 Ե. Դուրեամ, Պատմութիւն հայոց մատենագրութեամ, Կ. Պոլիս, 1885, էջ 41

6 Վ. Փափազեամ, Պատմութիւն հայոց գրականութեամ, Թիֆլիս, 1910, էջ 160-162

7 Ա. Զամինեամ, Հայ գրականութեամ պատմութիւն, մասն Ա, Նոր Ասինիշեամ, 1914, էջ 146-149

8 Ա. Զօպանեամ, Նրկեր, Երեւան, 1966, էջ 271-303

9 Դարեգին եպիսկոպոս Տրավիզոնի, Նարեկացին եւ Նարեկը (փոքրիկ վերլուծում մը): Տես' Նարեկ. Ուղրքութիւն Ս. Գրիգոր Նարեկացիի, Կ. Պոլիս, 1926, էջ 1-18

10 Բ. Գուշակեամ, Ս. Գրիգոր Նարեկացի. ակնարկ մը իր կեամերին եւ գործերում վրայ: Տես' Նարեկ. Ազգամատեամ Ս. Գրիգոր Նարեկացիի, Գահիրէ, 1926, էջ Ա-ԺԶ

11 Ս. Արենեամ, Ս. Գրիգոր Նարեկացի, "Ազգագրական հանդէս", 26րդ գիրք, Թիֆլիս, 1916, էջ 85-136: Տես Ասեւ: Ս. Արենեամ, հ. Գ, էջ 567-629

12 "բէ չէ, մեր Նարեկը բողած՝ այս ի՞նչպատէ էն Արանք էն զբերին հաւանում" - զբել է Խ. Արովեամը: Տես' Խ. Արովեամ, Վերք Հայաստանի, Երեւան, 1981, էջ 43

13 Ստ. Նազարեանց, Աշվ. աշխ., էջ 29

14 Նարեկացու "աստուածաքարող աղօքք առ մեզ նարեկ ամուամեալ - զբել է Մ. Նայրամեյանը - գործ արդարեւ անզուգակամ, առաւել ըստ մտացն քարգաւանութեամ եւ վսեմութեամ ոնոյն" (Մ. Նայրամեյան, Նրկերի լիակատար ժողովածու, Երեւան, 1980, հ. 2, էջ 36):

15 Ստ. Նազարեանց, Աշ. աշխ., էջ 31-32

16 Նոյն տեղում, էջ 32

17 Ա. Զօպանեամ, Նրկեր, էջ 272

18 Նոյն տեղում, էջ 302

19 Նոյն տեղում, էջ 273

20 Նոյն տեղում էջ 281

21 Նոյն տեղում, էջ 282

22 Նոյն տեղում, էջ 289

23 Նոյն տեղում էջ 291

23 Լ. Զամիր, Նրկեր, հ. 9, Բէյրութ, 1946, էջ 116

24 Հորո, Նարեկը եւ իր աշխարհաբար բարգմանութիւնը, Կ. Պոլիս, 1905, էջ 9

25 Մ. Մեծաբանց, Նրկերի լիակատար ժողովածու, Երեւան, 1981, էջ 265-270

17 Ցոլի. Ցումանեամ, Նրկեր, հ. 4, Երեւան, 1951 էջ 132-133

28 Ալ. Խահակեամ, Նրկեր, հ. 4 Երեւան, 1959, էջ 264-265

29 Մ. Արենեամ, Նրկեր, հ. Գ, էջ 567-629

30 Նկատի ունեմ Բամ խրատու վասն ուղիղ հաւատոյ" (ԳնՄ, էջ 483-533) դաւանարանական երկը: Բեն ձեռագրերից յայտնի է ոմն Գրիգորի ամունով, քայց ու մի հիմք չկայ Օրան Օրյոնացներու Նարեկացու հետ (ան նաև: ԳնՄ, էջ 201-202): Նարեկացուն է վերագրուած Ցորի գրի ԱԾ գիլի մի մելինութիւն, որը յայտնի է "ՈՎ է դա" կամ հակիրք: "Ցոլէկ" անունով: Մեկմութիւնը, դժբախտաբար, հասել է քերի: "Ցոլէկ": մեկմութիւն ՈՎ է դա ըմբերցուածյօ Ցորայ' յորին իմաստիք, ուր Քանի մի տողք քանից ի հիմ մատսեմի տեսամին յօտար ձեռան կցեցեալ" (ԱՀԲ, հ. Ա, էջ 16): Դատելով յուրած մի Քանի տողիքի քառապաշարից եւ ոնից, հաւանական է, որ այս գործն իսկապէս պատկանում է Գրիգոր Նարեկացու գրչին:

31 Մ. Արենեամ, Ս. Գրիգոր Նարեկացի, "Ազգագրական հանդէս", 26րդ գիրք, 1916, էջ 89

32 Մ. Արենեամ, հ.Գ, էջ 620

33 Նոյն տեղում, էջ 617

34 Նոյն տեղում, էջ 587

35 Նոյն տեղում, էջ 589

36 Նոյն տեղում, էջ 629

37 Նոյն տեղում, էջ 592

- 38 Լ. Շանթ, հ. 9, էջ 116
 39 Գ. Ապիսկոպոս Տրապիզոնի, Աշվ. յօդվ., էջ Իւ-Իլ
 41 Բ. Դուշակեամ, Աշվ. յօդվ., էջ Բ
 41 Նարեկ. Մատեամ ողբերգութեամ Ս. Գրիգոր
 Նարեկացիի, Բուենոս Այրես, 1948, էջ 19
 42 Բ. Դուշակեամ, Նարեկ. Աղօքամատեամ, էջ ԺԲ
 43 Նոյն տեղում, էջ Ժ
 44 Գ. Ապիսկոպոս Տրապիզոնի, Նարեկ. Մատեամ
 ողբերգութեամ, Բուենոս Այրես, 1948, էջ ԻԲ
 45 Նոյն տեղում, էջ Խ
 46 Լեօ. Կոմունիզմը հայոց պատմութեամ մէջ, "Առք" գիրք Ս., Երեւան, 1922, էջ 146
 47 Տ. Մամանդեամ, Աշվ. աշխ., էջ 45
 48 Ա. Չովիամնիսեամ, դրուագմբր հայ պատագրական
 մտիր պատմութեամ, գիրք Ա., Երեւան, 1957, էջ 336
 49 Ստ. Մալխասեանց, Մասեանգիտական
 դիտողութիւններ, Երեւան, 1961, էջ 226
 50 Նոյն տեղում, էջ 229
 51 Նոյն տեղում, էջ 238 և 244
 52 Նոյն տեղում էջ 234
 53 Նոյն տեղում, էջ 249

- 54 Մ. Ամանիկեամ, Քննական ուսումնասիրութիւններ,
 Նիւ-Սորբ, 1932, էջ 120
 55 Նոյն տեղում, էջ 64
 56 Նոյն տեղում, էջ 129, 132
 57 Նոյն տեղում, էջ 143
 58 Նոյն տեղում էջ 147
 59 Ե. Տերտերեամ, Նարեկը հայ գրակամութեամ մէջ,
 Երևանիւմ, 1947, էջ 15-16
 60 Նոյն տեղում, 53
 61 Նոյն տեղում, էջ 61
 62 Մ. Մկրեամ, Գրիգոր Նարեկացի, էջ 142-143
 63 Նոյն տեղում, էջ 213
 64 Նոյն տեղում, էջ 233
 65 Նոյն տեղում, էջ 298
 67 Մ. Արենեամ, հ. Դ., էջ 18
 68 Մ. Արենեամ, հ. Գ., էջ 621
 69 Մ. Մկրեամ, Աշվ. աշխ., էջ 148
 70 Նոյն տեղում, էջ 198
 71 Հայկական սովորական հանրագիտարան, հ. 8,
 Երեւան, 1977, էջ 219
 72 Ե. Տերտերեամ, Աշվ. աշխ., էջ 12

ՆՈՒԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

**3. Նուիրապետութեան հաստատութիւն
՚ի Քրիստոս:**

Ի լրումն ժամանակի ըստ կանխասացութեան մարգարեկից՝ աշխարհի Փրկիչն երեւցաւ եւ մարդկան դարաւոր ակնկալութեան համեմատ Երկնից արքայութեան հիմունքը դրաւ, որոյ միջոցաւ աղամային մեղօք վարակեալ ազգք մարդկան վերստին աստուածային շնորհաց պիտի արժանանային. ՚ի մի բան՝ Քրիստոս էր այն անձն զորմէ ըսուցաւ Արքահամու թէ ՚ի զաւակի քում օրինեսցին ամենայն ազգք երկրի". Եւ ՚ի նմանէ հաստատեալ Եկեղեցին՝ այդ օրինութեան միջոցն ու փրկութեան ապաւենն: Հրաշալի կերպի ՚ի Սուրբ Կուսէն ծնանելով եւ մինչեւ երեսներորդ տարին առանձնութեան մէջ մնալով՝ ապա սկսաւ իւր փրկագործ տնօրէնութիւնները մկրտմամբ ՚ի Յորդանան. երկու եւ կէս տարի քարոզեց, միտիքարեց, թշշկեց եւ ամէն կերպի արդարացոյց Յովիաննու քարոզութիւնը՝ թէ ՚Մերձաւ է արքայութիւն երկնից": Հրէից ազգն ու երկիրն Մեսիական արքայութեան խանձարուրն ու կրտարանն էր. այն երկրի մէջ ցանեց Աւետարանի առաջին սերմերը. անդ կատարեց փրկութեան մէծ պատարագն. նա ինքն այն ազգէն ծնաւ եւ իւր այգեստանի առաջին մշակները նոյն ազգի զաւակներէն ընտրեց եւ կրթեց որ երբան յետոյ մանանելին հատի նման ոստեր արակեն մինչեւ ՚ի ծագս աշխարհի: Քրիստոսի Եկեղեցին լոկ վարդապետութեան կրօն չէր. որ միայն ուսուցանելով եւ ուսանելով յարատեւէր. նա գերբնական զօրութեան եւ հոգեւոր շնորհաց մթերանց էր. հետեւարար Քրիստոս մի այնպիսի միջոց հնարեց որ մինչեւ ի վախճան ժամանակի գերբնական հոգեւոր զօրութիւն եւ շնորհէ իւր Եկեղեցւոյ մէշէն չ'պակսին. ուստի իւր համամիտ հետեւողներէն երկուտասան մարդ ընտրեց որք ոչ աշխարհային իմաստութեամբ կրնային պարծիլ, ոչ ալ քաղաքական եւ ընկերային բարձր դիրք մը ունէին. իրենց միակ հարստութիւնն էր

անդրդուելի հաւատք եւ որդիական սէր ու վստահութիւն զոր ունէին առ Վարդապետ իւրեանց. Եւ այս ալ լի բաւական էր զիրենք Եկեղեցւոյ առաջին մշակներ եւ հիմնադիրներ դարձնելու համար: Դուկաս աւետարանիչը կը պատմէ (Զ. 12 եւայլն), թէ Ցիսուս երկուտասան Առաքելոց ընտրութենեն յառաջ "Նև ՚ի լեռն կալ յաղօրս եւ հաներ զգիշերն ի գլուխ յաղօրսն Աստուծոյ": Ո՞րքան մէծ էր առաջիկայ ձեռնարկութիւն, որոյ համար այսպիսի ահաւոր պատրաստութիւն կը տեսնէ եւ ամբողջ գիշերն աղօթելու պէտք կ'զգայ: Որդի Աստուծոյ լինելով հանդերձ: Միւս առաւտուն լեռնեն իշնալով՝ վարը իրեն սպասող աշակերտներէն տասներկուուր կ'ընտրէ եւ Սուաքեալ կը կոչէ, եւ յետ այսորիկ սոքա որ արդէն բաւական ժամանակէ հետէ հետեւելու եւ աշակերտելու յօժարութիւն յայտնած էին՝ Քրիստոսի մշտնչենական հետեւողք եւ մտերիմք կը լինին, առանձին կերպով Մեսիական արքայութեան պատգամն երու եւ խորհութեներու մէջ կը վարժուին ու կրթուէին բանի եւ գործով, եւ հաստատուելիք Եկեղեցւ էական շնորհաց եւ իշխանութեանց անօրք եւ ընդունարանք կը դառնան, որ շնորհներն ու իշխանութիւններն հետզհետէ տուաւ նոցա: Այս միայն Կոչումն էր նման բահանայական կոչման արարողութեան: Առաքեալ անոււանելու պատճառը Քրիստոս իւր քահանայապետական մէծ աղօթէին մէջ կրտ տայ ասելով՝ "Որպէս զիս առաքեցեր յաշխարհ, եւ սա առաքեցի զնոսա յաշխարհ" (Յովի. ժէ. 18):

Խսկ Առաքելութեան լիակատար իշխանութիւնը շնորհեց երկուտասանից ՚ի յերկինս վերանալէն ժիշ յառաջ, երբ այդ կրկին առաքելութեան նոյնութիւնը աւելի որոշ կերպի հոչակեց՝ ասելով, "Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի, որպէս առաքեաց զիս Հայր իմ եւ սա առաքել զանք: Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հերանոսս. մկրտեցէք զնոսա յաշխարհ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ": Միանգամայն

յանձնեց նոցա մարդոց վերայ դատելու պաշտօնն, եւ իշխանութիւն կապելոյ եւ արձակելոյ^(*):

Իրենց հրամայեալ էր ամենուրեք ուսուցանել, մկրտել, եկեղեցիս հաստատել, կապել եւ արձակել, մենք բողով կամ՝ պահել: Արդէն յառաջազգյն պատուիրած էր որ երէ մէկը Եկեղեցւոյն չը լսէ, "Եղիցի իրրեւ զիեթանոսն եւ զմաքսաւոր" (Մատթ. ԺՀ 17). այսինքն Եկեղեցւոյ հաղորդակցութենէն մերժուի: Եւ այս բոլոր իշխանութիւնները գործադրելու համար կը խոստանայ իւր մշտնչենական աջակցութիւնն ասելով, "Եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս՝ մինչեւ 'ի կատարած աշխարհի" (Մատթ. ԽԸ 20). խոստում մի որ Առաքելոց աշխարհային կեանքէն կ'անցնի եւ իւրեանց ժառանգաց եւ յաջորդաց կը հասնի: Կը խոստանայ նոցա զՀոգին նշմարտութեան, որ պիտի պահպանէ զնոսա յամենայն սխալանաց եւ պիտի յաւետ առաջնորդէ նոցա ամենայն նշմարտութեամբ. հարկաւ նոյն առաջնորդութիւնը պիտի վայելեն նաեւ ամենեքին նոքա, որք Առաքելոց նշմարիտ ժառանգ եւ յաջորդ են, ոչ թէ միայն անոնց աբոնոց, այլ նաեւ անոնց խոնարհութեան եւ նշմարտասիրութեան: Ահաւասիկ այս էր Մեսիական արքայութեան հաստատագիրն եւ նորա պաշտօնէից իշխանութիւններն ու պարտականութիւններն. իսկ ինքն որոշեց մնալ Գրուխ Եկեղեցւոյ եւ գերրնական կերպով 'ի վերուստ հովուել եւ Հոգւոյն Սրբոյ միջոցաւն առաջնորդել: Առաքեալք իրենցմէ ոչ ինչ կրնային գործել, իրենց իշխանութիւնն ՚ի Քրիստոսէ էր եւ միայն այդ ընկալեալ որոշ պատուիրանաց համեմատ կարող էին վարուել, որոյ համար պատասխանատու էին առաջի Աստուծոյ (Մատթ. ԽԳ 8-10): "Բայց դուք մի՛ զո՞ք կոչէք վարդապետ. զի մի է ձեր ուսուցիչ, եւ ամենեքին դուք եղրարք էք: Եւ հայր մի՛ կոչէք ձեզ յերկրի, զի ձեր մի է Հայր՝ որ

յերկինսն է: Եւ մի՛ կոչիցիք ուսուցիչք, զի ուսուցիչ ձեր Քրիստոս է": Որով ասել կ'ուզէք թէ դուք սոսկ գործիք էք 'ի ձեռն միայնոյ Տեան եւ Քահանայապետին ձերոյ, որ ամենուրեք եւ յամենայն դարս իւր կամաց համեմատ կը հովուէ եւ կ'առաջնորդէ իւր հօտն, եւ հետեւարար ձեզմէ մէկը թող չհամարձակի ինքզինքն իրրեւ անկախ եւ ինքնիշխան վարդապետ կամ ուսուցիչ կամ գլուխ Եկեղեցւոյ հոչակել եւ այլոց վերայ հայրական իշխանութիւն գործ ածելու հետամուտ լինել, բանի որ դուք (Առաքեալք) ամենեքին ձեր ունեցած շնորհները հաւասարապես յԱստուծոյ կ'ընդունիք, եւ ամենքդ ալ հաւասարարար ի Քրիստոս եւ 'ի Հոգին Սուրբ պիտի նայիք խրատու եւ առաջնորդութեան համար, զի "ամենեքին դուք եղրարք էք"^(**):

Ս. Ռոկերեան Ս. Խգնատիոսի վերայ գրած ներբողանին մէջ այսպէս կը խօսի Առաքելոց մասին. - "Որպէս 'ի Քնարի բազում լարք իցեն՝ բայց մի են ճայնակցութեամբ, այնպէս եւ դասի Առաքելոցն ըստ նմանութեան պատկերաց բաժանեալ են 'ի միմեանց, բայց մի է վարդապետութիւնն, զի եւ մի իսկ է հնարագիտութիւն շնորհաց Հոգւոյն սրբոյ որ եղացուցանէ զիոգիս սրբոցն" (Ճառք. էջ 246):

Նախընթաց հետագօտութիւններէն յայտնի է թէ նուիրապետութեան հաստատութիւնն ՚ի Քրիստոսէ հետեւալ գլխաւոր կեսերը կը պարունակէ. -

Նախ՝ Քրիստոս զկնի բաւական ժամանակ Նրկնից արքայութեան սերմերը ցանելու Հրէից մէջ եւ բազմարի ունկնդիր աշակերտներ շահելու, յաւուր միում՝ ատնցմէտ տասներկուսն ընտրեց իրրեւ իւր մշտնչենական հետեւողներ, որք իւր վերանալէն յետոյ Աւետարանի սուրբ պատգամը պիտի տարածէին ընդ ամենայն ծագս աշխարհի եւ Եկեղեցւոյ շնորհաց անօրք

իւր Եկեղեցւոյ ոգւոյն, երէ միմէն իսկ իւր Պետրոսի յաջորդ լինելը ընդունուի. բայց յետոյ պիտի տեսնենք որ եւ ոչ իսկ այդպիսի յաջորդութիւն մի Առաքեական աւանդութեան եւ պատմական պաւորական համաձայն է:

(*) Յովի. ի. 22. Փշեաց ՚ի նոսա եւ ասէ. Առե Հոգի Սուրբ. երէ ումեք բողուցուք զմեղս, բողեալ լիցի նոցա, եւ այլն:

(**) Ասկէ պարզ յայտնի է թէ Հոռվայ եպիսկոպոսի պահանջները որքան ամեիմն են եւ իմշպէս բոլորովին հակառակ Քրիստոսի քարոզութեան եւ

եւ ընդունարանք պիտի լինէին:

Երկրորդ՝ այս պաշտօնի համաձայն Երկոտասանք ստացան 'ի Քրիստոս լիազօր իշխանութիւն Առաքելութեան, ինչպէս ինքն ալ ունէր նոյն իշխանութիւն 'ի Հօրէ, եւ սմին իրի Առաքեալ անունն ստացան, որ կը նշանակէ թէ իրաքանչիւրն 'ի նոցանէ "Անօր ընտրութեան է՝ կրել զանուն Քրիստոսի առաջի հերանոսաց եւ բագաւորաց եւ որդւոցն Խրայելի":

Երրորդ՝ հետեւարար անոնց առաջին պարտաւորութիւնն էր բարողել զԱւետարանն զոր բերանացի կերպիւ աւանդած էր նոցա, ինչպէս որ իրենք յետոյ գրաւոր կերպիւ ալ մեզ աւանդեցին, եւ միանգամայն զեկեղեցիս հաստատել՝ մկրտելով զամենայն հաւատացեալս յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգունյն Սրբոյ:

Չորրորդ՝ Երկոտասանքն ամենեքին Առաքելութեան համահաւասար պատիւ՝ իշխանութիւն եւ իրաւունք ստացան 'ի Քրիստոսէ, ոչ ոք 'ի նոցանէ մեծութեան' գլխաւորութեան կամ բարձրագոյն իշխանութեան իրաւունք ունէր միւսների վերայ. նոքա ամենեքին հաւասարար իրեանց իշխանութիւն 'ի Քրիստոսէ առին, եւ հետեւարար "Մի էր ուսուցիչ նոցա, եւ ամենեքին նոքա եղարք էին":

Հինգերորդ՝ Քրիստոս էր Երկոտասանից առ հասարակ միակ ուսուցիչն ու վարդապետն, եւ Քրիստոս միայն պիտի մնար Գլուխ Եկեղեցւոյ "զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարհի": Խսկ իր բերանացի կերպիւ ամենեցուն աւանդեալ Աւետարանն ի գերբնական շնորհաց աշակցութիւն ի յերկնից Երկոտասան Առաքելոց իրաքանչիւրին եւ ամենեցուն առհասարակ եւ հաւասարար պիտի առաջնորդէին յայսմ աշխարհի, եւ ի հարկէ միեւնոյն խոստումն Առաքելոց նշմարիտ յաջորդաց տրուած էր ինչպէս տեսանք եւ միեւնոյն օրէնքով ներկայ եւ ապագայ

(Հարունակելի)

առաքելական Եկեղեցիք կը կառավարուին եւ պիտի կառավարուին:

Վեցերորդ՝ Երկոտասան Առաքեալ առանձին կերպիւ (փշմամբ 'ի նոսա ըզՀողին Սուրբ) ստացան իշխանութիւն բարձրագոյն դասաւորութեան յեկեղեցւոչ, որ է իշխանութիւն կապելոյ եւ արձակելոյ, այսինքն Եկեղեցւոյ օրինաց հակառակողն մերժել հաղորդակցութենէ, կամ վերստին ընդունել 'ի նոյն երր յարմար դատուի: Միեւնոյն կարգէն է մարդոց գործեալ մեղաց համար յանուն Քրիստոսի բողոքութիւն եւ ներումն շնորհելով՝ արձակել, կամ երէ այնպէս յարմար դատուի, կապել եւ մեղաւորի վերայ ապաշխարութիւն դնել:

Եօրներորդ՝ այս բոլոր շնորհներն եւ իրաւունքներն ըստ կամաց Աստուծոյ իրագործելու համար եւ Եկեղեցւոյ փրկազործ հաստատութիւնը մշտնշենաւորելու համար մինչեւ 'ի վախճան ժամանակաց Քրիստոս խոստացաւ երկոտասանից ամենեցուն եւ իրաքանչիւրին հաւասարապէս զԼոգին Սուրբ որ առաջնորդելոց էր նոցա "ամենայն նշմարտութեամբ", ինչպէս որ ալ պարզեւց յաւուրն Պենտեկոստէից. եւ առաքեալք եւ նոյն շնորհն հանդերձ վերոյիշեալ բոլոր իրաւասութեամբք եւ իշխանադրութեամբ աւանդեցին. եւ այժմ այն բոլոր Եկեղեցիք որ այդ առաքելական հիման վերայ հաստատուած են եւ նոյն առաքելական խոնարհութեան եւ նշմարտասիրութեան հոգուովն կ'ընթանան, ամենեքին նոքա եւ իրաքանչիւրն 'ի նոցանէ վերոյիշեալ առաքելական շնորհաց եւ իրաւասութեամբց կատարելապէս հաղորդակից են:

Հիմա տեսնենք թէ Առաքեալ այս իրաւունքներն ու իշխանութիւններն ի՞նչպէս ըմրոնեցին եւ ի՞նչպէս գործադրեցին եւ թէ իրեանց յաջորդաց ի՞նչպէս աւանդեցին:

ԹՈՐՈՍ Տ. Ի. ԶՈՒՂԱՑԵՑԻ
1902 Օրացոյց Երուսաղէմ

Յայտնութեան Գրքի Առանձնայատկութիւնները

Յայտնութեան գիրքը նոր Կտակարանի ամէնէն բարդ, խրթին ու դժուար-ըմբռնելի գիրքն է: Մեծ դժուարութեամբ կրցած է տեղ մը ապահովել միւս գիրքերուն շարքին: Անոր բովանդակութեան նշանակութեան մասին Շզգրիտ մեկնութիւն մը ոչ ոք կրցած է ցարդ տալ: Այդ պատճառով, հրապարակը լեցուն է զանազան կարծիքներով և գիրար հակասող մեկնարանութիւններով:

Յայտնութեան Գիրքը լի է խորհրդանշաններով: իբրև այդպիսին, պէտք չէ տառացիօրէն հասկնալ անոր բովանդակութիւնը, մասնաւորապէս՝ անոր հաղորդած թուականները աշխարհի կատարածի և Քրիստոսի Բ. զալստեան մասին:

Յայտնութեան Գիրքը պէտք է առնել իր պատմական ժամանակաշրջանին մէջ: Այն շարադրուած է գրական նորատեսակ սեռով ու իւրայատուկ ոռով՝ անձուկ ու քանաժամային վիճակի մէջ գտնուող քրիստոնեաններուն ապազայի ապահովութիւն և ստուգութիւն ներշնչելու, ինչպէս նաև, շար ուժերու կործանումով՝ յաղթանակ մը արձանագրելու:

Գրքի բովանդակութենէն կարելի է դիւրաւ գուշակել թէ ինչպիսի՞ քիրտ հալածանքներու և բոնաշատումներու, կաշկանդումներու և կեղերումներու ենթարկուած էր Քրիստոսի եկեղեցին Ա. դարուն՝ Հռոմէական իշխանութեանց կողմէ:

Գիրքը նորադարձ քրիստոնէից համար առատ խրատներ ու յորդոններ կը բաշխէ և գիրենք կը քաջալերէ, ի զին ամէն զոհողութեան՝ հաստատ ու անխափ մնալու իրենց հաւատքի ապառաժին վրայ: Անոնց կը խրատուի քրիստոնէական երկայնամտութեամբ ու խոհեմութեամբ ժուժել, տոկալ ու յաղթահարել: Նմանապէս, նորադարձ անդամոց կը թելադրուի, իրաւախոհութեան սկզբունքով, տեղի չտալ հեթանոսական կրօնքի յետամնաց ու փութ գաղափարներուն:

Յայտնապէս, Գիրքը վախճանաբանական գաղափարներ կ'արծարծէ: Վերջնական ու գերագոյն վախճանը իւրաքանչիւր հաւատաւորի համար պիտի ըլլայ յաղթութիւն և փրկութիւն:

Գիրքը որոշապէս կը ներկայացնէ հակամարտութիւնը Քրիստոսի ընդ սատանայի: Մարտն իր լրումին ու վախճանին կը հասնի Քրիստոսի փառաւոր յաղթանակով: Հաւատացելոց ևս նման քակատագիր մը կը սպասուի՝ եթէ շընկրկին ու շյուսահատին: Այս է հիմնականին մէջ Գրքին պատգամը: Յոյսի, միիթարութեան և փրկութեան կարևորութիւնը հաւատացեալի կեանքէն ներս ընդգծուած է:

Յայտնութեան Գրքի հեղինակը անկասկած Յովհաննէսն է: Հեղինակը իր անունը չորս անգամ յիշած է (Տես Յայտ. Յովհ. Ա.1, 4, 9. իբ. 8): Հեղի-

նակը, իր քրիստոնէական հաւատքին համար, Դոմետիանոս (Յ.Ը. 81-96) կայսեր կողմէ աքսորուած է Եփեսոսէն յիսուն մղոն հարաւը գտնուող Պատմոսը՝ յունական խորտուքորտ ու ժայռոտ կղզին, որ Հոռմէացիներուն համար կը ծռայէր իրեւ աքսորավայրը: Պարզ է ուրեմն որ Յովհաննէս այնտեղ ղրկուած էր քաւելու իր մեղքը՝ «վասն բանին Աստուծոյ և վասն վկայութեան Յիսուսի Քրիստոսի» (Յայտ. Ա. 9):

Զարմանալի է որ Յովհաննէս երբեք ինքզինքը չի կոչեր «առաքեալ»: Կարգ մը Եկեղեցական հայրեր կ'ընդունին որ այս Յովհաննէսը առաքեալն է, այլ կը մերժեն անոր առաքեալ ըլլալու հանգամանքը:

Յովհաննու Աւետարանի և Յովհաննու Յայտնութեան գոյգ գրութեանց միջև կան լեզուաքանական (իմա՞ ո՞քի, բառապաշարի) և աստուածաբանական նմանութիւններ, որ պարզապէս կը մատնանշեն հեղինակին նոյնութիւնը: Յովհաննէսին յատուկ բառեր են օրինակ՝ Բանը, Գառն ևն:

Գրքին գրութեան հաւանական թուականը կը գետեղուի Յ.Ը. 81-ի և 97-ի միջև: Յովհաննէսը իր Յատնութեան Գիրքը գրած է Պատմոս կղզիին հարաւը գտնուող քարանձաւի մը մէջ:

Յայտնութեան Գիրքը ունի եօթը պատգամներ որոնք ամբողջութեամբ ուղղուած են Եփեսոսի, Զմիւռնիայի (հզմիր), Պէրգամոնի, Թիւտիրի, Սարդիկէի, Փիղաղեղիայի (Փիլատէլ Փիա) և Լաւողիկէի եօթը Եկեղեցիներուն: Նամակագրական ոռով շարադրուած այս եօթը պատգամները կը միտին հաւատացելոց հոգեւոր կոչման ամբողջականութիւնը անեղծ ու անխաթար պահել:

Հոգելոյս պատրիարք՝ Շնորհը Արք. Գալուստեան, իր «Եօթը Պատգամներ Եկեղեցիներու» գիրքին մէջ (տպ. 1977 թ. Խմբանպուլ), հետաքրքրականօրէն կը նշէ թէ Վերոյիշեալ քաղաքները եթէ քարտէսի Վրայ «կապուին գիծով ։։։, հաւկթածև շրջանակի մը» պատկերը պիտի ուրուագծեն: Այս շրջանակին կարևորութիւնը համայն Եկեղեցիներու ամբողջականութիւնը կը խորհրդանշէ:

Արդ, կը սկսինք Եփեսոս կարևորագոյն կեղրոնով:

Եփեսոս քաղաքը կը գտնուի Փոքր Ասիոյ արևմուտքը: Հոռվմէական կայսութեան շրջանին կը նկատուէր Ասիոյ մեծագոյն ոստանը: Պօղոս առաքեալի վկայութեամբ, Եփեսոսը ասպարէզ էր ու կրկէս մարդկանց ընդ վայրենիս (Հմմ. Ա. Կորնթ. Դ. 9, Թ. 24, 25): Յատկանշական է առաքեալին սոյն խօսքերը: «Եթէ վասն մարդոյ ի գազանամարտի լիեալ էի յԵփեսոս ։։։» (Ա. Կորնթ. Ժն.): Աւանդութեան համաձայն, Եփեսոսի մէջ էր նաև որ իր մահկանացուն կնքեց Յովհաննէս առաքեալը:

Եփեսոսի Եկեղեցիին ուղղուած առաջին նամակին մէջ Յովհաննէս աստուածաբանը կը շեշտէ ինքնագիտակցութեան ու ապաշխարանքի անհրաժեշտութիւնը: Եելինակը վերանասու է այդ Եկեղեցւոյ անդամներուն անձկութեանց, դժուարութեանց, մտանզդութեանց և անոնց սպառնացոյ շարութեանց: Հետաքրքրական է

«Նիկողայոսեաններու» պարագան, որոնց մասին դժբախտաբար կը պակսին կարևոր տեղեկութիւններ։ Ներկայ տիրող կարծիքը այն է որ անոնք աղանդաւորներ էին և կը փորձէին, զառան մորթով ծպտուած, որոմ ցանել ըիւրեղ սիրտերուն մէջ։ Իր քաջալ երական ու գօտեպնդիշ խօսքերով, Յովկաննէս կը սրտապնդէ Եփեսոսի նորահաստատ քրիստոնեայ համայնքի անդամները։ Եթէ փորձենք յարասել հեղինակին խօսքերը, պիտի ստանանք մօտաւորապէս հետևեալ պատկերը։ աշխարհի Վրայ փորձութիւնները, դառնութիւններն ու Վիշտերը մաս կը կազմեն մեր առօրեայ կեանքին։ Ասոնք մեզի Վհատեցնելու չեն, վասնզի Քրիստոս ևս պայքարեցաւ և յաղթեց աշխարհի։

Բ. պատգամը ուղղուած է Զմիւռնիայի եկեղեցւոյ։ Զմիւռնիան կը գտնուի Եփեսոսէն շուրջ քառասուն մղոն հիւսիս։ Բ. դարուն, այս քաղաքի բնակչութիւնը, յանձինս Յովկաննէսի աշակերտ՝ Պողիկարպոսի, աւելի ուժեղացաւ իր հաւատքին մէջ։ Վերջինս նահատակուեցաւ Յ.Տ. 155 թուականին։

Զմիւռնիոյ եկեղեցիին ուղղուած պատգամը կը շօշափէ այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «զնեղութիւն, զաղքատութիւն և զհայնոյութիւնն որ ասէին զինքեանս չըեայս գոլ՝ և չէին ինչ, այլ՝ ժողով Սատանայի» (Յայտ. Բ. 9)։

ա. «Նեղութիւն» բառի գործածութեամբ, հեղինակը կ'ակնարկէ այդ դարաշրջանի կայսերապաշտական ծգտումներուն։ Տեղացի քրիստոնեաներ լրջօրէն պէտք է դիմագրաւէին կայսեր պահանջած անհատական – անծնապաշտական տուրքի դժուարութիւնը։ Հաւատացեալ ք պէտք է ընծայէին կայսեր այն յարգանքն ու պաշտամունքը որ լրիւ խոտոր կը համեմատէր նոր անող քրիստոնէական կրօնքի սկզբունքներուն հետ։ Ասիկա մտահոգութիւն կ'առթէր և նեղութիւն կը պատճառէր քրիստոնեայ համայնքին, որուն համար գոյութիւն ունէր միայն մէկ կայսր՝ Քրիստոս, և որուն միայն պէտք է տրուէր պարտն ու պատշաճը։

բ. Բացայայտ իրողութիւն է որ Զմիւռնիոյ գաղութը կը տառապի տնտեսական տագնապէ։ Աղքատութիւնը համատրած երկոյթ կը թուի ըլլալ։ այս ևս, իր կարգին, կընայ կացնահարել հաւատքի նորատունկ ծառը և զայն ի սպառ ամլութեան դատապարտել։

գ. Հայնոյութեան հարցը անմիջականօրէն կ'աղերսուի Զմիւռնիոյ մէջ չըեաներու գերակշռող մեծամասնութեան, ինչպէս նաև անոնց հակամարտութեան հետ՝ ընդ քրիստոնէից։ Կրօնական անվերջ կատաղի պայքար մը կը մղուէր մեծաթիւ չըեաներու և փոքրաթիւ քրիստոնեաներու միջև։ Հայնոյութիւնը կը կայանայ այն հիմնական կէտին մէջ որ չըեաները սերտօրէն կը գործակցէին կայսեր իշխանութեանց հետ ընդէմ քրիստոնէից, և ապա իրենք զիրենք կը

հոշակէին հարազատ որդիք ու ժառանգորդը Աստուծոյ: Հրեաներու թշնամական ու նախատական այս անօրինակ ընթացքն ու կեցուածքը յիշոց մըն էր քշմարտութեան դէմ և եպերելի կը համարուէր: « Ժողով Սատանայի» ակնարկութիւնը բացայայտորէն կը մատնանշէ Հրեաներու յանդուգն ու ապերասան գործունէւթիւնը, որ քանդիչ էր ու կործանարար:

Ցովհաննէս իր երրորդ պատգամը կ'ուղղէ Պերգամոյի եկեղեցիին: Պերգամոն հին քաղաք մըն էր որ կը գտնուէր Փոքր Ասիոյ արևմտեան կողմը: Արշակութային կարևոր կեղրոն եղած է: Իբրև շարութեան բոյն, Ցովհաննէս այտեղ կը զետեղէ « Սատանայի աթոռը»: Ոմանց կարծիքով, այս ակնարկութիւնը « Բաղաամի Վարդապետութեան» կ'երթայ: այլք կը խորհին թէ անհատի (իմա կայսեր) պաշտամունքն է որ կը շեշտուի: Ի միջի այլոց, Բաղաամի Վարդապետութիւնը այլոց գայթակղութեան մղելու և մեղքի առաջնորդելու ուսմունք է:

Ապաշխարութեան ու դարձի կոչ կ'ուղղուի Պերգամոնի եկեղեցւոյ անդամներուն, այլապէս՝ « Կուզամ և կը պայցարիմ անոնց դէմ իմ քերնիս սուրով» (Յայտ. Բ. 17), կ'ըսէ Քրիստոս: Յաղթողներուն կը Վերապահուի և մանանայ» ուտելու մենաշնորհ, որ ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ այլապահական մէկ պատկերը կամ հասկացողութիւնը հոգեւոր վարձատրութեան:

Չորրորդ պատգամը Թիւատիրի եկեղեցւոյ կ'ուղղուի: Թիւատիրը Փոքր Ասիոյ քաղաքներէն է: Թիւատիրը մեզի ծանօթ է նաև Գործը Ալաքելոց Գիրքն, ուր Լիդիա աստուածական կինը, որ ծիրանավաճառ էր, դարձի եկաւ (Գծ. Առք. ԺԶ. 14):

Թիւատիրը գերազանցապէս շաստուածներու և կայսերապաշտութեան քաղաքն էր, ուր պաշտամունքի առարկայ դարձած էին կայսրն ու յունական աստուածները: Թուղթը կը նախատէ Թիւատիրի եկեղեցւոյ անդամները՝ մի ոմն Ցեզարել մարգարէուհիի մը ներկայութիւնը հանդուրժած ըլլալնուն համար: Վերջինս կը գտնենք նաև շին Կտակարանի Դ. Թագաւորաց Գիրքին մէջ « իբրև շր ու կուպաշտ թագուհի» (Տես Դ. Թագ. Թ0): Պոռնկութեան մղող այս կինը կը ծառայէր իբրև շար օրինակ: « Պոռնկութիւն» բառը այստեղ, ինչպէս նիշը կերպով դիտել կուտայ Շնորհը պատրիարք, « անպատճառ չի նշանակեր սեռային անբարոյ արարք, ... այլ նաև՝ կրօնական անհաւատարմութիւն»: Ուրեմն, Ցեզարելը գայթակղութեան մարմնացում էր, որ կը բաշալ երէր ուտել « զուածի միս» և « անհաւատարիմ» գտնուիլ Տիրոջ, ինչպէս նաև անսալ կայսեր և հարկ եղած պաշտամունքը տածել անոր միայն:

Թուղթը կ'աւարտի « պահեցէր ինչ որ ունիք, մինչև որ ես զամ» պատգամով (Յայտ. Բ. 24), վասնակի անոնց միայն պիտի տրուի « իշխանութիւն ազգերուն վրայ»:

Հինգերորդ Թուղթը գրուած է Սարդիկէի եկեղեցիին: Սարդիկէն ալ Փոքր

Ասիոյ քաղաքներէն է, որ ատեն մը փայլեցաւ իր առևտրական կեղըոն ըլլալու հանգամանքով։

Պատգամը կը սկսի «կենդանի եղողի անուն ունիս, բայց մեռած ես» զօրաւոր ու ցնցիշ տողերով։ Այս խօսքերը կը մատնանշեն Սարդիկէի եկեղեցւոյ անդամներուն անգործունէութիւնն ու մեռելութիւնը հաւատքի գետնի վրայ։ Ցայտնապէս, պարպուած էր գաղութը ուղղուծուծէ։ Ցամքած էր հոգեոր կեանքը, որովհետև հետաքրքրութեան ծիրին մէջ չէր ընդգրկուած Քրիստոս։ Հնչպէս միշտ, այս պարագային ևս, Քրիստոս չէր ուզած կորուստը այս համայնքի ժողովուրդին, այլ՝ փրկութիւնը։ Մահամերձ գաղութը հետևաբար պէտք ունէր զգաստացուցիշ, զարթուցիշ ու խրախուսիշ խօսքերու։ Հրահանգները զորս կը տրուին (օրինակ՝ արթուն եղիր, զօրացիր), կուզան միանգամայն շեշտելու կարևորութիւնը ապաշաւի և դարձի։

Կեցերորդ թուղթը գրուած է Փիլատել Փիայի եկեղեցիին։ Փիլատել Փիան, որ թարգմանի եղբայրական սէր կամ եղբայրասէր, Փոքր Ասիոյ Սարդիկէ քաղաքէն շուրջ 25 մղոն հարաւ կը գտնուի։ Իր յաթափակի երկրաշարժներով, քաղաքը բազմիցս փուլ եկած է, բայց՝ վերստին կառուցուած։

Փիլատել Փիան, ուր զերազանցապէս կ'ապրէին Մակեդոնացիք, տունն էր և չըէից և Քրիստոնէից։ Այս փոքրաթիւ գաղութը (իմա՞ քրիստոնէական տարը), իր սակաւ զօրութեամբ կրցած էր «պահել կենդանի խօսքը և չուրանալ»։ «Ժողով Սատանայի» կը կոչէ Քրիստոս՝ շրեաներուն, որոնք կտրականապէս կը մերժէին ընդունիլ զինք իբրև Մեսիան։

«Ան շուտով կուզամ։ ամուր պահէ ինչ որ ունիս, որպէսզի ոչ ոք առնէ քու պսակդ», կ'ըսէ Քրիստոս։ Այս քաջալ երական խօսքերով Քրիստոս սիրտ կուտայ Փիլատել Փիայի համայնքին, որ ճեռվ մը վհատած էր։

Վերջին թուղթը ուղղուած է Լաւողիկէի եկեղեցիին։ Լաւողիկէն շոռվմէական նահանգի քաղաք էր։ Ներկայիս, անխնամ թողուած լաւողիկիան, հին ատեն եղած է նշանաւոր քաղաք։ գէթ այդպէս մատնացոյց կ'ընեն հնագիտական պեղումներն ու յայտնաբերումները։

Շնորհք պատրիարք մեզի կը յիշեցնէ որ «Կանոնագիրք Հայոց» հատորներուն մէջ տեղ գտած «Կանոնք Լաւողիկէի» կանոնախումբը, ընդամենը 55 կանոն, գըրւած է այս քաղաքին մէջ։

Թուղթը կը սկսի Քրիստոսի ներկայացումով և եկեղեցիին ուղղուած հետեալ խօսքերով։ «ոչ ցուրտ ես և ոչ տաք ๐๐๐, բայց դուն գաղջ ես»։ Այս պատկերաւոր խօսքին իմաստը կ'ըմբռնուի հետևալ ճեռվ։ Ծշմարիտ քրիստոնեան պէտք չէ հանդուրժէ գաղջութիւն կրօնքի և հաւատքի։ Հաւատացեալը չի կընար երկու ուղիներ ընտրել և ըստ այդմ իր կեանքը վարել։ Այլ խօսքով, անհատներ պէտք է վթուակամօրէն որոշեն թէ ո՞ր քամքան իրենց նպաստաւոր է ու յարմար։ Երկու Տէրանց ծառայելու փորձը ինքնին փորձանք է, և ոչ՝ խոհեմութիւն։

Մարդիկ յստակ զատորոշում մը կատարելու են չարին ու բարիին, վատին ու լաւին, նեռին ու քրիստոսի միջև։ Քրիստոնէական գաղջութիւնը անբաղձակ վիճակ մը կը ներկայացնէ և բարոյապէս սխալ է, հետևաբար և՝ դատապարտելի։

Լաւոդիկեցիներուն կը խրատուի «կրակին մէջ փորձուած ոսկի»զնել։ Գնելու արարքն ինքնին զիջում ու անձնական գոհաքերութիւն կը թելազրէ, որովհետև գնման դիմաց գնացարում մը կատարելու էին։ Ըստ Շնորհը պատրիարքի բացատրութեան, Լաւոդիկեցիք «նիւթական հարստութեան փոխարէն հոգեոր հպատութիւն պէտք է գնեին»։

Նամակը կ'աւարտի հոգեոր իշխանութեան տուշութեամբ։ «Ան որ կը յաթէ, ինծի հետ իմ աթոռս նստիլ պիտի տամ անոր» (Յայտ. Գ. 21)։

Յայտնութեան Գիրքը, ինչպէս ըսուեցաւ վերը, Խորհրդանշաններու գիրքն է։ Խորհրդանշանները փոխ առնուած են չին կտակարանի մարզաքական Գիրքերէն, օրինակ՝ Եսայի, Երեմիա, ևն։ Կարգ մը խորհրդանշաններու իմասները բացատրուած են տեղւոյն Վրայ, օր. Յայտ. Ե. 6, 8. Ժ. 18. Ժ. 9. 1.

Խորհրդանշական պատկերներու համաձայն, կին մը կը ներկայացնէ ժողովուրդ մը կամ քաղաք մը (Յայտ. Ժ. 1), եղջիւրները՝ ուժ (Ե. 6, Ժ. 8), աշը՝ գիտութիւն (Ա. 14, Բ. 18, Դ. 6, Ե. 6) ևայլն։ Գոյները ևս գործածուած են փոխաքերական իմաստով։ Այսպէս՝ «Ճերմակ հանդերձ» արտայատութիւնը նշանակ է պատիւի ու փառաքանութեան (Զ. 11, Է. 9 ևն), թագը՝ իշխանութեան և թագաւորութեան։ Ծովը՝ անպահովութեան, վտանգի և մահուանքը՝ յաղթանակի ուրախութեան։ Մանիշակագոյնը՝ զեղխութեան և թագաւորութեան։ Աւը՝ մահուան, ևն։

Յայտնութեան Գրքի առանձնայատկութիւններէն մէկն ալ թուանշաններու յաշխակի կիրառութիւնն է։ Իւրաքանչիւր թիւ ունի իր ծածուկ իմաստը։ Այպէս՝ եօթը կը խորհրդանշէ կատարելութիւն, լրութիւն։ Տասներկուը՝ Խրայէլի 12 ցեղերը։ Չորսը՝ տեսանելի ու շօշափելի աշխարհի համայնատարածութիւնը։ «Հազար» թիւի գործածութիւնը սերտ ալերս ունի քրիստոսի հազարմեայ թագաւորութեան հետ։ Անմեղներու փրկութեանը պիտի նախորդէ երկնքի և ների անեղ քախումը, որը սարսափելի արհաւիրքներ պիտի պատճառէ մարդկութեանը։ Աշխարհի կատարածն ու անեղ դատաստանը ևս նկարագրուած է, որմէ ետք անմեղները պիտի ապրին երջանիկ ու անցաւ, իսկ մեղաւորը պիտի դատապարտուին յաւերժական կրակին։

Քրիստոնէական աղանդներուն մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ Յովհաննու Յայտնութեան մէջ արտայայտուած «Քրիստոսի հազարմեայ թագաւորութիւն»

գաղափարը և «Արմակետոտնը»: Կարգ մը աղանդաւորական խմբակներ (օրինակ՝ Ենոպայի Վկաները) կը շեշտադրեն աշխարհի վախճանին մօտիկութիւնը՝ հիմնըւելով Յայտնութեան հայթայթած տեղեկութեանց վրայ:

Եօթը կնիքով կնքուած գրքի (Յայտ. Ե-Ը) տոեղծուածը ևս մեծ թիւրիմացութեանց ու անվերջ վիճաբանութեանց դուռ բացած է հանրութեան մօտ: Նոյն է պարագան նաև 666 թուանշանի (Տես Յայտ. Ժզ. 18): Յարենման թիւեր ու ծածկալ եզու հատուածներ շփոթութեան մատնած են մարդկութիւնը, իսկ շատերուն ալ՝ գայթակի եցուցած ու մոլորեցուցած:

22 գլուխներէ բաղկացած և 12000 բառերէ կազմուած Յայտնութեան Գըրքին, գիտական աշխարհի մէջ, տրուած է չորս տարբեր մօտեցումներ ու մեկնողական եղանակներ ։ անոնք են՝

ա. Հոգևոր Մօտեցում: Աստուածաշունչի մեկնիշներ, դեռևս շատ վաղ ժամանակէն, յայտնած են այն կարծիքը որ այս Գըրքն նպատակը հոգևոր հիմնական սկզբունքներ հայթայթել և քրիստոնեային զգուշացնել է՝ գալիք պատուհաններէն ու փորձութիւններէն: Գայթակղութիւններէն ու մեղքերէն յարթական դուրս գալու պարագային, անծին կը խոստացուի փրկութիւն: Այս տեսութեան յարողներ պարագայի նկատմամբ կատարուած գուշակութիւնները պարզապէս անհրական կը համարեն:

բ. Անցելապաշտ Մօտեցում: Այս անուան տակ կը հասկնանք այն մօտեցումը ըստ որում հեղինակը կը նկարագրէ այն դէպքերն ու անցուդարձերը որոնք տեղի կ'ունենան չոռվմէական կայսրութեան մէջ:

գ. Պատմական Մօտեցում: Պատմական տեսանկիւնէն դիտուած այս մօտեցումը, յատկապէս կնիքներու խորհուրդին մէջ, Յայտնութեան Գիրքը կը համարէ աշխարհի պատմական դէպքերը նկարագրող մատեան մը, որ անմիջականօրէն կը կապուի եկեղեցւոյ բարօրութեան, ծաղկման ու աթման հետ:

դ. Ապագայաբանական Մօտեցում: Այս դըռյթին հետևողները համոզուած են որ Գիրքը կանխագուշակութիւններու համազումար մըն է: Որևէ ժխտում կամ անտեսում այս տեսութեան, պիտի նշանակէ եղծումը կամ սխալ ըմբռնումը Յայտնութեան Գըրքին: Ապագայաբանը կը հաւատայ ու կը պնդէոր այս Գիրքը իր լրումին պիտի հասնի անպայմանօրէն:

Հաւատացեալը նկատած պիտի ըլլայ արդէն, որ Յայտնութեան Գիրքը մեր եկեղեցւոյ մէջ չի կարդացուիր. պատճառը այն է որ Ե. դարուԱստուածաշունչի թարգմանութեան ժամանակ, Յայտնութեան Գիրքը դեռևս չէր ընդունուած կանոնական գիրքերու շարքին: Ժբ. դարուն, սերսէս Լամբրոնացին էր որ զայն թարգմանեց, որմէ ետք միայն մաս կազմեց Սուրբ Գըրքին:

Եօթը եկեղեցիներու պատգամները յաւիտենական պատգամներ են ուղղոած Քրիստոսի աշխարհասիրու եկեղեցիներու հաւատացեալներուն: Այդ պատգամները դեռևս մինչև այսօր իրենց մէջ կը պահեն Քրիստոսի կենդանի, թարմ ու կենսունակ խօսքը:

Գըրքին մէջ երանի կը տրուի բոլոր անոնց որ կը կարդան զայն և ուշ կը դնեն Անոր խորունկ պատգամներուն: Զենոք քհյ. նալ պանտեան

ԲԱՆԱՍՏԵՂԱԿԱՆ

ՀԱՐՈԼԾԻ ՈՐԴԻՈՅՆ ՊԱՇԻԽԾՈՒԹԻՒՆԸ

- 37) Հոգիդ լաւ տոկաց տեղատըտթեան,
Այս չ'ուած ներքին իմաստութեամբ, բայց
Եւ անտարբեր պաղ, հպարտ ցոյց անգամ,
Թըշնամուն կը թի՛ կարծես դառն մաղձ,
Երբ ատելութեան խուժանը կեցած'
Դիտել-ծաղրելու կը ծկումդ, մինչ հոն միայն
Կայ հանդարտ տոկուն քու ժըպտուն նայուած.
- Ու բախտէն լըքուած, շղփացած տղջան,
Կը կենայ հպարտ' շարիքներու դէմ յանդիման:
- 38) Բախտիդ մէջ այնքան իմաստուն չիր,
Փառքի տենչը քեզ կարծրացուց այնքան,
Որ մարդն ՚ իր կարծիքն կը նշաւակէիր,
Քամահրանքովը քու սովորական.
Լաւ եր ջնել այդ, այլ կրել շուրթ-յօնքիդ զայն.
Մերժել միջոցներ քու գործադրանքի,
Որ քու անկումիդ ջլլային սատար.
Աշխարհի շահ-վնաս չ արժան յարգանքի,
Փաստուած է այս քեզի ուրիշ ընտրողաց շարքին:
- 39) Թէ իբր աշտարակ ժայռի մկատարին՝
Շինուած ես իյնալ կամ մընալ կանգնած,
Քամահրանքն օգնեց տոկալ ցընցումին,
Մարդոց մտածումը դիւրացուց գահդ բայց.
Անոնց իիացմամբ գէնքդ լաւագոյնս շողաց,
Ֆիլիպի որդոյն բախտն եր քուկդ, ոչ ժամն
(Շիրանին մէկդի եր արդէն նետուած)
Խիստ Տիոգինէսի պէս ծաղրելու սակայն.
Զի մականաւոր շնականներու երկիրն - որչ եր լայն:
- 40) Անդորրն՝ է դըժողք խըռոված սըլտին,
Այդ եր կործանումդ, եւ հոդ եր կըրակն,
Խոռովըն Հոգույն պիտ' չիանդարտի'
Բնակելով նեղ անձի մը մէջ փակ.
Տենչն՝ մը մը վարի պիտի շարունակ'
Դեաի բախտարկած վերանալ ձըգտի,
Ոչինչ կ'յոգնեցնէ զայն բացի հանգիստ,
Չը մարող հուր մը մէջ իր եռյթին'
Մահացու զայն կրող ներկայ եւ անցեալ ամեն անհատի:

(շարունակելի)

LORD BYRON

Թրամս. Մուլատ Մանուկեան

ԳԵՐՈՒԹԻՒՆ

Իր բընութեան գերին է ամէն անհատ կեանքի մէջ。
Մին իր մըտքին սեւուման, մէկն իր սըրտին բընութեան,
Ուրիշ միր սուր բընազդին, բընազդներուն անհամար
Որոնց կ'ըսենք խառնըւածք, ճակտին գրուած գիր մը կամ:

Եւ մըղումներ որոնց դէմ կարելի չէ ոյիմաղրել.
Սկրեր՝ որոնց յորձանքէն անհրնար է ազատիլ.
Նոր վըտանգներ որոնցմէ անկարելի է խոյս տալ.
Ցաւեր՝ որոնք չես կրնար չըպատճառել սիրելտյն.

Վիշտեր՝ մընալ որոնց դէմ անդըրդուելի, չես կրնար:
Կեանքը մարդուն գահավէծ լեռնէն իշնող ձիւնակոյտ
Մ'ըլլար կարծես, որուն դէմ ամէն պատուար անօգուտ,
Եւ ամէն երգ՝ անկատար խաղարկութիւն մէ ունայն:

Կը զգաս մըտքիդ խորերէն թէ բարիք չէ թեզ համար
Հստրուկն ըլլալ բընութեանդ, բայց չես կրնար ազատիլ
Բընազդներուդ բընացող, գերեվարող չար ուժէն
Մըտալլկիչ սեւուման այս հոգերաւ յոյզերէն:

ԱՆԵԼ

LIFT ME

If I were a dead leaf thou mightest bear;
 If I were a swift cloud to fly with thee;
 A wave to pant beneath thy power, and share

The impulse of thy strength, only less free
 Than thou, O uncontrollable! If even
 I were as in my boyhood, and could be

The comrade of thy wanderings over Heaven,
 As then, when to outstrip thy skiey speed
 Scarce served, a vision; I would ne'er have striven

As thus with thee in prayer in my sore need.
 Oh, lift me as a wave, a leaf, a cloud!
 I fall upon the thorns of life! I bleed!

A heavy weight of hours has chained and bowed
 One, too, like thee: tameless, and swift, and proud.

ANONYMOUS

ԲԱՐՁՐԱՑՈՒՐ ԶԻՍ

5+5

Եթէ լինեի չորցած մի տերեւ,
Զոր կարենայիր դուն ինքըդ կըրել.
Եթէ լինեի արագաթըռիչ
Մի ամպի կտոր քեզ հետ թռչելու.
Եւ կամ քու շունչիդ ուժէն հեւացող
Ալիք ուժասպառ, ու կարենայի
Հըզօր ազդմունքիդ բաժնեկից դառնալ,
Միայն թէ նըւազ ազատ քան դուն ես,
Ո՞վ անզուսպ նըժոյգ! Թէ իսկ ըլլայի,
Կամ կարենայի, ինչպէս մանկութեան
Մեր տարիներուն, երկինքին վերեւ
Թափառումներուդ բաժնեկից ընկեր
Ընդունուիլ նորէն, երբ եթերային
Քու թըռիչքներուդ սուրումն գերանցել
Ոչ իսկ երազել, յուսալ կրնայի.
Ես այսպէս քեզի պիտի թախանձել,
Քեզմէ պաղատիլ չը զիջանէի,
Իմ խոր անձկութեան այսպիսի պահուն:
Օհ, վեր բարձրացուր զիս իրեւ ալիք,
Եւ իրեւ տերեւ, եւ իրեւ մի ամպ!
Կ'իյնամ ես վըրան կեանքի փուշերուն.
Ահա կ'արիւնիմ! Մըրին ժամերու
Ծանրութեան ներքեւ ահա շղթայուած,
Կըքած, խոնարհած, քեզի կ'աղաչէ
Հոգի մը քեզ պէս - անզուսպ, անընտել,
Արագաթըռիչ, ու նաեւ հըպարտ:

ԱՆԱՆՈՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՀԱՅ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ա) Խորհրդանշան

Հայ (եւ ոչ միայն Հայ) միջնադարի քրիստոնեական մշակոյթը աչքի է ընկնում իր նշանայնութեամբ: Սա ըստինքեան նշանակում է, որ նրա հիմնական յատկորոշ գիծը պայմանականութիւնն է: Սակայն կարող է բնականոն հարց ծագել. մեր նախնիք ինչո՞ւ են ընտրել գեղարուեստական հաղորդակցման այս եղանակը: Որովհետեւ պայմանականութիւնը կարելի է դարձնում առաւել բազմաբնոյթ ու տարրողունակ դարձնել իմաստը՝ դիտողին կամ ուժինորին տանելով հոգեւոր կեցութեան վերին ոլորտները: Պայմանականութիւնը կամ նշանայնութիւնը վերբնական յայտնութիւնը գետեղում է գեղեցկագիտական հարբութեան վրայ, եռաչափ տարածքի մեջ՝ մի տեսակ մարդացնելով այն ու դարձնելով սեփականութիւնը պատմութեան ու ժամանակի: Այս է պատճառը, որ նշանը ամենայն իրաւամբ համարուել է մի պատուհան, որտեղից ներս է յորդում Աստուածութեան անդրանցական (*transcendental*) լոյսը: Այն ոչ այլ քան է, քան Աստուածութեան յայտնութենական դրսեւրումը ձեւի, գոյնի եւ ձայնի պայմանանիշով: Այսպիսով նշանը դառնում է շօշափելի աստուածարանութիւն, վարդապետելու ինքնօրինակ կերպ, որը ապահովում է հաղորդակցումը քացարակի հետ: Ինչպէս ամէն մի պայմանականութիւն, միջնադարի քրիստոնեական պայմանականութիւնը եւս միշտ է երեւյթի խորքային շերտերը քափանցելու, նրա բուն խորհուրդը հասկանալու համար: Այստեղ մասնաւոր նպատակով օգտագործուեց խորհուրդը քառը: Նրա եւ նշանը քանի մեջ է գտնում միջնադարեան արուեստի ընկալման քանա-

լին: Ուստի անհրաժեշտ է գոնք հպանցիկ անդադառնալ Հայ միջնադարեան մատենագրութեան մէջ այս քառերի կիրառման ու ստուգաբնութեանը: Հինգերորդ դարի մատենագիր նդիշէի "Եերեւումն Տեան առ Տիրերիայ ծովուն" նառում կարդում ենք՝ "Առ ձկումն այդպէս է, նախ զմեծամեծն որսացաւ, զի խորհուրդ էր եւ ոչ նշանարտութիւն, այլ առ ընտրութիւն առաքելոցն ոչ այդպէս, նախ՝ զմանունսն եւ ապա՝ զմեծամեծն": Նոյն նախ մէկ այլ հատուածում դարձեալ կարդում ենք՝ "Թէպէտ ասացի փոքր իշտէ տարացոյց նշանարիտ, որ ունի զմանութիւն, այլ ոչ երկ գեռութիւն": Մէկ այլ "ՅԱյլակերպութիւն Քրիստոսի" նառում գրուած է՝ "Որպէս եւ ինքն Աստուածութիւնն քազում մասամբ երեւեցաւ մարգարէցն եւ մի ոք ի նոցանէ ԶԱՍՍՈՒԱԾ ոչ կարաց տեսնել՝ այլ՝ նմանութեամբն, որով տեսին՝ քաւական համարեցան . . .": Եղիշէի այս դատողութիւններին համարնոյք են Ը. դարի մատենագիր Ցովիհան Օձնեցի հայրապետի հետեւեալ մտքերը: Զի անդ խորհուրդ գուշակման, եւ աստ' յայտնութիւն նշանարտութեան": "Իսկ երեւ այն՝ նմանութիւնն եւ օրինակի էին նշանարտութեան, իսկ այս՝ նոյն ինքն նշանարտութիւն եւ ոչ օրինակ . . .": Այս նոյն միտքն է շեշտում ԺԴ. դարի հեղինակ Վարդան Արեւելցու Դանիէլի մելքնութեան մէջ եւս՝ "Պատկերի նմանեցուցանէ զփառ թագաւորաց երկրի, զի պատկեր է եւ ոչ նշանարտութիւն": Վկայականուած հատուածներում իրար հակադրուում են "խորհուրդն" ու "նշանարտութիւնը", "նմանութիւնն" ու "եռութիւնը", "Աստուածութիւնն" ու "նմանութիւնն": Զոյգերի

մէջ համարնոյք են մի կողմից "Ցշմարտութիւնն" ու "Էռլիւթիւն", միւս կողմից "Խորհուրդն" ու "Ամանութիւնը": Խնչպէս տեսնում ենք, մեր նախնիք խստօրէն սահմանազատում են այս երկու կարգի իրողութիւնները: Դատելով հակադրման բնոյթից՝ առաջին գոյգը երկրորդի համար՝ արտաքին, իսկ երկրորդը առաջինի համար ներքին կարգի իրողութիւն է: "Ցշմարտութեան" եւ "Խորհրդի" գատորշումն ու տարրերակումն յստակում է ներկշիքի "ՑԱյլակերպութիւն Քրիստոսի" նարի հետեւեալ հատուածի օգնութեամբ: "Նրկրապիշք միայն էին եւ անհաւատ լսելիք, զիմանալի յայտնութիւնն ոչ կարէին տեսանել եւ նոքա ի լերին անդ մարմնաւոր ինչ յայտնութիւն ոչ տեսին, այլ երկնաւոր գորութիւն իմանալով զայն, որոյ ի յայտնութիւնն նա միայն գիտէ եւ ում կամի ներքն յայտնէ ըստ մասանց եւ մտացն միայն ծոց բաւէ ժողովելով, այլ ոչ բանի պատմել եւ սփոնել ի լսելիս ուրուք, զի որ բանի գծագրի ընդ մարմնածեւութեամբ անկանի երեւումն նորա . . .": Քաղուածքի միտքը նշտորոշում եւ առաւել ամբողջական է դարձնում Օճնեցու վերոյիշեալ "յայտնութիւն Ցշմարտութեան" արտայայտութիւնն: Ուրեմն՝ Աստուածութեան յայտնութիւնն իր դրսեւորումներով բազմակերպ է, սակայն նրա գերբնական ինքնիսկոյքն՝ անյատ: Աստուածութեան յայտնութեան ամեն մի բառային նկարագրութիւն նրան զետեղում է նիւթական եռաչափ տարածքի մէջ, մինչդեռ Աստծոյ "երկնաւոր փառքը յայսմանէ վերագոյն են եւ ի մարդկանէ եւ ի հրեշտակաց": Սա նշանակում է, որ յայտնութեան (այստեղ՝ Պայծառակերպման պատկերագրումը ոչ թէ "Ցշմարտութեան" համարժէքն է, այլ Աստուածութեան պայմանական կամ խորհրդանշային դրսեւորումը: "Ցշմարտութիւնը", ի տարրերութիւն "Խորհրդի", յայտնութե-

նական իրողութեան ("Ես եմ նանապարհ եւ Ցշմարտութիւն" Յովհ. ԺԴ 6) աստուածարանական հաստատագրումն ու որակումն է: Վերջիններիս ("Ցշմարտութիւն", "Խորհրդ") յանախաղէպ օգտագործումը ցոյց է տալիս, որ դրանք միջնադարում ունեցել են հոգեւոր եզրի նշանակութիւն:

Այսպիսով, "Խորհրդ" եւ "Ամանութիւնը" (Խորհրդանշանը) "Ցշմարտութեան", "Էռլեան" ոչ նոյնական դրսեւորումն է: Այսինքն՝ երբ "Ցշմարտութիւնը" կամ "Էռլիւթիւնը" դրսեւորում է, այն դառնում է "Խորհրդ" կամ "Ամանութիւն", որ կրելով իր նախօրինակի դրոշմը, բնոյթով, սակայն, տարրերում է նրանցից: Խորհրդանշանի այսօրինակ ընկալումը խարսխուած էր Հայ Նկեղեցու որդեգրած Ժխտողական կամ աննառելի Ապոֆատիկ) աստուածարանութեան վրայ, ըստ որի Աստուած կամ Աստծոյ Էռլիւթիւնը սկզբունքորեն աննանաչելի ու անմատչելի է, եւ նրա հետ հաղորդակցումն իրականացնում է աստուածային Ցշմարտութիւններ արտացոլող խորհրդների կամ խորհրդանշանների միջոցով: Ընդհանրական այս դրոյթը յետագայում պէտք է ընկնէր խորհրդարանական դատողութիւնների հիմքում:

բ) Կերպարուեստ

"Ոչինչ անվայելու եւ անսրբագան է ունել զգալի պատկերս, այլ՝ աստուածարժան տեսութեան է օրինակս կերպարացուցանել բնաւորականօք եւ մարդկավայելու պատկերօք" ասում է Ս. Դիոնիսիոս Արիսպագին: Աստուածարանական այս կանխադրոյթի վրայ են հիմնուած պատկերայրգական վարդապետութեան այն գլխաւոր սկզբունքները, որոնք որդեգրուած են Հայ Նկեղեցու կողմից: Ժխտելու համար պավլիկեան հերձուածողական գաղափարաբութեան

մաս կազմող պատկերամարտութիւնը Յովհան Օձնեցին հետեւալ կերպ է հիմնաւորում պատկերների Ակատմամբ մատուցուելիք յարգանքն ու պատկառանքն. "Միթէ" յորժամ տեսանեմ Քարեղին կամ ուսկեղին խաչ յօրինեալ եւ կամ պատկեր՝ ի քարն կամ յոսկին դնիցեմ զյոյս իմ: Այս նոցա է, որք ընդ քարին եւ ընդ փայտին շնային, որպէս մարգարէն ասէ թէ՝ "Կուրք հեթանոսաց արծաթ եւ ոսկի են": Խսկ մեք զայն միայն յիւրաքանչիւրոցն բացորոշեալ պատուեմք ի Յիւրոց, յորոց վերայ զնմանութիւն պատկերին Քրիստոսի եւ Խաչին իւրոյ ձեւացուցանիցեմք: Վասն զի անունն եւ նմանութիւն զերկոսին հարկեցուցանէ թնակելի ի Առոս եւ մեզ աներկրայելի սրտիւ մեծարել": Ուրեմն՝ պատկերների Ակատմամբ տրուելիք յարգանքն ու պատկառանքը ամեննեին էլ Յիւրապաշտութիւն չէ, ինչպէս պնդում էին պավլիկեանները, այլ պաշտամունք այն Ոգու Ակատմամբ, որի անունն ու նմանութիւնը թնակում է պատկերի մեջ: Սա Եշանակում է, որ պաշտամունքի առարկայ է ոչ թէ պատկերի Յիւրոց, այլ՝ բովանդակութիւնը: Այս հիմնադրոյթով է պայմանաւորուած եղել Հայ Առաքելական Եկեղեցու որդեգրած պատկերայարգութիւնը:

Հայ միջնադարեան կերպարուեստի յօրինուածքային առանձնայատկութիւններն օրինակարգելիս կարեւոր դեր է վերապահուել ինչպէս սուրբգրային պարականուններին, այնպէս էլ մեկնարանական գրականութեանը: Սրանք հիմք են ծառայել յօրինուածքային շատ ձեւերի համար: Վերջիններս լայնօրէն կիրարկուել են մասնաւորաբար աւետարանական պատկերաշարում: Այն շատ ձեռագրերում սկսում է Խահակի զոհաբերութեան պատկերով: Մի քան, որ ամենեւին էլ պատահական չէ: Աւետարանական, նոր Կտակարանային

պատկերաշարի՝ Հին Կտակարանային այս դրուագով սկսուելը իր աստուածարանական պատճառարանութիւնն ունի: Այս կապակցութեամբ վկայարերելի է Դաւիթ Անյաղրին վերագրուող "Ի Սուրբ Խաչն Աստուածընկալ" Յերբողի հետեւալ հատուածը. "Օրինեալ ես աստուածագարդ փայտ սուրբ կամ Եշմարտապէս տունկ, որ զի ի Քէն կախնեցելոյ սարեկայ գառամբն ոչ միայն Խահակ ի մահուանէ փրկիւր, այլ՝ միանգամայն համօրէն ծնունդք Աղամայ": Մեկնարանական գրականութեան մէջ եւս գտնում ենք խնդրին առնչակից անդրադարձումներ: Այսպէս. Ս. Եփրեմ Ասորին Համբարբառ Աւետարանի մեկնութեան մէջ գրում է. "ՅԱրքահամէ սկիզբն արարին խորհուրդք փայտի և գառինն Եկարելոյ: Խահակ խորհուրդ է գառինն": Մեկնութեանս համարնոյթ են ԺԱ. դարի մատենագիր Անանիա Սանահնեցու Մատթէի Մեկնութեան հետեւալ տողերը. "Եւ այսպէս միածին Խահակ զկամս հաւը իւրոյ կատարեր, ինքնայտար կամաւէք զփայտ պատարագին բարձեալ երթայր ի մահ ըստ նմանութեան Տեառն մերոյ, ուստի եւ յառակս ընկալա զնա Արքահամ": Ս. Ներսէս Շնորհալին իր Մատթէի մեկնութեան մէջ առաւել յստակօրէն հաստատում է "Արքահամ ծնաւ զիսահակ' յօրինակ Քրիստոփ": Յենուելով մեկնարանական այս աւանդոյթի վրայ Ս. Գրիգոր Տաթեւացին նմանապէս արձանագրում է. ". . . Զի Արքահամ ի ծառն սարեկայ ետես զԽաչն Քրիստոփ": Ինչպէս յայտնի է, Հին Կտակարանը նորով եւ նորը Հնով բացատրելու այլարանական սկզբունքը կիրառուել է Քրիստոնէական գրականութեան սկզբնաւորումից ի վեր: Իշարս այլոց, այդ սկզբունքով են առաջնորդուել հայ հեղինակները եւս: Վերոքերեալ հատուածներն տուեալ սկզբունքի ամենարնորոշ կիրարկումներն են: Սրանց մէջ կարմիր թելի նման

անցնում են "Խսահակ = Քրիստոս", "Սարեկայ ճիւղ = Խաչ" խորհրդանշային գուգահեռները: Խսահակի զոհաբերութիւնը Քրիստոսի զոհաբերման կանխանշանն է: Եւ քանի որ, ըստ Վարդան Արեւելցու, Խաչի խորհրդանշան սարեկայ ճիւղը "առ ի միտս քողութիւն կոչի", ուրեմն՝ Քրիստոսի զոհաբերութեան խորհուրդն իր մէջ պարունակող Խսահակի զոհաբերութիւնը դառնում է ակնարկ, Աւետարանի առանցքը կազմող, Խաչելութեան, որ քողութեան, մեղքերից զերքազատուելու գլխաւորագոյն հանգուցալուծումն է: Այս է պատճառը, որ հենց Հին Կոտակարանային այդ դրուագով է սկսում աւետարանական պատկերաշարը մանրանկարչութեան մէջ: Սուրբ ծննդեան եւ Խաչելութեան պատկերագրութեան մէջ կան որոշ մանրամասներ, որոնց ներկայութիւնը պատճառարանում է աստուածաբանական ակունքներով: Սուրբ ծննդեան պատկերում նորածին մանկան խանձարուրի տակ շատ յանախ պատկերուած է լինում կնոջ գլուխի՝ "Եւայի գլուխն", իսկ Խաչելութեան ստորին մասում, Խաչի տակ՝ գանգ՝ "Աղամ" գրութեամբ: Պարականն զրոյցների եւ մեկնարանական աշխատութիւնների խնդրոյ առարկայ ճիւթին առնչակից մի շարք հատուածների համադրումն օգնում է հասկանալու այդ գրութիւնների աստուածաբանական բովանդակութիւնը: Ինչպէս Յիսուս իր ծննդեան վեցութիւնների առաջական մասին այդ գլուխն" ("Եւայի գլուխն"), այնպէս էլ իր Խաչելութեամբ՝ Աղամի վրայ ծանրացած ("Աղամ") անէծքը: Այսպիսով Ծնունդը եւ Խաչելութիւնը դառնում են մարդու փրկագործման, վերստին ծննդեան, աղամական մեղքից ձերքազատուելու համատիեզերական տնօրինութեան աստեղային պահերը:

Սակայն խաչելութեան յօրինուածքի մէջ կան նաև այլ կարգի մանրամասներ,

որոնք թէպէտ գալիս են Աւետարանից, քայց մեկնարանական գրականութեան մէջ տրում է դրանց լրացուցիչ բացատրութիւնը եւ իմաստաւորումը: Դրանցից են Խաչի աջ եւ ձախ կողմերում պատկերուած Արեգակը եւ լուսինը: Դրանց միաժամանակեայ պատկերագրման պատճառարանումն ու բացատրութիւնը կարելի է գտնել Ներսէս Շնորհալու եւ Յովհաննէս Շործորեցու Քաջ յայտնի Մատթէի մեկնութեան մէջ, ուր ասւում է, թէ Խաչելութեան պահին "չորեքտասանօրեայ եր լուսինն, քայց արշաւեց եւ եհաս արեգականն եւ խաւարեցոյց զարեգակն եւ զկնի չոգաւ երեք ժամս, եւ դարձեալ ընդ կրունկ ի մուտս արեգականն ծագեաց յարեւելս . . ." Ուրեմն՝ երկնային լուսատուների միաժամանակեայ պատկերումը նպատակ ուներ ցոյց տալու խաչելութեան հետեւանենով առաջացած բնութեան եւ ժամանակի օրինաշփութեան խախտումը: Այն շեշտում է պահի, որպէս արտաքոյ կարգի իրադարձութեան բացառիկ լինելը: Խաչելութեան յօրինուածքում կայ եւս մի մանրամասն, որ, ի տարրերութիւն նախորդի, Աւետարանում բացակայում է: Խօսքը Խաչի տակ պառկած առիւծի մասին է: Մատենագրական մի շարք փաստերի օգնութեամբ կարելի է պարզաբանել խաչելութեան եւ առիւծի իմաստային յարաբերակցութիւնը: Այն, որ այդ յարաբերակցութիւնը նկատուել եւ մեկնարանուել է տակաւին վաղ միջնադարում, վկայում է հայ քարգմանական գրականութեան հնագոյն արտադրանքներից մէկը՝ "Բարոյախօսը", ուր կարդում ենք. "Յորժամ ծնանի մատակ առիւծն զկորիւն մեռեալ, նստի եւ մնայ զաւորս երիս, եւ յաւուրն երրորդի գայ հայրն եւ փշէ ի վերայ մեռելին կորիւնացն եւ գոռայ մինչեւ յարուցանէ զմեռեալ կորիւնն . . .": Այսպէս էլ "յաւուր երրորդի յարեաւ Քրիստոս ի մեռելոց կամաւ Հաւը

եւ զմեզ յարոյց ընդ իւր": Ե դարի մատենագիր Մամբրէ Վերծանողի "Ի յարութիւն Ղազարու" նառում ասում է, որ Քրիստոս "մոնչեաց ի վերայ սատանայի որպէս առիւծ ի վերայ որսոյ": Անդրադառնալով Ծննդ. Խթ Զի՛ն Գրիգոր Տաքեւացին գրում է. "Առիւծ կոչի Տէրն մեր վասն քագուորական ընութեան ըստ վկայութեան Ցակրոյ ի դէմս Ցուրայի նախանառեալ ի տիպ Ցիսուսի ասէ. Առիւծ եւ կորիւն առիւծու ելեր քազմեցար, ննչեցեր իրբեւ զառիւծ . . .": Ինչպէս յայտնի է, միջնադարում Առիւծը համարուել է հայեցողութեան, միայնութեան, նգնակեցութեան մարմնացումը, ինչպէս նաև՝ հանգուցեալի հսկիչ, գերեզմանի արքուն պահապան, Քրիստոս, Մեսիա եւ Թագաւոր: Քրիստոնէական խորհրդարանութեան մէջ ընդունուած այս տեսակետն են որդեգրել նաև հայ հեղինակները:

Անդրադառնանք Մկրտութեան պատկերին: Այստեղ առկայ մի շարք մանրամասների առկայութիւնը պայմանաւորուած է նառագրական, մեկնարանական երկերի պարունակած տուեալներով: Ոչ կանոնական այդ մանրամասներից են Մկրտութեան ստորին մասում, Ցորդանան գետի յատակում շղթայակապ երկու կիսամերկ մարդկանց (Ադամ, Եւա) պատկերները: Նրանցից մէկը նստած է Չարը խորհրդանշող վիշապի վրայ: Վիշապի պատկերումը որոշակի արձագանքն է Սաղ. ՀԳ 13ի. "Դու հաստատեցեր զօրութեամբ քով գծով, դու խորտակեցեր զգլուխ վիշապին ի վերայ շուրց . . .": Եղիշէի "Ի Մկրտութեան Քրիստոսի" նառում կարդում ենք. ". . . Առաջինն Ադամ, խարեալ յօձէն արտաքոյ լինի փափկութեան դրախտին, ըստ այնմ կատարելութեան տնօրինեալ երկրորդ Ադամն ջախէ զգլուխ վիշապին ի Ցորդանանու հոսանսն . . .": Աստուածաբանական այս գաղափարի ընդարձակ

տարբերակն է Արեւելաքրիստոնէական եկեղեցու նշանաւոր դէմքերից մէկի Անտիպատրոս Բոստրացու (Ե դար) "Խօսք ի Մկրտութիւն Տեառն եւ Աստուծոյ" նառը, ուր կարդում ենք. "Իշանելով ի խորս Ցորդանանու զգլուխն վիշապին ջախչախեցից եւ ի ժամեաց նորա եւ դուրս կորզեցից զազգս մարդկան . . ." Մկրտիմ, զի ածից զվիշապն կարդիւ . . ." Մկրտիմ զի զմարդիկ յանիծիցն Ադամայ պատեցից . . .": Բերուած հատուածները վկայում են, որ Մկրտութեան պատկերի ստորին մասում երեւացող մարդիկ Ադամն ու Եւան են: Արեւելաքրիստոնէական մատենագրութեան մէջ եղած ակնարկները վկայում են, որ դրանք ընկալուել են իրբեւ ադամական մեղքի եւ մահուան խորհրդանշանները: Քրիստոսի մկրտութիւնը ժխտում է ադամական մեղքն ու մահը, իսկ մկրտութեան ջուրը մարդուն ախտազերծում է մեղաւոր խորհուրդներից՝ նրան ձերքագատելով նախասկզբնական անէծքից: Մկրտութեան նպատակն ու խորհուրդը ընդգծելու համար պատկերագրութեան մէջ այս պահը շատ յուշարձաններում մէկտեղուում է: Քրիստոսի ոտքերի մօտ ներկայացւում է թէ Ադամը, թէ՝ Եւան եւ թէ հրէշը՝ վիշապի կերպարանքով:

Տնօրինական պատկերաշարում առանձին կարեւորութիւն ունի Պայծառակերպման դրուագը: Այս պատճառարանուում է դրուագի յայտնութեանական եւ աստուածաբանական իմաստի առանձնայատկութեամբ: Եթէ միւս դրուագներում տնօրինականքը ներկայացնում է խորհրդի սոսկ նիւթական մակարդակը, ապա այստեղ շեշտում է ոգեղին յայտնութեան գաղափարը: Տնօրինականքում առկայող յայտնութեան այս երկու մակարդակները տարբերակուում են նդիշէի՝ Պայծառակերպման խորհրդին նուիրուած նառում." Ցամենայն բանս աստուածային

գրոց - կարդում ենք այստեղ - յոյժ զարմանալի հողեղէն բնութեանս, իսկ յայնախում յերկնաւոր երեւման ոչ միայն մեք տկարանամք, այլեւ՝ անմարմին գօրութիւնք երկնից: Զբոլոր ժամանակսն, զոր շրջեցաւ Տէր մեր յաշխարհի առաւել զանցուցան է ըստ մարդկան խոնարհութեանս, իսկ ի լերինս յայսմին եւ հրեշտակացն անցոյց ահաւորութիւն": Մեկներով "Յայլապերպս եղեւ առաջի նոցա" խօսքը նդիշէն գրում է. "Յայլակերպսն ոչ այլ ինչ է իմանալ, այլ՝ աստուածակերպ երեւեցաւ առաջի նոցա, զի եւ զնոսա յայն կերպարանս փոխեաց ի ժամանակի իւրում . . . ընդհարան աչք նոցա ի լոյս փառաց նորա, կարացին զարժանի եռութիւն նորա իմանալ": Ճանի մէկ այլ մասում դարձեալ կարդում ենք. "Տեսին անդ զնոյն, որ բնակեալն էր ի նառագայթ անմատոյց լուսոյ փառաց նւրոց": Խնչպէս տեսնում ենք, նդիշէն յստակօրէն կարգազատում է եղական ու անեղական լոյսը: Թարորական լոյսը համարելով ոչ օդերեւութարանական կամ եղական, այլ՝ ոգեղէն կամ անեղական՝ այն հետեւեալ կերպ է յատկորոշում. "Ոչ այրեցող բնութիւն" մարմնականացս ահ արկամենով, այլ լոյս փափուկ եւ արարող, որպէս եւ ժառանգաւորաց արքայութեան յանմարմնականաց տեղին զգենուլ: Այնպիսի Տէր երեւեալ եւ ըստ իւրում եական բնութեանն շնորհեաց եւ ծառայիցն զնոյն փառաւորութիւն", որպէս զի առաքեալները "մերկ դիմօք կարասցն տեսանել զԱստուածութիւնն": Եթէ Պայծառակերպման լոյսը Աստուածութեան դրսեւրումը կամ դրսեւրման կերպերից մէկն է, ապա Պայծառակերպման "տեղին նշմարիտ էր արքայութիւն, քանզի լիով էր անդ միասնական Երրորդութիւնն: Եւ վասն զի ոչ է Աստուած ի տեղուց, երեւեցան մարմնականացն իրբեւ զտեղաւոր ի տեղուցն, ուր Աստուածն գումարեցաւ, առանց պատկանելոյ անուանի արքայու-

թիւն, քանզի այն իսկ է արքայութիւն, ուր Աստուածութիւնն երեւի": Ուրեմն Պայծառակերպման "վայրում" Աստուածութեան, այն է՝ Սուրբ Երրորդութեան դրսեւրումը բացառում է այսրաշխարհային չափումների՝ տարածքի եւ ժամանակի առկայութիւնը: Սակայն, որպէս զի առաքեալները հաղորդակցուէին Փառքի լոյսին եւ Աստծոյ արքայութեանը եւ այդ հաղորդակցման հետեւանքով չմեռնէին ("Ոչ տեսանէ մարդ զերսս իմ եւ ապրի". Ել լ. 20), Երանեք, որպէս անդրանցական իրականութեան գերհզօր դրսեւրումներ, պէտք է տեսնելու շնորհ ստացած առաքեալներին ներկայանային աննիւթեղէն քաղանքում պարուրուած: Խնչպէս երեւում է, այդ քաղանքի մասին է ակնարկում նդիշէն. "Եւ տաղաւարս հարկանել դուք (առաքեալներ Յ.Ք) մի աշխատիք, եթէ կարի զերառուք, ահա տուեալ է ձեզ ամպ հովանի . . . , խօսնով, ուր "տաղաւար"ը, ելնելով Երա բառարանային մի քանի Երրիմաստներից, նշանակում է նաև "խորան" "հովանի": Մանրանկարչութեան մէջ առհասարակ տաղաւար-փառապսակը եզրաւորուած է լոյսի շերտաւոր երեք ոլորտներով, որոնք, ըստ Ժն դարի քիւզանդական մատենագիր Գրիգոր Պալամայի բացատրութեան, լոյսի երեք նառագայթների հետ միասին վկայում են Սուրբ Երրորդութեան ներկայութեան մասին: Պէտք է ենթադրել, որ այսօրինակ բացատրութիւնների վրայ է հիմնուած մանրանկարչութեան մէջ Պայծառակերպման յօրինուածքը: Պայծառակերպման լոյսի աստուածարանութեան որոշակի ազդեցութեան մասին են վկայում Աստուածութիւնների դուրս եկող լոյսի երեք նառագայթները, որոնք, համաձայն վերոբերեալ մեկնութիւնների, խորհրդաշշում են Սուրբ Երրորդութիւնը: "Խնչնածագ", "խմանալի", "անվայրափակ" լոյսի գաղափարը երբեմն արտայայտում է ներմակ կամ

ուկեգոյն ձուածեւ խորանի (փառապսակ) մէջ Քրիստոսի պատկերումով: Մտածելու է, որ այսօրինակ յօրինուածքը անդրադարձն է արդէն յայտնի բացատրութիւնների, որոնց համաձայն, ինչպէս տեսանք՝ Քրիստոս Պայծառակերպման պահին ներկայանում է տաղաւար - խորանում:

Տնօրինական պատկերաշարում նուազ կարեւոր չէ "Աւերումն դժոխոց" դրուագը: Սա Քրիստոսի փրկագործական առաքելութեան լրումն է յայտնանշում: Եթէ մինչ այդ, ինչպէս վկայում են Քրիստոսի կատարած շարք հրաշքները, մեռեալ ստանում էր միայն մարմնական կինդանութիւն եւ յետոյ դարձեալ մեռնում, ապա դժոխիքի աւերումով հանգուցեալի հոգին զգեստառուում է անապականութեամբ՝ ժառանգելով անմահութիւն: Ուրեմն դժոխիքի աւերումը արդար հոգիների հոգեւոր յարութեան նախասկիզբն է: "Աւերումն դժոխոց" ի վաղագոյն եւ գլխաւոր մատենագրական աղբիւրը Նիկողեմոսի անվաւեր աւետարանն է, որ հետեւեալն է պատմում. Դժոխիքում գտնուող արդարներն անձկորէն սպասում են Փրկչի էջմին: Յանկարծ երկնային լոյսը լուսառուում է դժոխիքի բոլոր կողմերը: Առաջինն այն ընկալում է Աղամը: Յետոյ նսայի մարգարէի եւ Յովհաննէս Մկրտչի հետ խնդութեան ճայն են բարձրացնում միւս մարգարէները: Ահ ու սարսափի մէջ են չար ուժերը, որոնք իրենց պարտութիւնն են խոստովանում: Քրիստոս աշ ձեռնով բարձրացնում է Աղամին, որից յետոյ սկսում է յաղբերքը դէպի դրախտ: Դաւիթը, Միքիան եւ բոլոր մարգարէները երգում են ուրախութեան երգեր: Նիկողեմոսի անվաւեր աւետարանի հայերէն բարգմանութիւնն անյայտ է: Սակայն, ըստ Հ. Բ. Սարգսիսեանի, Եղիշէն (Ե դ.) Զաքարիա Զագեցի (Թ դ.) կարողիկոսը՝ Քրիստոսի բաղմանը նուիրուած նառերը շարադրելիս օգտուել են աւետարանական

այդ անվաւերից: Թուում է "Աւերումն դժոխոց" ի պատկերագրական հիմնական ծեւերը օրինակարգելիս մանրանկարիչները հիմնուել են այդ մատենագիրների հետեւեալ նկարագրութիւնների վրայ. "Այլ Տէր մեր Յիսուս Քրիստոս զառ ի ներքոյ արեգականս ամենայն զօրութեամբ իւրով խաղաց գնաց՝ իշանել տեսանել զօրութիւն մահու և միխթար տալ Աղամայ զաւակին, որք յուսահատութեամբ նստէին ի խաւարի և ի ստուերս մահու: Եւ իրբեւ եհաս յամուր պարիսպն դժոխոց եւ յերկարի պղնձանից դուռն ճայն ահագին մեծ կարապետին զպարիսպն առ հասարակ դողացուցեալ կործանեաց, եւ զօրութիւն կենդանի հրոյն զկարծրանիկ դրունսն իրբեւ զմոմ հալեալ սպառեաց: . . . Մաշեցաւ եւ սպառեցաւ թանձրացեալ խաւարն եւ երեւեցաւ մերկ խայտառակեալ զագրատեսիլ զարդ սանդարամետականին . . .": Այնուհետեւ սատանան բացականշում է. "Նոյ եւ Արեւ եւ ամենայն արդարքն ընդ ինեւ անկեալ դնին, Մովսէս եւ մարգարէկ ինձ հենազանդեալ են Մելքիսեդեկ եւ ամենայն արդարքն յինքն ոչ ապստամբեցին . . .": "Արդ, իրբեւ կապեաց զնա եւ բեւենեաց բեւեռաւիք բեւենեաց զոտս եւ զձեսն նորա եւ պրկեաց ընդ զօրութիւն անպարտելի Խաչին" (Եղիշէ):

"Զայն աւետեաց մատուցաներ Աղամ հոգւցն, որ պահպանեալ էին ի դժոխս . . . Եւ Դաւիթ ասէ. Որ հատէին ի խաւարի եւ ի ստուերս մահու եւ կապեալ էին յերկարս, փշրեաց զդրունս պղնձիս եւ զնիգս երկարիս խորտակեաց" (Զաքարիա Զագեցի): Վկայարերուած մատենագրական փաստերն իմաստարանօրէն համերաշնուր են "Աւերումն դժոխոց" ի ընկալեալ պատկերագրութեանը: Խնդրոյ առարկայ դրուագում առկայ մարդկանց պատկերներն ու նրանց վրայ երեւացող "Աղամ", "Նւա", "Արեւ", "Յովհաննէս" (Մկրտչի), "Դաւիթ Եղիշէները ոչ այլ բան են, քան գեղանկար-

շական արձագանքները աստուածաբանական մեկնութիւնների:

գ) Ճարտարապետութիւն

Նիւթը կամ նիւթականութեան հետ կապուած իւրաքանչիւր առարկայ, երեւոյք միջնադարում ընկալում ու մատուցում էր կրօնական փորձով վերարժեւորուած, որով ըստինքեան դադարում էր մարդկային ձեռքի արտադրանք դիտուելուց: Տակաւին Հին Արեւելքում յայտնի այս իրողութիւնը յայտնութեամբ, հայրախօսական փորձով եւ եկեղեցու իսկաշնորհ աւանդութեամբ վերահմաստաւորուած, ենթարկում է քրիստոնէական խորհրդանշով փաստագրուած ձեւերին՝ դառնալով յաւիտենական արժեքի առարկայական արտայայտութիւնը: Եւ պատահական չէ որ հոգեւոր իրողութիւնների վերագնահատման այս պայմաններում եկեղեցական սրբութիւնները մարդու զուտ հոգերնախօսական գործունեութեան հետ առնչելու իւրաքանչիւր փորձ խստագոյնս պէտք է պախարակուէր: Ենորհակիր, սրբազն առարկաներով ներկայացող արուեստը ոչ թէ հոգերանական, այլ գոյարանական իրողութիւն էր: Ի շարս այլոց, ընդգծուած կանխադրոյթով է առաջնորդում նաև է դարի մեծանուն դաւանաբան հեղինակ Յովիան Մայրագումեցին: Լատ նրա, եկեղեցական կառոյցը ոչ թէ "Եշմարտութեան սոսկական օրինակն է" այլ՝ իսկական "սրբարանն ու բնակարանը Աստուծոյ": Մի փոքր առաջ անցնելով՝ Մայրագումեցին հաւաստում է, որ եկեղեցին "ոչ երկիր լինել, այլ՝ երկինք . . . ոչ երկրային տաճար, այլ՝ երկնային առագաստ": Եկեղեցին պէտք է ոչ միայն խորհրդանշէր, այլև գոյարաննորէն ընկալուէր իրրեւ երկինք կամ ինչպէս Կ. Պոլսի պատրիարք Գերմանոսն է նշում՝ "Երկրաւոր երկինք": Որպէս "տիեզերքի տիեզերք" (Որոգինես) տիեզերքի մանրակերտ ու խորհրդանշան ընկալուելուց

զատ, հայ եւ առհասարակ Արեւելաքրիստոնէական նարտարարուեստի տեսութեան մէջ, հակառակ վաղքրիստոնէական "պատկերամարտութեան", եկեղեցին ըմբռնուում ու համապատասխանարար մեկնարաննուում էր որպէս "բնակարանն Աստուծոյ": Սակայն եկեղեցին պէտք է ոչ միայն գոյարաննորէն ընկալուէր եւ լինէր երկինք կամ "բնակարան Աստուծոյ", այլև պէտք է խորհրդանշէր այն: Հաւանարար հետեւելով Ս. Յովիան Ուկերերանի "Եթէ անդր յերկինս հայիցիք, ասէ, եւ զայդ ամենայն, որ յերկիրդ է, առնուցուք ի միտ" դատողութեանը եւ Ս. Դիոնիսիոս Արիստարակցու ոգով, կարծէք նուիրապետական մեկնութեան ենթարկելով այն՝ Յովիան Մայրագումեցին "Վերլուծութիւն Կաբոդիկէ եկեղեցւոյ" աշխատութեան մէջ գրում է. "Եւ այդ, քուի ինձ լինել . . . Կարգ Քրիստոնէութեան աստուածային եւ երկնային յարինուածով կարգացն . . . Ցոյց ի ստորինս՝ վերբերելով զմեզ յզգալիաց եւ երկրայնոց յիմանալիսն եւ երկնայինսն միշտ տեսանելով զանդ լիալ կարգսն եւ զիանդերձեալն լինելոց յարինուածոց պատրաստութիւն": Մի այլ տեղ կարդում ենք. "Երկինք են, որ մեզ յերկրի եկեղեցի ասացաւ՝ առակա երկնից օրինակեալ": Մայրագումեցու այսօրինակ դատողութիւնները երեւան են թերում միջնադարի նարտարապետական նշանագիտութեան երկինքնուածութիւնը: Մի կողմից նուիրական առարկան (այստեղ՝ եկեղեցին) պէտք է նոյնանար նախագաղաքարին եւ ընկալուէր իրրեւ այդպիսին, իսկ միւս կողմից այն պէտք է խորհրդանշէր նախագաղաքարը (Երկինքը՝ "բնակարանն Աստուծոյ"): Եթէ առաջինը ենթադրում էր առարկայի գոյարանական ընկալում, ապա երկրորդը՝ նրա իմացարանական արժեւորումը:

Երկու խորանները, որոնք բնակատեղիներն են Աստծոյ եւ հրեշտակների, միմեանցից խստօրէն սահմանագատուած են վարագոյրներով: Վերջիններս հոգեւոր նուիրապետութեան երեք աստիճաններն են զատորոշում իրարից: Այս կապակցութեամբ Մայրագոմեցին գրում է. "Երկու լինելն խորան, որ ասին երկինք, ի միումն ինքն իսկ Սուրբ Երրորդութիւնն, եւ երկրորդումն՝ անմարմնական դասին հրեշտակաց եւ որք վերագոյն ժան զնոսա: Երկու անջրպէտք վարագուրիցն իմանին. միովն՝ Սուրբ Երրորդութիւնն ծածկի յանմարմնոցն եւ երկրորդն . . . անմարմին զաւրութիւնցն ի մարմնականացս: Զի յաղագս այնորիկ ոմն ի կատարելագունից սուրբ վարդապետացն այսպէս իմաստափրեաց յաղագս Սուրբ Երրորդութեան, ասէ. "Միայնակ ի սուրբ սրբոցն ի ներքս շրչի, իսկ զարարածս ամենայն արտաքս երող, զոմն՝ առաջնովն եւ զոմն երկրորդովն արգելով վարագուրաւան. առաջնովն՝ զերկնայինսն, զերեշտակականն յԱստուածութենէն, եւ երկրորդաւս՝ զմեզ յերկնայնոցն": Տուեալ պարագային ակնյայտ է ժողովրդի, "անմարմին զօրութիւնների" եւ Աստուածութեան՝ իրարից զատորոշուած լինելու նուիրապետական սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է նարտարապետա-

կան կառոյցի ներսակողմի նուիրապետական կազմակերպում: Այսպիսով, եկեղեցու "սոորին հատուածից" (գաւիրից)՝ ժողովրդի հաւաքատեղիից մինչեւ վարագոյրով ծածկուած առաջին խորանը (ուր Աստուածութիւնն միայնակ շրչի) երկարող նարտարապետական տարածքը նուիրապետական վերընթացով աստիճանակարգում է արժեքների: Եկեղեցական կառոյցի ներսակողմի արժեքաբանական այսօրինակ աստիճանակարգումը, որ սկզբունքով մասամբ համաձայն է նևերիոս Կեսարացու (Դ դար): Տիրոսսեան տաճարի նկարագրութեանը, մատնանիշ է անում միջնադարեան նարտարապետութեան նուիրապետական բնոյրը եւ աստուածարանական բովանդակութիւնը:

Այսպիսով, ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ մշակութային իրողութիւններն իրենց օրինաչափութիւններով պայմանաւորուած են Աստուածաշնչով, եկեղեցական աւանդութեամբ, եւ միջնադարում մտակառուցման ընդհանուր սկզբունք ու չափացոյց դարձած աստուածարանութեամբ:

ՅԱԿՈԲ ՔԷՌՍԵԽԱՆ

ԻՄԱՍՏԱՄԻՐԱԿԱՆ

ՈՃԸ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ ՄԵԶ

Հրապարակախոսութիւնը կը նմանի պատառին վրայ նկարուղ շարժապատկերին. նկարը տակաւին մեքենային չանցած կը ներկայացնէ խօսողին մէջ իր ապագայ խօսելիքին սաղմը, գաղափարը. բանձրացեալ նմանը: Խօսին ծրագիրը զայն կ'ընդլայնէ մասերու բաժնելով մայր գաղափարը. բայց իր կարգին ծրագրի հիրաքանչիւր մասը կը պարունակէ համապատասխան բաժինը սաղմային վիճակի մէջ. հետեւարար կարօս բացատրութեան: Բանախոսին ձայնն է պաստառը որուն վրայ կը ցոլայ մեքենային արձակուած նկարը. եթէ մեքենան պէտք եղած կերպով "նշտուած", "առ քուն" դրուած չէ, անորոշ ու մեծ գիծերու մէջ միայն կու տայ: Բայց երբ մեքենան լաւ նշտուի՝ պատկերը կը դառնայ յստակ, այնպէս ալ երբ բառը ձեւաւորուի գաղափարներու վրայ՝ կը դառնայ ըմրոնելի ունկնդրին կողմէ. եւ խօսողը այնքան կատարեալ ոնի տէր է, որքան իր մտածման երանգներուն ու նրութիւններուն յաջողի տանիլ ունկնդիրները:

Ուրեմն ոնք խօսին մէջ գաղափարին կատարեալ իրագործումն է:

Ոնին կազմութիւնը. – Ոնք կազմուած է իրարու հակառակ երկու բաներէ, այլազանութենք ու միութենէ: Կերպով մը նմանութիւն է:

Ոնք կը սանի այլազանութեամբ ու կը գիտնայ անով. ինչպէս որ չափազանց գիրութիւնը մարմնոյն գեղեցկութեան կը վնասէ, նոյնպէս ալ չափազանց այլազանութիւնը ոնք կը տգեղցնէ: Սակայն պէտք չէ հակառակ ծայրայեղութեան երթալ. այսինքն ըլլալ չափազանց վերացական որ նոյնքան անպատեհ է, խօսիք զրկելով

երանգներու կինդանութենէ:

Սակայն այլազանութիւնը բաւական չէ որպէս զի խօսիք ոն ունենայ. որովհետեւ ամենէն տիսմար մարդն անգամ կրնայ շատ մը այլազան բաներով էջեր լեցնել. բայց չենք ըսեր թէ հոն ոն կայ: Հոն միայն այլազանութիւն եւ զատութիւն կայ. երբ այդ այլազանութեանց եւ զատութեանց մէջ մտցուի միութիւն մը, նոյնութիւն մը, այն ատենն է որ ոն կը գոյանայ: Բառեր՝ տիրապետուած նախադասութեան շարժումէ մը եւ այդպէսով ձեւ առած՝ ոն մը կը ներկայացնեն: Բուն ոնք սակայն այսկանով չստացուիր. նախադասութիւնը իր կարգին պէտք է տիրապետուի պարբերութեան մը գաղափարէն: Սակայն բուն ոնք տակաւին այսկանով ալ չիկայ: Ոնին վերջին գաղտնիքը կը գտնուի ձեւ տուող կարողութեան միակ ոգիով մը գործելուն եւ այդ ոգիով ստեղծումները իրենց յետին մանրամասնութիւններովը կենդանացնելուն մէջ: Ահա թէ ինչո՞ւ՝ տարբեր նիւթեր նոյն անձի մը հոգիին մէջէն անցնելով ու քրծուելով, այդ միեւնոյն հոգիով կը կրեն անոր եզականութեան դրոշմը. ու հեղինակի մը բոլոր գործերը կը ներկայանան այսպէս իրենց ոնովը իրարու ազգական:

Ապա՝ նիւթին գործնական կողմին անցնելով:

Պէտք է բառերը նիշտ գործածել. բառերը բուն մեր ըսելիքը պէտք է արտայայտեն: Ու ասիկա ձեռք կը բերուի վարժութեամբ: Պէտք է ուշադրութիւն դարձնել սովորական խօսակցութեան միջոցին մեր բացատրութեանց նշտութեանց, ու մանաւանդ օգտուի նշգրիտ խօսելու կերպերէն, զորս կը պահանջեն

աշակերտին գիտական դասերը:

Նրկորդ՝ պէտք է ուշադրութիւն դարձնել նախադասութեանց տրամարանական կառուցուածքին, նախ իրենք իրենց մէջ, եւ ապա իրարու հետ իրենց կապակցութեան մէջ:

Ու երրորդ՝ բայց այդպէսով դեռ կ'ունենանք միայն նիւրի նիշտ արտայայտութիւն մը: Որպէս զի գայ բուն ոնը, իրմով՝ ոգին, ու անոր միութիւնը, մեր միջոցները չեն բաւեր: Այդ՝ շնորհի խնդիր է: Բայց այդ ալ գէք մասամբ

կ'ունենանք երբ հոգով ու խանդավառութեամբ առնենք ու իրագործենք մեր առաջադրած նիւրը: Հետեւարար պէտք չէ խօսք առնել այն նիւրին մասին որով չենք խանդավառութիր. պէտք չէ բեմ եղիլ այն բաներու համար, զորս ըստելու անհրաժեշտութիւնը չենք զգար: Երբ իրը պարտականութիւն կը խօսինք լոկ, բնականարար այդ խօսքը չի բրծուիր այն շունչով որ ամէն ազդելու կոչուած խօսքի համար անհրաժեշտ է:

16 Հոկտ. 1939

ՇԱՀԱՆ Ռ. ՊԵՐՊԵՐԵՍՅԱՆ

ՈՃԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՆՕՍՈՒԹԵԱՆ ՄԷԶ. ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Հրապարակախօսութիւնը նմանցուած էր պաստառին վրայ նկարուող շարժապատկերին. պաստառը՝ որուն վրայ կը հանդիպին մեքենայէն արձակուած նառագայրները՝ կը համապատախանէ մեր ճայնին, որուն շնորհի մեր գաղափարը կ'իրագործուի ունկնդիրներու գգալի տարրերուն մէջ: Այս նիւրը նիշտ այդ "պատստառն" է՝ գոյն, ձեւ առած, կենդանացած շնորհի ճայնին, արտասանութեան եւ մարմնի ձեւերուն, ժեստերուն:

Ենք գաղափարը՝ ճայնի վերածուելով, մարմնն պիտի առնէ, եւ այդ գաղափարին կողմէ ձեւատրուած մարմնն է որ Սուրբ Գրական բացատրութեամբ պիտի բնակի ունկնդիրներուն մէջ: Ուրիշ պատկեր մը՝ դարձեալ Ս. Գրական. ինչպէս մարդը Աստուծմէ ստեղծուած է, անոր պատկերը կը կրէ իր վրայ, նոյնպէս ալ ճայն եւ ձեւերը պիտի կերպաւորուին գաղափարէն, անոր կերպարանքը հագնին:

Երեք կերպերով կամ միջոցներով գաղափարը զգալի է. -

ա. Մարմնով, ընդհանուր առմամբ:
բ. Զայնով, որ մասնաւոր պաշտօն ունի գաղափարը մեզի բերելու:

գ. Երկրորդ լեզուով որ մարմնին ձեւերուն լեզուն է:

ա. Մարմնով ընդհանուր առմամբ. Առ հասարակ ամէն ատենախօսութիւն կրօնական նկարագիր մը ունի, այն իմաստով որ բեմը, խնդիր չէ սեռը, նուիրականութիւն մը կը ներկայացնէ առաւել կամ նուազ չափով. եւ նշանիտ իրապարակախօսը միշտ կը զգայ այդ նուիրական հանգամանքը բեմին, կը զգացնէ որ խոր նուիրական պաշտօն մը ունի կատարելիք երբ բեմ կը բարձրանայ: Եւ երբ իրապարակախօսը զգայ թէ սովորական, առօրեայ տեղէ մը տարրեր տեղ մը կը գտնուի, իր տեղույն կը շանայ պատշաճնեցնել իր մարմինը: Սակայն հոգերանական վտանգ մը կը սպասէ ասոր. - կեղծիքի, անբնականութեան, ուռուցիկութեան վտանգը: Մինչ խօսքը մարդուն բնութեան մէջ եղած բան մըն է: Եւ կը

պահանջէ քնականութիւն: Ահաւասիկ հրապարակախօսին ուշադրութեան արժանի կէտ մը՝ երկու հակադրութիւններէ կազմուած: Հրապարակախօսը պաշտօն ունի իր մարմնին վրայ պահել մերդաշնակութիւնը այս հակադրութեանց: Մարմնի դիրքը, շպարմեր, ծայրայեղ հագուածքներ պէտք չէ ուշադրութիւնը գրաւեն իր ունկնդիրներուն. աւելի պէտք է քնախօսականորեն սովորականեն բարձր վիճակի մէջ գտնուի: Մասնաւորաբար շղային բոլոր դրութիւնը պէտք է տրամադրելի վիճակի մէջ գտնուի իմացականութեան: Մարմնի եւ հագուածքի լրջութեամբ եկեղեցականները մասնաւորաբար առաւելութիւն մը կը ներկայացնեն:

Բ. Զայնը.- Հրապարակախօսութեան մէջ էական կարեւորութիւն մը կը ներկայացնէ ձայնը: Ան պէտք է զօրաւոր ըլլայ սրահին մինչեւ հեռաւոր ունկնդիրներուն լսելի. սակայն խարող սրահներ կան որոնք ձայնը կը զօրացնեն կամ կը պահեն: Խօսողը պէտք է ճանշնայ սրահը ու ըստ այնմ աստիճանաւորէ ձայնին զօրութիւնը: Ասկէ աւելի նուրբ խնդիր է ձայնին որակը: Պէտք չէ ականչ ծակէ, խրտչեցնէ ունկնդրին ականչները խոպտութեամբը եւ զօրութեամբը: Առ նուազն պէտք չէ տհանելի ըլլայ:

Սակայն միւս կողմէ պէտք է ըսել որ ձայնը կարեւոր չէ, այնքան որքան անոր ետեւի հոգին: Երկրորդական կարեւորութեան կ'իյնայ ձայնը՝ իր ետեւ երբ ունի եռանդուն հոգի մը: Հակառակ պարագային ոչ մէկ ազդեցութիւն կ'ընէ գեղեցիկ ձայնը: Երբ անգամ մը օրիորդ մը իր գեղեցիկ ձայնը ձգած կ'երգէր. ընկերակցութեամբ Շուոնդի նուազած դաշնակին, յանկարծ Կունօտ կը դադրեցնէ նուազը եւ խօսքը օրիորդին ուղղելով կ'ըսէ. "Օրիորդ այդ ձայններնիդ մէկդի գեցէք եւ հոգինիդ դրէք անոր տեղ:" Երբ

այս՝ երաժշտութեան համար նշմարիտ է, որ ձայնի արուեստ մըն է, որքան աւելի նշմարիտ պէտք է ըլլայ երբ խնդիրը հրապարակախօսութեան վրայ է: Երբ ձայնը կը գործածուի իմքզինքը ցոյց տալու, կը դառնայ անտանելի իր բերած մտայնութեան փցունութեամբը:

Գ. Զեւեր.- Մարդ իր խօսակցութեան միջոցին կը խօսի ամրող մարմնով: Բացարակ զապումը ձեւերուն, մարդը անբնականութեան մէջ կը ձգէ: Հետեւարար ձեւերը բնական կերպով կու գան միանալու խօսքին, գծելու ունկնդրին առջեւ զանազան դարձուածքները գաղափարին: Զեւը պէտք չէ առաջին տեղը գրաւէ խօսքին մէջ, պէտք չէ իր վրայ ուշադրութիւն հրաւիրէ մասնաւորաբար: Ինչպէս մարմնին համար ըստեցաւ, շարժուծերն ալ բնական ու բնականնեն վեր պէտք է ըլլան. թէպէտեւ ներսէն եկած բնական ձեւերն ալ կան զորս պէտք է զապել:

Այս բոլորը կը գործածուին երեք նպատակներով.

ա. Իրագործելու խօսքին իրական իմաստը, այսինքն ունկնդրին միտքը մերինին նման շարայար կերպով մտածել տալու. ու ասոր համար միշտ ուշադրութիւն պէտք է դարձնել կետադրութեանց եւ շշտերուն, ինչ որ աչքը բուղին վրայ կը տեսնէ, նոյնպէս միտքը ձայնին մէջ պէտք է զգայ:

բ. Իրագործել մտածման շարժումը: Խօսքը ունի իր ընթացքը. գաղափարին համեմատ կ'արագանայ կամ կը դանդաղի. նախադասութիւնները կ'երկարին կամ կը կարենան: Հոս ալ բռնագրուիկութեան մէջ կինալու վտանգը կայ:

գ. Եւ վերջապէս ընթացքը. գաղափարները պէտք է հաղորդական դառնան. ուրիշ խօսքով պէտք է որեւէ կերպով խօսքը յուզէ, շահեկանութիւն մը ներկայացնէ, նոյնիսկ երէ խօսքին նիւրը զուտ գիտական ապացուցում մը ըլլայ:

Խօսքը կատարեալ չէ երբ որեւէ զգացումով չէ շերմացած: Միշտ ծածուկ խանդ մը պէտք է ընկերանայ խօսքին:

Ահաւասիկ պաշտօնները զորս պիտի կատարեն մարմինը, ձայնը ու շեշտերը: Զայնը պէտք է դառնայ տաք, շեշտը կենդանի, խօսքը պատկերաւոր: Ահաւասիկ ինչ որ կը սպասուի խօսքին: Երբ Տեմուրէնէսի հարցուեցաւ գաղտնիքը իր խօսքին հրապոյրին, պատասխանեց: "Գործողութիւն, գործողութիւն, գործողութիւն (Action): Այսու համդերձ "գործողութեան" ետեւ միշտ պէտք է զանոնի ծնող հոգին գտնուի: Հոգիէն մեկնածը միայն կարող է հոգիներու բափանցել: Հու է հրապարակախօսութեան գաղտնիքը, որ երեք պայմաններ կ'ենթադրէ:—

ա. Խօսողը պէտք է համեստ ըլլայ: Իր խօսքին մէջ պէտք է մոռնայ ինքնինքը: Այն որ գովեստի համար թեմ կը բարձրանայ, չի կրնար նշմարիտ հրապարակախոս մը

ըլլալ: Պէտք է գիտնայ որ թեմին վրայ կարեւորը խօսողը չէ, այլ ըսելիքը:

բ. Խօսողը անկեղծութիւն պէտք է ունենայ: Իր խօսքը ինք պէտք է ըլլայ: Առու խօսքը, որուն ետին անձը չիկայ, ձայն միայն կը մնայ: Բնականութեան գաղտնիքը անկեղծութիւնն է:

գ. Ի վերջոյ այս բոլորին գաղտնիքը սէրն է: Այն որ չի սիրեր իր ըսելիքը, հոգիով չէ կապուած անոր, չի կրնար իր նիւթին վերաբերմամբ սէր արծարծել ունկնդիրներուն մէջ: Երէ սէր չունի այն նշմարտութեան հանդէպ, որուն համար թեմ ելած է, եւ չի սիրեր զանոնք՝ որոնց համար կը խօսի, աւելի լաւ կ'ընէ նապարականադի խանութ մը բանայ քան թեմ ելլէ:

28 Հոկտ. 1939

ԾԱՀԱՆ Ռ. ՊԵՐԵԲԵՐՅԱՆ

ԽՈՐՃՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Աստուած, կամ Աստուծոյ Էռւթիւնը սկզբունքորէն անեանաչելի ու անհասանելի է: Նրա հետ հաղորդակցումն կատարուում է աստուածային նշմարտութիւններ արտացոլող խորհուրդների եւ խորհրդանշանների միջոցով: Սա հայ առաքելական եկեղեցու որդեգրած ժխտողական (ափօփարիք) աստուածարանական դրոյքն է, որն ընկած է խորհրդարանական դատողութիւնների հիմքում:

Խօսելով քուերի խորհրդարանութեան մասին նախ նշենք, որ ըստ հերանոս շրջանի փիլիսոփանների, քուերի ետեւում պահուած են գերազոյն աստուածային խորհուրդներ եւ թիւը նիւթական գոյերի բաղկացուցիչն է: Թիւը աշխարհի գոյացման ատաղձն է: Պիւթագորականները համարում

են, որ թիւը ընկած է "համաշխարհային ներդաշնակութեան եւ յաւերժական շրջապտոյտի հիմքում, այն իմաստութեան ու ազատ գիտութեան առարկայ է, նաև իրերի էռւթիւնը" եւ որ "Աստուած անեանելի թիւ է": Պիւթագորասի այս միտքը իւր հետնորդներին տանում էր դէպի թուերը, որպէս զի դրանցով կարողանային հաղորդել անեանելի կերպարները: Ակզբանական շրջանում պիւթագորականները "աստուածացնում" էին թուերը, դրանք անուանելով անբաժանելի "սուրբ" մոնաշաներ, գոյերի սկզբանապատճաններ, այսուհանդերձ թիւը նրանց համար տարածական մեծութիւն էր՝ կապուած զգայական մարմինների ու առարկայական աշխարհի հետ: Ժամանակի ընթացքին նրանք անեց-

նելով իրենց տեսութիւնը, խորհրդականացնելով թիւը, այն նկատեցին իրքեւ ինքնուրոյն մետաֆիզիկական(*) էռութիւն։ Այսպէս օրինակ մէկ(1) թիւը՝ "սուրբ" մոնադը պիւրագորականների մօտ համարում էր առաջնամիակ եւ մայր "աստուածների". . . Տասը(10) թիւը՝ "սուրբ" տասնեակն է, տիեզերքի կերպարը ու բուերի խորհրդապաշտութեան հիմքը։

Թիւը խորհրդարանական մեծ նշանակութիւն է ստանում Պլատոնի աշխատութիւններում։ Նա գտնում է, որ բուերը նշաններ են, որոնք ստորին առարկանները հաղորդակցում են գերագոյն էռութեանը։ Պլատոնը թիւը անշատում է զգայական, շօշափելի աշխարհից, դարձնում է աշխարհը մարմնաւորող, կազմաւորող գաղափար, նաև տիեզերքի կարգաւորիչ։ Համաձայն Պլատոնի, բուերի հայեցողութիւնը "ուժգնօրէն մղում է հոգին դեախ վեր եւ ստիպում է խորիել ինքնին բուերի մասին . . . բոյլ շտալով, որ որեւէ մէկը փոխարինի նրանց տեսանելի եւ շօշափելի բուակիր մարմիններով" (Պլատոն, "Պետութիւն" VIII, 525 ա-դ). Իմբնականում այս տեսութիւնների վրայ էր կառուցում իր բնոյրով միատիկական միջնադարեան բուարանութիւնը։ Թուարանութիւնը համարում էր մարեմարդիկայի մի տեսակ, ինչպէս յիշտակում է Դաւիթ Անյաղը, թէ "Արդ Քանակից առաջացող մարեմարդիկան . . . ընդգրկում է՝ բուարանութիւնը, երաժշտութիւնը, երկրաչափութիւնը, աստղաբաշխութիւնը", (Դաւիթ Անյաղ, "Երկեր" Երեւան 1980, էջ 109, քարգմանութիւնը Ս. Ս. Արեւշատեանի)։

Ըստ Անյաղի, մարեմատիկան իր հերթին տեսական փիլիսոփայութեան երեք ստորաբաժնումներից մէկն է (բնագիտութիւն, մարեմատիկայ, աստուածաբանութիւն)։ Տեսական փիլիսոփայութիւնը նման ձեւով է քաժանում և

Արիստոտելը, մարեմատիկան որպէս գիտութիւն մաս համարելով փիլիսոփայութեան։ Սրանք առանձին բնութեան նիւթեր են։ Ինչեւիցէ նկատելի է, որ բուարանութիւնը ծառայում էր աստուածային նշանաբուժների խորհրդարանական մեկնութեանը, մասնաւրապէս միջնադարում Քրիստոնեայ հեղինակների գործերում, ինչպէս գտնում ենք Դաւիթ Անյաղը մօտ։ "Հետեւարար բուարանութեան լեզուն ինքնուրոյն չէր-նա բրիստոնեական մշակոյթի համընդհանուր լեզուի մի "բարբառն էր", (ՀՀ. Քեօսեան "Խորհրդանշանը նղիշէի մեկնարանական եւ նառագրական երկերում", էջմիածին 1989, համար "Ը")։

Օգտուելով որոշ հեղինակների աշխատութիւններից ներկայացնենք մի քանի բուերի խորհրդարանական մեկնութիւնների օրինակներ։

Հին եւ նոր կոտակարանների, հայրարանական գրականութեան, հեքանոս փիլիսոփանների, եկեղեցական հայրերի վկայութիւններով միահիւսուած բուային խորհրդարանութիւնը նուիրուած երկերից է Անանիա Վարդապետ Նարեկացու անունով յայտնի "Սակո բացայայտութեան բուոց" ձեռագիր աշխատութիւնը։ Տեսական մասում, որ յաջորդում է նախադրութեանը, հեղինակը նկատում է, որ բուերի եւ նրանց յարաբերութիւնների միջոցով նանաշում է "Երեւելի" աշխարհը, որն աներեւոյթի հայելին է։ Ճանաչելով աշխարհը մենք բափանցում ենք աստուածային ոլորտներ։ Անանիա Նարեկացին իր միտքը զարգացնում է հետեւելով պիւրագորականների, Պլատոնի, Դաւիթ Անյաղի, Փիլոն Ալեքսանդրացու տեսութիւններին։ Մենք յանախ կը վկայակոչենք այս աշխատութիւնը։ Այժմ անցնենք առանձին բուերի բնութեանը։

Բոլոր բուերից առաւել շատ խորհրդարանական մեկնութիւնների է

(*) Մետաֆիզիկական - բնագանցական

ենթարկուել եօք (7) թիւը: Այսպէս Եղիշէն "Յեսուայ եւ Դատաւորաց" մեկնութեան մէջ պատմելով Սամսոնի եօքնագիսակի մասին այն նմանեցնում է արարչագործման երեքրորդ օրուան. "Թիւ եօքնակին . . . զի մի է զօրութիւնն աստուած այինգրոց. վեց ի նոցանէ զվեցօրեայ արա- բածքն նշանակէ՝ որ ի սկզբանէ, իսկ եօքներորդն՝ սուրբ, փափուկ նուիրեալ Աստուծոյ օր, որ եւ անաշխատելի զօրութեան հանգիստ անուանեցաւ" (Մատունագրութիւնն նախնաց" Եղիշէ, ի Վենետիկ ի տպարանի Ս. Ղազարու 1859, էջ 190-191): Իսկ Արարածոց մեկնութեան մէջ կարդում ենք. "Զապականացուսն արար ի վեցն եւ զանապականն" սկսաւ յեւթն: Զիմանալի աշխարհն ոչ առնելով այլ տիսանելով, զարդարէ զնա: Որք անցանկալի է նա, զոր միշտ առնէ զնա Աստուած երանելեացն բնակութիւն եւ հանգիստ, զի ի ժամանակի եղեալքն ժամանակաւ ապականին երկորդին: Իսկ իմանալին՝ անժամանակ, տիսեալն յԱրարչէն՝ ընդ Աստուծոյ անժամանակ էին՝ մնայ յախտեան: Յեւդներորդումն դադարեցուցանէ ի գործոցն եւ այլ իմն սկսան ի աստուածագնագոյն և զնախախնամութիւն յայտնէ, որ յետ առնելոց էր, որպէս ամենայն արուեստուոր յետ կազմելոյն, խնամելոյ սկսանին": (Վենետիկ 1859, "Մեկնութիւն Արարածոց", Մաշտոցի անուան մատենադարան, ձեռ. 1267): Եօքերորդ օրը լինելով Արարչի հանգստեան օր, նաեւ՝ աննիւթական աշխարհի ստեղծման օր է, անապական եւ անժամանակ է: Սրանով պայմանաւորուած եօք թիւը գերբնական իրականութիւնների բույային դրսեւորում է եւ արարչագործման խորհրդանշան: Եւթը խորհրդանշում է նաեւ արարչագործման աւարտը, քանզի

եւթը իր բնոյրով համերաշխ է միակին: Ինչպէս նշում է Փիլոն Ալեքսանդրացին^(*) "Այլարանութեան" մէջ. ". . . ի ներքս ի տասնեկի թիւք, կամ ծնանին կամ ծնանեն զ'իներքս տասնեկին" զնոյն: Իսկ երեքրեակն ոչ ծնանէ զոք զներսոյց տասնեկի բույցն, եւ ոչ ծնանի յումեթէ: Ըստ որում ասելով զնա պիրագորեանքն մշտնչենաւորակուախն եւ անմարթն միակի նմանեցուցանեն, զի ոչ ծնաւ եւ ոչ ծնցի" (Փիլոնի Հերքայեցոյ, "Ճառք", Վենետիկ 1892, էջ 109):

Եօքը (7) նմանեցում է մէկին (1), քանզի վերջինիս պէս նա էլ ոչ ծնուց եւ ոչ էլ ծնում է: Իր հերթին մէկ (1) թիւը դիտում է իրրեւ մշտնչենաւոր կոյս եւ անմարթ: Համեմատելու համար Դափր Անյաղթի մօտ կարդում ենք "Պարտ է գիտնալ, եթէ եւթն թիւդ կոյս լսի, որպէս Աթենայ եւ ժամանակ . . .": Անյաղթը թիւը կուսական է կոչում նմանացնելով Աթենասին^(**) եւ ժամանակին: Եօքը (7) թիւ խորհրդարանական լայն մեկնութեան ենք հանդիպում Անանիա Նարեկացու "Սակո բույց" աշխատութեան մէջ, ուր նա յենուելով պիրագորականների, Պլատոնի, Դափր Անյաղթի, Փիլոն Ալեքսանդրացու տիսութիւնների վրայ գրում է. "Իսկ սփանչելի թիւ է-երորդին (7-երորդանօր հեղինակի) յոգնարի ունի խորհրդ զնապանեալ անխառն տարորոշ թիւ, սենն եւ անապական բնութիւն, զի ոչ բնակի զոք, եւ ոչ ծնանի յումեթէ ի ներքոյ ժ-ինդ (10ինդ), զոր կոչեն մշտնչենակուսի եւ անմարթ, միակի ի բնութիւն, զոր ասեն ծնեալ յուղոյն Արամազդայ: Արդ, ունի սա թիւ զեւթն շնորհաց հոգւոյն՝ իմաստութեան, հանճարոյ եւ խորհրդոյ եւ զաւրութեան, գիտութեան եւ աստուածապաշտութեան եւ երկիւդի աստուծոյ: Եւ ի սմա Աստուած ոչ եթէ հանգչի, այլ

(*) Ալեքսանդրացի - կամ Հերքայեցի

(**) Աթենաս - հին յութական գիտութիւնների, արուեստների, յաղթական պատե-

րազմների եւ խաղաղութեան շաստուածուիի: Համարուում էր ծնուած Զեւսի գլխից ու "Յաւերժ Կոյս" էր:

հանգուցանէ զարարածս, զի տեղի առնու յարաքարորդելոյ . . . եւ սովին բուռվ ի կարգ անկեալ վարի աշխարհ, զի շարաթք եւ ամիսք եւ տարիք սովաւ գոյացեալ երեւին մեզ: Նաև ի ծնունդս յարմարագոյն է քիս այս, զի յէ(7) աւուր սադմն առեալ յարգանդի ծնանի որդին: Եւ է(7) ամսեայ ծնունդքն բեղմնաւորք լինին եւ առողջք: Յէ(7) ամսեան ընձիւդին ատամունք: Եւ յէ(7) ամին փոփոխին, եւ ընծայի տեսութիւն մտացն եւ երեւութանան կերպարանք քանից յոգիսն: Վասն որոյ է(7) ամեայ հրամայեն առնուլ ի վարժս կրթութեան դպրոցաց: Եւ յիմաստութեան տան է(7) հաստատին սիւնք: Է(7) են եւ մոլորակունք կարգեալ ի սպաս պաշտաման բոււսոց եւ տնգոց. Է(7) են եւ ծակք զգայութեան՝ թ(2) աչաւք, թ(2) ականջաւք, թ(2) ծծոց քմաց եւ մի(1) նաշակելեաց, որ ունի մուտ մահկանացուին եւ զի անմահին բանականի: Է(7) է եւ արտաքրումն՝ արտաւոր, տողուկք ծծոց, հոսումն քրտան, ծորումն որովայնի, առաւուշտ ջրոյ, հեղուկսն եւ սերմանն: Եւ լուսին յէ(7) ախտակցագոյն ունի առ երկիրս, եւ յթ(2) է(7) ուն ուռեացեալ լնու: Եւ միտք յէ ամի ծնանի գտեսութիւն բանի: Խոկ մարմինն յթ(2) է(7) զծննդականն առնու բեղմունս . . ." ("Սակո բուոց", էջ 245, մատենադարան, ձեռ. 499, թերթ 447ա): Անանիա Նարեկացին եօր(7) թւին տալիս է, թէ հոգիսոր, կրօնական նշանակութիւն եւ թէ՝ Փիզիքական: Այսպէս եօր(7) թիւը Ս. Հոգու եօրը(7) շնորհների խորհրդանշին է, դրանք են՝ 1) իմաստութիւն, 2) հանճար, 3) խոհականութիւն, 4) զօրութիւն, 5) գիտութիւն, 6) աստուածպաշտութիւն 7) Աստուծոյ երկիր: Միեւնոյն ժամանակ եօր(7) թիւը նա տեսաւում է Անտառկան աշխարհի մէջ: Մարդու զգայարանների անցերը ("ծակք") նոյնպէս եօր(7) են՝ (2) աչքեր, (2) ականջների անցեր, (2) քրանցքներ, եւ նաշակելիքի անցք՝ բերանը:

Անանիան խօսում է նաև մարդու արտաքրուման, կամ խոնաւութեան եօր(7) տեսակների մասին: Նա Ակատում է, որ եօրերորդ(7) ամսում ծնուած երեխան առողջ պիտի լինի: Եօր(7) ամսական հասակում անում են ատամները: Եօրերորդ(7) տարում երեխայի մտային ընդունակութիւնները բաւական են, որպէսզի սկսի դպրոցում կրթուել: Անանիա Նարեկացին, մեկնելով թւերը, փաստում է, որ աշխարհը ստեղծուած է Աստուածային մի ուժով, միեւնոյն "նարտարապետի" կողմից: Նրա վերը յիշուած մտերը, Փիլոնի, Դաւիթ Անյաղթի եօր(7) թւի մեկնութեան նմանատիպ հասուածների վերաշարադրանքն է:

Եօր(7) թւի խորհրդարանական մեկնութեան ենք հանդիպում եւ նդիշէի մատենագրութեան մէջ: Ուր նա մասմատրապէս մեկնում է եւ Սամսոնի եօրնագիսակը, նշելով որ այն ցոյց է տալիս Ս. Հոգու յատկանիշները. Եւ "Այս շնորհք եօրնելի առ իւրաքանչչիւր անձին տեսանի. Եւ երէ մի յայսցանէ պակաս իցէ յումբէէ, ինե ասեն նմա եւ ոչ ողջանդամ. պաս թէ եօրներան կտրիցին, մեռեալ է եւ ոչ կենդանի" (Նդիշէ, "Մատենագրութիւն նախնեաց" Վենեսիկ 1859 էջ 191):

Եօրը խորհրդանշում է նաև բացասական երեւոյթներ, սակայն դրանց կողքին միշտ առկայ է դրականը: Այսպէս՝ եօր(7) են մահացու մեղքերը եւ եօր(7) են "դեղերը" նրանց դէմ.- 1) հպարտութիւն - խոնարհութիւն, 2) նախանձ - եղայրասիրութիւն, 3) քարկութիւն - հեզութիւն, 4) ծուլութիւն - փութաշանութիւն, եռանդ, 5) ագահութիւն - չափաւորութիւն, 6) որկրամոլութիւն - ժուժկալութիւն, 7) բղջախոհութիւն - ողջախոն սէր, բարեխառնութիւն: Մանդակունին իր "նառերից" մէկում (էջ 189) նշում է եօր(7) մոլութիւններ՝ պոռնկութիւն, դրամասիրութիւն, նախանձ, սուտ վկայութիւն, կաս-

կածամտութիւն, փառասիրութիւն, հպարտութիւն:

Հին Կտակարանի մէջ եօթը(7) հիմնականում օժտուած է արարշական ունակութեամբ, իսկ նոր Կտակարանի մէջ աւելի արտայայտում է նրա փրկագործող կարողութիւնը: Վերջինիս հետ կապուած յիշտակելի է, որ Հայոց Եկեղեցին ունի հաստատուած եօթ(7) խորհուրդներ: Այս եօթ(7) ամուր սիւներով Յիսուս Քրիստոս շարունակում է իր փրկագործութիւնը եւ կը շարունակի մինչև աշխարհի կատարածը: Ս. Եկեղեցւոյ եօթը(7) խորհուրդներն են՝ մկրտութիւն, դրոշմ, ապաշխարութիւն, հաղորդութիւն, պատկ կամ ամուսնութիւն, ձեռնադրութիւն, կարգ հիւանդաց կամ վերջին օծում:

Եօթի(7) արարշական ունակութիւնը եւ փրկագործող կարողութիւնը անշուշտ նաեւ կամքաւում է, ինչպէս օրինակ Եղիշէի մեկնութեան մէջ, ուր Երիքովի եօթ պարհապնդերի խորտակումը եօթ օր, եօթ Քահանաներով, եօթ յորելեան փողերով պատուելուց յետոյ նմանեցւում է սեփական մեղքերից ձերքագատուելուն:

Եօթ միեւնյն ժամանակ գեղեցկութեան նշանակ է: Եղիշէի "Ցերեւումն Տեառն առ տիրերեայ ծովուն" նառում կարդում ենք. "Թիւդ ձեր գեղեցիկ է, ահաւասիկ եօթն էք, ի ձեզ տեսանի աշխարհս, միանգամայն եւ Տէր աշխարհիս". Եւ ինչպէս նշում է Յակոբ Քէռսեանը իր "Խորհրդանշանը Եղիշէի մեկնարանական եւ նառագրական երկերում" յօդուածում. "Սա նշանակում է, որ եօթով (7ով) պայմանաւորուած աշխարհի գեղեցկութիւնը արտացոլումն է բացարակ գեղեցկութեան: Եօթը(7) Աստուածութեան յատկութիւններից մէկի՝ գերբնական գեղեցկութեան բուային արտայայտութիւնն է":

Եօթ (7) բուի մեկնութիւնը գտնում ենք եւ ֆերականութեան մէջ եւ երաժշտութեան: Այսպէս Փիլոն հերքայեցին

գրում է. "Արդ ի ֆերականութեան լաւագոյնք տառիցն, եւ որք աւելի զարութիւնն ունին" եւթն(7) են բուով ձայնաւորք: Եւ ըստ երաժշտութեան, եւթնադի քնարն գրեթէ քան զամենայն գործիս լաւագոյն է, վասն զի ներյարմարագոյն նուագաւոր երգոցն սեռք, նազագոյն եւ հոչակաւոր": ("Փառք", Վենետիկ 1892, էջ 109): Աւելացնենք որ Մեսրոպեան այրութենում "Է" ձայնաւոր հնչիւնի բուային արժեկը եօթ(7) է:

Եօթ (7) բուի ուշագրաւ խորհրդաբանական մեկնութեան ենք հանդիպում նաեւ Գրիգոր Նարեկացու մօտ.

" . . . Իսկ միւսն զանհանդերձելի երկիր որովայնին սենեկի՝

Եօթնակ զաւակօք բարգաւանեցոյց.

Որ է թիւ մի անբաւութեան զբնան նշանակելոյ գեութիւն,

Աստուածութեանն յարակայութեան սահման անհետագօտելի.

Եւ աւագանին նորածին որդոց անհատ յորդութիւն:

Այս թիւ պանծալի, որում ոչ է կտս կցորդի եւ ոչ սպառուած վախճանի,

Այլ կոյս ոմն է ուրոյն ընտրութեամբ նուիրեալ յաւետ

Անեառ վիհանակաւ համայն յաւիտենիւ,

դժուարաբարգմանելի մերոց իմաստից"

(Մատեան", բան Ա.Ա., Ա):

Այժմ ներկայացնենք բարգմանաբար:

"Իսկ միւսն անմշակ հողն՝ սենեկն իր որովայնի,

Բարգաւանեցրեց եօթ զաւակներով.

Որը մի թիւ է անբաւութեան, էութիւն նշանակող,

Աստուածութեանն մշտակայութեան սահման անհետագօտելի.

Եւ աւագանին նորածին որդիների անհատելի յորդութիւն:

Թիւն այս պանծալի է, որ իրեն

հաւասարագոյգ չունի, անվախնան բռներից է,

Այլ ոմն կոյս է ուրոյն ընտրութեամբ յաւետ նուիրեալ,

Աննառելի ցոյց կը տայ համայն յաւիտենականը

Դժուար ըմբռնելի մեր մտքին":

Ս. Գրիգոր Նարեկացու մօտ եօթը(7) անրաւութիւն խորհրդանշող թիւ է, որ էւրիւն է նշանակում: Այն՝ Աստուածութեան յարակայութեան, կամ մշտակայութեան անհետազոտելի սահմանն է: Պանծալի այդ թիւը իրեն հաւասարագոյգ չունի, անվախնան թիւ է: Եօթը (7) յաւետ նուիրեալ կոյս է, ուրույն ընտրութեամբ: Աննառելին ցոյց է տալիս համայն, բովանդակ յաւիտենականութիւնը: Եւ դժուարաբարգմանելի է, այսինքն՝ մեր ըմբռման համար յաւետ անհմանալի: Նոյն Նարեկի "ՀՅ" գլխում նորից հանդիպում ենք եօթ(7) թիւ մեկնութեանն. "Ահա վայ ինձ եօթնցս անգամ կրկին եղկութեամբ, ըստ չափոյ կշռութեան այսր համարոյ, Որ անրաւութիւն բուոց պարագրէ":

(Բան "ՀՅ", Դ)

Թարգմանարար

"Ահա վայ ինձ եօթ անգամ կրկին եղկութեամբ,

Ըստ այս համրանքի չափ ու կշռի,

Որ բռների անրաւութիւնն է պարագրում":

Ս. Գրիգորի Նարեկացին եօթ(7) թիւը օժտում է անսահմանը բովանդակելու, պարունակելու յատկութեամբ:

Եօթ(7) թիւն բաւական շատ ենք հանդիպում Աստուածաշունչի մէջ, այս առիթով որոշ օրինակներ է յիշատակում Վարդան Այգեկցին իր "Բանի խրատականն" նառերից մէկում, որոնք գրուած են Հայոց Պաղտին իշխանի խնդրանքով: "Խրատ վասն տասն վանառականաց" աշխատութեան մէջ հեղինակը գրում է, որ եօթ(7) էին Աղամի շնորհները, որոնք կորցրեց

յանցանքով: Եօթ(7) էին Կայէնի յանցանքները, եօթ էին նաև նրա պատիժները եւ Աղամից յետոյ եօթներորդը՝ ննովքը, երկինք բարձրացաւ կենդանի մարմնով, եօթն էին աշտանակները եւ եօթն էին նրագների բերանները, եօթ օր էր բաւութիւնը եւ եօթ օր հանգիստը: Վկայակոչելով նսայի մարգարէն Այգեկցին նշում է, թէ եօթ են հոգու գօրութիւնները, որ մեզ համար ընդունեց ոչ մի բանի կարիք չունեցող թիսուսը եւ շնորհեց մեզ: Հեղինակը մեկնում է, որ եօթ(7) դար է աշխարհի կեանքը եւ այլեւս չի անի ու չի բազմանայ: Այս պատճառով խրատում է վարդապետը եւ ասում, որ մարմնիդ անհրաժեշտ պէտքերից աւելի մի ճգնիք կերակրի, ըմպելիքի, հանդերձի եւ արծաքի. մերձեցիր կնոշդ, բայց միայն որդեծնութեան համար, պարկեշտութեամբ ու արդար անկողինով: Ապա աւելացնում է նաև, որ ճգնենք բանկարժեք զգաստի, կերակրի, ինչը որ չհրամայեց Աստուած, այլ մեծ շանքով մարդիկ չարագիտ արուեստով գուան: Այգեկցին զգուշացնում է, որ ցանկասէր աղտեղութեամբ չվարուենք, կանանց հետ լրբանալով շնորհեամբ, բանի վերջինս Աստուածային Սուրբ Կտակարանները նախատում են: Ապա վարդապետը պատուիրում է որպէս զի պարկեշտ լինենք եւ շմոռանանք եօթերորդ դարը, որը յաւիտենական կեանքի մուտքն է ու եօթերորդ դարից յետոյ յարութիւն կը լինի եւ կը վերցնի ամէն ոք ըստ իր վաստակածի: Եւ կը դադարեն մարմնական խորհուրդներն ու աշխարհի գործերը: Կը վերանան մեղքն ու մահը: Աստուած կը հանգստանայ եօթերորդ դարի աւարտով, այլեւս նա չի տրտմի մեղքերի պատճառով, որովհետեւ աւարտուեցին այս աշխարհի գործերն ու սատանայի չարիքը՝ որն այժմ գործել է տալիս մարդկանց, այլեւս չի ստեղծի ու չի անեցնի:

Վարդան Այգեկցու այս մեկնութեամբ ու խրատներով աւարտենք եօթ(7) քուի խորհրդարանութիւնը, անշուշտ չսպառելով նիւթը, բայց այս բանով սահմանափակուելով անցնենք մէկ այլ քուի՝ տասի(10) խորհրդարանութեանը:

Տասը թիւը(10) մեկնիների կողմից նկատում էր որպէս կատարեալ թիւ, որն իր մէջ ծածուկ ամբարուած բազում խորհուրդներ ու Աստուածային իմաստներ ունի: Այն՝ գումարն է երեքի(3) եւ եօթի(7): Երեքը(3)' Ս. Երրորդութեան անձներն են եւ եօթը(7)' մարդն է: Եօթն(7) իր հերթին գումարն է երեքի(3) եւ չորսի(4), հոգու եւ մարմնի:

Դաւիթ Անյաղբի մօտ այս քուի մասին կարդում ենք. "Իսկ տասը թիւը կատարեալ է, որովհետեւ բոլոր միատրները առանձին անւանումներով հանդէս են գալիս մինչեւ տասը, իսկ նրանց յետոյ համապատասխանարար կրկնում է", (Դաւիթ Անյաղբ, "Երկիր", Երևան 1980, էջ 99): Ըստ Անանիա վարդապետի "2-երրորդ(10) թիւ է կատարումն քուոց միակաց եւ ծնունդ Ե-Եկին(5)": Իսկ Շիրակացու մատենագրութեան մէջ կատարման "Ժ"(10) քուին, որ է պատճառ կատարեալ եւ բարձրագոյն Աստուածութեանն", (Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռագիր համար 714, թ. (68ա-79ա):

Այսպիսով տասը(10) ծնում է հինգի(5) կրկնապատումից, բոլորը միատրները առանձին անուանումներով հանդէս են գալիս մինչեւ տասը(10), որից յետոյ համապատասխանարար կրկնում են: Տասը ծնում է նաև հետեւեալ ձեւով, երբ չորսին(4) գումարում են իրեն նախորդող քուերը՝ մեկը(1), երկուսը(2), երեքը(3): Այսպէս՝ $4+3=7$, $7+2=9$, $9+1=10$: Այս հանգամանքը նկատում է Դաւիթ Անյաղբը ("Երկիր", էջ 99) եւ նշում, որ չորսը(4) մեծ յարգանք էր

վայելել պիւթագորականների մօտ, քանզի չորս(4) են տարրերը ու չորս(4) են հոգու առաքինութիւնները: Միւս երեք քուերը (Մէկ, երկու, երեք), նոյնպէս միատիկ մեծ նշանակութիւն ունեն:

Իսկ միաւորներով (մէկ (1) քուերի գումար, հաւաքուած տասը նկատում է որպէս Աստուծոյ խօսք, որ գոյացրեց աշխարհը:

Փիլոն Երրայեցին տասը(10) քուի մասին գրում է. "Եւ տասներեակն լաւագոյն է քան զհնգեակն. քանզի սա է ամենակատար, լիազոյն եւ վերագոյն թիւ, առանձինն իւր իսկ աստուածային խորհրդոց . . . Վասն որոյ եւ տասնեակն սուրբ խոստովանէ Մովսէս' բնաւորապէս զիններեակն լինելութեան բողեալ եւ գտասնեակն՝ Աստուծոյ քանին . . ." ("Փիլոնի Երրայեցւոյ Մնացորդի Հայս", Վենետիկ 1826, էջ (330-331):

Տասը(10) քուի կատարելութիւնը կայանում է եւ նրանում, որ այն ունի արարչագործող ունակութիւն: Տասը(10) ոչ միայն աշխարհը մարմնաւորող կարողութիւն ունի այլ եւ աշխարհի կարգաւորիչ է: Աստուծոյ կողմից Մովսէսին (նրա միջոցով ժողովուրդին) օրէնքը տրուց տասը(10) պատուիրաններով (տասնարաններ), ուստի տասը(10) նաև մարդկային յարաբերութիւնների կարգաւորիչ է: Վարդան Այգեկցին "Խրատք վասն տասն վանառականաց" գործի մէջ գրում է, որ տասը(10) աւարտն է քուերի եւ նրանց գլխաւորն ու բագաւորն է, սա ցոյց է տալիս Աստուածութիւնը՝ բոլոր տէրութեան բագաւորն ու գլուխը, բազմած է անձնակերտ արողին, աւելի վեր քան երկինքների երկինքը, ինը դասերի գագարին, անհամար երկնաւոր անմարմին գուարբութիւնների զօրքերի անմատոյց լոյսում ու անմերձնենալի խորանում որն անտես է արարածներին, բոլորի Արարիչ Սուրբ եւ համագոյն Երրորդութիւնն անբա-

ժամելի:

Այգեկցին յիշեցնում է նաև, որ տասը(10) թիւը ցոյց է տալիս Ադամից յետոյ տասներորդին՝ նոյին, նա երկրորդ հայրն է աշխարհի: Վարդան Այգեկցին տասը(10) թուի հետ կապուած նշում է՝ Արքահամի տասը(10) փորձանելերը, Եգիպտոսի տասը(10) հարուածները, տասը(10) պատուիրանները, եւայլն: Խսկ վերջում բացայայտում է տասերի(10) անվախնան խորհրդի մեծութիւնը, ասել որ երբ տասը(10) տասով(10) բազմապատկես կը ստանաս հարիւր կատարեալ թիւը, ապա երե հարիւրը(100) բազմապատկես տասով(10)՝ կը ստանաս

հազար(1000), երե հազարը(1000) բազմապատկես կը լինի տասը հազար (թիւր մի), այնուհետեւ կ'անհետանայ ու անհաշիւ կը բարձրանայ հազարը հազարների վրայ եւ թիւրը թիւրերի: Այլեւս այս լաւագոյն խորհուրդն է ցոյց տալիս, որովհետեւ բացայայտում է անթիւ եւ անեղը բազմութիւնը հոգեղէն ու հողեղէն, հրեղէն ու լուսեղէն օրինարողներին Աստուծոյ ըստ մեծին Դանիէլի, որն ասում է. "Երբ կը դիտէի, աբոններ դրուեցին ու հինաւուրցը նստեց : Հազարաւորներ ծառայութիւն կ'անէին նրան եւ թիւրաւորներ նրա առջեւ կը կանգնէին": (Դանիէլ, գլուխ "Ե", համար 9-10:)

(Շարունակելի)

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԻԲԵԿԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ՄՕՆԹԸ

Հակառակ տարագին պարտադրանքին, բարեպաշտ մօնթը կը յամառէր ապրիլ երազը: Մատնիին փոխանակութիւնը, սիրոյ խոստովանութիւնը իրական էին իր ապրելուն չափ: Զղային գերագրգոռումը մէկ ապացոյցը ատոր: Տարօրինակը՝ անդնդային հնութիւնը իր հագուստներուն, ու սա կապոցին: Անոնք ունեին անուշ յիշատակ մը, որը հետզիետէ նեղիչ կը դառնար սակայն:

Ան ունէր հաւատք: Այսինքն գիտէր թէ բարի Աստուած մը կայ - զինքը ստեղծողը - գիտէր թէ առած էր Անոր պատուէրը, գիտէր նաև որ շուտով Անոր պիտի նուիրէր ինքզինքը: Բոլոր ասոնք կը թուէին շատ հեռաւոր յիշատակներ ըլլալ: Ասոնք իրեն կը մնային պայծառ կիրակի առաւօտէ մը - շատ նման այս օրուան - երբ սաղմոս մը մրմնաշելով՝ բաղաքէն պատարագի գինին կը տանէր: Ան ի զուր կը փորձէր յիշել վերջին տողերը, որոնց հետ ինկած էին թեւի տակ ծրարուած Սուրբ Գրքերը:

Հիմա սեւը նեղիչ էր. մանաւանդ գարնանային այս արեւին: Զարմացաւ այլեւս օտար այդ կտորներու պնդերեսութեանը: Յարուցեալի մը անապարանքով պատոեց, մէկդի նետեց զանոնք: Գուտին մէջ փոքր ալիքներու վրայէն, հարիւրաւոր գիւղացիներ ժպտեցան իրեն: Անոնց հետ, ինք ալ ոլորեց քաւ պիխերը՝ ողջունելու արքնցող առնուրիւնը:

Ան՝ հանդարտ կը փռուէր իր ամէն մէկ ծալիին մէջ: Թանձր զգացում մը հազարաւոր դուռերէ կը խուժէր դէպի ներքին զգայարանքները, երբեմն երբեմն իբրեւ ասղնութ մը, երբեմն ալ՝ այրող

գետ մը: Կ'այրուէր մանաւանդ մատնեմատը:

Սյրուածքին կոկիծը այնքան իրական էր որ կը փորձուէր համրուրել երազի մատնին:

Փոխուած էր նաև սիրտը: Զեր տեսած զինքը, բայց ջիղերուն գծած պատկերը ունէր ամէն բան զինքը գերելու համար: Ներկան այդպէս անցեալ զգալ նոր էր իրեն, բայց տարիներու թնականութեամբ: Ճամբորդները կը կանչէին զինքը խոր իր թմբիրէն, աչքերը կը մշուշուէին, հակառակ ննջուկներու խժլտուէին: Ինչ անիծուած ըլլալու էն անոնք լցցնելու համար ամրող ծառը թերեւ իրենց կեանքով, անիմաստ ու յիմար: Թերեւ այդ կեանքը իր գլխուն մէջ կ'արձագանգէր ամենէն սպառիչ մտքերով, ու կազային ընդարձակումը այդ ձեւ ու տարագ շունեցող թրռումերուն հրարուի մը կը դարձնէին իր գլուխը: Ականչի մեղմ բզգիւնը կարաւանի մը զանգերուն համեմատութիւնը կ'առնէր, գերզգայուն լսելիք մը ներս:

Անցնող կարաւանը յիշեցուց իրենց ժողովրդական պարը: Յետոյ, երազին, նամրորդները դդրդալից արշաւով մը անցան իր մօտէն, ամէն մէկը իր պատգամովը: Վերջինը ամենէն բարին երեւցած էր, բաղցը ու համոզի իր շշշտովը:

- Ո՞չ սպաննենք, ո՞չ ալ վիրաւորենք, քո՞ղ սիրահարուի:

Անապարող իր միտքը փրկիչ մը տեսած էր անոր մէջ: Ասպետական զէն ու զարդը կը պակսէին իրեն: Այս մանրամասնութիւնը ամուր փակած էր զինքը լիոդ ուժերուն, մոռնալու համար

միւսին արիւնակարմիր ձեռքը, այդ պահուն կորսուած լայն գօտիին մէջ: Վատահ էր որ չէր լսած որեւէ խօսք անոր թերնէն: "Սպաննենք" եկած էր իր գէնքերէն: Այո՛, խօսող անոնք էին, բանի որ ճիաւորին դաժան նայուածքին չափ սեղմ էր եւ թերանը:

Տժգոյն էր ինք.- մարելիք ունեցած էր, երը ան անցած էր իր մօտէն, շշուկի մը մէջէն սառեցնելով իր արիւնը: Պատկերը հակառակ հազարաւոր կայծերուն, կը մթնցնէր աչքերը: Ճմուց անպէտքացած այդ գործիքները բան մը վանելու անձկութեամբ: Մորքին շփումէն սկսաւ գեղուկ երգը, ու ամէն մէկ բառի երկարագումով կը շինուէր գեղուիին: Զորիին վրայ, պոռքկացող կոկոնի մը պէս, մօրը հսկողութեան տակ: Մա՞յր, այդ դիւային արարածը: Պիտի չընդունէր երբեք: Պառաւը ոչինչով տարբեր էր հեքիարի իր սեռակցէն, ու ինք պատրաստ՝ իշեցնելու պատուհասիչ սուրը դաւանանին գլխուն:

Խնչ բնական՝ կտրելու ձեւը, թեւ այնքան օտար կոչումին՝ տարագին: Սէրը նոյնիքան նոր հիւր մըն էր, բայց ընտանեցած արդէն: Նոր մարդը, որուն առջեւ կը տժգունէր ամօթէն դողացող մօնքը - ձեւուած էր ըստ հնոյն - այն օրերէն մնացած երը չկար սեւաւոր մօնքը - երիտասարդ, գեղեցիկ, անկարելիին հասնելու, զայն նուանելու զգացումէն կլանուած: Այդ էր պատճառը որ շարժումը եղած էր քուն:

Լայն թեւը գովութիւն մը տարածեց դէափ թաց նակատը: Զգիտցաւ թէ հնոցը հոն էր թէ աւելի վարերը, միայն հաստատեց հետզիստ տարածուող այրուցքը: Բոցը, զինքը կծկելու տեղ, կը ստիպէր նետել ամէն բան, բացուելու համար: Փնտեց դեւահալած աղօքք մը Նարեկէն: Նեղսիրս գոցեց կաշեպատ կողերը, որոնցմէ դուրս կը յամառէին սուրբին կշտամբալից աչքերը,

լեցուն նեներումովը իր Հոգիին: Խուսափեցաւ սիրտ հալեցնող այդ նայուածքէն, որ իր վրայէն կ'անցնէր հեռու- ները կարծես "առ Տէր" կանչելու համար:

Ոչ, ան պիտի չառնէր զինքը: Տակաւին նոր սկսած էր իր կեանքին իմաստ մը հագցնել: Նուիրումը ասկէ ետքը միայն պիտի արժեւորուէր: Անոր կամքով միայն տեսած էր կեանքի այդ իմաստը, պիտի չանար հասնել անոր "զի լցցի գիրն":

Երգելու, պոռալու տենչը կը լայննար դէափ մազերակները: Ակսաւ Աստուածածնի շարականներէն, նախ ամենէն աւելի վերացածն ու կտրուածը աշխարհէն: Զարմացաւ որ փախուստը կեղծ էր: Կեանքը յիշեցնող վանկերն իսկ, այրող ապրում մը ունեին, տարօրինակ համ մը, որուն դժուարանար անուն մը գտնել, թեւ ան բունդ գինիէ մը աւելի եռացնէր իր արիւնը:

Հոտէն տարուած բարակի մը նման անցաւ Երգ Երգոցի հարսի գովկերուն - որոնց մէջ հարիւրաւոր հարներ փոռուած էին իրր մարմնացում ամենէն աւելի գօրաւոր բայց մերկ տարփանքի մը - յետոյ անցաւ իրեն այնքան սիրելի գեղուկ տաղերուն, որոնց մէջ հարազատ ու մօտիկէն տեսնուած կեանք մը կը խաղար: Ինք անոնց լաւագոյն ունկնդիր մըն էր: Սատանային խարուած պիտի ըսէր առաջ: Առանց ուզելուն եկաւ նոյն պատկերը: Այս անգամ ջատուկը զինուած էր նայուածքին ամենէն անմարդկայինովը, հակառակ ատոր, ան դիմաց աւ պատկերներու գլխապտոյտ տողանցքին:

Նետեց հաստիր ժամագիրք մը դէափ վիուկը: Ինքինքը պաշտպանելու ժայռումը իր նուազագոյնինն էր, մինչ անկէ ազատելու հրամայականը՝ բուռն, պառաւը զգեստնելու տենչէն աւելի: Պէտք չուներ գօրաւոր այդ բանտարկեալներուն, անոնց ուզելոցութիւնը զգուած էր իրեն, քանի որ իր տէրը, աւելի հզօր էր՝

իրական քան բոլոր սուրբերը: Ու ինչքան խոր՝ ազդեցութիւնը դեռ նոր այդ տիրոջ, հեռաւոր, անծանօթ այդ սիրոյն:

Մատ մը թանձր այդ բուլը կրնայ ուղղուիլ պառաւին: Անոր մետաղեայ զարդերը, մանաւանդ ուկեզօծ խաչը, կրնան քաշել զայն վար: Այս ատեն պիտի անցնի անոր տեղը, ջորիին կոնակը: Շուտով պիտի վերականգնէ բարձունքները պսակող հայրենի բերդերէն մէկը, հարկաւ ամենէն մեծն ու անմատչելին, ու աշխարհ մը գանձերու մէջ, դիմացը ամենէն քանիկագինին, պիտի հնչէ իր անմահական երգը: Անոր սէրն ու գեղեցկութիւնը, միացած իր երգին, պիտի անմահացնէին զինքը, ինչպէս անմահ էր ինքը՝ գեղուիին: Ափսոս հեռու էր ան, անծանօթ, ատով իսկ աւելի ազդու իր կրակը: Դաշնակիցներ փնտոեց շուրջը: Պատուած զգեստը, լայն-լայն փռուած գիրքը, ամօթխած աղաչանք մը ունեին վերադարձի:

Ժպտեցաւ: Օրինակը վարակիչ էր: Գիրքը ատելի թշնամիի մը լիշն էր հիմա: Թերեւութիւն մը կը հոսէր այդ տեսարաննեն, պատուելով ամէն նկատում կապոցի միւս քանոնք վերցնելու: Ոտքի հարուած մը, կարծես շան մը դիակը մէկդի կ'ընէր նամրէն, տարտղնեց գրերը: Թերեւ նողիիւնը, յետոյ լողը լայն գուտին մէջ տերեւաթափի տխրութիւն մը բերին իր զգայարանքներուն: Զհասկցաւ թէ ինչէն էր այդ: Միայն կը քուէր թէ մենաստանը կը փլէր, ու ինք չէր կրնար փախիլ: Սեւ, պառաւցած սուրբերը տխուր կը նայէին իրեն: Անոնք ալ բանտուած էին փլոյ պատերուն մէջ: Կու լային աշխարհի թէ իրենց անկարողութեան վրայ: Շատ շետաքրքրուեցաւ:

Ե՞ա Տիրամայր:

Աչքերը փնտոեցին խորանը: Կործանած աշտանակներուն վերեւէն, անբացատրելի ժպիտը շրբունքին, կը

նայէր Ս. Կոյսը: Մանուկ Յիսուսի երջանկութիւնը անչափելի էր: Ինք կ'ուզէր որ անոնք ալ լային, նայուածեով կշտամքին գոնե, իր ամբարիշտ ապերախտութիւնը, մինչ այդ անշեղ նայուածքները ներողամիտ գրութիւն մը ունեին, չես գիտեր որուն համար:

Տիրամօր աչքերը խաղաղութիւն մը ունեին հիմա, ժախտը ոչինչ ուներ երկնային: Ո՞վ դրաւ հեքիարի աղջիկը այդ շրջանակին մէջ: Որքան պիտի ուզէր դարձը անապատական օրերուն, երբ սրտանց քաշուած խաչ մը, կը թաղէր բիւրաւոր փորձիներ տաք աւագներուն մէջը:

Ցիշեց վանքին կառուցման աւանդութիւնը, նկարչին սէրէն խարուած տաղանդն ու մահը: Տէրը չէր այլեւ նայուածքին հետ իր շարժումներուն ալ: Աղջիկը կրնակոյն կը հետեւէր իրեն, մէկ ձեռքով քամելով իր սիրտը: Նոր կը հասկնար Աստուածածնայ շարականները այդպէս բոցավառող սէրը, երկինքն այնքան հեռու, որքան ինքը:

Ոլխտին հաւատարիմ, սակայն իրեն նման այրող մրրկող արեղաները հալածուած ո՞վ գիտէ որ անհասանելի գեղեցկութենէն, նետած էին իրենց սիրազեղ, հոգին հալեցնող երգերը, բոլոր ժամանակի սատանաներուն ու անոնցմէ ամենէն մեծին՝ իրը կին մարմնացածի գլխուն: Անոնք եղած էին հալող իրենց սրտին ամենէն հատու գեներերը, պաշտպան՝ իրենց խղիկներու մաքուր անդորրութեան:

Կրնա՞ր մնալ ինք այդ ահաւոր քարձութեան վրայ, ու ողջակիզուէր իւր հմայիչ ձայնին ու բառերու դիւթանքին: Անոնք, տաղասացները, բարակ կրակի վրայ նեններելով, կապուած սակայն ոլխտին թելովը, իրենց ընրոստացող հոգւոյն ու զգայարանքներուն պարտադրած էին ամենէն մեծ յաղթանակը:

Ես չեմ ոլխտած տակաւին: Զիմացաւ ուրկէ, այդպէս հատու,

եկաւ վճիռը: Անոր առջեւ անհետացաւ ամէն իմչ: Լայնցող բացուածքին ընդմէջէն իր մասերը համրաքար ժողուևով շինուեցաւ գեղուիին: Սեւով շրջանակուած անոր ըմբոստ նայուածքը մարտահրաւէր մըն էր, ուղղուած պառաւին: Զարմացաւ այս անգամ Տիրամօր նայուածքը հաստատելով անոր աշխերուն մէջ: Շուտով կարաւանին խառնուեցան միւս անդամներն ալ: Ցետոյ վանք ու աւերակ: Ցետոյ կոիւ ու փախուստ: Ցետոյ . . .

Զելցաւ որոշել ոչ մէկը, աշխերը յառած տեսիլիքի պատին, ուր բազմած էր գեղուիին, վազեց զայն չկորսնցնելու մտահոգութենէն շարչըկուած: Բլուրին ետեւէն, զանգի մը ձայնը կեցուց զինքը: Միօրինակ բայց լեզուանի՝ կանչը կը խոռվէր երիտասարդը: Անշուշտ իր փըստուածն ալ կը դեկավարէր ձայներէն մէկը: Հոտոտեց հովը որ ձորին զովութիւնը բերաւ իրեն, տարօրինակ հեշտութիւն մը պատճառելով:

Փորձուեցաւ յիշել վանքին դողանջը, իրիկնադէմին երը երկինքը զարդարուիլ կը սկսէր: Այդ պահերուն սիրած էր դիտել դէմի հարրութիւնը, ուր բնութիւնը հազար ու մէկ շարժումներով բնանալու կը պատրաստուէր: Մէկ կողմէ կոպիտ ու վեհ բարձրութիւնը լեռներուն, միւս կողմէ լայնանիստ անդորրութիւնը դաշտերուն, սաղմոսին դողը կ'անցընէին իր երակներէն: Բնական ուժերու մեծութեան մէջէն ալ աւելի ընդարձակ էր իր գոռող ոչնչութիւնը: Ահարկու այդ Տիրոց ներկայութիւնը, միշտ ալ խուսափելու տրամադրութիւն մը արքնցուցած էր իրմէ ներս ու ձգած էր կէս իր այլապէս անուշ երգերը, ունենդրելու համար հազար ու մէկ կրկնումներով զինքը պարուրող զանգիւնները: Քաղցրութիւնը, որ հոսած էր հայրենի զանգերուն լեզուէն, լեցուցած էր իր ալ հոգին: Ու միքէ կարելի էր մոռնալ ապառաժին բառած մեր քաղցրահայեց վանքերը, այնքան

նման գեղջուկ մեր կղերին: Հիմա՞:

Մեղմ ելեւշը մարտահրաւէր մըն էր ծծումաւոր վիուկէն:

Եկու’ր թէ կրնաս, Եկու’ր թէ կրնաս:

Հեգնանք եւ սպառնալիք կար ձայնին մէջ: Բարկութենէն սեղմեց ակռաները: Հեշտ էր նեղել պառաւը, բոնելով ոտքերէն: Որքան պիտի նպաստէր այդ իր գործին: Ինք պիտի պայքարէր, եթէ պառաւը տեղով կրակ դառնար: Բայց ձիաւորին հրամա՞նը: Պիտի տանէր ամէն չարչարանք, պիտի հեգնէր զինքը բաժնել աշխատող փորձութիւնները, ու վատահ էր իր յաղքանակին: Գեղուիիին մէն մի գիծը բաշալերանքի աղրիւր մը եղած էր իրեն: Անոր սեւերէն խուսափող մանրամասնութիւնները անձնատութեան հրաւէրներ էին իր բորբոքած զիդերուն համար որ կը պարտադրէին ցնորքը իրը իրաւ: Տարածեց ձեռքերը գրկելու համար մօտեցողը ու մենախօսելով իր սէրը՝ յառաջացաւ:

Վերը, մենաւոր ծառէն պիտի կրնար նշդի դիրքն ու նամրան, հոնկէ երկրորդ անգամ պիտի տեսնէր - երազը իրականութեան զիդերով կը զգար իր պաշտելին: Զարմացաւ որ այդպէս կոչած էր մինչ այդ անձանօք նոյնիսկ անմաքուր, կնան: Փոփոխութեան խորաչափումը շուարեցուց զինքը, մինչ վանքին ստուերը կը շարունակէր չարչարել բարեպաշտ երիտասարդը: Տեւական փլուզումի մը ցնցումները կը պահէին զինքը գերզգայուն, ու ջորիներու մեղմ զնցոցը ահազանգի մը համեմատութիւնը կ'առնէր այլեւս: Ի զուր փորձեց զայն մօտեցնել տօնական օրերու եօթնեղուեան զանգիւններուն: Ճակատագրական ջորիէն խուսափելու տեսնջը կը վառէր զինքը, մինչ ներքին զգացում մը, նախապէս անձանօք, կը գունաւորէր ամէն բան շլացուցիչ ուրախութեամբ: Ամէն բան այնպէս իրն էր, ու կը գուրգուրար վրան:

Գոցուած էին իր բոլոր զգայարանքները, բանալու համար իր հոգին սա

կածանին վրայ: Անկէ պիտի անցնէր աղջիկը: Այդ մտածումը կը սալարկէր նամրան: Երկրային բոլոր գեղեցկութիւններով ու արժեքներով կը լցնէր զայն ծափ ու ծնծղայով, որոնց ընդմէջէն, նանաչի մը պէս շեշտակի, իրեն կ'երեւէր իր փնտուածը:

Եղածը Աստուծոյ կամքովն է:

Անձանօր բերան մըն էր խօսողը իրմէ ներս: Թոյլ գտաւ փաստը: Տարիներով կրկնուած մտքեր զարկին նոյն քմրուկը. խացուցիչ աղմուկով փորձեց դասաւորել զարկերը ու այս ամէնը հակառակ իր օրօրուող ժայռուածքին: Միթէ՞ մեղանչած էր: Ոչ, Աստուծմէ հեռացում մը չէր իր լքումը: Եսասիրութիւնը խղիկին մէջն էր ու պէտք էր բանտել զայն հոն: Կտրուիլ աշխարհէ, չարչարել մարմինը հասնելու համար արքայութեան, նեղմիտ շահամոլութիւն մըն էր միայն: Ու դիւրին: Դաժան բան է շրջապատուիլ իրական կեանքով ու հեռու մնալ անկէ, նոյն ատեն պայքարելով ապականութեան դէմ, որ կեանքի շիղն իսկ է: Մինչեւ վիզը քաղուիլ մեղի ծովուն մէջ հոնկէ հանելու համար ուրիշ մը, կ'արժէր հազար հատ ճգնաւոր: Ու ընտանիքի բարի հայր մը լաւագոյնն է բոլոր ապրողներէն: Վկա՞յ ատոր: "Անեցէք եւ բազմացէք"ը:

Թոյլ օրինեալ ըլլայ Անոր կամքը: Պիտի բալէր մինչեւ հասնէր նպատակին, վստահ էր երկնային օգնութեան - ներքին ծայնը կը պոռար ատիկա, հակառակ վանիքի փլատակներուն: Կե՞զծ ուրեմն իր նուրիումը, խաւարին մէջ երկար հսկումները: Եղած էին օրեր երր շատ գտած էր բանի մը ոսպը: Աստծոյ անհուն բարիքներուն դէմ ինքնազրկումը ոչինչ էր այն ատեն: Հիմա՞:

Նոր լոյսին տակ կ'արժեւորէր արեղաներու զոհաբերումը: Պէտք է հանել կեանքը իր դարաւոր ոչնչութենէն, արժեքներ դնել անոր մէջ, ու այդ արժեքները

իրենց լիութեան մէջ նուիրել Անոր, որմէ առած ենք ամէն բան: Առանց այդ դասաւորման անպէտք են մեծագոյն զոհաբերութիւններն ալ: Մնալ ուստին բարձրութեանը վրայ ու գոհանալ՝ երգի կտուցով իշնել կեանքին: Վարք Սրբոց Հայոց . . .

Կտրեց մտքերու թելը, ընկնուած անոր երկարութենէն: Զափազանց առածգական այդ մտածումները, աւելի անկայուն կ'ըլլային իր մտքի թերի մշակումնեն: Քայլերը արագացուց սեղմերու համար խժլուուքը գանկին մէջ: Սուր կէտերու պատը հիմա կ'իյնար կանաչ բուրներու վրայ, որոնց մէջէն, ժայռերուն սեղմուած կը պահուէր կածանը: Մասի շուրջին պիտի տեսնէր ամէն բան չափազանց շենք շրջանակի մը ընդմէջէն:

Մէկ կողմը մեղմ զառիվարներով կը հեռանար դաշտը, գիւղերով կէտկիտուած, մէկն բարձրանալու համար կապոյտ լեռներու: Միւս կողմը ծովն էր գրկուեր լեռնային մքութեան: Փորձեց որոշել թէ որն էր աւելի կապոյտ երեքէն, թէի չէր ուզեր վեր նայիլ: Դաշտն ու ծովը աննպաստ էին հերոսական առեւանգումի մը: Որքան կը նախանձէր հեքիարի ծիաւորներուն, որոնց առջեւ որեւէ արգելք չէր դիմանար: Բայց ուր էր օգնականը իր մազերով կամ փետուրներով:

Անոնք առանց այդ երկրորդական դէմքերուն ոչինչ էին, շատ անգամ իրմէ աւելի անփորձ ու վատուժ: Այ՞ն, շատ անգամ վատուժ եւ վախկոտ: Ի՞նչ: Փառք Աստծուծոյ: Ունենար ճի մը տակին, ու հրացան մը ուսին, այն ատեն ոչինչ էր կարաւանը ամրող հարահրոցովը: Ի զուր սպասեց ճայնին որ մեկնելէ առաջ պիտի ըսէր, "Երր պէտք ունենաս, վառէ մազերէն մին":

Զյուսահատեցաւ սակայն: Ինք ալ ուներ իր գէնքը: Շատերը լալով երգած էին իր "Կախարդիչ աչքերը" երր իմացած էին

իր մօնքի տարագին մէջ բանտարկուիլը: Տօնախմբութիւններուն չէին քաշուած մինչեւ իրեն հասցնել "լուսաւոր իր դեմքին", "չինար հասալին" գովկերը: Ու ինք, հակառակ ժիշ մը չափազանց նգնողական անհնամութեան, դարձեալ մնացած էր շրջալայքին աննմանը: Քանիցս հաստատած էր այդ աղբիւներու վրայ թերեւ - սատանան էր որ երգին հետ մտած էր ներսարդուզարդերէն ետքը: Ամենէն տպատրիչը անոնցմէ վերջինը, երբ ինք ոտքով գրիերը լեցուցած էր գուտին մէջ:

Ալիքները տարած էին իր մանրանկարը ամէն կողմ: Կտրիններու այդ բանակը չէր ունեցած նոյնիսկ ինքը՝ կարմիր սուրբը: Հակառակ տեւական անօրութեան - ծոմեր յանախաղէպ էին իրեն համար - այդ պահուն ան Արտաւագդէն աւելի եռանդ կը զգար ու տարիներու բանտարկեալը արբնցած էր իր մէջը: Այդ պահուն ինք աւելի վընական, ուազմունակ էր քան կարմիր Վարդանը ժամի պատին վրայ: Այդպէս ալ զօրավար: Թառամած նգնաւոր մը, երկնահայեաց՝ ոչխարային դիմագծով, որուն ձեռքէն սուրբ կ'իյնար, մինչ աւետարանը, ոտքով գլխով կ'անապարէր կորսուիլ հագուստներուն մէջ:

Ոչ, վեռականութիւնը պիտի չպակսէր իրեն: Ծուլմաւոր պառա՞ւը: Ան ալ կրնար պոռչուն հանդիսատես մը ըլլալ իր յաղբանակին: Պիտի կենար դէպ առաջ երկնցած սա քարին վրայ, եւ կարաւանին զնգոցէն աւելի զօրաւոր սրտի զարկով մը պիտի հետեւէր անցնողներուն: Պիտի երգէր իր սէրը: Հիւսէր գովկը շորիի թանկագին թեռան: Լեռները պիտի արձագանգէին իր ճայնը, ու երբ բոլորը անձանօթ աշուղը մտիկ ընէին, ինք երգելով պիտի բռնէր կենդանիին չուանէն:

Այդ ատեն սէրը անշուշտ ամենէն սիրուն պատկերը պիտի շինէր իրմէ: Առնացի ու հզօր, վատահ էր ատոր ու

հիմա մօրութին, պեխին մէն մի թելը - ձեռքը անդադար կը սրէր լայն պեխերը - մարտահրաւէր առնութեան մը կը պոռքկար:

Գեղուիին անկամ բանտարկեալ մըն էր - երազին մէջ լսած ու հաւատացած էր հիմա - ան ալ վառուած էր տղուն կրակովը, ու սիրով պիտի գար իրեն հետ: Երբ Աստուած միացուցած է սրտերը, ո՞վ է զանոնք բաժնողը: Միջո՞ցը: Մարդի՞նը:

Քարեն դէպի ծառը, թրան գագարը, ոստում մըն էր իր թեւաւորուած ոտֆերուն համար: Կարաւա՞նը: Հարսնեւորներու բազմութիւն մը միայն: Ուրախ ճայներով լեցուած այդ միջոցը տարրեր պատկեր մը պիտի չարբնցնէր սիրող երիտասարդին մէջ:

Զեգոցը հնչեղ հրաւէր մըն էր գանձին տիրանալու: Որոշ էին արդէն շարժող շրբներով ուղտերը: Օրօրուն ինչպէս պարող աղջիկներ, ինք ալ երգին կշոյոյրովը կ'երերար, մէկ ձեռքը աչքին հովանի ըրած:

Տարազները պարսկական էին: Կարաւանապետը, երկար, հինայուած մօրուքը հովուն՝ կ'երգէր լաւ օրերը, որոնք կրկնակի ուրախութիւն կը թերէին ծմեռուան բռն ու բռանեն ետքը: Շեշտուած հակադրութիւնները միշտ աւելի տպաւորիչ են, բռնակալ, ըլլան անոնք դաժան ու մահարեր, բնեուշ կամ կենսալից:

Իր սէ՞րը: Մէկը այդ բազմադէմ հակասութիւններէն: Մինչ այդ լուս, ինքնամփոփ նգնաւորը ուրկէ՞ գտած էր նըրութիւնը տարիներով փորձուած վաւաշոտին: Պիտի գտնէր պատասխանը եռացող իր շիդերուն, եթէ լափած ըլլար եւրոպական պատուաստէն մեզի եկած գրականութիւնը: Զըրաւ պտոյտը պատճառներուն մէջ որոնք ըրած էին իր սէրը այնքան եզական ու յեղաշրջած զիմքը: Աստուծոյ կամքը անգամ մըն ալ ըրաւ շրջանը իր երակներէն, տալու համար

դեմքին աւելի յանդուզն ու պահանջելու դրոշմ մը:

Գրեթէ զգուցաւ այդ տաղտկալի ելեւչեն որ ուղտի ոտքով էր շինուած քան թէ մարդու ուղեղէ մը: Անցած էր այլեւս առաջին տպաւրութիւնը: Անապատին մէջ գրաւիչ այդ գլգուէքը, անտեղի աղմուկ մըն էր հոս՝ հարուստ բնութեան ծոցը, ուր ամէն քան իր երգը ունէր, բոլորովին տարրեր իրարմէ, քայց որոնց միացումով կը ստեղծուէր սխանչելի դաշնաւրումը ազատութեան, նախնական ու անզուսպ, քայց աւելի հարազատ քան շատ մը կոկորդներէ ելած խեղաթիւրումները բնականին: Նոյնը կրցած էր հաստատել ծառին մօտէն երբ կը դիսէր շրջապատի կապոյտը:

Չհետաքրքրուեցաւ նամբորդներով: Զորէն դուրս ուղտերու մէկիկ-մէկիկ յայտնուիլը նոյնքան տաղտկալի էր որքան հագուստներու դէզ սա առաջնորդին երգը: Կ'ելիկին անոնք դանդաղ ու ինքնավստահ: Շարժուն իրենց նայուածքը կ'անցնէր ամէն քանի վրայէն, առանց քափանցելու շրջապատին: Զիրենք հետաքրքրողը թերեւս անգոյ աղմուկը ըլլար գայլերուն: Պայծառ սա առաւտին դժուար թէ անոնք ելիկն որչերէն, երբ ամէն կողմ թշնամի կեանքը կ'եռայ: Ըրաւ այդ հաստատումները հակառակորդ մը պակաս տեսնողի գոհութեամբ: Ատէկ վերջն էր որ քաժնեց ուղտերուն արհամարհու նայուածքը գէնքերու փայլովը հպարտ սա մարդոցը վրայ, որոնք պիշ-պիշ կը նայէին հազուագիւտ սա կերպարանքին:

Ոմանք քարեւեցին զինքը: մոոցաւ պատախանը սովորական այդ քանաձեւին, աչքերը գամած ըլլալուն պարող սապատներուն: Անոնք չես գիտեր ինչ թեթեւութիւն մը ունէին որ կը վիրաւորէր զինքը: Ուրիշներ կրկնեցին գիշերուան հէֆիարէն հատուածներ տեսնել կարծելով հերոսներէն մէկը իրենց երեւակայութեան: Կենդանիները

տարին զիրենք այնքան արագ - ասո՞նք ալ իրենց տէրերուն երազը կ'ապրէին - որ չարուեցաւ պատկերը անոնց աչքերէն մինչև յաջորդ իշեւանը:

Ինք չէր տեսներ անցնողները: Մուր շրջանակի մը ընդմէջէն լուսաւոր պարապ մը կար, որուն մէջ կ'երերային գիծերը զինքը գերող աղջկան: Չունեցաւ սպասման յատուկ նեղարտութիւնը, ու դաժանութիւնը ժամանակի երկարագման: Իրմէ ներս անգիտակից կեանք մը կը փոքրոկեր այնքան զգալի որ դժուարաւ կը զատէր մտածումը իրական ապրումէն:

Այն, չէր սխալեր: ԱՅ էր: Սպիտակ ջորի մը կը խառնէր զինքը կարաւանին: Սեւին տակէն դիտմամբ փախչող գոյները աւելի ցայտուն էին կարմիր ծածկոցին վրայ: Երազինը տժգունեցաւ: Անոր ցնդումին ընդմէջէն ջորիին բեռը աւելի հրայրքու քաշողութեամբ տարածուեցաւ իր հոգւոյն մէջ: Հովը մէկդի ըրած էր - ինք աղջկան ձեռքը ըլլալուն համոզուած էր - թերեւ Քողը, ու լափող կարօտով լեցուն բիրերը, տոշորուն աղերսանեռով մը մխուեցան իր սրտին:

Պիրկ ու անշարժ արեւածաղկի մը պէս դարձած մնաց դեպի լոյսը: Ներին աշխատանքը տարիներու կեանք մը կը կեանգենէր իր աչքերէն ու անդամներէն դուրս: Այդ կեանքը իրեն կ'արգիւէր ներկայ ամէն շարժում, տալով իրեն դիրք մը որ յարմար էր հնօրեայ ուազմիկի մը: Յաղթանակներով պասկուած զօրավարն էր ան՝ այդ պահուն ծնրադրած իր նշանածին առջեւ, որուն անունով ցուցադրուած էին իր լաւագոյն զգացումները, իրը փառքի ուղի:

Լաւ էր որ կրնար ապրիլ իր մտածումը այդքան խոր կերպով: Գերապրումի այդ վայրկեաններուն յաղթանակի կեցուածքէն տարրեր քան մըն ալ կար իր վրայ, որ աղաչաւոր քայց հրամայական կ'ընէր դարպասը անձկագին սպասուած

անձնատուրեան:

Պէտք է Օհաննէսը բահանայ ըլլայ:

Աղջիկը ծուած էր պառաւին վրայ, պրկուած ու հրամայող: Նայուածքը կը կտրէր թելը երկար պայքարին: Փոքորիկէն վերջը տարածուող խաղաղութիւնը նոր գրաւչութիւններ դրաւ իր դէմքին ու շարժումներուն մէջը: Բուրումը, յետոյ կարմիր, հազիւ նշմարուող փաքարը, կանչեցին տղան իրականին:

Պառաւին ընկնուած գլուխը մեղմ օրորով ու դողացող իր շրբները դիտմամբ գաղտասութէն բարձրացան հրճուանքի

տարագին:

Երբ Օհաննէսը դառնայ բանակէն՝ բահանայ պիտի ըլլայ:

Ու ատելութենէն նոր պարպուած աշխերը կը շարունակէին յամենալ ծուած մօնթին վրայ: Ա.Ը ըրաւ վերջին խոնարհութիւնն ալ ու, երբ ջորին կ'ընէր դարձուածքը, մատնին շրբներուն, առաւ դաշինքը կնեռ համրոյը: Յետոյ հրահանգները ստացած զինուորի մը պէս ուղղուեցաւ դէպի բաղաք:

Ա. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ

ԵՐԳԻԾԱԿԱՆԸ ԵՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆԸ ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆԻ «ՀՆԿԵՐ Բ. ՓԱՆՁՈՒՆԻ» ՎԵՊՈՒՄ

Գ.

Փանջունին ինչպէս նկատել են նախորդները, բաղաքական դէմագոգի, դոգմատիկ ընկերվարականի, գրքերից, օտարածին խառնափնտոր տեսութիւններից կեանք մտնող, միջավայր ու ժամանակ չը նանչչող կուսակցականի, սուտ յեղափոխականի ամէնից յաջողուած կերպարն է հայ գրականութեան մէջ: Նա ուղղակի շարունակութիւնն է, որոշ իմաստով "կատարելագործեալ" տիպն է այն յեղափոխութեան մակարոյնների, որոնց կերպարները այնքան ճարտարօրէն կերտել եր Օտեանը համանուն պատմուածաշար-վիպակում եւ "Պրոպագանիստը" անաւարտ վէպում: Այս կերպարը ստեղծելիս Օտեանը գործադրել է իր երգիծարանական հանճարի լաւագոյն կողմները, կերպարաստեղծման ռէալիստական միջոցներով երկնել անկրկնելիօրէն ինքնատիպ, տպաւորիչ եւ անմոռաց կերպար, ինչպէս Տարտարենը, Հարպագնը, Դոն Քիշոտը, Քաջարի Շվէյկը եւ Քաջ Նազարը: Տիպականութեան դասական

օրինակ է այն՝ անհատական-կոնկրետի եւ խտացուած ընդհանուրի զարմանալի միասնութեամբ: Խորապէս նշմարտացի, կենսականորէն հաւաստի այդ կերպարը կերտուած է երգիծանքի տարբեր միջոցներով ու հնարանքներով:

Կերպարի ամրողականութիւնն ապահովող նախադրեալմերից մէկն այն է, որ Օտեանը Փանջունու կենսագրութիւնը ներկայացնում է ծննդեան օրից սկսեալ, նրա թնաւորութիւնը, գործունեութեան աղետաւոր հետեւանքները, հասարակական-բաղաքական իմաստով վասնգաւորութիւնը ցուցարում է նրա անին ու հասակին զուգընթաց: Ճիշտ է, մի՛ առիթով միայն Օտեանը Փանջունուն անուանում է "համակրելի հերոս", սակայն այդ էլ ուղղակի իմաստով ընդունելը կը յանգեցնի թիւիմացութիւնների: Հերոսի նկատմամբ հեղինակի հեգնական վերաբերմունքը երեւում է դեռ նրա անուանակոչութիւնից: Ինչպէս Օտեանի միւս հերոսների խօսուն անունները՝ Կուլտամեանց, Ինձկտութեանց,

Առկերունիք, Թոշնակերեան, Սուսերեան, Շիտակեան եւայլն, Փանջունին նոյնպէս երգիծական մականուն է եւ արեւելահայ ընթերցմամբ պիտի հնչի բան չունիք: Հերոսի աւերիչ, կործանիչ բնաւորութիւնը ձեւաւորուում է դեռ վաղ մանկութիւնից, անգամ ծննդեան օրից: "Մայրը տղաբերքի հետեւանեկով մեռած է", ահա առաջին բնորոշումը, այսինքն՝ նա ծնուել է կործանելով: Եւ որքան էլ Օտեանը ջանում է անկողմնակալ երեւալ, իր հեղինակային վերաբերմունքը անմիջարար չդրսեւորել, միեւնոյն է, դա նկատուում է եւ ընթունում որպէս երգիծական հնարանք:

Մօր մահից յետոյ փոքրիկ Փանջունուն կերակրում են այծի կաքով: Թւում է՝ արտառոց ոչինչ չկայ, մանաւանդ որ իր բաղադրութեամբ այծի կաքն է ամենից մօտ մայրական կաթին: Բայց այս չնչին բուացող փաստն էլ Օտեանը դարձնում է հերոսի եռթիւնը բնութագրող միջոց, իբր "կողմնակիօրէն" ասուած խօսք՝ իրեն վերապահելով փաստը օրյեկտիօրէն արձանագրողի դերը. "Ուրիշ կենսագիր մը գուցէ հետեւութիւններ անել փորձէր այս աննշան դիպուածէն՝ ընկեր Փանջունիի ունայնամտութիւնն ու թեթեութիւնը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին: Ես, ինչպէս ըսի, չեմ ուզեր ուեւ դատաստան ընել, այլ կը բաւականանամ իրողութիւններ արձանագրելով" (20, ընդգծ. իմն են - Ս.Մ.):

Այս պարզ, անմեղ բուացող եւ ձեւակերպման մէջ արդէն առկայ են հեղինակային վերաբերմունքի երկու արտայայտութիւն, Փանջունու համար եական ու բնութագրական երկու յատկանիշ՝ ունայնամտութիւն եւ թեթեւամտութիւն:

"Կենսագրական նօթեր" մասում Օտեանն աստիճանարար, գրեթ աննկատ, կուտակում է իր հերոսի բնութագրական յատկանիշները, որոնք սկզբում թւում են

թնական, երեխայական անմեղ շարաննիութիւններ: Դրանք, սակայն հերոսի անի հետ միասին դառնում են բնաւորութեան գիծ, ամրակայտում որպէս սկզբունք, վարքագիծ ու գործելակերպ:

Հերոսն ուշ է սկսում խօսել, բայց բերանը բացուելուց յետոյ այլեւս չի փակուում: Եւ որքան մեծանում այնքան ուժգնանում է խօսելու կատաղութիւնը: Շրջապատն անդադար խօսող այդ փորձանենքից ուրիշ փրկութիւն չունի, բացի "ականջները բամպակ թիւելուց": Բժիշկը ուշադիր զննելով՝ եզրակացնում է. "Ճար ու դարման չկայ, այս տղան միշտ պիտի խօսի" (21):

Այսինքն՝ Փանջունին իմքն անբուժելի, անուղղելի է, հասարակութիւնն ինքը պիտի մտածի նրանից փրկուելու մասին:

Փանջունու ապագայ գործելակերպի գրեթ բոլոր նախանշանները կարելի է տեսնել նրա մանկական արարքներում:

Հայրը ոչ մի կերպ չի կարողանում նրան հասկացնել ամենատարրական բաներ, չի յաջողուում նոյնիսկ նրա գլուխը մտցնել շինել եւ կոտրել բառերի իմաստները: Խսկ Փանջունին տան արժեքաւոր իրերն ու անօրները յատակին զարկելով շարդում-փշրում էր՝ ասելով. "Ծինեցի՛, հայրի՛կ": Այսպիսին է նրա յետագայ ողջ գործունեութիւնը, որի արդիւնքը քանդում-աւերումն է՝ ո՛ր բնագաւառն ու միջավայրն էլ մուտք գործի նա՛ կենտրոնի յանձնարարութեամբ թէ սեփական նախաձեռնութեամբ:

Դպրոցում էլ նոյն յամառ անհակցողն է ու անգիշում բբամիտը: Ընկերոց հետ վիճում է 5x5ի շուրջ եւ, որպէս զի համոզի նրան, թէ արտադրեալը 50 կը լինի եւ ոչ 25, քարով շարդում է նրա գլուխը՝ իրերւ համոզելու անառակելի եղանակ: Խնդք անկարող է գիտելիքներ ըմբռնել ու իւրացնել, բայց պարտադրում է, որ ուրիշներն անվերապահ ընդունեն

իր վճիռները: Անընդհատ խօսելու կատաղութեան հետ միասին ունի նաև անպատճառ համոգելու մարմաջ: Չեւատրում է մեծամիտ, ինքնահաւան, կամակոր, ուրիշներին անհանդուրժող բնաւորութիւնը, որը հաշի չի առնելու ո՞չ միջավայր, ո՞չ համակեցութեան նորմեր, ո՞չ քարոյական սկզբունքներ: Որդու այս յատկութիւնները ճանաչող հայրը լաւատեսօրէն սխալում էր՝ կարծելով, թէ տղան ընդամենը . . . փորձանք պիտի դառնար: Սակայն սպառնալից է հնչում հեղինակի կանխատեսումը. "Փանջունին փորձանք պիտի չըլլար, այլ՝ յեղափոխական գործիչ" (22):

Մեծ գրողները հենց նրանով են մեծ, որ իրականութեան խոր ճանաչողութեան, արդիականութեան սուր զգացողութեան հետ միասին ունենում են ճանաչածը, զգացածը գեղարուեստօրէն վերարտադրելու քարձրագոյն կարողութիւն: Այս իմաստով Երուանդ Օտեանը բացառիկ է: Իր ապրած դարաշրջանի հայ հանրային ու կուսակցական կեանքը նա ուսումնասիրել էր ամենայն բծախնդրութեամբ՝ վեր կանգնած լինելով որեւէ կողմնակալութիւնից ու կուսակցութիւնից: Նա միշտ եղել է եռացող կեանքի կենտրոնում, մօտիկից շփուել է բոլոր երեւելիների հետ, լաւ է իմացել նրանց եռթիւնը: Կարծես նախախնամութիւնն էր նրան ուղարկել յեղափոխական իրադարձութիւնների յորանուտը, որ իր ամենատես հայեացքով ընդգրկի ամրողջը, խարազանի ու մերկացնի կուսակցականների արաւոներն ու կեղծ յեղափոխականների շահատակութիւնները: Նա յստակօրէն տարրերակում էր ազգային յեղափոխութիւնը՝ ուղղուած բուրքական բռնատիրութեան դէմ, եւ ընկերվարական-սոցիալիստական յեղափոխութիւնը, խորապէս ըմբռնում էր նրանց օգուտների ու վնասների հաշուելիշոը, բաշածանօք

էր յեղափոխական մակարոյժներին: Ապացոյց՝ նրա կերտած անմահ կերպարները: Գիտէր, որ ամբողջ ժողովուրդը ընկերվարական-յեղափոխական չէ, որ յեղափոխական են միայն խմբաւորումներն ու կուսակցութիւնները, որոնք բաղակական կեանքի ասպարեզ են մտել ժողովուրդի քարօրութեան համար մարտնչելու խոստումներով ու երդումներով, բայց ունեն հեռայար այլ նպատակներ: Ի դեպ, նոյնպիսի սրափ մտածողութիւն ուներ նրա մեծ ժամանակակից Յովի. Թումանեանը: Ցարական պաշտօնեանների՝ ազգամիջեան ընդհարումներ հրահրելու, հայ ժողովրդին վարկարեկելու եւ իրենց սադրանքներն արդարացնելու փորձերին նա պատախանում էր ազնիւ զայրոյրով: Հայատեացութեամբ իրար հետ մրցող ուսուական պաշտօնեանները դարասկզբին կայսերապետութեան հալածանքի բաղականութիւնն ու հայութեան հանդեպ իրենց ատելութիւնը արդարացնելու համար յօրինել էին վտանգաւոր սուս, թէ հայ ժողովուրդը յեղափոխական է, ուզում է մինչեւ Ռուսով մեծ Հայաստան ստեղծել, եւ բուրքերը նիշտ են անում, որ նրանց կոտորում են: 1910 բուին այս երեւոյրի դէմ հանդէս եկաւ Յ. Թումանեանը: "Հայ ժողովուրդը "յեղափոխական"" յօրուածում ("Հորիզոն" 1910, թիւ 219) մեծ քանաստեղծը գրել է. "Պետական դումայի անդամ Զամըլովսկին, սենատի առջեւ, Բաքուի ոստիկանապետ Դեմենսկուն ու միւս ոստիկանական պաշտօնեաններին պաշտպանելիս, յայտարարում է, թէ "հայերը յեղափոխականներ են", նրա համար էլ "պետութեանը հաւատարիմ բուրքերը նրանց կոտորել են . . .":

Պուրիշկելիչն էլ միւս կողմից հեռագրով սպառնում է Փոխարքայի դիւնատան կառավարիչ Պետերսոնին, որ պաշտպանութիւն է ցոյց տալիս "յեղափո-

խական հայ ժողովրդին":

Յեղափոխական հայ ժողովուրդ... .

Այլիւս դժուար է այդ մարդկանց հարցնելը, թէ ամէն մի ժողովրդի մէջ կան ու կը լինեն յեղափոխական տարրեր ու կազմակերպութիւններ, բայց մի՞քէ ամրող աշխարհիում կայ կամ կարող է լինել մի յեղափոխական ժողովուրդ:

Այլիւս անկարելի է հասկացնելը, թէ եթէ կայ մի ժողովուրդ, որ յեղափոխական չէ եւ լինելու էլ իսկի տրամադրութիւն ու հնար չունի, այդ հենց ինքը հայ ժողովուրդն է, որ կայ: Բերեք այդ ժողովրդի իրականութիւնը, կեանքի պատմութիւնը, ապացուցեք, ցոյց տուեք: Միեւնոյն է նրանց համար:

- Հայ ժողովուրդը յեղափոխական է:

Անշուշտ այս տեսակ մարդկանց համար Աստուած ինքն է ուղարկել այն հայերին, որոնք թէ մեզանում եւ թէ արտասահմանում մի յանցաւոր ցուցամոլութեամբ հայ "սոցիալիստների" կամ յեղափոխականների թիւը հարիւր հազարներով են Ըերկայացնում՝ այնտեղ օտարներին զարմացնելով, այստեղ՝ մեզ":

Այս տեսակ "զարմանալի" յեղափոխական էր Ընկեր Փանջունին:

Իսկ ի՞նչ հանգամանեներում է Փանջունին դառնում ընկերվարական եւ յեղափոխական. արդեօք այլասիրութիւն-ալտրուի՞զմն էր դրդապատճառը, թէ՞ սոցիալական անհաւասարութեան դէմ անձնուիրաքար պայքարելու ազնիւ ծգումը կամ ունեցուրկների ու անիրաւուածների շահերի պաշտպանութիւնը: Փանջունին շա՛տ էր հեռու այդ գաղափարներից ու նպատակներից: Պարզապես հօր մահից յետոյ աւագ եղբայրը երեք տարում կրկնապատկել էր իր բաժին ժառանգութիւնը, իսկ ինքն իր բաժինը վատնել էր "անձն իւր կեանքով": Եւ միայն այն պահին, երբ այլիւս գրպանը "փարա" չէր մնացել, եւ ընկերներն ու ծանօթները

"անուշութեամբ" նրան հեռացնում էին իրենց միջավայրից, այդ պահին նա "յայտնագործեց ընկերվարութիւն-սոցիալիզմը" իրեր փրկարար միջոց, միայն այդ պահին տեսաւ "կապիտալիզմի դաժանութիւնը, ընկերային անարդարութիւնները" եւ զգաց "հարստութիւնը հաւասար բաժանելու հրամայական անհրաժեշտութիւնը":

Ընկերվարական Փանջունին Տրապիզոնի խաղաղիկ սրբարաններում առաւտից իրիկուն որոտածայն բողոքում էր "կեղտու պուրժուաներու" դէմ, սպառնում ոչչացնելու ու հողմացրի անել ամէն ինչ: Այս փորձանելից ազատուելու համար եղբայրը նրան 200 ֆրանկ ամսականով ուղարկուած է Մարսէլի վաճառականական դպրոցը, բայց Փանջունին չի հաւանում այդ դպրոցի ծրագիրը: Նա մեկնում է ժնև, դանում "սոցիալ գիտութիւններու ազատ ուսանող": Զորս տարուայ ընթացքում, սակայն, նա ընդամենը հինգ անգամ է յաճախում համալսարան: Այն էլ՝ ո՛չ դասախոսութիւններ լսելու ու գիտելիքներ իւրացնելու նպատակով: Բայց նա կանոնաւորապէս յաճախում է գարեջրատներ, որոնք իր "գլխաւոր կայաններն" էին: Այստեղ էին քննարկում ժամանակի մարդկութեանը յուզող բոլոր ընկերային հարցերը, այստեղից էր Փանջունին ուրբակոծում "կեղտու պուրժուաներին", կեղեքիչ կապիտալիստներին եւ իրեն ամիսը 200 ֆրանկ ուղարկող եղբօրը: Բայց 1896 թ. ջարդերի հետեւանելով եղբայրը հարկադրուած էր բողոնել ամէն ինչ եւ կնոջ ու երեխաների հետ միասին տեղափոխուել Նըրովա: Փանջունին, զրկուած նպաստից ու ապրուստի հեռանկարից, իր վատրարագոյն վիճակից ելք որոնելիս ընդունում է "ուսանող, յեղափոխական եւ միանգամայն խմբագիր" մի ընկերոջ փրկարար առաջարկը:

"Եկուր քեզ յեղափոխական գործիչ շինենք" - ըստ բարեկամը, "խօսելու դիրութիւն ունիս՝ այդ բաւ է:

Ծովը իջնողը օձին կը փարքուի, կ'ըսէ առածը, մեր մէջ ալ կարելի է ըսել, թէ՝ անօրի մնացողը յեղափոխական կ'ըլլայ(23):

Ուրիշ պայմաններում ու հանգամանքներում հազիւ թէ Փանջունին յեղափոխական գործիչ դառնար. նա պարզապես ուրիշ ելք չուներ, ուստի ընդունում է առաջարկը եւ ստանում գործունեութեան ասպարեզ, ուր դրսեւրում է իր անծայրածիր ապիկարութիւնը որեւէ դրական բան կատարելու մէջ եւ հանճարը՝ ամէն ինչ ժանդելու եւ աւերելու մէջ:

Փանջունին նոյնպէս մակարոյծ է, բայց մեզ ծանօթ յեղափոխական մակարոյժների առաւել վտանգաւոր տեսակը: Նախորդներից (Կականանց, Վարդիկեան, Դաշոյն Արտունի, անուալեր հերոսներ) շատ բան է ժառանգել Փանջունին, նրանց գրեթէ բոլոր ցայտուն գծերի խոսցումն է: Տարբերութիւնն այն է, որ նախորդները շահարկում էին իրական հերոսների փառքը, նրանց սիրանքներն իրենց վերագրելով էին դրամ հաւաքում, պատուըւում ու նուերներ ստանում իրենց իրական եռթիւնը չնանաչող միամիտ հաւատացեալներից, իսկ Փանջունին ժողովրդի բախտի հետ խաղացող արկածախնդիր գործիչ է՝ լիազօրուած կուսակցական կենտրոնի կողմից: Ինքը կարող է ամէն ինչ եւ ամէնքին զոհել, բայց ինքը որեւէ զոհողութեան (էլ ո՛ւր մնաց անձնագոնութեան) ընդունակ չէ: Քաղաքական եւ հասարակական իմաստով, մանաւանդ ազգային-ազատագրական պայքարի շրջանում, երբ գոյամարտ է մդում յանուն հայրենիքի ամրողութեան պահպանման եւ ժողովրդի փրկութեան, առաւել վտանգաւոր ներքին քշնամի, բան Փանջունին է, հնարաւոր չէ պատկերացնել:

Իսկ եթէ Փանջունու պերնախօսութիւնն ու յեղափոխական կորովը, տենդագին բարողները այնուամենայնիւ որոշ արդիւնք տալիս էին, ապա դա ոչ թէ նրա առաւելութիւնն էր կամ յաջողութիւնը, այլ ժամանակների ու հանգամանքների թելադրանքը, հայրենիքի հանդեպ պարտի զգացումը, որը ժողովրդի ազնիւ ու անձնուէր զաւակներին, Փանջունիներից անկախ, պիտի առաջնորդէր կենաց ու մահու պայքարի:

Եռանդուն պերնախօսութեամբ Փանջունին "կենաց բանն" է ֆարոզում Պուլղարիայում, Յունաստանում, Եգիպտոսում ու Կովկասում: Նա "կը հրդեհեր սառած հոգիները, կը զօրացներ քուցած ջիղերը, կը խանդավառէր միամիտ եռթիւնները": Հայրենանուէր երիտասարդները կազմում էին ֆիդայական խմբեր, մեկնում Արևմտահայաստան՝ Թուրք ջարդարաբների դէմ նակատագրական կոռուի: Իսկ Փանջունին միշտ մնում էր արտասահմանում: Ակեյայտ է նմանութիւնը Կականանցի հետ, ուղղակի նրա երկուորեակն է. նա էլ արտասահմանի գործիչ էր: Հայրենիքի կոռուին անձամբ շմասնակցելը նա պատճառարանում էր ուսւարթիզմով (այլապէս վաղուց կը լինէր Մասիսի գագարում) եւ քուրքերի հանդեպ մոլեգին ատելութեամբ (եթէ նրանց հանդիպէր, բոլորին անխնայ պիտի կոտորէր): Ունէր արդարանալու մի հնարանք էլ. "Մենք ժամկոչներու կը նմանինք, - յանախ ասում էր նա - զանգահարութեամբ ուրիշները կը հրաւիրենք ու եկեղեցի կը մտցնենք, իսկ մենք դուրսը կը մնանք": Անսօղ է հեղինակի հեգնանքը այս երեւոյթը մարմնաւորող հերոսների, Աերկայ դէպքում Փանջունու նկատմամբ. "Ազնի՛ւ անձնազոհութիւն"(24):

Փանջունին այդպէս էլ պիտի շարունակէր իր "ազնիւ անձնազոհու-

թիւնը," պարսկական սահմանագլխին եւ միանգամայն գոհ պիտի լիներ իր վիճակից, եթէ նրան շխանգարեր քուրքիայում տեղի ունեցած նոր իրադարձութիւնները՝ համիդեան ռէժիմի տապալումը, սահմանադրութեան ընդունումը, քուրքերի եւ օսմանեան կայսրութեան մէջ ապրող բոլոր ժողովրդների իրաւահաւասարութեան եւ համերաշխութեան ժամանակաւոր ցոյցերը, Թուրքիա ազատ ելումուտը, քանտարկեալների ընդհանուր ներումը։ Մի պահ, կարծես դէպքերը զարգանում էին Փանջունու կամքին ու ցանկութիւններին հակառակ։ "Մեր գործը պրծա՛ւ, - մտորեց մելամադուտ մտատանջութեամբ մը։ Սակայն Փանջունին իր յստակատեսութեան մէջ կը սխալէր։ Բուն գործը հիմա պիտի սկսէր" (25)։

Ակնառու է դառնում Փանջունու բնաւորութիւնն ու գործելակերպը բնորոշող մի ոչ պակաս էական յատկանիշ։ Առ գործում է այնտեղ, ուր իր անձին որեւէ վտանգ չի սպառնում։ Ֆիդայական խմբերի հետ նա արտասահմանից նրկիր չէր

գնում, որովհետեւ վտանգաւոր էր։ Սահմանադրութիւնից առաջ Պոլիս չէր գնում՝ խստագոյն ռէժիմի պատճառով։ Բայց ահա, քերքերից իմանալով նոր իրադարձութիւնների, Պոլիսի փողոցներում ու հրապարակներում հնչող նառերի, պոլսեցինների միամիտ խանդավառութեան մասին՝ ինքն էլ է որոշում իր նարտարութիւնը փորձել այնտեղ եւ "օդաքարի պէս" յայտնում է Պոլսում։ Փարիզի կոնգրեսի հրաշքները փառարանող ուր-տասը դասախոսութիւն է կարդում Պոլսոյ քաղերում, սակայն Ակնունու և Շահրիկեանի պերճախօսութեանը վարժուած Պոլսեցինները չեն ընդունում Փանջունուն։ Ուստի նա, Պոլսում չգտնելով ունկնդիրներ եւ համակիրներ, յայտնագործում է գաւառը լուսաւորելու, զարքնեցնելու և յեղափոխելու վեռական անհրաժեշտութիւնը։ Եւ մեկնում է Արարկիր, այնտեղից էլ՝ Շապլվար (սա երեւակայական գիտ է), ուր եւ ծաւալում է իր յեղափոխական, տենդուտ գործունեութիւնը։

Ս. ՄՈՒՐԱՏԵԱՆ

«Վերելք»ին Վայելքը

Ինչպես Թումանեանն ըստ է, իրաքանչիր բարգմանութիւն "ապակիի տակ դրուած վարդ մըն է". նիշն է, արտաժինը, գոյնն անգամ կը տեսնես, սակայն բռյըք... բոյրը չկայ: Խօսն, անշուշու մեծապես կը վերաբերի բառացի (թերեւս՝ տառացի) բարգմանութիւններուն: Դիպուկ է նաև մեծն Սերուանտեսի համեմատութիւնը. բարգմանութիւնը գորգ մըն է շրջուած վիճակին մէջ դիտած. ի վերջոյ գաղափար մը կ'ունենաւ ընդհանուր զարդանախչի մասին, սակայն գոյներու իրական համապատկերը առկայ չէ...

Գեղարուատական մեծարծէք բարգմանութիւնները կը մատուցանն ոչ թէ բնագրին տառն ու բառը, նախադասութիւններուն համառուստածքը, այլ ստեղծագործութեան ոգին, խորքը: Խորքը, նենաբերարար այս զոյգ համեմատութիւնները մտարեցինք մեր ձեռքն առնելով Շէն-Մահի «Վերելք» բանաստեղծական ժողովածուն: Անկեղծ ըլլալով ըսենք, որ երբ ասկէ ընդամենը ժամի մամիս առաջ կը գրախօսէինք Շէն-Մահի «Հայրիկ Զան» գիրքը, ուր իրեւ վերջարան փափագ յայտնած էինք նորանոր գիրքերու հրատարակութեան, բնաւ չէինք ակնկալեր, որ ընդամենը ժամի մը ամիս անց պիտի վայելենք բանաստեղծին «Վերելքը»՝ «անձնական մեկնութիւնը ընտիր ֆերբուածներու», ինչպես դիպուկ սահմանած է բարգմանիչը՝ հենց գիրքին վերնագրին մէջ:

Այն, որ ֆերբուածները ընտիր են, կը վկայեն կարգ մը հեղինակներու ոչ միայն անուններու սոսկ բուարկումները՝ Ռիխեմ Շեյսիր, Ճօն Միլըն, Հենրի Լոնկֆելո, Ճօն Քիրց, Ռիխեմ Ռուբրուսուրբքի..., այլիւ ընտրած գործերը: Կը կարդաս ժողովածուի մէջ ամփոփուած ֆերբուածները եւ առաջին զգացումը որ կ'ապրիս՝ հետևեալն է. արդեօք կարգ մը ֆերբուածներուն բնագիրն ա"լ Շէն-Մահինը չէ... Այնքան հայկական է, Շէնմահական՝ որպես ֆերբուածներուն բնագիրն ա"լ Շէն-Մահինը չէ... Այնքան հայկական է, Շէնմահական՝ որպես ապրում, խորք, արտայայտչածեւ. մեր այդ զգացումին իսկ վկայութիւնն է այն իրողութիւնը, որ մեր ձեռքի տակ վարպետի վարպետ բարգմանութիւններ են: Ահա պարզ նմոյշ մը Տիկին Աքերսի «Օրորէ զիս» սբանչելի ֆերբուածեն.

Մայրիկ եկո՛ւր, վերադարձի՛ր, անարձագանգ ափունքներէն,

Զիս նորէն դիր սրտիդ մօտիկ, ինչպես սովոր էիր ընել...

"Հայեցի" այս աւանդական չափի ու կշռոյթին մէջ Շէն-Մահ "գետեղած" է անգլիագիր ստեղծագործողին զգացումն ու ոգին, ԸՍԵԼԻՔԸ այնպէս, որ Թումանեանի ու Սերուանտեսի ասոյթները վերստին կը յիշես հաստատելու համար միայն, որ իրաւ բանաստեղծութեան ազնուագոյն բարգմանութեանց մէջ գորզը կը ցոյլանայ իր բուն գոյներով, վարդը ոչ միայն կը տեսնես, այլ կը բուի թէ կը շնչես անոր բոյրն անգամ:

Եկո՛ւր եւ բող մազերդ շէկ, ոսկի շողով ալ լուսաւոր,
Ուսերդի ի վար շատրուանուին հիմ օրերու յիշատակով...

Բանաստեղծական պատկերին համար չէ միայն որ ընդգծած ենք շատրուանուին, այլիւ խօսք բանալու համար Հայերէնի համար ոչ լիհուունչ այդ Ը-ի մասին, որ թերեւս շատ ինչին մըն է, սակայն Շէն-Մահի ֆերբուածներու համար պարզ վանկարար-փրկարար հնչին մըն է, սակայն Շէն-Մահի ստեղծագործութիւններուն մէջ, ինչպէս եւ այս պարագային, որոշ դեր մը ունի ասոյթի գօրացում, սիշտային ուժաւորում. օրինակներն այնքան շատ են որ յատուկ փնտուուի ալ պէտք չկայ. ահա «Բարձրացուր զիս» ֆերբուածին վերջին տողերը.

Ահա կ'արինիմ! Մըրին ժամերու
Տանրութեան Աերժեւ ահա շլրայուած,

Կըքած, խոնարհած, ֆեզի կ'աղաչէ

Հոգի մը ֆեզ պէս - անգուսայ, ամընտել,

Արագաբընիչ, ու նաև հըպարտ: (Անանուն)

Փորձեցէ հնչել առանց ընդգծուած Ը-երու և կը տեսմէք թէ որքան "տարողութակ" է Հայերէնի մէջ յանախ ոտնահարուած այդ Ըթ-ը:

Նոյն Անանուն հեղինակէն ընտրած յաջորդ ժերբուածին մէջ կան տողեր որ կրնային բնարան ըլլալ քարգմանական այս ժողովածուին. պէտք է «կարենաս դուն ծիածանը տեսմել միշտ, և ոչ միայն քափուող անձրեւն»: Ի պատիւ Շէն-Մահի, ան ծիածանը տեսած է իր քարգմանութեան համար ընտրած ժերբուածներուն մէջ: Եթէ կ'ուզէք, անգամ տեղ-տեղ բնագրին քափուող փոքրիկ անձրեւներէն ալ ծիածաններ "կերտեր" է:

Չենք ուզեր բնագրի և քարգմանութեան զուգահեռներու շարան մը բերած ըլլալ փաստելու համար որ Հայերէն հնչող ժերբուածները ոչ միայն դոյզն ինչ կորսմցուցած չեն, այլև, անկեղծօրէն, քան մըն ալ շահած են:

Սակայն մէկ խօսուն օրինակն ալ, կը կարծենք, կը քաւէ. ահա Ուիլիմ Պարլը Նիրսի «Երր Սերանաս» խորագրով ժերբուածն ու անոր "When you are old" բնագրային ձեւը: Անէն ընթերցող կը զգայ իմաստային տարրերութիւնը եքք ծերանաս-ի և երր ծեր ես-ի: Եքք ծերանասի մէջ, ի հակառակ եքք ծեր ես-ի, շարժում կայ, Հայաստանեան լեզուով ըսած՝ «դիմամիզմ»...

Սեղմ, քայց և որքան բանաստեղծական պատկեր մըն է «կակաչ նայուածն», «Նարկիզ-կակաչը» (տես էջ 93 համանուն բանաստեղծութիւնը):

Ինչ որ յատկանշական է Շէն-Մահ ժերբոյին, ան Հայերէնի հարստագոյն գանձարանն ոչ միայն "կ'օգտուի" վարպետորէն, այլև յանախ կ'ընտրէ զուգահեռներ՝ մեր լեզուի տարքը փուլերէն ժառանգած և որոշակի աստիճանաւորումով: Ահա նմոյշ մը ըսած պարզաբանելու համար.

Ու ես կրնամ դեռ լսել ժեզ,
Կրնամ յորսայս կանաչին վրայ
Դեռ երկարի, մտիկ ընել
Մինչեւ որ ես վերըստեղծեմ
Ու վերապիմ ոսկի ժամերն
Իմ անցեալին, կրկին, նորէն: (էջ 97)

Հայերէն լեզուով կատարուած քարգմանութիւններուն մեծամասնութեան մէջ, կամայ թէ ակամայ, որոշ արհեստականութիւն մը կայ, որ «Վերելք»ին մէջ, քարերախտարար, ի սպառ կը քացակայի: Հակառակը, առկայ է զուտ հայեցի լեզուական մքնոլորտին մէջ՝ բնագրի լեզուաշնարիի ոգեղէն պատկերը: Ահա երկտող մը միայն բնագիր լեզուով և քարգմանարար (իմա՝ Շէն-Մահի մեկնարանութեամբ).

Act-act in the living present!
Heart within, and God o'erhead!

Դուն կենդանի ներկային մէջ աշխատէ,
Ներսիդիդ՝ սի՞րտ, գլխուդ վերեւ ալ՝ Աստուած:

Հենրի Լոնկֆելոյի «Կեանի Սաղմոս»էն է (էջ 54-55):

Նոյն ժերբուածէ՝ «Մեծ մարդոց կեանին ամբողջ մեզ միշտ կը յուշեն / թէ մեր կեանին ալ կրնանի դարձնել վեհոգի» միտքը կը մէկ մեզի զուգահեռ մէկ այլ եղրակացութեան գալու բնաստեղծական սոյն ժողովածուն իրապէս, քացի միտք, ոգի, զգացում արտայայտիէ, կը մէկ ընթերցողը վեհոգի դառնալու, կարելոյն չափ:

Ի զուր չէ ըսուած, որ բանաստեղծութիւնը (անշուշտ, իր լաւագոյն օրինակներով) կ'ազնուածն է ՄԱՐԻ...

Շէն-Մահի «Վերելք» ժերբողագիրքին մէջ սերտ ներդաշնակութեամբ մը Անգլիացի և Ամերիկացի հեղինակներու գործերը կ'ընկերանան հայագիր անգլիացիր հեղինակներու (Հայկ Խաչատութեան, Արքիւր Յակոբեան) ժերբուածներուն: Խորիդանշական է այդ առումով Արքիւր Յակոբեանին "Answered Questions" բանաստեղծութիւնը որ ուղղակի քարգմանուած է «Պատասխաններ».

...Այս աշխարհի

Մարդոց մէջ ես մարդն անդրանցնող
Բա՞ն մը իրաւ գտնել արդիօք
Կը յուսայի:
Ի՞նչպէս, ինչպէս կրնայի ես
Իմ որոնածրս հոն գտնել
Երբ Քեզ միայն երէ գտնեմ,
Ինքինին նաեւ գտած կ'ըլլամ: (էջ 37)

Այս՝ մերքուածներու այս ժողովածուն կարծես մէկ եիմնանուագ մը ունի ՄԱՐԴԲՐԴՈՒԹԻՒՆ. աստուածային, սրբասուրը զգացումներուն մէջ մարդկայնական, նիշդը՝ բրիստոսաշունչ ներողամտութիւնը, աւելի նիշդը՝ գրասրտութիւնը կը ըխի.

Դուն, ո՞վ Քրիստոս, կանգնիր մօտն մեղաւորին պահապան,
Թէ իսկ երկինքն ու երկիր պիտի անցնին, անհետին: (Անանուն, էջ 15)

Արքիւր Յակոբեանի քանաստեղութեան հերոսը իրականին մէջ Աստուած է, որու կ'ուղղուին հարցումները: Եւ այս կարծիքին համար հետեւեալ բառատողը չէ միայն կոռուան ծառայած.

Ինչպէս կրնամ յուսալ, ով Տէր,
Հաղորդըւիլ երբեք Քեզ հետ,
Բացի երէ ես ալ սորվիմ
Քեզ հետ խօսիլ “առանց բառի”:

«Պատասխանիդ մէջ սակայն Դուն / Բառեր չէ որ կը գործածես»ը (էջ 33) շատ հոգեհարազատ է «Հայրիկ Զան»ի հերոսի աշխարհնեկալումին:

Քերքուածներու այս ժողովածուն գրական Արեւմտաձայերէնի ընտիր քառամբերքի խրախնանք ըլլակ զատ, նաեւ որոշակի ճաշակ կը մշակէ ոսկեղին Հայերէնի: «Թէ Մոռացայց Զեզ Նրուսաղէմ»ը (էջ 45) չէ միայն որ ունինք ի մտի. այլ, քառաշխարհէն զատ, դասական ոնն ու արտայայտչանեւը: Անշուշտ, ըստ խօսի պատշաճութեան...

Խօսիլ բարգմանութիւններու առաւելութեանց մասին, առանց որ անդրադանանք, չափի, կշռոյրի ներդաշնակ համապատասխանութեան՝ անկարելի է. ուստի կը բերենք գեր մէկ նմոյշ մը՝ Անգերէնի եւ Հայերէնի՝ զոյգ գեղեցիկ լեզուներու ոնական արժեւորումն փաստելու համար. (էջ 58-59)

No light, no gold,	Ոչ մէկ ոսկի
No name, no colour	Եւ ոչ մէկ լոյս,
And no thought:	Ոչ մէկ համրաւ,
O, wide awake!	Եւ ոչ մէկ զոյն Կամ մտածում! Ինչ կեա՞ն լեցուն:

«Երգ Ոչ Ոժի» մերքուածի (հեղինակ՝ Թովմաս Մըրըն) հպանցիկ գուգակշին անգամ վերստին կը վկայէ Հայերէն բարգմանութեան ժամանակ Ծեն-Մահի ունեցած ստեղծագործական մօտեցման անխարարութիւնը. ոչ թէ որովհետեւ պարզապես Անգերէնի (*name*) անունը նշգրտօրէն համբաւի վերածուած է, ոչ թէ որովհետեւ (*no light, no gold*) ոսկին լոյսէ առաջ անցած է իմաստային նուրբ արժեւորումով, այլ որովհետեւ կայ քան մը աւելի տարողունակ բան սովորական քառային նշգրտումը կը պարունակէ. չափի, կշռոյրի ներդաշնակութիւնը:

“Ինչ կեա՞ն լեցուն” – տողը խորին կուտայ այն մասին, թէ ինչպէս քանաստեղծական աշխարհի շնորհի ոչ միայն կեանքը կը լեցուի, ային մեծերու ապրած հազար ու մէկ լեցուն կեանքով կ'իմաստնանայ...

Թարգմանական գրականութեան առաւելութիւններէն մէկն ալ ատ է. ըստ գրական մեծերու խոստովանութեան, իրավանչիւր յաջող բարգմանութիւն կրնակի կը հարստացնէ բարգմանեալ

գրականութիւնը. քէ նիւթով, պատկերներով, տիպարներով, քէ բառակերտումներով (ինչի մասին կը խօսինք ժիշ յետոյ): Կարդալով Ուօլքը Տը ևա Մարի «Հասղները» (էջ 23) ներբուածը՝ Հայ ընթերցողը պահ մը կը տեղափոխուի Անգլիական լուսած դդիակ մը, տուն մը, ուր իրապաշտ պատկերաւորումը կը ներկայացուի զգացումի գուսայ պոռքկումով մը...

Բանաստեղծական, ու նոյն ատեն լեզուական, շատ գիտեր կան «Վերելք»ին մէջ, Արեւելանայերենէն աշխատ ցաւը տանելը» (չակերտեալ), արեւազանզը (էջ 9), զերանցելը (11), ընդդիմամարտը (էջ 19), մոխրագունակը (27), բախճահունչը (27), խորհրդածակը (39), ցնծերգութիւնը (45):

Ծէն-Մահի «Վերելք» ամէն քանի աւելի մայրենի լեզուի ցնծերգութիւն մըն է: Ակամայ մարդ ցանկութիւն կ'ունենայ բարձրածայն հնչեցնել ներբուածները, ականչալուր ըլլալու հնչիւններու այն համանուագին, որ յառաջ եկած են շնորհիւ Ծէն-Մահ բանաստեղծի անձնական սոյն մեկնութիւններուն, որ աւելի շատ անանական ապրումներ ու խոհեր կ'արրընցնեն ընթերցողի միտքին ու մանաւանդ՝ հոգիին մէջ: Շնորհակալ ենք «Վերելք»ի պատճառած այս վայելքին համար...

Արտեմ Սարգիսիսան

Բանասիրութեան դուժոր, փրոֆեսոր

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՊԱՏՐԻԱՐք ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԼ ԷԶՄԻԱԾԻՆ

Երուսաղեմի Պատրիարք, Ամենապատի Տ. Թորգոմ Արք. Մանուկեան, ընկերակցութեամբ Տ. Ժիրայր Շ. Վրդ. Թաշնեանի, Սեպտ. 20-29 օրերուն, մասնակցեցաւ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի ընդլայնուած նիստին, նախագահութեան ներքեւ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին եւ մասնակցութեամբ Երուսաղեմի եւ Կ. Պոլսոյ Սրբազն Պատրիարքներուն, եւ ներքին եւ արտասահմանեան թեմերէն հրաւիրուած թեմակալ Առաջնորդներուն:

Կիրակի Սեպտ. 19ին Ս. էջմիածնի Մայր Տաճարին մէջ Ս. Պատարագ մատուցանեց եւ ժարողց Ամերիկայի Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վաչէ Արք. Յովսէփեան: "Հայր Սեր" են առաջ, Պատրիարք Ս. Հայրը նախագահեց Հայաստանի Անկախ Հանրապետութեան երկրորդ տարեդարձի գոհարանական մաղթանքին, Վեհափառ Հայրապետին ներկայութեան: Յետ միջօրէի ժամը 2ին, Երեւանի օֆիերայի տան մէջ ներկայ եղաւ ֆրանսացի քատրերգակ Կոռնելի "Պողիկուոս" անունով կրօնաշունչ օֆիերային ներկայացման, Օհան Տուրեանի դեկալարութեամբ: Օֆիերան առաջին անգամ թեմադրուած է 1848 նարոի "Սան Կարլօ" քատրոնի մէջ: Հայաստանի մէջ առաջին թեմադրութիւնը կատարուեցաւ 1993 Յուլիս 17ին:

Երեցարքի, Սեպտ. 21 առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան Լուսաւորութեան հրաւերով մասնակցեցաւ Երեւանի "Արգենտինայի Հանրապետութեան" թիւ 76 Միջնակարգ դպրոցի անուանակոչութեան հանդիսաւոր արարողութեան, ի ներկայութեան Հայաստանի Հանրապետու-

թեան նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի, ներկայացնելով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը եւ անոր Օրհնութիւնները փոխանցելով ներկաներուն:

Նոյն օրը յետ միջօրէին, Մարգահամերգային համալիրին մէջ կազմակերպուած Հայաստանի Անկախ Պետականութեան երկրորդ տարեդարձի տօնախմբութեան ներկայ եղաւ:

Հինգշաբթի, Սեպտ. 23ին, երեխօրեայ ուղեգնացութեամբ մեկնեցաւ Սրցախ, Թեմի Առաջնորդ Գեր. Տ. Պարգևե նաս. Մարտիրոսեանի առաջնորդութեամբ, եւ ընկերակցութեամբ նգիպուսի հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Զինչինեանի եւ Մ. Ն. Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վաչէ Արքեպիսկոպոսին:

Արցախի մէջ "Հրաշափառ" ով պաշտօնապէս մուտք գործեց Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, ուր ի պատախան Արցախի Թեմին Առաջնորդ Տ. Պարգևե նպիսկոպոսի "Բարի Գալուստի" խոսքերուն, Պատրիարք Սրբազն Հօր ընկերակցոյ Առաջնորդ Սրբազն Հայրելն եւս իրենց ժամանակին եւ ապահովութեան մաղթանքները արտայայտեցին ժողովուրդին եւ հաւաքուած Հայ Դպրոցի աշակերտութեան: Ներկայ էին Հայ Քաղաքագլուխը իր օգնականներով, եւ Ղարաբաղեան մարտիկներու դեկալարաններ:

Ապա անոնք այցելեցին շրջանի ժամաներն ու վանքերը, ընդ որս Ստեփանակերտ, եւ բարձրացան մինչեւ Դադիի Ս. Աստուածածին եւ Գանձասարի Ս. Յովհաննես-Մկրտիչ վանքերը:

Ամենուր Պատրիարք Ս. Հայրը եղաւ իր ժողովուրդի զաւակներուն հետ, աղօթեց իրենց հետ եւ իրենց համար, եւ իր

միսիքարական եւ հոգեշունչ խօսքերով գոտապնդեց զիրենք, իրենց օրիհասական գոյամարտը բաջութեամբ մղելու, եւ տէր եւ պաշտպան կենալու իրենց հողերուն:

Շարաբ 25 Սեպտ. ին, առաւօտ կանուխ նոյն նանապարհով վերադարձին, եօթը ժամ ինքնաշարժով, անոնք իրենց նամբուն հանգրուանեցին լաշին, Գօրիս եւ ուրիշ բաղադրելու:

Նոյն օրը յետ միջօրէի ժամը 2ին, ներկայ եղաւ Երեւանի Օփերայի տան մէջ տրուած երաժշտական յայտագրին, Օհան Տուրեանի դեկավարութեամբ:

Կիրակի 27 Սեպտ., Վարագայ Ա. Խաչի տօնին եւ Ամենայն Հայոց Հայրապետի Գահակալութեան երեսունութերորդ տարեդարձին առիթով, Ա. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցանեց, բարողեց եւ Գոհարանական մադրանքով նշեց Վեհափառ Հայրապետի ծննդեան ութսունինք, բահանայութեան յիսուն, եւ Կաթողիկոսական Գահակալութեան երեսունուր ամեակները, Վեհափառ Հայրապետի ներկայութեան:

Նոյն օրը յետ միջօրէի ժամը 4ին, Էջմիածնի բաղադրի Կիրակօնորեայ հոգեւոր Դպրոցի դասընթացքներուն ներկայ եղաւ եւ բաշալերական յորդորներով իր օրինութիւնները բաշխեց ներկայ ծնողներուն, ուսուցչական կազմին եւ աւելի բան երկուարիւյիսուն երկսո աշակերտութեան՝ Էջմիածնի բաղադրէն եւ շրջակայ աւաններէն:

Երկուշարքի Սեպտ. 27ի առաւօտեան ժամը 11ին Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի պատուոյ անդամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վեհափառ Հայրապետ Վազգէն Ահ ծննդեան ութսունինք ամեակին նուիրուած Գիտական Աստաշրջանին ներկայ գտնուեցան Առաջնորդները եւ հոգեւորականաց դասը, գլխաւորութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին:

Ելոյթներ ունեցան Պրեզիդենտ ակադեմիկոս Ֆ. Տ. Սարգսեան, հայոց փիլիսոփայական ակադեմիայի Պրեզիդենտ ակադեմիկոս Գ. Ա. Բրուտեան, եւ շարք մը բանասիրական գիտութիւններու Դոկտորներ, ակադեմիկոս եւ նարտարապետ գեղանկարիչներ: Հուկ ապա հանդէս եկաւ արուեստի թեկնածու Մանեա Ղազարեան, ներկայացնելով այնքան յուգիչ կերպով Վեհափառ Հայրապետի բանգարանային գործունեութիւնը: Նոյն օրը յետ միջօրէի ժամը 2ին, Եգիպտոսի հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Զինչինեանի հետ պաշտօնական այցելութեամբ նաշի հիւրը եղաւ Երեւանի մէջ Եգիպտոսի վամաշուր Դեսպանորդ Ահմատ Ասլանի բնակարանին մէջ, ընկերակցութեամբ Յունաստանէն Գերշ. Տ. Ռուկան նպա. Գալֆաքեանին:

Երեքշարքի, Սեպտ. 28ին, "Գրութիւն" Եղայրակցութեան վարիչներու խնդրանեով եւ ընկերակցութեամբ Գերշ. Տ. Զաւէն Արքեպիսկոպոսի, Գեր. Տ. Վիգէն նպա. Այնքաղեանի եւ Տ. Վաչէ Իգնատիոսեան Մայրագոյն Վարդապետի, Պատրիհաք Սրբազնը այցելեց Երեւանի "Մեսրոպ Մաշտոց" հոգեւոր գրականութեան գրախանութիւններ, սրբանկաներ, երգաժապաւէններ, աղօթագրին ժողովուրդին մատչելի գիւներով տրամադրելի էին: Կեսօրուան երկու ժամերուն համար, ըստ սովորութեան, գրախանութիւն սենեակի մը մէջ հաւաքուած էին մօտ յիսուն այրեր եւ կիններ, եւ երիտասարդներ, ի ձեռին ունենալով մասնաւորապէս տպուած հոգեւոր շարականներ եւ երգեր, եւ միասնարար կ'երգէին եւ կ'աղօթէին աշխարհի խաղաղութեան եւ Հայաստանի ապահովութեան համար: Կարճ ժամանակով հոգեւորականները մասնակցեցան խումբին աղօթին, եւ Պատրիհաք Սրբազնը եւ Զաւէն Արքազանը բաշալերեցին զանոն:

իրենց հոգեւոր կրթանքը շարունակելու եւ տարածելու:

Կէսօրին, Վեհարանին մէջ, Վեհափառ Հայրապետին կողմէ տրուած ողջերթի ճաշին Պատրիարք Սրբազնը եւ հոգեւորականները մասնակցեցան: Մադրանքներ եղան Վեհափառ Հայրապետի առողջութեան, Մայր Աթոռի առաքելութեան յաջողութեան, եւ Հայաստանի ապահով անդրութեան:

Երեկոյին Պատրիարք Սրբազնը պատեհութիւն ունեցաւ այցելելու մասնատուններ ուր մանուկներ կը հոգատարուին զանազան խմբաւորումներով, իբրև մտքով եւ ֆիզիքապէս տկարներ, ծննդագուրկ որբեր եւ կարօտ ընտանիքներու զաւակներ:

Զորբեշարքի Սեպտ. 29ին, Երեւանի Ս. Սարգս եկեղեցւոյ համալիրին մէջ, ժամը 10.30-12, Պատրիարք Սրբազնը զրադած էր հարցազրոյցով քերթի քղբակիցներու հետ, նաև հարցազրոյց Ակարահանումով Երեւանի հեռուստացոյցի յայտագրին համար:

Հանդիպումներ ունեցաւ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարար Վահան Փափազեանի, տեղակալ Արման Կիրակոսեանի, եւ օգնականներուն՝ Հենրիկ Գրիգորեանի եւ Արսէն Գասպարեանի հետ, Խարայէլի մէջ Հայ Հիւպատոսարան հաստատելու ծրագիրներու կապակցութեամբ: Այս մասին աշխատանք տարուած է Պատրիարք Սրբազնի գլխաւորած յանձնախումբի կողմէ Երուսաղէմի մէջ, եւ ծախուց նախահաշիւ մը ներկայացուած է:

Երեւանի արուարձաններէն մէկուն մէջ, Հայ Առաքելական Եկեղեցասիրաց Եղբայրակցութիւնը աղօթաժողովներ կ'ունենայ Կիրակի եւ Զորբեշարքի օրերը, կէսօրէ յետոյ ժամը 4ին: Պատրիարք Սրբազնը, ընկերակցութեամբ Տ. Ժիրայր եւ Տ. Վաչէ Մայրագոյն վարդապետներուն, ներկայ եղաւ աղօթաժողովին: Երկու հազար արռո ունեցող սրահը լցուն էր մեծ ու փոքր հայորդիներով: Ելեկտրականութեան չգոյութեան պատճառով, բեմին կողմը լոյսի կարգադրութիւն եղած էր, եւ փոքրիկ երգեհոնի մը ընկերակցութեամբ Հայ եկեղեցւոյ շարականներ, մեղեդիներ, Ս. Պատարագէն երգեր երգուեցան: Քարոզիչ-վարիչ Յանձնախումբի անդամներէն մէկը Ս. Գրական, հոգեւոր պատգամ մը տուաւ: Պատրիարք Սրբազնը "Առանին Եկեղեցիի" քիստոնէական ըմբռնումը բացատրելով օրինեց բազմութիւնը, որոնք հաւատենով եւ խանդափառութեամբ կը մասնակցին այս աղօթաժողովներուն:

Հինգշարքի լուսող առաւտուն ժամը 4ին նամբռորդները պատրաստ էին մեկնելու դէափի Զուարթնոց օդակայանը, եւ Երեւան-Բարիգ Հայկական օդանաւակ քոհչենով հրաժեշտ առին Մայր Հայրենիքն:

Հոկտեմբեր 3, Կիրակի երեկոյին Պատրիարք Սրբազնը Բարիկէն Երուսաղէմ Ս. Աթոռ վերադարձաւ:

ԺԻՐԱՅՐ Ծ. ՎՐԴ. ԹԱՇՃԵԱՆ

**ԱՄԵՆ. Տ. ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՔԱՐՈՁԸ Ս. ԷՇՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ
ՏԱԶԱՐԻՆ ՄԵԶ ԿԻՐԱԿԻ 26 ՍԵՊ. 1993**

Հայաստան աշխարհի մեջ ներկայիս թափ առած այլակրօն շարժումներու դիմաց, Հայ ազգի զաւակները զիրար կը գոտապնդեն իրենց ուղղափառ հաւատքին մէջ, եւ վարանումները կը բաջալերեն ըսելով. "Հայեցարուք ի գօրագլուխն մեր՝ Քրիստոս":

Առաջին դարուն իսկ Պօղոս առաքեալ նոյնը կը յորդորէ: Ինչո՞ւ: Որովհետեւ ուր որ Քրիստոսի անունով հաւատացեալներու եկեղեցին կը կազմակերպուէր, աղանդաւորներ, այլ հաւատք ունեցողներ, կը փորձէին բայեայել առաքեալներուն հիմնածը, կազմակերպածը: Պօղոս առաքեալ նիկեսոսէն հեռանալու առիրով, նիկեսոսի հաւատացեալներուն եւ հովիւներուն կը յորդորէ ամուր պահել Քրիստոսի հաւատը: Կ'ըսէ. "Գիտեմ, իմ մեկնելէն յետոյ գայլեր պիտի գան ձեր մէջ, որոնք պիտի չխնայեն հօտին (Գործ Առաքելոց 20րդ գլուխ):

Քրիստոս է գօրագլուխը ամրող քրիստոնէական եկեղեցին: Այսօր, ընդհանուր քրիստոնեայ եկեղեցիներու մէջ նոյն վտանգը կայ: Նոր տեսակի աղանդներ, նոր տեսակի կրօններ, յափշտակողներ, չեն խնայեր հօտին: Հնդիկ քրիշնաներ, մորմօններ, եհովայի վկաներ, շարարապահներ, եւ ուրիշներ: Հայաստան աշխարհը, եւ Հայց. Առաք. եկեղեցին աւելի բարդ կացութեան մէջ կը գտնուին այսօր: Մէկ կողմէ ոչ-քրիստոնեայ կրօններու յարակումին ենթակայ, միւս կողմէ ոչ-հայկական քրիստոնեայ աղանդներու եւ յարանուանութեանց խուժումին ենթակայ:

Մենք հայերս, կ'ընդունինք որ ամէն քրիստոնեայ ազգ նոյն քրիստոսը ընդունած է, իր պատմութեան ընթացքին, իր

ժողովուրդին համար, եւ հաւատարիմ պէտք է մնայ իր ժողովուրդի պատմութեան եւ աւանդութիւններուն: Հայ ժողովուրդին պատմութիւնը եւ աւանդութիւնները յստակ, պատմական եւ նշմարիտ են: Ուրիշ ո՞ր մէկ ազգ կամ կրօն կարող է իւրացնել կամ իր պատմութեան եւ աւանդութեան մաս նկատել էջմիածինը, եւ հայ Քրիստոնեայ ժողովուրդին նահատակութեան եւ ստեղծագործութեանց պատմութիւնը:

Մէկ է ժողովուրդը:

Մէկ է հաւատքը Քրիստոսի վրայ հիմնուած:

Մէկ է իր եկեղեցին, եւ այդ՝ Հայց. Առաքելական Ուղղափառ եկեղեցին է: Հայ ժողովուրդին եկեղեցին է: Ինչպէս որ բոլոր քրիստոնեայ ժողովուրդներու գօրագլուխը մէկ է, Քրիստոսն է, այնպէս ալ իւրաքանչիւր քրիստոնեայ ազգ եւ եկեղեցի, իր ինքնութեան, իր կազմակերպուած գոյութեան գլուխը եւ հրամանատարը ունի՝ Քրիստոսի անունվ:

Հայ ազգի եկեղեցին, Հայց. Առաք. Ուղղափառ եկեղեցին է, եւ անոր կազմակերպուած գոյութեան եւ ինքնութեան գլուխն է, գօրագլուխն է Ս. Գրիգոր Լուսաւորչի ձեռքով 303 բուականին հաստատուած Ս. էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաշալի տեսիլին իրեւ արդիւնք, երբ Միածնինը երկինքն կ'իշնէ Արարատեան դաշտի վրայ, Վաղարշապատի մէջ ցոյց տալու հրեղէն Սիւնով Միածնաէջ եկեղեցին վայրը:

Այսօրուան մեր ինքնիշխան, անկախ Հայրենիքը, իր ներկայ տաժանալից կեանքի պայմաններով, որոնց պէտք է դիմանանք, եւ որոնք Աստուծով շուտով կը փոխուին, մեր պատմական Արցախը, իր տոկուն մարտական ոգիով, 'ի Հայաստան եւ ի

սփիւս ցրուած մեր տաղանդաշատ գաւակներուն ստեղծագործութիւնները, մեր ժողովուրդին ապրելու եւ գոյատեւելու աննահանջ կամքը, իր Հայրենիքին եւ իր քրիստոնէական հաւատքին համար մարտնչելու եւ ի հարկին նահատակուելու ժազութիւնը եւ հերոսական ոգին, այս բոլորը, եւ ուրիշ ամեն ինչ որ մեր ազգին խկական նկարագրի արտացոլումն է, մենք կը նկատենք եւ կ'ընդունինք Աստուծմէ պարգևուած յաւերժական շնորհբեր: Պիտի աղօրենք որ այս բոլոր շնորհբերուն վրայ աւելանայ եւ միշտ ներկայ եւ մղիչ ուժ դառնայ հաւատարիմ մնալու շնորհը:

Այն ժամանակ, այդ աղանդները, այդ հերետիկոսները, այդ գայլերը, այդ յափշտակողները, դուրս պիտի շպրտուին: Այն ժամանակ մենք միշտ օրինուած ժողովուրդ եւ ազգ պիտի մնանք փառք տայով Աստուծոյ:

Այս շնորհբերուն կարգին, յաւելեալ ուրիշ մէկ շնորհք կը նկատենք անձը եւ գործը Ամենայն Հայոց Հայրապետին Ն. Ս. Օծուրիւն Տ. Տ. Վազգեն Ա. Սրբազնագոյն Կաքողիկոսին:

Ան հարիւրերեսուներորդ կարողիկոսն է Ս. Գրիգոր Լուսաւորչի առաքելաշաւիդ գահին վրայ բազմած: Այսօր ուրախալի պատեհութիւնը ունինք յիշատակելու եւ ուրախութեամբ տօնախմբելու Վեհափառ Հայրապետի ծննդեան ութուննինգ ամեակը, բահանայական ձեռնադրութեան (Արէնքի մէջ 1943ին) յիսունամեակը, եւ իրբեւ Կաքողիկոս Ամենայն Հայոց իր գահակալութեան (1955ին) երեսունութերորդ ամեակը:

Միայն ամփոփումը երէ փորձենք տալ Վեհափառ Հայրապետի երեսունութարիներու իրբեւ կաքողիկոս աշխատանքին, ջանքին, մտահոգութիւններուն, ուրախութիւններուն եւ ցաւերուն, հազի կարող ենք ըստ թիւ բեկալ բոլոր անձերուն:

այնպիսի շրջանի մը մէջ, ուր ընկերային եւ այլ պայմաններ բոյլ չէին տար որ իր հոգիին բոիչքը իր քեւերը քանար իր հասկացողութեամբ, իր ազգին հոգիով, իր ազգին պատմութեան եւ աւանդութիւններուն բոիչքով: Բայց, ան Աստուծոյ շնորհը ունէր պետական յարաբերութիւնները պատշաճօրէն պահելու, կապերը հաստատելու, ինչպէս նաև, օտար եկեղեցիներու "Եկումենիք" շարժումներուն Հայց եկեղեցին մասնակից դարձնելու, իր վեհափառ անձը կամուրջ դարձնելու աշխարհով մէկ ցրուած հաւատացեալներու եւ հայոց Հայրենիքի միշեւ: Իր արտասահմանեան այցելութիւնները մէկական հրաշք էին՝ բանալու միտքերը, սրտերը, հոգիները հայորդիներու, մինչեւ անգամ այնպիսիներուն, որոնք կրտսուած հայեր կը նկատէնք մենք արտասահմանի մէջ: Խակ երէ սկսինք համրել այն շինարարական աշխատանքները, որոնք կատարուած են, եկեղեցիներ վերականգնելով, գանձատուն, վանատուն, Ղազարապատ, Հայկաշէն, եւ ուրիշ կառոյցներ, գործօն տարրեր, եւ նարտարապետական կոբողներ կառուցելով, իր "լումային" ներդրումը կը զգանք Հայոց Պատմութեան եւ հոգեւոր ժառանգութեան գանձանակին մէջ: Խակ իր մտին եւ սրտին ներսը բացուած շնորհքը արուեստագէտի, մտաւորականի, չէր կարող իր կապերը չհաստատել Հայրենի երկրին ինչպէս նաև սփիւռքի մէջ եղող մտաւորականներուն եւ արուեստագէտներուն, բանաստեղծներուն, եւ ստեղծագործ ուրիշ արուեստագէտներուն: Եւ այդ պատճառով խակ այդ ստեղծագործութիւնները պէտք չէր մեռնէին, բաղրուէին, անտես առնուէին. հետեւարար պէտք էր լոյս տեսնէին, հրապարակուէին, տարածուէին: Եւ ցանկը երկար է այն գեղագիտական հրատարակութիւններուն, պատմական գիրքներուն, որոնք Ամենայն Հայոց Հայրապետի հրամանով, օժանդակութիւններուն:

կութեամբ, տնօրինմամբ, որոշումով, հրատարակուած, տպագրուած եւ տարածուած են:

Նոյն քծախնդրութեամբ՝ իր մտահոգութիւնը կրթական գործի մէջ, որ մեր ժողովուրդը ունենայ ուսեալ, զարգացած, մտքի եւ հոգիի հետաքրքրութիւններով խնդավառ եւ կոչումի բարձր գիտակցութեամբ օժտուած ելեղեցականներ, քահանաներ, վարդապետներ, աշակերտներ, ուսուցիչներ: Եւ այս բոլորը ան կատարեց, կը կատարէ, հակառակ այն բոլոր տագնապներուն որ իր կեանքին մաս կազմած են. եւ յանախ վրդոված իր սիրտը:

Ապահովարար երջանիկ կաթողիկոս կարող ենք կոչել Նորին Արքութիւնը եթէ շհաշուենք այն ամենօրեայ տագնապները գորս ան կ'ապրի: Եւ ես գիտեմ ինչ կը նշանակէ գիշերը երր հասնի, եւ ինքը մինակ մնայ եւ սկսի մտածել օրուան կատարուածներուն, վաղը կատարուելիքներուն, ապագային ակնեկալուածներուն, ինչ մղաւանջներ կ'անցնին իր հոգին: Եւ այդ տագնապները աւելի խորացան, երր անակնեալ երկրաշարժը, մեր երկրին հիւսիս-արեւմտեան մասը կործանեց: Երբ հինգիարիւր հազար անտուն, անտէր մեր ժողովուրդին զաւակները ցրուեցան ամէն կորմը Հայաստան աշխարհի եւ օտար երկիրներու մէջ: Եւ անոնց համար ինչ որ հարկն էր, եւ պէտք էր անմիջապէս կատարուէր, Վեհափառ Հայրապետը կատարեց անմիջական օգնութեան կարելի միջոցներով: Հապա Արցախի մա՞րտը, գյոյամա՞րտը, Արցախի տագնա՞պը: Այդ աւելի խորունկ էր, որովհետեւ կարող էր ունենալ աւելի տագնապալից հետեւանքներ մեր ժողովուրդին, մեր Հայրենիքին համար: Սակայն իր իմաստութիւնը գիտցաւ իր խօսքը տալ իր ժողովուրդին: Իսկ անկախ Հայաստանը՝ ի՞նչ կասկած կարելի է ունենալ որ իր հոգին երջանկագոյն

պահն էր: Այն հոգիին՝ որ իր պատամի տարիքեն մեծցաւ իր ժողովուրդին ծոցին մէջ, իր ժողովուրդին պատմութեան, իր ժողովուրդին ստեղծագործ հանճարմներու շուքին ներքեւ, լոյսին մէջ, երբ ամբողջ մեր հայ ժողովուրդին դարերու երազը ազատ ապրելու, իր ազգը փառաւորելու, անկախութիւն ունենալու տեսիլքը իրականացաւ: Ո՞վ կարող էր աւելի ուրախանալ քան զօրագլուխը, հրամանատարը մեր ազգին զաւակներուն:

8ա՞ւ՝ անշո՞ւշտ: Հայ եկեղեցւոյ մէջ գոյուրիւն ունեցող երկիվեղկումը: Բայց այդ ցաւը ան գիտցաւ տանիլ: Եւ որովհետեւ գիտէր "8աւը տանել", անպայման պէտք էր այդ ցաւին յաղբեր, եւ մենք կ'աղօթենք որ այդ համերաշխութեան յաղբանակին ուրախութիւնն ալ իրը դառնայ:

Իսկ աղանդերու խուժումը՝ Հայաստան աշխարհ, որ անընդունելի, անպայտանելի հրոսակութիւն է, իր սրտին այնպիսի խորունկ ցաւ պատճառեց, երբ մանաւանդ ինք բարեացակամութեամբ ուզեց առիթ տալ ուրիշ կրօնական համոզում ունեցողներուն իրաւունքով իրենց տեղը ունենալ Հայաստան աշխարհին մէջ: Իրենց տեղը, բայց ոչ իրաւունք մեր ժողովուրդը բաժանելու, մեր ընտանիքը բայցայելու: Եւ այսօրուան մեր տեսածը բայցայիշներու, հրոսակներու յարձակումին հաւասար անպարկեցտութիւն է:

Եւ Վեհափառ Հայրապետը ցաւած սրտով իր խօսքը ըսած է: Հրատարակուած է "Հրաւէր Ողջմտութեան" անունով մի գիրք, որ պէտք է բոլորդ ալ տեսնել, պահանջէլ, ունենալ եւ կարդաք, հասկնարու համար թէ ինչ է կատարուածը մեր աշխարհին մէջ մեր շուրջը, "հոգեւոր ծառայութեան" անունով, "կրօնէի" անունով, "բարիք" գործելու անունով: Երբ ոչ հոգեւոր է, ոչ բարիք է, ընդհակառակը՝ անձնասիրութիւն է, ընդհակառակը՝ արհամարհանք է հայ ժողովուրդի պատ-

մութեան եւ աւանդութիւններուն եւ սրբութիւններուն, զանոնք անբաւարար նկատելով մեր ժողովուրդին հոգին փրկելու: Ո՞վ են որ կարող են մեզի նոր Քրիստոս տալ: Մենք այդ Քրիստոսը ընդուներ ենք Թադեոս եւ Բարբողիմէոս առաքեալներու ձեռքով, ամբախարիսխ հաստատեր ենք Քրիստոսի հաւատքը՝ լուսաւորչի շինած, հիմնած, կառուցած այս հրաշագործ տաճարով: Մեր այբուբենով, մեր Վարդանանց պատերազմով եւ բոլոր դարերու ընթացքին մեր աննահանջ հաւատարմութեամբ Քրիստոսին, աննահանջ կամքով եւ հաւատարմութեամբ մեր Սրբութիւններուն: Այսօր ազատ ենք այդ բոլորը վայելելու, ապրելու, սորվեցնելու, մեր զաւակներուն, փոխանցելու յաջորդ սերունդներուն: Ով որ կը կասեցնէ մեր ընթացքը՝ չարագործ միայն կարող ենք նկատել, հաւասար մեր պատմութեան մէջ մեզ դաժանօրէն շահագործած, սպաննացած, տանջած բոլոր ուժերուն: Անոր համար մենք պէտք է աղօթենք որ Վեհափառ Հայրապետը, որ այս վերջին ամիսներուն ֆիզիքական անհանգստութեան պատճառով, ոտքի ցաւի պատճառով, չի կարող վազել այնպէս ինչպէս երեսունուրութիւնը կարող է լինել յաջորդութիւնը, յաղթանակը յաղթանակ, որպէս զի միշտ կարողանանք ըսել. "Փառք Քեզ Աստուած", այսօրուան համար ալ:

հետեւինք, այսօր իր արքուն մտքով, իր իմաստութեամբը, իր տակաւին պայծառ տեսիլքովը մեզի հետ է, եւ պէտք է մեզի հետ լինի, որովհետեւ պէտք ունինք այս զօրագլուխին, այս հրամանատարին: Այս օրերուն եւս, ինչպէս երեսունուր դաժան տարիներուն, սպաննալից իշխանութեանց ննշումին ներքեւ, պէտք է կարենանք անշեղօրէն մեր հաւատքին ուղիեն ընթանալ, միշտ նայելով վեր եւ առաջ մեր հոգիներու յաւերժական զօրագլուխին՝ Քրիստոսին:

Աստուած մեզի հետ է: Աստուած տուաւ մեզ մեր կազմակերպուած եկեղեցին, անոր հոգեւոր հայրը, առաջնորդը, հովանաւորը, հոգատարը: Եւ Աստուած իր կամքին համաձայն զայն պիտի պահէ այնքան ատեն, որքան ատեն մենք կարիքը ունինք անոր: Աստուած իր կամքին համաձայն պիտի կարգադրէ մեր ընթացքը, մեր ապագայի նանապարհը, լոյսէ լոյս, յաջորդութենէ յաջորդութիւն, յաղթանակէ յաղթանակ, որպէս զի միշտ կարողանանք ըսել. "Փառք Քեզ Աստուած", այսօրուան համար ալ:

Քու շնորհեներդ, ո՞վ Բարերար Տէր, անպակաս մնան մեր վրայ, եւ մենք քու շնորհիւդ միայն կարողանանք փառաւորել քու անունը, Քու Որդիիդ եւ Սուրբ Հոգիիդ հետ, յաւիտեանս յաւիտենից:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

ՏԻՐԱՆ Ա.Ր. ՆԵՐՍՈՅԵԱՆԻ ԱՃԻՒՆՆԵՐՈՒ ԵՐՈՒՍԱԼԵՄ ՓՈԽԱԴՐՈՒԹԻՒՆԸ

1993 Սեպտեմբեր 12, Կիրակի յետ միջօրեին, թէլ Ավիվի Պէճ Կիւրիոն օդակայանէն, ի նիւ Եօրք հանգուցեալ Ըստրեալ Պատրիարք (1957-1960) Տիրան Արք. Ներսոյեանի դագաղը փոխադրուցաւ Երուսաղէմ եւ տեղաւորուցաւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի Ս. Էջմիածին մատուուն մէջ:

1989 Սեպտեմբեր 1ին վախճանեալ Տիրան Սրբազն արդէն փափաք յայտնած էր որ իր մահէն յետոյ մարմինը Երուսաղէմ փոխադրուէր: Այդ փափաքը չորս տարի յետոյ կ'իրականանար, գուգադիպելով նաեւ Երուսաղէմի Հայոց Վանքի Պարտիզաքաղի Վերանորոգման աւարտին, եւ առաջադրուած բացման հանդիսութեան եւ Տնօրինելի արարողութեան:

Սեպտեմբեր 5-12 օրերուն Երուսաղէմ կը ժամանեն Միացեալ նահանգաց Արեւմտեան եւ Արեւելեան Թեմերու Առաջնորդ Սրբազնները՝ Տ. Վաչէ Արք. Յովսէփեան եւ Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Արժէնքինայի Թեմի Առաջնորդ Տ. Գիսակ Եպս. Մուրատեան, Զուիցերիոյ Թեմի Առաջնորդ Տ. Վիգեն Եպս. Այժագեան, Հոլանտայի Հոգեւոր Հովիր Տ. Մանուէլ Վրդ. Երկարեան, նիւ Եօրքէն Տիրան Սրբազնի Քրոջ որդիներ Շահէ Ճէպէնեան եւ Տ. Ներսէս Ա. Քինյ. Ճէպէնեան եւ որդին Առէն Սարկաւագ, Տ. Ղնանկ Քինյ. Նալպանտեան (Արեւելեան Թեմի Թեմական Խորհուրդի անդամ): Նաեւ ուխտաւորներու խումբ մը Տիկին Աննա Տէվէնեանի կազմակերպութեամբ, որուն մաս կը կազմէին Տ. Արտէն Ա. Քինյ. Աշնեան եւ Երէցկին Մարիամ, Տէր եւ Տիկին Ասպետ եւ Մարգրիտ Զաքարեան (Արեկայացնելով Արեւելեան Թեմի Թեմական Խորհուրդը), Տիրան նուպար Քիւփէլեան (Արեւելեան

Թեմի Առաջնորդի օգնական եւ քարտուղար) եւ Տիկին Անահիտ, նիւ Եօրքի Ս. Խաչ Եկեղեցւոյ (ուր կը բնակէր Տիրան Սրբազն վերջին տարիներուն) Ծխական Խորհուրդի Ատենապետ Տիար Սամ Զափուտեան եւ Տիկին Սօրոքի, Քընէլքիլքըն Տէր եւ Տիկին Պերճ եւ Արջ Խաչատուրեան, նիւ Եօրքէն Մայր Ալիս Խավլինեան եւ դուստրը Պըրքա Մօրիարքի, Շիքալօն Տիկին Էլմաս Գաֆէսնեան, Պրազիլէն Բիւզանդ Եէնիկ-լերեան, իր զոքանը՝ Տիկին Խսկուի Պոյանեան եւ դուստրը Մէրի Պողչէլեան:

Սեպտեմբեր 14, Երեքշարքի առաւտ Տ. Տիրան Արք. Ներսոյեանի դագաղը զետեղուած էր Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի Մեծ Ատեաններն կեղրունը, բազում ծաղկեպսակներով ծածկուած: Ժամը 10ին, հանդիսապետութեամբ Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր, կատարուցաւ Հոգեհանգատեան կարգը: Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան Երկայացուց Տիրան Սրբազնի անձը եւ գործը մանրամասնեալ կենսագրական գիծերով:

Թափօրը կազմուած էր Սրբոց Թարգմանչաց Վարժարանի, Ժառանգաւորաց Վարժարանի աշակերտներէ եւ Միարանութեան անդամներէ, եւ շարականներու երգեցողութեամբ եւ չորս անգամ կանգառով եւ Աւետարաններու ընթերցումով, ծանր դագաղը մեռելակարգի վրայ բարձուած, դէպի Ս. Փրկիչ Վանէք առաջնորդուցաւ: Գերեզմանը փորուած էր կառուցուելիք եւ կիսաւարտ նոր եկեղեցիի մուտքին, ուր 1990 Փետրուարին բաղրումը կատարուած էր հանգուցեալ նղիշէ Պատրիարք Տէրտէրեանի:

Գերեզմանի կարգը կատարելէն յետոյ, թափօրով Միարանութիւնը վերադարձաւ դէպի Ժառանգաւորաց Վարժարանի բակը,

ուր, հոգեսուրնի պահուն, հայոց մուխթար Տիար Կարապիտ Յակորեան Աերկայացուց Ժողովուրդին յարգալից զգացումները հանդէա Ընտրեալ Պատրիարք Տ. Տիրան Արք. Ներսոյեանի:

Կեսօրին, Միարանական սեղանատան մէջ հոգենաշին մասնակցեցան ամբողջ

Միարանութիւնը, հոգեւորական եւ աշխարհական հիւրերը: Սրբազն Պատրիարք Հայրը իր յարգանքի խօսքերէն յետոյ կարդաց հեռագիրը Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Ս. Օժուրին Տ. Տ. Վազգէն Ա. Սրբազնգոյն Կաթողիկոսին.-

Նորին Ամենապատութիւն
Թորգոմ Արք. Մանուկեան
Պատրիարք Երուսաղէմի

Խոր յուղումով կ'ողջունենք լուսարնակ Տ. Տիրան Արք. Ներսոյեանի անհիմներու փոխադրութիւնը Ամերիկայից յաւերժութեան բաղադրութիւնը որ մշտապէս պաշտամունքի առարկան էր եղած ի Տէր հանգուցեալ մեր սիրեցեալ եղրօրը:

Զեր այս արդար կարգադրութեան առիւ մեր խորազգած գմահատանքն ենք յայտնում Զերդ Ամենապատութեան եւ Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմի Առաջնորդութեան: Հոգուվ՝ ծնած ու պայծառացած Երուսաղէմի Սրբոց Յակորեանց Միարանութեան ծոցին մէջ, Տիրան Արք. մեր եկեղեցւոյ կենքին մէջ երկար տարիներ շարունակ հանդիսացաւ հմուտ աստուծարան, նուիրեալ ծառայ մեր Սուրբ Եկեղեցւոյ, եւ ամբասիր հոգեւորական, բարոյական Յկարագիրով: Յաւիտենական յիշատակն արդարոց, օրինութեամբ եղիցի: Ամէն:

ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅԹԻ ՀԱՅՈՑ

Իրենց յարգալից զգացումները արտայայտեցին Տ. Ներսէս Ա. Քինյ. Ճէպէնեանը, Տիար Սամ Չափուտեանը եւ Տ. Արտէն Ա. Քինյ. Աշնեանը, որուն խօսքը կը Աերկայացնենք ստորեւ.-

Երեսուն հինգ տարի առաջ այս տօնական շրջանին չարաբաստիկ օր մը, Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան թափուր գահին օրինաւորապէս գահակալ ընտրուած Տ. Տիրան Արքեպսո. Ներսոյեան, հաւատարիմ անդամ ուլստին Սրբոց Յակորեանց միարանութեան, յանկարծակի կ'արտաքսուէր այս սուրբ քաղաքէն եւ Սուրբ Երկրէն, աշխարհական ուժերու դաւակցութեան եւ միջամտութեան հետեւանքով:

Ինձ այնպէս երեւցած է որ այդ օրէն ետք աւելի քան Երեսուն տարի- Երրու ժամանակամիջոցին Տիրան Սրբազն գիտակից կամ անգիտակից կերպով իր մտքի եւ հոգիի աշքերը միշտ յառած է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան: Սրբազնը ունէր բազմակողմանի երազներ, զորս կը յուսար իրականացնել եթէ իրեն տրուած ըլլար հարկ եղած պետական ծանաչումը, եւ կարենար զործադրել պատրիարքական իշխանութիւնը:

``Արժան եւ իրաւ`` պէտք է ըսենք այսօր, երբ իր մարմինը Ամերիկայի ժամանակաւոր կայքէն փոխադրուած, տեղադրուեցաւ երուսաղէմի Հայ պատրիարք Ներու շիրմաստանին մէջ: Այս կարգադրութիւնը, որ փափաքն էր Տիրան Սըրբազանին, ի գլուխ հանուեցաւ բարեհաճ տնօրինութեամբ Ամեն. Տ. Թորգոմ Պատրիարք Մանուկեանին եւ հաւանութեամբը Ս. Աթոռիս Տնօրէն ժողովին: Պատիւ Վախճանեալ Սրբազանի քրոջ որդիներուն՝ ծէպէծեան եղբայրներ Տ. Ներսէս Աւագ Քահանային եւ Շահէին, որոնք կատարեցին իրենց սիրեցեալ մօրեղօր փափաքը, անոր մարմինը նիւ նորքէն երուսաղէմ փոխադրելով, Տիրան Սրբազանի վախճանումէն չորս տարի ետք:

Արտասահմանի մէջ, վշտացած վտարանդի Տիրան Արքեպիսկոպոսը ինքզինք վերածեց անպոտուղ նգնաւորի մը: Աստանդականի կարծ փորձառութենէ մը ետք ի Հնդկաստան, Պոլիս եւ այլուր, ան որպէս քաղաքացի Ամերիկայի Միացեալ Նահանգաց վերադարձաւ Ամերիկա այս օրերուն երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. կուտար իր անդրանիկ այցելութիւնը Ամերիկայի հայութեան: Տիրան Արքեպիսկոպոս մաս կը կազմէր Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախումբին Գալիֆորնիայի մէջ, 1960ի այդ թախտորոշ օրերուն:

Ցաջորդող երեք տասնամեակներուն, Տիրան Սրբազան քարոզեց, դասախոսեց, գրեց, ճամբորիեց երկրէն ներս եւ ցամաքամասէ ցամաքամաս, մտերիմ եւ խորհրդակից եղաւ կաթողիկոսի, պատրիարքի, առաջնորդներու, ծխատէր հովիւներու, մտաւորականներու եւ երիտասարդներու: Որպէս ուսուցիչ եւ հոգեւոր դաստիարակ, ան հետապնդեց եւ իրականացուց ստեղծումը Ս. Ներսէս Հայ Դպրեվանդին Ամերիկայի հողին վրայ: Միիթարուեցաւ տեսնելով արդիւնքը այդ դպրեվանդին մէջ տրուած կրթութեան: Որպէս հոգիի լայն հորիզոն ունեցաղ Քրիստոնեայ հոգեւորական, Տիրան Սրբազան գրիչ եւ շունչ գործածեց ի խնդիր էքումենի խօսակցութեանց եւ մերժեգումներու, մասնակցելով միջեկեղեցական կարեւոր հանդիպումներու, ըլլայ Նւրոպայի այլեւայլ երկիրներու մէջ, ըլլայ Ամերիկայի Միացեալ Նահանգաց մէջ:

Տիրան Սրբազան՝ դժուարահաճ մտաւորական, շարունակ քարեփոխած եւ սրբագրած է իր իսկ գրածները: Անոր տուած դասախոսութիւնները՝ ըլլայ Ս. Ներսէս Դպրեվանդի ուսանողներուն, ըլլայ Հայ կամ ոչ-Հայ մտաւորական շրջանակներու, Կոնդգրկեն նիւթերու ընդարձակ ծիր մը՝ կանոնագիտութենէն մինչեւ ծխագիտութիւն, Քրիստոսարանութենէն մինչեւ Հայ Եկեղեցւոյ պատմութիւն:

Երախտագիտութեան արժանի գործ մը պիտի ըլլար եթէ Տիրան Սրբազանի հիագոյներ եւ անոր շինարար ուղղութիւնը շարունակել փափաքողներ ստեղծէն միջոցներ որպէս զի 1920ական թուականներու կէսէն մինչեւ իր վախճանիլը ասկէ չորս տարի առաջ Տիրան Սրբազանի հրատարակուած թէ անտիպ յօդուածները ուսումնասիրութիւնները, դասախոսութիւններն ու կարգ մը նամակները տպագործ թեան լուսին յանձնուեին պատշաճ մատենաշարով! մը: Վստահ եմ որ տապանաքը մը աւելի գերազանց արժէք պիտի ներկայագնէին Տիրան Արք. Ներսոյեանի մուր երկունքի այս արդիւնքները, յօգուտ ներկայ եւ ապագայ Հայ սերունդներու:

ՆՈՐՈԳԵԱԼ ՊԱՐՏԻԶԱԹԱՂԻ ՏՆՈՐԴՆԵՔԸ

1993 Սեպտեմբեր 14, Երեքշարքի յ. մ. ժամը 4ին, Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, Միարանութեան եւ հիւրաքար այցելող Սրբազն եւ Հոգեշնորհ Հայրերուն հետ միասին, մուտք գործեց վանքին Պարտիզաքաղ կոչուած եւ վերանորոգուած շենքն Եերս: Արդէն հաւաքուած էին Երուսաղէմի կրօնական համայնքներուն պատեր եւ ներկայացուցիչներ, Երուսաղէմի, Թերդեհեմի, Պէյր Ճալայի, Պէյր Սահուրի քաղաքապետներ, Պետական հիւրեր եւ Հիւպատոսներ, արտասամանէն եկած Հոգեւոր Առաջնորդներ, եկեղեցականներ եւ ուխտաւորներ (որոնք առաւտուն մասնակցած էին Գեր. Տ. Տիրան Արք. Ներսոյեանի անիւններուն նիւ Նօրդէն Երուսաղէմ փոխադրուելուն եւ Ս. Փրկիչ վանքին մէջ դամբարանուելու Հոգեհանգստեան կարգին) եւ Երուսաղէմէն, Հայֆայէն, Եաֆայէն հարիւրաւոր հայեր:

Պարտիզաքաղ բակին մէջտեղը կանգնուած Հայկական խաչքարին եւ պարտէզին հարաւակողմը կարգադրուած հարթակին եւ բարձրախօսներուն շուրջ հաւաքուած, կատարուեցաւ նորոգուած բնակարաններու Տնօրինեքի արարոդութիւնը շարականներու երգեցորդութեամբ, Սաղմոսի, Առաքելական Թուղթի եւ Աւետարանի ընթերցումով: Պարտիզաքաղի հանդիսութեանց Յանձնախումբի Աստենապետ Գեր. Տ. Դաւիթ Արք. Սահական իր խօսին մէջ շեշտեց անիրաժեշտութիւնը այս շենքին նորոգութեան եւ անոր ընձեռած ներկայ հանգստաւէտ պայմաններուն:

Պատրիարք Սրբազն Հայրը իր շնորհակալութիւնը յայտնեց բոլոր նուիրատուններուն, շինարարութեան նարտարագէտներուն, աշխատողներուն, Յանձնախումբի անդամներուն, պաշտօնական հիւրերուն, մաղթելով որ հոգեւորական

հայրերը միարանութեան, իրենց իմացական եւ հոգեկան հետաքրքրութիւններով եւ ընկերային ժամանցներով ստեղծեն այն մթնոլորտը, որ ակնկալելի է վանական կեանք ապրող եղբայրակցութենէ մը, հանոյենք ծառայելու համար իրենց կոչումին:

Սրարողութեան աւարտին Գեր. Տ. Յուսիկ Եպս. Պաղտասեան հակիրճ տեղեկութիւն մը տուաւ վերանորոգուած Պարտիզաքաղի շենքի մասին ուր կարգաւորուած են տասնը իննը բնակարաններ երկուեական սենեակներով, բաղնիք-լուացարանով, դարմանատուն մը, լուացքի սենեակ, ժամանցի սենեակ, նաշարահ խոհանոցով, դերձակատուն, սպասման սենեակ եւ պահակատուն: Բոլոր հիւրերը Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր հետեւելով շրջեցան սենեակները, եւ մասնակցեցան Յանձնախումբին կողմէ պատրաստուած հիւրասիրութեան:

Նոյն երեկոյեան, Պատրիարքանի դակինին մէջ, Միարանութիւնը եւ հոգեւորականները եւ հիւրերը պտղասեղանի հրաւիրուած էին Ամեն. Պատրիարք Սրբազն Հօր կողմէ:

Այս վերջին տասնօրեակին, Պատրիարք Սրբազն Հայրը առանձնաբար եւ տեսակցութիւններ ունեցաւ թեմակալ Առաջնորդ Սրբազններու, Հոգեւոր Հովհաններու եւ ուխտաւոր հիւրերուն հետ:

Սեպտեմբեր 15, Զորեքշարքի գիշեր ժամը 8ին, Ժառանգաւորաց Վարժարանի նորոգուած Սրահին մէջ տեղի ունեցաւ նաշկերոյթ մը, Պարտիզաքաղի նորոգման լրումին առիթով: Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը, Միարանութեան եւ հիւր հոգեւորականներու կողմէ առաջնորդուած մուտք գործեց, մինչ ժառ. Վարժարանի սաները կ'երգէին Վարժարանի Քայլերգը՝

"Միրտ ի սիրտ եւ ձեռն ի ձեռն": Սեղանի օրինութենէն յետոյ, Գեր. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան բաժակ առաջարկեց Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր եւ Միարանութեան կենացը, բարի վայելում մաղթելով նորոգեալ բնակարաններու մէջ: Յանձնախումրի Փոխ Ատենապետ Գեր. Տ. Յուսիկ Եպս. Պահտասեան վարեց օրուան յայտագիրը, եւ յիշեց թէ Քիզիքական վերանորոգումին հետ իմացական եւ հոգեկան վերանորոգումն ալ նպատակն է սկսուած ձեռնարկներուն: Շնորհակալութիւն յայտնելով Աերկայացուց Յանձնախումրի անդամները.- Ատենապետ Գեր. Տ. Դաւիթ Արք. Սահակեան, Բարսեղ Վրդ. Գալէմտէրեան, Ռազմիկ Վրդ. Պողոսեան, Գէորգ Ալըմեան, Անահիտ Ասլանեան, Գառնիկ Պալըգնեան, Հոփի Պաթարսէյ, Ռաֆֆի Կարապետեան, Ճէֆի Յակոբեան, Արքը Յակոբեան, Գէորգ Հինդեան, Շանք Գասպարեան, Նորա Նագգաշեան եւ Սարօ Նագգաշեան:

Խօսք առին Լուսարարապետ Գեր. Տ. Դաւիթ Արք. Սահակեան, Միացեալ Նահանգաց Արեւմտեան Թեմի Առաջնորդ Գեր. Տ. Վաչէ Արք. Յովսէկիեան եւ Արեւելեան Թեմի Առաջնորդ Գեր. Տ. Խաժակ Արք. Պարսամեան:

Գեր. Տ. Դաւիթ Արքեպիսկոպոս, մասնաւորաբար ի գիտութիւն այցելու ուխտաւորներուն, Աերկայացուց Հայ Երուսաղէմի կարեւորութիւնը եւ Միարանութեան եւ Երուսաղէմարնակ ժողովուրդին ուսերուն դրուած լուրջ պատասխանատուութիւնը իրեւ Ս. Տեղեաց մէջ Աերկայացուցիչները ութը միլիոն հայութեան: Ակնարկելով օտար ժողովուրդներու ուխտաւորական խումբերուն, յիշեցուց թեմակալ Առաջնորդներէն եւ հովիւներէն ակնկալուած ջանքը հայ ուխտաւորներու խումբեր կազմակերպելու:

Գեր. Տ. Վաչէ Արքեպիսկոպոս անդրադարձաւ Արքոց Յակոբեան Միարա-

նութեան անցեալին մէջ բերած մեծ նպաստին, Անքիլիասի դպրեվանքին եւ սփիւռքի թեմերուն հայքայքելով դաստիարակ հոգեւորականներ եւ հոգեւոր հովիւներ եւ թեմակալ Առաջնորդներ: Այսօր եւս, Անկախ Հայաստանի Աերկայ կացութիւնը նկատի առած, Հայ ժողովուրդը եւ կազմակերպուած թեմերը նոյն ակնկալութեամբ կը նային Արքոց Յանձնախումրի պատասխան եւ ժամանակագույն Վարժարանին:

Գեր. Տ. Խաժակ Արքեպիսկոպոս, յիշեցուց որ Արքոց Յակոբեանց Առաքելական Ս. Արքոռը եւ իրմով ապահովուած ժառանգութիւնը Հայ ժողովուրդի փառքն են: Հայ ժողովուրդը գուրգուրացեր է Հայ Երուսաղէմին վրայ, եւ նորէն պիտի գուրգուրայ: Հայ ուխտաւորներ նորէն պիտի գան ուխտի: Թեմերէն հայ երիտասարդներ հոգեւոր պատրաստութեան համար պիտի դրկուին Երուսաղէմ կրթուելու եւ Հայ եկեղեցւոյ իմաստալից ծէսերը սորվելու, սուրբ տեղեաց պաշտամունքներէն Աերշնչուելու: Ինչպէս անկախ Հայաստանը նոյնպէս Հայոց Եկեղեցին նոր դարաշրջանի մը առջեւ կը դնէ մեր ազգը: Երուսաղէմը պէտք է Հոգեւոր Կեդրոնը դառնայ Գիրի, Գրչութեան, Հոգեւոր գրականութեան տարածման, պաշտամունքի:

Տիար Ասպետ Զաքարեան, Ուստրէն, իրեւ Աերկայացուցիչը Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմի Թեմական խորհուրդի, Թեմին Երախտագիտութիւնը Աերկայացուց Պատրիարք Արքագանին եւ Միարանութեան որովհետեւ Երուսաղէմի միարաններ ժառայած են թեմերուն մէջ վերջին 50 տարիներուն, իրեւ հոգեւոր հովիւներ, եւ անոնցմէ չորսը՝ իրեւ Առաջնորդներ:

Յայտագրի գեղարուեստական բաժինին մասնակցեցան Ժառանգաւորաց Վարժարանի դաստիարակներէն՝ Վարուժան

Մարգարեան դասախոս երաժշտութեան եւ ձայնամարգութեան, Վաչէ Շարաֆեան դաստիարակ Սոլֆէժի եւ դաշնամուրի, եւ Սամուել Մուրատեան դասախոս գրականութեան: Վարուժանին երգերուն՝ ընկերակցեցաւ Վաչէն, որ նաև մենանուագեց, իսկ Յովհաննես Թումանեանի եւ Եղիշէ Զարենցի քերպուածներէն արտասանեց Սամուել Մուրատեան:

Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը շնորհակալութիւն յայտնեց երկու օրերու ընթացքին կատարուած երկու կարեւոր իրադարձութեանց (Ընտրեալ-Պատրիարք Գեր. Տ. Տիրան Արք. Ներսոյեանի անհիններուն Նիւ Եօրքէն Երուսաղէմ փոխադրութեան, եւ Պարտիզաքաղի շենքին նորոգութեան աւարտումին առիթով կազմակերպուած հանդիսութեանց) արժանավայել եւ պատշաճ կերպով կազմակերպողներուն, հոգատարներուն եւ աշխատողներուն, Հոգեւորական եւ աշխարհական ուխտաւորներուն: Մասնաւորեց չորս նուիրատուներ որոնց իրաքանչիւրի մասին մարմարէ քարի վրայ արձանագրութիւն կայ զետեղուած Պարտիզաքաղի նորոգուած սենեակներու դրան վերեւ: Ասոնք են՝ Միացեալ Նահանգաց Արեւելեան Թեմը, Լոնտոնէն Ա. Սարգիս Եկեղեցւոյ Կիւլպէնկեան Աւանդապահ Խնամակալութիւնը, Նիւ Եօրքէն՝ Աահատակ Գրիգոր Զօհրապի եւ Գլարայի դուստրը՝ Տօլորիս, եւ Ուստր Քաղաքէն Տիկին Երանուի Արքահամեան:

Արտայայտուած գնահատական խօսքերուն համար շնորհակալութիւն յայտնելով, Պատրիարք Սրբազն Հայրը Հայ Երուսաղէմի մտահոգութիւնները ամփոփեց չորս տեսակի գործունեութեանց շուրջ: Բնակարանային մտահոգութիւն թէ միարանութեան անդամներուն եւ թէ մեր ժողովուրդին համար: Պարտիզաքաղը այս պատճառաւ անհրաժեշտ էր բնակելի

դարձնել: Իսկ մեր ընտանիքներուն համար վանքապատկան հողերու վրայ թնակարաններու կառուցումը մաս կը կազմէ ընդհանուր ծրագրումին: Դաստիարակութիւնը միւս մտահոգութիւնն է: Ժառագաւորաց Վարժարանին եւ Սրբոց Թարգմանչաց դպրոցի միջոցաւ սերունդներու դաստիարակութիւնը ապահովերու մտահոգութիւնը ունինք, բայց նաև մեր ժողովուրդին ընդհանուր կրթութեան եւ մշակութային հետաքրքրութեան եւ մակարդակի մշակման անհրաժեշտութիւնը կայ:

Երրորդ մտահոգութիւնը համաքրիստոնէական եւ կրօնական է եւ կը վերաբերի Սուլը Տեղերու մեր իրաւունքներուն: Մեր Միարանութեան թիւին նուազութիւնը մտահոգիչ է (տասը վարդապետներ, մի ժանի դպիր աշխատաւորներ) արժանավայել կերպով ներկայացնելու համար Հայց. Եկեղեցւոյ պաշտամունքին վայելչութիւնը, պատմութիւնը եւ դաւանութիւնը: Տարեկան ամենազգի միլիոնաւոր ուխտաւորներ կ'այցելեն քրիստոնէական սրբավայրերը: Կարիքը կայ քրիստոնէից, ընդ որս եւ հայոց ներկայութիւնը զգայի դարձնելու: Հայ ուխտաւորներուն համար հիւրանոց ունենալը այս պատճառաւ մաս կը կազմէ շինարարական ընդհանուր ծրագրին: Չորրորդ մտահոգութիւնը մեր հոգեւոր ժառանգութեան, մշակութային գանձերուն օգտագործումը, հրապարակումը եւ տարածումն է: Այս պատճառաւ այնքան խնամքի, կազմակերպման, արդիական միջոցառումներու կարօտ են մեր ձեռագիրներու անփոխարինելի հաւաքածոն, անոնց պահպանումը եւ գրադարան ձեռագրատումը, մեր Կիւլպէնկեան մատենադարանի շենքը, Հեղին եւ Եղուարդ Մարտիկեան քանգարանը, տպագրական մեքենաներէ գուրկ վանքի տպարանը, եւ այլ հարտարապետական կորողներ եւ հրատարակութիւններ, որոնք մեր հայկական մշակոյթի

մասին հիացմունք եւ ծանօթութիւն կրնան սփռել:

Պատրիարք Սրբազնը ակնարկեց նաև նոր եւ յաւելիսալ պարտականութեան մը, որ Խարայէլի մէջ Հայաստանի Հանրապետութեան Հայ Դեսպանատուն ունենալու անհրաժեշտութենէն կը ծագի: Կ'ակնկալուի որ Հայոց վանքը եւ ժողովուրդը հոգայ ծախքերը դժուպանատան հաստատման եւ յառաջիկայ տարիներու պիտինէն: Աշխատանք տարուած է: Յուսալից ենք որ կարելի պիտի դառնայ նպաստել այս նպատակին իրագործման:

Պատրիարք Սրբազնը ակնարկեց նաև Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին Փիգիքական առողջութեան, մաղթելով շուտափոյք ապաքինում, եւ յայտնեց որ այսօր իսկ լուսադէմին, Առաջնորդ Սրբազններու հետ պիտի մեկմին դէպի Ս. Էջմիածին, խորիրդակցելու համար Հայաստանի մէջ ստեղծուած կրօնական եւ Քաղաքական մտահոգիչ կացութեանց մասին:

"Պահպանիչ"ով եւ "Հայր Մեր"ի երգեցողութեամբ ժամը 10ին յայտագիրը աւարտեցաւ:

ԱԻՍՏՐԱԼԻՈՅ ԹԵՄԵՆ

Աւստրալիոյ եւ նոր Զելանտայի Առաջնորդ, Գերշ. Տ. Աղան Արք. Պալիօզեան, Յունիս 13-25 այցելեց Ամերիկայի Արեւմտեան Թեմը եւ վերադարձի նանապարհին երկօրեայ այցելութիւն տուալ նոր Զելանտայի Օգլընտ քաղաք, ուր ուրը հայ ընտանիքներ կան:

Սրբազն Հայրը Լոս Անենելոս ժամանեց Յունիս 13ի գիշերը. ու յաջորդ օրը այցելեց Առաջնորդարան, ուր Առաջնորդ Վաչէ Արք. Յովսէփեանի քացակայութեան - պաշտօնով Արժանքին կը գտնուէր - ընդունուեցաւ Սիփան Քհյ. Միսեանի եւ Առաջնորդարանի պաշտօնէութեան կողմէ:

Այնուհետեւ շարաբուան ընթացքին այցելեց Հայկական թերթերու խմբագրութեանց կրթական օնախներ, ազգային հաստատութիւններ: Հանդիպումներ ունեցաւ շրջանի եկեղեցական հայրերու հետ Լոս Անենելոս եւ Ֆրեզնո: Խոսեցաւ Աւստրալիայ գաղութի, ինչպէս նաև Հեռաւոր Արեւելքի, Հնդկաստան, Պանկա-

տէշ, Պըրմա, Թայլենտ, Հոնկ-Կոնկ ու Սինկարուր ապրող փոքրաթիւ հայերու մասին:

Կիրակի 20 Յունիս 1993ին Սրբազն Հայրը պատարագեց ու քարոզեց Քուրա Մեսայի Ս. Աստուածածին Հայց. Առաքելական Եկեղեցւոյ մէջ, ու յաւարտ Ս. Պատարագի հանդիպում ունեցաւ Հովիի ու ծխականներու հետ:

21-22 Յունիսին Սրբազն Հայրը հանդիպում ունեցաւ Արժանքինէն վերադարձած Վաչէ Արք. Յովսէփեանի հետ: Եւ 22ի գիշերը Լոս Անենելոսէն նամբայ ելաւ դէպի նոր Զելանտայի Օգլընտ քաղաքը, ուր հասաւ 24ի առաւօտուն, ու դիմաւորուեցաւ տեղոյն հայերու կողմէ:

Համաշխարհային երկրորդ պատերազմէն ետք, հայեր հաստատուած են նոր Զելանտայի Օգլընտ, Քրայսըը՛ Ռեյլինկըն եւ այլ քաղաքներու մէջ, շուրջ 100 հայ կը հաշուէ նոր Զելանտան: Սրբազն Հայրը Օգլընտ հասած

երեկոյին Անկիլիքան Ս. Ստեփանոս Մատուռ ին մէջ մատուցեց հայկական Ս. պատարագ ու քարոզեց ներկայ հաւատացելոց, թիւով 24 հոգի - 16 հայ, եւ 8 օտար - : Ցաւարտ Ս. Պատարագի, գաղութի նահապետ Տոքք. Մինաս Խլաեասի - Եղիայեան - բնակարանին մէջ տրուեցաւ պաշտօնական ընթրիք, ուր հայեր ու քարեկամներ ներկայ էին, եւ առիթը ունեցան աելի մօտէն ծանօթանալու հայ եկեղեցւոյ ու հայրենիքի ներկայ իրավիճակի մասին:

Աւելի ուշ, քժկի բնակարանը այցելեց Օգլընտի Անկիլիքան եկեղեցւոյ Առաջնորդ, Գերշ. Տ. Պրուս նպա. Կիլպըրտը, եւ երկու Սրբազն հայրերու միջեւ տեղի ունեցան քարի գալստեան խօսքեր եւ հետաքրքրական զրոյց՝ երկու եկեղեցիներու

փոխյարաբերութեան մասին, ու յատկապէս Անկիլիքան եկեղեցւոյ Պետ Գերշ. Տ. Ճօրն Արք. Քերրիի Հայաստան այցելութեան մասին:

Առաջնորդ Սրբազն Հայրը Յունիս 24ին եւ 25ին կարելիութիւնը ունեցաւ հեռածայնային հաղորդակցութեան մէջ մտնելու նոր Զելանտայի այլ քաղաքներու մէջ գտնուող հայերու հետ, քարի մաղթանեներ փոխանցելու համար: Յունիսի 25ի երեկոյեան, գաղութի անդամներու ողջերթի մաղթանենովորուեցաւ նոյն գիշեր ողջամբ ժամանեց Սիտնի, իր պաշտօնատեղին:

ԴԻԻԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ

ՊՐԱԶԻԼԻՈՅ ԹԵՄԵՆ

Ընթացիկ տարւոյս Յունուար 16ի քուակիր Սրբատառ Կոնդակով, Մայր Արքո Ս. Էջմիածնէն, Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաքողիկոսը, Արքութեան պատիւ շնորհեց Տ. Տարեւ նպա. Ղարիպեանին, իր քահանայական ձեռքադրութեան երեսունամետակին եւ ծննդեան յիսունինգերորդ տարեդարձին առթիւ, Շենով "Մեզ քաջ յայտնի է, որ աւելի քան երեսուն տարիէ ի վեր Դուք զինուրագրուած էք ծառայելու մեր Սուրբ եկեղեցիին: Մենք քարձը կը գնահատենք Ձեր երկարատեւ ծառայութիւնները նախ իրեւ հոգեւոր հովիւ եւ ապա իրեւ թեմակալ արժանաւոր Առաջնորդ Հարաւային Ամերիկայի մէջ, ինչպէս նաև

Ձեր նուիրեալ աշխատանքը Հայց. Առաք. մեր եկեղեցիի պայծառութեան եւ քարեզարդման համար":

Թեմի Կեդր. Վարչութիւնը կազմակերպեց պաշտօնական նաշկերոյք մը, Հայկական ակումբին մէջ, անցեալ Յունիսի 25, Ուրբար երեկոյեան: Երենց ներկայութեամբ պատուեցին, Սուրբոյ վսեմաշուր հիւպատոսը Տօքք. Ապտու Ուատուտ Աթասին եւ իր կողակիցը, ոյոր համայնքներու եւ եկեղեցիներու քարձաստինան եկեղեցականներ, Արժեներինահայոց Առաջնորդ Գերշ. Տ. Գիսակ նպա. Մուրատեան, քաղաքապետի ներկայացուցիչ Տօքք. Հաննա Ղարիպը, եւ գաղութիս բոլոր կազմակերպութեանց ներկայացուցիչները: Նամակով, հեռագրով

եւ այլ միջոցներով իրենց գրհունակութիւնը եւ շնորհաւորութիւնները դրկած էին երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Թորգոն Արք. Մանուկանը, շատ մը թեմակալ Առաջնորդներ, Սան Փաւլօ Շահանգի Կարդինալը, օտար եկեղեցական, պետական եւ պաշտօնական անձնաւորութիւններ:

Յայտագրի պաշտօնական բաժինը սկսաւ Կոնդակի ընթերցումով, զոր կատարեց Արք. Տ. Եղիշիկ Քինյ. Կիւզէկանը, շնորհաւորականները կարդաց Արք. Տ. Պողոս Քինյ. Պարոնեանը, իրենց սրտի խօսքերը ըրին, Գիսակ Սրբազն, Թեմական Խորհուրդի Կեդր. Վարչութեան Ատենապետ Տիար Կարպիս Պօյանեանը, Ազգ. Անքայացուցչական Մարմնի Ատենապետ Տօք. Հաննա Ղարիպը, բոլորն ալ վեր առնելով Յորելեար Սրբազն Հօր անձին քարեմանութիւնները, նուիրումի ոգին եւ արժանաւոր եկեղեցականի բարձր նկարագիրը:

Նկատի ունենալով, որ այս տարուայ Փետրուարին, Սրբազն Հայրը զոհ գացած էր գողութեան մը եւ կորսնցուցած ամէն ինչ, Թեմին Կեդր. Վարչութիւնը, յատկապէս Հալէաի մէջ պատրաստուած հովուական "Ասա" մը նուիրեց, Հայ Օգնութեան Միութեան Վարչութիւնը "Պանակէ" մը եւ Տիար Սրբին Սանոսեանը "Լանջախաչ" մը եւ Տէր եւ Տիկին Ներսէս եւ Լենա Վարդանեաններ եպիսկոպոսական գեղեցիկ "Մատանի" մը: Գիսակ Սրբազն եւս, մանկութեան օրերէն կապուած ըլլալով Տարեւ Սրբազնին, նուիրեց փոքր Պանակէ մը եւ Լանջախաչ մը:

Յորելեար Սրբազնը, փորբուկալերէն լեզուով ըրաւ իր սրտի խօսքը, նախ իր քահանայական ճենադրութեան երեսնամեակին առիթով, եւ ի մէջ այլոց նշեց. "Եկեղեցականի կեանքը, ամէն բանէ առաջ, Աստուծոյ կողմէ տրուած կոչումի մը պատսախանն է, որուն եթէ գիտակցու-

թեամբ մօտենայ ենթական, պիտի ունենայ միայն պարտականութիւններու անվերջանալի պատասխանատուութիւն մը": Ապա անդրադառնալով Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին իրեն շնորհած Արքութեան Պատրիարք. "Այսօրուայ ինձի եղած այս պատիւը, պիտի չընդունիմ իմ անձիս տրուած Վարձատրութիւն մը այլ ուսերուս դրուած նոր պարտականութիւններու պատասխանատուութիւն մը: Այդ կատարելու համար պէտք ունիմ բարի կամեցողութեան տէր մարդոց օժանդակութեան եւ գործակցութեան":

Կտրուեցաւ տարեդարձի կարկանդակը, Մայր Եկեղեցւոյ Դպրաց Դասի անդամներու "Շնորհաւոր" երգով:

Յայտագրի երկրորդ եւ վերջին մասը ամբողջութեամբ կը բաղկանար Հայերէն երգերու փունջէ մը, զոր Անքայացուց յատկապէս Պուէնոս Այրէսէն ժամանած Տիկին Մարալ Մարլեան Թորիկեան, որուն բանոնով կ'ընկերանար, նոյնպէս Պուէնոս Այրէսէն Տիկին Արմենուիհ Թէքէեան:

Կիրակի 27 Յունիսին, հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց Սրբազն Հայրը, Ս. Գէորգ Մայր Եկեղեցին մէջ:

Ի ժամ Ս. Պատարագի, "Հրաշփառ"ի երգեցողութեամբ եւ զանգահարութեամբ Եկեղեցւոյ բեմը բերուեցաւ եւ կարդացուեցաւ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսի Կոնդակը: Սրբազնը կը բարոգէ եւ կուտայ իր պատգամը: Յաւարտ Ս. Պատարագի Անքայ հաւատացեալները կը մօտենան Տարեւ Արքեպիսկոպոսին, շնորհաւորելու եւ իր օրինութիւնը ստանալու:

ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՄԱՂԱՔԻՄ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Վախճանման 75 ամեակին առիթով)

Ազգապատումի մեծանուն եեղինակը եւ Կ. Պոլսոյ նախկին պատրիարք Մաղաքիա Արքեպոս. Օրմանեան կը վախճանի իր ծննդավայր Կ. Պոլսոյ մէջ 1918 նոյեմբեր 8/19ին, երեցաբբի գիշեր, Գատը Գիւղի իրեն ասպեցական ներսէս նեանեանի տանը մէջ մերձ 78 տարեկանին. Օրմանեան ծնած էր 1841 փետրուար 11/24ին եւ ապրած բեղմնաւոր, օգտակար եւ փոքրութակալից կեանք մը, լի մնայուն իրագործումներով, թէ՝ վարչական, թէ՝ կրթական եւ թէ՝ պատմագիտական գործերու հիմնական արդիւթերով, դառնալով ամենէն յայտնի գագաթներէն մին եայ եղանականութեան. Օրմանեանի վախճանը կը եանէր խաղաղութեամբ եւ ծերութեամբ, «լի առուրբ»: Թաղման համդիսաւոր կարգը կը կատարուի Բերայի Ա. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ երեք օր ետք նոյեմբեր 9/22ին, ուրբար օր, նախագահութեամբ Կ. Պոլսոյ նախկին պատրիարք եւ իրեն սերտ գործակից Եղիշէ Արքեպոս. Դուրեանի, որ կը խօսի նաև դամբանականը անուանի եղանականին. Օրուան պատրիարքը Զաւեն Արքեպոս. արսորուած էր Պազտատ, որուն տեղ Դուրեանի ինկած էր պարտականութիւնը, իր շուրջ ունենալով նախկին պատրիարք Յովհաննէս Արշարունի, եպիսկոպոսական դասն ու միւս եղանականները: Օրմանեան կը քաղուի Շիշլիի գերեզմանատունը՝ Օրմանեանց յատուկ դամբարանին մէջ: Երբ երուսաղէմ գրաւուեցաւ անգլիական բանակին կողմէ, Օսմանեան պետութեան երահանգով Օրմանեան եւս բռուց քաղաքը եւ փոխադրուեցաւ Դամասկոս 1917 նոյեմբեր 6ին, ուր մնաց մինչեւ մայիս 8, 1918 ու ճեմալ փաշայի արտօնութեամբ վերադարձաւ Կ. Պոլիս յոգնած եւ ընկնուած վիճակի մէջ: Իր 77րդ ծննդեան տարելիցին Օրմանեան տակաւին Դամասկոս եղած օրերուն անդրադարձ ակնարկ մը նետած է իր կեանքին վրայ զոր կարելի է նկատել իր մասին զրած վերջին խօսքերը, ուր կ'ուզէ «միջանկեալ յոդուած մը նուիրել» իր տարեդարձին: «Այսօր», կ'ըսէ, «1918 փետրուար 11/24, երեկոյան արեւ մտնելէն երեք ժամ ետքը, 77րդ տարելիցս կը լրանայ եւ 78րդ տարւոյն կը մտնեմ» [ԽՈՀ. 190]: Իր բեղմնաւոր գրիշին եաւանական վերջին տոզերը Օրմանեան բռուղին յանձնած է 1918 մայիս 8ին, երբ կ'եզրակացնէր իր Նոեկ եւ Խօսքը, աւելցնելով իր կեանքին «զանազան բաժանումներու ինչչափ տեսելը եւ ժամանակագրութիւնը, ուր ինչչափ մնալս, եւ պաշտօններու ինչչափ տեսելը եւ ուղեւորութեանց քանի օրեր յատկացուած ըլլալը» [ԱՆԴ 489]: Ակնարկելով իր վերջին առօղջական վիճակին, Դամասկոսի խօնաւ օդն ու բացառիկ ձմեռը ազդած են անօր, եւ փետրուարին ալ ամիսէ մը աւելի տեւող փոքրեարութիւնն աւ տեսնը աւելի տկարացուցած են զինք [ԱՆԴ 191]: Այսուհանդերձ, հակառակ տարիքին եւ ընդհանուր տկարութեան, Օրմանեան միամտաքար կ'արձանագրէր բժիշկ Պապիկեանի վերջին բննութեանց արդիւթիւնը, ըստ որում իր կենսական գործարանները կատարեալ եւ կանոնաւոր վիճակի մէջ կը գտնուէին, «այսէս գործարանները կատարեալ եւ կանոնաւոր վիճակի մէջ կը գտնուէին, «այսէս որ զգուշաւոր կեանքով մը եւ պատահական արկածներու բացառութեամբ՝ որ բայց տարի մը եւս առողջ վիճակով ապրելու եաւանականութիւնը» կը բայց տարի մը եւս առողջ վիճակով ապրելու եաւանականութիւնը» կը յուսացուէր [ԱՆԴ]: Օրմանեան սակայն կը վախճանէր ինն ամիսներ ետք յանկարծական եւ զօրաւոր կարուածի մը եետեւանքով [ՕՐՄ. 122]: Իր

բովանդակալից կեանքը լրումն էր անսովոր տաղանդէ մը բխած կրթական, վարչական եւ մատենագիտական տոկում գործութեռեանց, վաւերական գիտնականի, աստուածարանի, պատմագէտի, տոմարագէտի եւ կամոնագէտի մը բացառիկ կարողութիւններով օժտուած մարդու մը, որում մասին դժբախտաբար մենագրութիւն մը իսկ լոյս չէ տեսած, բացի Յակոր Սիրութի «Օրմանեան եւ իր ժամանակը» յօդուածաշարքէն որ ցարդ պէտք էր առանձին լոյս տեսնէր հատորով մը: Պատմառը թերեւս այս պակասին այն է որ ինչ Օրմանեան գրած է մանրապատում իր կենսագրականը իր Խոհե եւ Խուզով, եւ մանրամասնութեամբ անդրադարձած իր գործութեռեանց Ազգապատումի ընդարձակ էջերում մէջ որպէս օրուան մարդը, Կ. Պոլսոյ պատրիարքը, Արմաշի Դպրեվանքի եիմնադիրը եւ կրթանուէր մշակն ու պատմաբանը: Օրմանեան իր մահէն բիչ առաջ առիրը ունեցաւ սրտի գոհունակութեամբ դիմաւորելու Հայաստանի Համբապետութեան հաստատման լուրը՝ մայիս 28ին, ինչպէս նաև տեսնելու զինադարձը եւ Թուրքիոյ ու Գերմանիոյ պարտութեան լուրերը: Այս բոլորը ի հարկէ երթուեցուցին ծերութիւն ազգասէր հայ եղբւորականը ու ան իր եղին աւանդեց նախատեսելով իր ազգին յարութիւնը, Օրմանեանի մասին թէ՝ ինք եւ թէ՝ մենք մանրամասնորէն գրած ենք Ազգապատումի լայն էջերում մէջ արժանի կերպով, Ժատ կերպով նոյնիսկ, սկսելով իր եռոմէադաւանութենէն հայադաւանութեան դարձէն, էջմիածնի եւ Արմաշի իր կրթանուէր գործութեռենէն, թեմակալ առաջնորդի իր դիրքին, մինչեւ իր Կ. Պոլսոյ տասներկու տարի իներու պատր իարքական պաշտօնավարութիւնը, եւ կեանքի վերջին օրերը: Այսուհանդերձ, նշանաւոր եւ պատմական անձերու կեանքը ենար չէ փակել առանց ընդհանուր տեսութեամբ մը անոնց շիրմը կնքելու: 1841ին ծնած, 1851ին Հոռմի Անտոնեանց վանքը աշակերտած, 1863ին բահանայ ճեռադրուած, 1879ին Հայաստանեաց Մայր Եկեղեցւոյ ծոցը վերադարձած, ստանալէ ետք համալսարանական բացառիկ ուսում եւ համապատասխան գիտական աստիճաններ, Կարնոյ թեմին առաջնորդ ընտրուած, էջմիածնի ճեմարանին ուսուցիչ կարգուած, Արմաշի Դպրեվանքին եիմնադիրը եղած, ապա պատրիարքական փշոտ արքուր բարձրացած 1896ին, եւ դինակած մեծարժէք եւ ծաւալուն երկեր հայ եկեղեցւոյ աստուածաբանութեան, պատմութեան, ծէսին ու ժամակարգութեան վերաբերեալ, այս բոլորը տալէ ետք, Օրմանեան անկասկած իր ետին կը բռնուր ժթ եւ ի դարերուն հայ եկեղեցւոյ մէջ փայլած եեղինակուոր կրօնաւորի վաւերական տիպարը, որում Վրայ եիացան սերութենին, որմէ անոնք սորվեցան ընդերկար, եւ որուն կը պարտին անոնք հայ եկեղեցւոյ Յկարագիրն ու վաւերականութեան դրաշմը կնքող արժանաւոր եերկայացուցիչը ըլլալու պատիւր յաչս օտարներուն եւ յաչս իր եկեղեցւոյ հարազատներուն: Այս բոլորով մէկտեղ Օրմանեանի բաժին ինկան նաև շատ ցաւալի ու Վրէժխնդիր օրեր եւ տարիներ, իր իսկ ժողովուրդի մէկ դասակարգէն, որոնք տգիտարար, նախանձալից ոգիով, հալածեցին, դատապարտեցին, սպաննել փորձեցին զինք, չտեսնելով իրական անձը, մեծեղին, վարչագէտ եւ եղածու եեղինակաւոր եղբւորականը որ իր համոզումներուն տէր կանգնած, հայ եկեղեցւոյ անունն ու պատիւր Բախադասած, իր պաշտօնին ու կոչումին բարձրօրէն գիտակից, լծուած էր իր պատասխանատու գործին, անվախ ու ինքնավստահ, Անպատասխանատու մարդիկ եղան միայն անոնք որոնք չկրցան կամ չուզեցին հասկալ մեծութիւնը

Օրմանեանի մէջ, ու հալածեցին զինքը, տեսնելով միայն անոր կարմ թերութիւնները ու անտեսելով անոր մնայում օգտակարութիւնները: Պատմութեան կանցնի Օրմանեան Մաղաքիա պատրիարքի անումը ի շարս այն եռյ մը մեծանում եայ եղբեռականներում որոնց շնորհիւ եայ եկեղեցին կայ կը մնայ աշխարհի երեսին որպէս ենադարեան ու այժմէական սուրբ հաստատութիւմը եայկազնեան տոհմին:

ԴՈԿՏ. ՀԱՅՐ ԶԱԻԷՆ ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

"Ազգապատում"ի Դ. հատորին առաջին մասի (1910-1930) 250 յօդուած- ներէն մին է այս գրութիւնը: Ա. մասը լոյս կը տեսնէ շուտով:

Հ.Զ.Ա.

Dr. Roberto Gulbenkian
Calouste Gulbenkian Foundation
Avenida De Berna 45-A
1093 Lisbon Codex
PORTUGAL

We were shocked to hear of the passing away of Dr. Jose Azeredo Perdigao the President of the Calouste Gulbenkian Foundation. On behalf of the Brotherhood of Saint James and the Armenian Community we extend our heartfelt condolences and pray the Almighty to grant eternal rest in the Kingdom of heaven and bestow upon all the members of the foundation long life, health and prosperity.

Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem

His Beatitude
Archbishop Torkom Manoogian
Armenian Patriarch of Jerusalem

In the name of the Board of Administration of the Foundation and myself personally we thank Your Beatitude for the message of sympathy and condolences You kindly sent us on the occasion of the passing away of our president.

Yours Respectfully
Roberto Gulbenkian

ԸՆԹԵՐՅՈՂԵՆ ՆՈԹԵՐ

Սիրն Ամսագրի

Պատուարժան Խմբագրութեան

Այսու կը փափաքիմ Ռուրէն Սիւակի "Յիսուսի Կեանքը" յօդուածի մասին յայտնել Ըկատողութիւններս: Յիշեալ ուսումնախուրիւնը հրատարակած էք "Սիրն" 4-5-6 թիւերում. 1993թ.:

Ռ. Սիւակ թժիշկը՝ արժէքաւոր Անրդրում կատարած է Հայ Գրականութեան Գանձարանին. արժանի տեղը ունի ան "Արուեստագէտ Սիրունդի" հոյլին մէջ: Սակայն "իր Յիսուսը" շատ տարրեր է հայ եկեղեցւոյ հաւատարիմ ու հաւատաւորի Յիսուսէն:

Այս յօդուածը պիտի չը գրուէր, եթէ Խմբագրութեան կողմէ լուսանցքի ծանօթութիւն մը աւելցուած ըլլար. որ ըսէր. "Արտայայտուած մտքերը լոկ Ռ. Սիւակի կը պատկանին. Խմբագրութիւնը զանոնք չը բաժներ":

Սիւակի "Ուսումնասիրութեան" էջբրուն ետել էրնեսք Բընան եւ Լ. Թոլսթյոյ կեցած են: Այս երկու մեծ մտքերը իրենց "Յիսուսը" այնքան առինքնող, գեղեցիկ, պաշտելի ըլլալու աստիճան հմայիչ ու Անրշնչող կերպով նկարագրած են որ ընթերցողը չը կրնար չը սիրահարուի իրեն. Զինք պաշտելու աստիճան:

Բայց Ա. մեր Յիսուսը չէ. աւետարաններու "Որդի Մարդոն" չէ:

Ահա թէ ինչո՞ւ այդպէս է: Ըստ իրենց Յս. Բերդեհէմ ծնած չէ: Այլ. "Նազարէք եղաւ իր ծննդավայրը. որ յետոյ իրմով նշանաւոր պիտի ըլլար":

Արդեօք սխալա՞ծ են կամ կը կեղծեն Մարգարէն եւ Մարքէնս Աւետարանիչ երբ կը պատգամեն:

"Եւ դու, Բերդեհէմ. երկիր Յուդայի, զի քեզմէ պիտ ելլէ ինձ իշխան, որ իմ ժողովուրդս նարայէլի պիտի հովուէ". (Միքիէ Ե 2. Մտք. Բ 6):

Յիսուսի բառասուն օրեր անապա-

տում նգնութեան եւ փորձուելու մասին; "Աշակերտները իրեն (Յիսուսի) եւ իր նգնութեան շուրջ գեղեցիկ քաջազործական դրուագներ կը հիւսեն. սատանայէն երեք անգամ փորձուելուն եւ անկից պարտուելուն մասին":

Յիսուս սատանան լոեցուց, անոր յաղթեց Ս. Գրէն Աստուծոյ խօսքերը իրեր երկայրի սուր գործածելով:

Քրիստոնեաններս շատ մեծ կորուս կ'ունենանք եթէ "հիւսուած են" Յիսուսի փորձութեան եւ հրաշքներու մասին աւետարանիչներու գրութիւնները: "Իր ամէն մէկ քայլափոխին կաղեր, կոյրեր, խուլեր, համրեր, հաշմանդամներ, դիւահարներ կը հետեւին Յիսուսի . . . ու իրենց իսկ հաւատքէն թժկուած եւ կը դառնան ամէնքն ալ":

Յիսուսի հրաշագործ աստուածային գօրութեան վարկ չեն տար. բայց կը զգոյշանան պատմել. յիշել 5000ի և 7000ի կերակրութիլը. ծովու վրայ քալելը:

Առիքն է որ ես յիշեմ ծիծաղեի մեկնարանութիւնը "արդիական" կոչուած անարժէք աւետարանիչներու:

Օրինակ՝ Կանայի հարսանիքին. ջուրը գինիի փոխելու հրաշքի մասին մոտերնիսդ-ներ կ'ըսեն: "Հարսնեւորները այնքան շատ խմած էին որ . . . ջուրը ընտիր գինի կարծեցին": Ի մէջ այլոց յիշեմ նաև աշակերտի մը գլուխ գործոց շարադրութիւնը այդ մասին.-

"Զուրը հարսանիքում իր Տէրը տեսաւ ու ամշնալէն կարմրեցաւ":

Այս աշակերտն ալ իրը Աիշ (10+) տասը խաչ ստացաւ:

Հինգ հազարի կերակրուելուն մասին կ'ըսեն. "Յիսուս այնպէս մը Անրշնչեց իր ունկնդիրները, որ իրենց անօրութիւնը մոռցան . . . ո՛չ կարծեցին թէ նաշեցին. յիշելով Յիսուսի խօսքը" "Ես եմ կեանքի հացը . . .":

Գրեթէ կ'ընդպղինք երբ երեք

(թշնան, Թոլյարոյ եւ մեր Սիւակը) կը գրեն.- "Խաչին վրայ մարդ մ'է որ կը մեռմի. Աստուած մ'է որ կը ծնի": Աւելորդ պիտի ըլլար հոս շատագովութեան դիմել Արիոսական այս ամբարիշտ ուսուցումին դէմ:

Կարճ ըլլալու համար. "Եթէ մարդն էր որ մեռաւ խաչին վրայ, վայ մեզի. փրկուած չենք եւ ոչ ո՞ւ":

Մոլորեցնող, հաւատքին թմբեցուցիչ ներարկող տողեր են մեր սիրելի բժիշկին արտայայտութիւնը.

"Իր (Յիսուս) միամիտ կենսագիրներու կողմէ յօրինուած են (հրաշքները Յիսուսի) շահեկան հանգամանք մը տալու համար պատմութեան . . . հրաշքներ կան որոնց վրայ աւետարանիչները համաձայն չեն, ինչպէս Ղազարոսին յարութիւնը":

Ղազարու յարութիւնը միայն Յովհանեսարանից կու տայ (ԺԱ. Գրուխ): Այդ մասին աւետարանիչներու միջեւ անհամաձայնութեան հարց գոյութիւն չունի:

Հանելի է կարդալ Սիւակի յօդուածը, իրեր տարրեր մօտեցում մը "իր Յիսուսին", լոկ վայելք մը ունենալ ու ընթերցանութեան. այդքան միայն:

"Մեր Սիւակը կը սիրենք, բայց աւետարանի եշմարիտ Յիսուսը աւելի կը սիրենք":

ԲԱՐՁՐԸ ԵՊԻՍԿՈՊՈՍ

ԶԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ S. ԳԱԼՈՒՍ ՔՃՆՅ. ԴԱՐԻՆԵԱՆԻ

Ընդառաջելով Եգիպտոսի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Զաւեն Արք. Զինչինեանի փափաքին, Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը քահանայ ձեռնադրեց եւ օծեց, Ամմանաքնակ Աւետիք Դարրինեանը, ծառայելու համար Եգիպտոսի թեմին մէջ:

Օգոստոս 13 եւ 14ին Աւետիք Դարրինեան Կիսասարկաւագ եւ Սարկաւագ ձեռնադրուեցաւ, Ժառանգաւորաց Վարժարանի չորս աշակերտներու հետ, եւ քահանայի ձեռնադրութիւն եւ օծում ստացաւ Սեպտեմբեր 3 եւ 4ին, Սրբոց Յակոբանց Մայր Տաճարին մէջ, ձեռամբ Ամեն. Տ. Թորգոն Սրբազն Պատրիարքի, եւ խարտահակութեամբ Լուսարարապետ Գեր. Տ. Դաւիթ Արք. Սահակեանի, եւ Վերակոչուեցաւ Տ. Գալուստ Քահանայ: Քառասունքի առանձնացման շրջանը Տ. Գալուստ անցուց Ա. Փրկիչ վանքին մէջ

պահեցողութեամբ, ընթերցողութեամբ, եւ արարողութեանց եւ խորհուրդներու կատարման վարժութեամբ: Իր անդրանիկ Ս. Պատարագը մատոյց Հոկտեմբեր 8, Ուրբար առաւօտ, Սուրբ Գլուխդրի մատուռ ին մէջ, ի Եերկայութեան Սրբոց Յակոբանց Միարանութեան եւ Ամեն. Սրբազն Պատրիարք Հօր:

Նորընծայ Տ. Գալուստ Քահանայ իր ուխտի պատարագները մատոյց Բերդիկէմի Ս. Քարայրին մէջ, Նրուսաղէմի Ս. Յարութեան Տաճարի Քրիստոսի Ս. Գերեզմանի եւ Գերսեմանի ձորին մէջ Ս. Աստուածածնայ Տաճարի Ս. Սեղանի վրայ: Եւ Հոկտեմբեր 14ին մեկնեցաւ Ամման այնտեղէն իր երեցկնոց հետ միասին փոխադրուելու համար Դահիրէ, ուր պիտի ծառայէ իրեր հոգեւոր հովիւ եւ դառայէ իրեր հոգեւոր հովիւ եւ դաստիարակ, հովանին ներքեւ Առաջնորդ Գեր. Տ. Զաւեն Արք. Զինչինեանի:

An Invitation to Rev Giragos Chopourian

Dear Brother in Christ,

Reading your article, "The Armenian Church and the Masses" (*The Armenian Reporter Int'l.*, May 29, p.2) has left an aftertaste, and I must confess it is not too pleasant. It surely reads like another salvo fired at the Mother Church in this undeclared "open season". A while ago we had to endure a similar attempt by the Armenian Catholics who, among others, consider Armenia an open field for proselytization. Between the Catholic purgatory and the Evangelical promise of salvation there may still be some hope for the Armenian Apostolic Church! So, Dr. Chopourian, please keep praying.

I do mean it seriously, Dr. Chopourian, even if there is a trace of sarcasm in the request, for which I beg God's forgiveness. But as you pray, please do not forget to add "Thy will be done." His will, not according to your agenda; not Catholic, not Protestant, but only Divine guidance is needed.

Admittedly, there is no priest or hierarch in the Armenian Church who is not painfully aware that the Church is going through one of the most challenging and painful periods in her history. That we shall come through, having met the challenge head on, and reclaim our people for Christ in the bosom of the Holy Mother Church, there is no question or doubt. That, along the way, we need and we can use all the help we can get, there is no question either. However, what the Armenian Church does not need is patronizing sermons and not too subtle nibblings that impugn her integrity and character, and attempts to undermine her mission. Yes, Dr. Chopourian, we need help, not preaching laced with put-downs and condescending would-be advice.

I am a parish priest, Dr. Chopourian, and I have worked hard to create and maintain good, brotherly relationships with our compatriots of different persuasions, religious or even political. When I first came to Washington DC, one of the first things I attempted to do, and I won't hesitate to claim credit for it, was to gather the local Armenian Evangelicals and

urge them to reorganize the Evangelical fellowship. I made both the church facilities and myself available for their worship-meetings. At the time they did not feel strong enough financially to call upon guest preachers from the New York, New Jersey and Pennsylvania, Armenian Evangelical/Presbyterian churches. They still don't feel strong enough, or maybe they have developed too strong a loyalty to local non-Armenian Protestant churches; hence, there is still no Armenian Evangelical Church here. But to their credit, or rather to the credit of a few dedicated leaders, they continue to organize and hold periodic worship-meetings here at St. Mary's hall or in the sanctuary, wherever they feel comfortable. I might add, too, that they have graciously invited me on a few occasions to deliver the sermon or share the pulpit with a guest preacher, by delivering the message in Armenian.

No, Dr. Chopourian, I did not relate to them my "personal experience of salvation" and yes, I did not call on them "to commit their lives to Christ" in the format that you are accustomed to or expect us, the Apostolic clergy to perform our duties. To add one more note to this story, I should say that there are quite a few of the Evangelical fellowship of Washington, DC who are active participants in the parish life of St. Mary's. On the other hand, there are more than a few from St. Mary's who attend and participate in the scheduled worship-meetings of the Fellowship, including myself, with or without personal invitation.

We have come a long way, Dr. Chopourian, and articles like yours, maybe unwittingly, drive a wedge into much that is accomplished on the way to hoped-for rapprochement.

Over the past decades there has been a lot of new, precious ground broken on the way to such a rapprochement. We owe these achievements to people such as Rev. A.A. Bedikian (Evangelical) and Archbishop Tiran Nersoyan, both of blessed memory. We should build on their legacies instead of retreating into byzantine fingerpointing.

I sat in on a few of those "dialogues" in the Seventies, and if no concrete results were registered by those meetings, there was

however, no less precious a spirit of goodwill that was cultivated and nurtured. An interesting observation was made, during one of those meetings, by one of the participating Badvelees. He said to us, "Don't feel bad that we think or give the impression that we consider you 'not saved'. Take comfort that our brothers on our right, the more conservative Armenian Church of Brethren (Yeghpairagtzootium) consider us just as 'unsaved'." So, where do we go from here? Whose yardstick shall we use? Or should we use any yardstick at all?

Dr. Choupourian, you say you were "baptized in the Armenian Apostolic Church... but the challenge to commitment to Christ came from another church source." My response is... there, but for the grace of God, go I. I could easily have been in your place if my parents, instead of sending me to the Seminary of Antelias, had somehow managed to enroll me at one of the Armenian Protestant or American Mission-sponsored high schools in the Middle East. The fate and the future course of the lives of many of my generation and the generations before and after mine were decided depending upon where one received his/her education. And economics was the deciding factor, not our or our parents' choice.

I am not aware of the particulars, but it is reasonable to assume that yours was decided by the same "roll of the dice" (pardon this use of an unchristian term) by attending one of those "free" American Mission sponsored educational institutions. The point is Dr. Choupourian, as the Executive Director of the AMAA you were too eager to parade the statistics that such a great percentage of the students enrolled in the Protestant institutions were from the Armenian Apostolic Church families. You knew, as we did, with or without direct proselytization, a percentage of those unsuspecting students eventually would find "the Armenian Evangelical approach" as you claim it for yourself. While we are at it, let us also acknowledge that, without the enrollment of a large number of Armenian Apostolic students, it would have been difficult to sustain a credible operation. The "sponsors" here in the U.S. needed numbers and the Apostolic Church members provided just that.

As recently as the early Seventies this same "numbers game" was played at one of the National Council of Churches' Middle East Mission Annual Meetings. We were, at that meeting, listening to a glowing report from the "Mission Field" in Turkey: "This many Turks enrolled, this many Turks received Christ, this many Turks...." I could barely wait for the lady to take a pause to catch her breath, when I interjected, "The Turks that you refer to, are they the Muslim Turks, or, by chance are they also known by their ethnic identification, such as Greeks, Assyrians, Armenians, who happen to come from centuries-old Christian traditions?" I don't remember who jumped in to save the situation for the poor soul, but I still remember the colors on her face changing rapidly in the space of a minute.

Dr. Choupourian, let us close these sad chapters. We are now facing a monumental task of rebuilding our nation and yes, also reclaiming our Christian heritage for the people in Armenia and elsewhere. In the spirit of ecumenism, the Armenian Church in Armenia is given a chance to start her own "Bible Society." The head of the Church of England makes a pilgrimage to Holy Etchmiadzin to express solidarity with the Armenian Church, to strengthen her spirit, to carry on her mission. The European church communities of different persuasion extend their help in these times of trials and tribulations. We realize that there is no free lunch, there will eventually be those who will "discover" these different "approaches" and be "saved" away from the bosom of the Mother Church. But, dear Lord, can't we be spared from our own, who barge in into this "open field" called Armenia?

The challenge, Dr. Choupourian, is not to save the souls away from the Armenian Apostolic Church which you and other well-meaning Evangelicals still call the "Mother Church", but to save them within the Church of Armenia. Patriarch Ormanian led a group of highly educated former Catholic clergy back to the bosom of the Mother Church. Thank God they did. And here is an invitation for you: do the same.

Prayerfully yours,
Rev. Vertanes Kalayjian

An Open Letter to Rev. Giragos Chopourian, Ph.D.

Dear Rev. Chopourian,

I read with interest your article, "The Armenian Church and the Masses," in the May 29, 1993, issue of *The Armenian Reporter*. You praise David Sanosian for forsaking the Armenian Church and seeking a Protestant denomination. You state that you also, who had been baptized and brought up in the Armenian Church, found that "the challenge to commitment to Christ came from another church source". You further claim that you have personally heard many similar testimonies.

If your article were my only source of information on the Armenian Church, I would be inclined to believe that "prominent members" of the Armenian community seek change and reform and that they have recently made "numerous calls", while the hierarchy of the Church remained impervious to their demands. You insinuate that the Armenian Church is one of the churches that has not changed and reformed itself, and consequently it is an "archaic and ineffective" institution. By citing the testimony of H.F.B. Lynch, the renowned British geographer, and calling it "a sad commentary" you seem to favor deflecting (Lynch's word) the Armenians "from their own opinion" and precluding (Lynch's word) "them from working out their own salvation in their own way."

You are obviously very disenchanted with the national hierarchical and cultural characteristics of the Armenian Church and instead propose that the Church reform "her approach, train church leaders with personal experience of salvation, call weekly on the members of her congregation to commit their lives to Christ." What makes you so certain that the present-day leaders of the Armenian Church are without personal experience of salvation? Do you have the ability to read the hearts of men? Only God can do that.

As someone who has served in the Armenian Church in his youth, you should be aware that the offices of common prayer of the Armenian Church as well as the liturgy and the pulpit serve

only one purpose, namely to call the faithful daily to commit their lives to Christ. Your claim that the Church does not call on the faithful to commit themselves to Christ is unwarranted. Today the majority of our bishops and a large number of our priests are well-prepared to carry out their mission, having furthered their education in non-Armenian seminaries and institutions of higher learning. They are as skilled in the art of preaching the Gospel as the ministers in your own denomination.

You say that you cannot understand why the Armenian Church "insulates herself so tightly". What is your evidence for such a statement? The Armenian Church is a member of the World Council of Churches, the National Council of Churches, and maintains close ties with the Orthodox, Roman Catholic and Anglican churches, while being in full communion with the Oriental Orthodox Churches. Only a few weeks ago, the Archbishop of Canterbury visited Holy Etchmiadzin and prayed with His Holiness Vazken I in the ancient cathedral, before the Table of Descent of the Only Begotten.

Like you, I was also baptized and raised in the Armenian Church, but unlike you, I felt no need to seek Christ outside of my ancestral tradition. This does not make me feel that I am better than you. The difference between you and me is that I do not doubt your sincerity when you say that you found Christ in the Armenian Evangelical approach. I, however, am not certain if you believe me when I say that I have found Christ in the Armenian tradition of Shnorhali and Narekatsi. This tradition which you insinuate to be archaic and ineffective is still the most effective vehicle through which I as an individual can reach God at all times.

Why? Why do you want to change the nature of the only channel which unites me with my Lord and replace it with a foreign tradition which will have no effect on me and thousands of others like me? I have no objection if you and certain others find your satisfaction in a different approach; but please, don't impose it on me nor on the majority of Armenians. Both you and I are sinners before God, and no matter what approach we take, we must resort to God's mercy and unite with Christ in order to be saved.

I agree with you that the sole purpose of the Church is to change people and save souls. Christianity, however, is not the kind of religion that encourages salvation through solitary existence. Even the desert fathers and the medieval monks lived in communities. The Armenian Church is Christ's Armenian fold, which has over the past nineteen centuries

successfully carried out her mission. Thanks to the efforts of the Church, the Armenian people is recognized as a Christian nation. The Church you criticize has given our nation her Christian identity. She has forged our culture. Had it been otherwise, your *Lousavorchagan* parents would not have named you Giragos (belonging to the Lord) nor would mine have given me a Christian name.

Despite your criticism, our Church's approach cannot be considered off course, since we are still a Christian nation and after seventy years of atheistic propaganda and persecution, our people in Armenia have once again embraced their ancestral faith. When our first President, Levon Der Petrossian, laid his hand on the oldest Armenian Bible in existence and received the paternal blessings of His Holiness Catholicos Vazken I of All Armenians, no one in or outside of Armenia raised any objection. These acts, Dr. Chopourian, were not formalities but humble outbursts of piety inspired by the Christian essence of our nationhood.

Just what is it that you wish to see changed in the Armenian Church? Should the Church abandon her sacraments and liturgy to please your denomination? We believe that these traditions in our church go back to Christ, to His Apostles and to the ancient Syriac and Capadocian fathers who are universally respected throughout Christendom. Our age has begun to see the value of liturgical practices and in this respect the Eastern Churches have a great deal to contribute to present-day Christianity. Do you want us to eliminate the hierarchy of the church? Christ Himself established the hierarchy in His Church by laying His hands on the Apostles. There is a hierarchy even in your denomination's tradition and you yourself seem to abide by it, as you use the title Reverend before your name. You also seem to endorse other kinds of hierarchy by indicating your academic title. Do you find the national character of our church un-Christian? The history I read in our sources from the fifth and ensuing centuries indicates that Christianity forged the national identity of our people. Instead of changing that

character, we should emphasize the fact that being an Armenian puts on one's shoulders the responsibility of becoming a member of Christ's community. Is this an un-Christian thing to do?

Please do not make any effort to change us from our way of seeking Christ. The West, including your denomination, has just discovered ecumenism, which was championed by our Holy Father St. Nerses Shnorhali in the twelfth century. Let us both follow his course. Respect my beliefs and allow me to respect yours.

Over the centuries the Armenian Church has changed and rejuvenated herself, not under pressure from outsiders but from within. The hierarchy of the Armenian Church has never isolated itself from the people. This aspect in church practice, which the Armenian Church shares with other Eastern Churches, was greatly admired by Martin Luther back in the sixteenth century. Our Catholicos and bishops will not be indifferent to the opinions of laymen who play an important role in the administration of the Church. If you are sincere in your desire to see the Armenian Church change, the place to do is from within the fold. The doors of our church are open before all.

In conclusion to these heart-felt remarks, let me bring to your attention a statement by Dr. Smpad Kaprielian, a great Armenian intellectual, who said in his work *The Past and the Future of Armenian Protestantism*, New York, p.49:

"If we thought that the Armenian (Lousavorchagan) Church needed reform, why didn't we reform her, since we claimed to be enlightened by the light of the missionaries? Why did we completely reject our old mother Church and adhered to a foreign denomination? The total rejection of the old national Church and the adoption of a foreign denomination does not mean reform."

"Is the attempt to throw an elderly mother into the water the best effort to cure her?"

Dr. Kaprielian was one of your own, a prominent member of the Armenian Protestant community in Turkey and later in the United States. As for myself, I shall stay in the strengthening and lifegiving fold of my ancestral Church, and remain, whether you approve of it or not,

Yours in Christ,
H. Mekhitarian

CHIC BOLSHEVIK PUNDITS, NAIVE DUPES, USEFUL IDIOTS AND ARA BALIOZIAN

"About sixty years ago, one of our eminent bishops wrote a book in which he proved (by quoting appropriate passages from the Scriptures and the works of Stalin) that Communism and Christianity might as well be synonymous. What is even more astonishing is that he was believed by a substantial segment of the Armenian-American community and the Diaspora in general.

Was this bishop a naive dupe (or, as Lenin would say, a "useful Idiot") of Kremlin propagandists or a cunning Machiavellian eager to advance his own career in the hierarchy of our Church?

Does it really matter?

The result was that the Armenian-American community was effectively divided and stands divided to this day".

Notes & Comments By Ara Ballozian
The Armenian Reporter Int'l, April 3 1993

Leslie Dewart, one can assume, is neither a "naive dupe" nor a "useful idiot" attached to Kremlin propaganda. In his book The Future of Belief: Theism in a World Come of Age (Herder and Herder, Inc., New York, N.Y., 1968) he mentions an old proverb that "a good man deserves an enemy to tell him his faults" and goes on to state that "a hostile critic is an invaluable aid also in the cultivation of one's truth".

He does not go out in search of an enemy or a hostile critic. They have been with us as far back as Western man has attempted to integrate Christian theism with his contemporary experience. The least that we have to concede is that such attempts predate both being "cunning Machiavellians" or "chic Bolshevik pundits".

Leslie Dewart maintains it to be a historical fact that "our atheism is indigenous....modern atheism is the atheism of the Christian world." And he asks, "Does not the very existence of atheism in the midst of a culture which is historically theistic, a culture which despite its apostasy remains culturally and anthropologically describable in no other terms than Western Christendom, tell us something

about the nature of Christian theism?" He goes on to set a task for himself and for us "to suppose, therefore, that if a christian should wish to understand, appreciate and develop the truth of his own theistic belief (we) might usefully approach the subject through a consideration of atheism."

In one form or another, relating the faith to the existential imperatives comes to us from the Apostolic Age. More often than not the conflict, or the attempt at reconciliation, was not primarily between the Christian world and the world out there. Admittedly, there were enough such hostile clashes, but the real conflict was from within, between the preachers of the Gospel and the theologian/philosophers.

An earlier dispute among the Apostles (Paul vs. Peter) was settled (Acts, 15) with relative ease. Later Arius came along and attempted to conform to the requirements of logic. As Dr. Hagop Nersoyan puts it, his problem was, being well trained in logic, he wanted to place within the framework of the human mind the mystery of the Holy Trinity. This is the same offence that the successive heretics or un-orthodox tinkerers were accused of and were dismissed or anathematized for. The Enlightenment's French Encyclopedist attempted the same, applying the rule of reason to actual life. Rationality was to raise mankind to the height of an intellectual civilization, they maintained, and stumbled upon such concepts as "natural morality". The verdict of history? As many movements decline, the Enlightenment went down from an overemphasis on its own principle.

Reformation too, almost on a parallel course, was an unfortunate abortive issue, namely an attempt to integrate christian belief with the post-medieval stage of human development.

Let us hasten to say that we are not talking about the beneficial by-products of these movements in the national-political-economic spheres of nations and their histories. What we are focusing on is the attempt for "Christianity to integrate its belief with a human experience which is no longer remotely like that of the world in which that faith was born, or that of the world which that faith fashioned for itself when the world in which it was born collapsed and

disappeared." (L.D.)

Now, who would undertake a task like this? For sure, not a full-time polemicist like Ara Baliozian; certainly not I, an occasional preacher of the Gospel conditioned by pastoral considerations. The challenge has to be taken up by the thinker, theologian/philosopher who would work in the intellectual trenches, as it were, wage spiritual warfare, pushing the frontiers of faith into the enemy's territory.

There is a tale of a legendary saint who encountered an angel walking down the road with a torch in one hand and a pail of water in the other. When asked what they were for, the angel replied: The torch is to burn down the castles of heaven and the water is to put out the flames of hell and then we shall see who really loves God.

We had such an "angel" who dwelt among us, who with the courage of a prophet did not consider it unthinkable to delve in to "A Christian Approach to Communism", to point out to us that Dialectical Materialism and Christian philosophy, while occupying opposite ends of the spectrum, do come from the same source, namely Western Christendom.

That prophet, Mr. Baliozian, was none other than Archbishop Tiran Nersoyan of blessed memory. He knew well the "old testament" of modern atheism. He wrote "The theoretical content of Marxian criticism dished up as polemics against Christianity is the stale fare first presented by French Encyclopedist and later rehashed by Feurbach in his 'Essence of Christianity'."

As Leslie Dewart acknowledges in 1968, Abp. Nersoyan pointed out as far back as 1942, that the Marxian position was more of an anti-theist or anti-cleric nature "to free the proletariat from the influence of priests and reactionaries in order to secure their complete allegiance to themselves." "It is also probable" says Abp. Nersoyan "that Atheism may have had the additional attraction for them of being the most drastic way of eliminating the causes of disunion among the peoples of different religions and sects from which their ranks have been recruited". Abp. Nersoyan saw "the necessity of engaging Communism at its doctrinal fountain-head, Dialectical Materialism, the Dogmatics of Communism, of which Atheism is an integral part. It is a vast and consummate system and should be dealt with accordingly," he concluded.

His fear was, as it was during the Age of Enlightenment, that "religion will simply be ignored on account of its having been practically eliminated as a factor in the life of the people, and will be allowed to die its own natural death". The transition from Militant Atheist to simply atheist society, he said, "will obviously be deadlier for the Church". The challenge, he continues, "if allowed to stand and be combined with other destructive ideas, forebodes the relegation of the Church, lock, stock and barrel, into the museum of history, as an interesting antiquity, or to the obscure corners of eccentric gatherings".

Abp. Nersoyan, however, believed firmly "that even if the worst happens in the U.S.S.R., or for that matter anywhere else, a New Church will eventually begin to arise on the roots of the old one".

He went on to say "The Communist contention that religion itself is but a by-product of the economic forces, that it is simply a tool in the hands of ruling classes and that it will vanish with the establishment of the Classless Society, is to be disproved by history - the best valid disproof for a Communist".

As it can be seen, he sets the stage, or the battleground if you wish, wherein this "engagement" will have to take place and he does not have any illusion that we are entering into a sphere of sophomoric debate.

Abp. Nersoyan was not the type to sit back and watch the grass grow. He knew the enormity of the challenge. He said "Christianity does not admit Fatalism. And the Church must make the active effort to make history produce this disproof. Otherwise much labour spent and much value gained by the Church in the past to build up Her Tradition will have been lost in vain." He also knew what it takes to do all that. The Church, he said, "must . abandon conformism, and plunge into the deep Christian adventure" with a torch and a pail of water, if you will.

But that's not the way he suggested. "What is to be done?.... if anything , how is it to be done?" he asked and his answer was "it is obviously tempting to shove the burden on to the shoulders of the Almighty, and wait for the Holy Spirit to shower His graces right and left". Not that he did not believe in God's mysterious ways, but he also believed that "the Church will have to harness Herself with a united effort for the hard

angelic struggle which lies ahead". He identified "two methods of advance for the conquest of modern unbelief. The first, he said, is that of an open attack on a wide front, by way of contrast and sharp opposition, white against black. He did not find this particular approach to have "any lasting usefulness". The second method, he maintained "is one of a bold understanding and sympathy, a sincere appreciation of what is good in the opponent's camp and the working out of a policy with a view of eventual reconciliation. This is essentially a Christian strategy" he concluded and hence probably is the title of the book, A Christian Approach to Communism: Ideological Similarities Between Dialectical Materialism and Christian Philosophy. The book was published by Frederick Muller Ltd. in Sept. 1942, W. & J. Mackay & Co., Ltd.

Such attempts at "integration" and "reconciliation" did not start, as we know, nor did they stop with Abp. Nersoyan. In more recent times theologians such as Tillich (Protestant), Teilhard de Chardin (Catholic) broke new grounds by taking what Kierkegaard called an existential "leap". The pendulum swung between rational investigation with aristocratic homage to philosophy, and admission of the impossibility of attaining complete rationality, with occasional surrender to the odd conviction that mystery and irrationality are marks of the divine.

These people theologians/philosophers tinkerers, one and all have placed milestones on the road to the ultimate reconciliation. They have been argued against, they have been negated, but they have not been dismissed with peripheral accusations and unwarranted indictments. These people, one and all, had the courage to say as Robert Kennedy did.... "why not?" or "what if?"

I do not know exactly where and when the advocates of "Liberation Theology" advanced their "social gospel". It is a fact that Latin America has never been the same since a number of mostly Catholic priests took the wind out of the Marxist claim for championing social and political and economic justice. The Church, not necessarily the hierarchy, the rank and file priests and laymen pushed the frontiers of the faith, coupled with social, political and economic agendas, right into the enemy's camp and, to all intents and purposes, they won.

This is where Abp. Nersoyan wanted the church to be, in the trenches. Yes, he can be

argued against, he can be negated in his arguments and assumptions. But he cannot be faulted in pushing spiritual warfare right into the enemy's camp. One would expect that even with a complete victory one would come out of such a life and death engagement wounded or at least soiled.

He did not know (no one did) the full magnitude of what was happening behind the "Iron Curtain". Even after knowing what we now do, one cannot argue against the cold "logic" of such a statement: "It is a Christian and universal principle that one man should die for many. Christ's death was the supreme example of this principle. Though on the one hand, Christ died of His own free will, on the other, He died in obedience to the will of the Father. His freedom consisted in His obedience. On the lower level, he continued, a man dies in obedience to the will of society, as expressed in the decision of the highest organ of that society, i.e., the State. Hence military conscription, and the patriotic duty of the soldier to be ready to die, irrespective of his opinion whether a war is to his individual liking or not." And here is the slammer: "it is also obvious that a man should not be left free to the detriment of society" concludes Abp. Nersoyan (the emphasis is mine). But not to be left with the impression that he was leaving all that authority in the hands of unscrupulous politicals, he adds "What is supremely important is that death (the individual's sacrifice for the whole) should be suffered only for salvation in the best sense of the word. That is the test of the whole cycle. Yet this test can only be made in the last resort by Divine Authority, or by Absolute Truth transcending society."

Regardless of who interprets this "universal principle" the chilling conclusion is inescapable. We do know that power corrupts and absolute power corrupts absolutely. Abp. Nersoyan maintains that "Only men believing in a true God can remedy the situation". Sorry, Srpaian, I find that difficult to accept as an assurance.

It is generally acknowledged that Marxist-Leninists raised their anti-theism to a sphere of quasi religion, and Abp. Nersoyan remarked that "its materialistic religion will not survive its achievements. It will then require a supra-temporal or spiritual realm of aspirations, which it will only be able to find by stepping gradually into a sphere lying beyond the limits of

Materialism. The Church must see that this future religion of Communism will be none other than Christianity itself." Prophetic words? Wishful thinking? No matter. It should be recalled, however, that Gorbachev made a lame attempt as to put a humane face, nay, a Christian face to his brand of Communism with his pilgrimage to Rome. We may question his sincerity of motives but the fact is the attempt was there. As I said, this is almost irrelevant.

The issue is that as Abp. Nersoyan was waging his war on an intellectual level with a frontal attack on the assumptions of Dialectical Materialism, the church in the U.S.S.R., the underground army of the faithful in the trenches, were doing their own thing. Even the hierarchy, from the ranks of persecuted and tortured humble village priests to the ranks of vilified and maligned princes of the church, with their own blood were nurturing the seeds of the "New Church (which) will eventually begin to arise on the roots of the old one" as he prophesized. Yes, we did have our share of scoundrels who would be placed in the appropriate niches of history and hell. But who will start paying appropriate and deeply respectful homage and write the modern day martyrology for the heroes and saints who dwelt among us?

Thank God, that "New Church" is on the rise again. Surely the going is tough and painful but the Church, The Armenian Church will reclaim the national soul to its proper identity in and allegiance to Christ regardless of the social, political system that may eventually prevail.

After the spectacular collapse of the Soviet Union, for obvious reasons it is not easy, nor is it popular to say anything good about Communism. But to write it off completely as a factor in social-political affairs as well as, I dare say, in the economic development of the nations of the world, would at least be premature. We cannot do that now, and Abp. Nersoyan could not do it then. He wrote "The average Christian will readily concede that practical Communism, if carried out with honesty and common sense, is not opposed to, but in fact agrees with the social implication of the Christian religion. The fact that the main-springs of the two are apparently very different from each other, does not alter the value of that concession." As the "Liberation Theologians" demonstrated decades after Abp. Nersoyan, "There is no denying the fact that the social gospel of Christianity and that of

Communism present striking resemblances at many points." And he went on to say "it is not to the credit of the Christian Church that She should recognize facts and forces and values only when they overwhelmingly impose themselves upon her, with an alarming impact....Hence the necessity of taking Communism very seriously." Are these words of a man who, as Mr. Baliozian claims, like the "French, English and American intellectuals" behaved like "useful idiots"?

Let us state the obvious so Mr. Baliozian will rest assured that we are not discussing, and the issue at hand is not the evil that the Leninist-Stalinist regime has inflicted on the nations within the Soviet Union. There has been and there will be more revelations of the atrocities committed in the name of doctrinal purity. There will also be claims and contentions that those aberrations must not be attributed to the principles of social and economic equality. Just as Abp. Nersoyan observes "The Christian Church makes a similar defense against Her accusers. She rightly maintains that Her failures in the past and in the present to achieve its ideals must not be attributed to the principles of Christianity as such, and Her immense successes must not be obscured by Her relative failures."

I admit very humbly that I cannot continue to cover the entire scope of Abp. Nersoyan's book. In a most erudite fashion, in places with controversial assumptions, frequently with brilliant summations, he comes back again and again to the central challenge "In what way can the Church take up this task and fulfill it to the best advantage of Her mission?" That task was and still is "the return to the old Christianity with a new dress...the new philosophy, which could be called Dialectical Spiritualism, as against Idealism and as a further step away from Materialism, should be offered to Communists and to the world, to those who think in systems and processes, who are open-minded and fearlessly logical for better or for worse." So far as I know, that challenge still remains a challenge. As my son, at the age of only five, after contemplating in his innocent mind the continuing existence of the Devil, said "I think God is giving the Devil a second chance." Yes, Mr. Baliozian, even the Communists deserve a second chance and that's "A Christian Approach."

A Postscript: Mr. Ara Baliozian in his 'Notes and Comments' (*Armenian Reporter Int'l.*, April 3, 1993, p.3) makes cavalier and off-the-wall remarks.

-No Mr. Baliozian, Abp. Nersoyan's book was never in the hands of "a substantial segment of the Armenian-American community and the Diaspora in general" as you state. I venture to say, not even a handful of people, clergy included, have seen, let alone read, the book to be influenced by it.

-No, Mr. Baliozian, it does matter to know that the publication of the book predates the division in the Armenian-American community by close to a decade. The Community was divided by the assassination of the then Primate Abp. Ghevont Tourian right in the church, right at the beginning of Holy Badarak. On another occasion, if my memory serves me right, you maligned his blessed memory too.

-No, Mr. Baliozian, you should not go unrepentant accusing the good Abp. Nersoyan for "identifying Christ with Stalin". He did no such thing. By the way, have you read the book yourself? I suggest you should! I will be very happy to mail you a copy.

-Yes, Mr. Baliozian, I agree with those who advise you (to whom you make occasional reference) that you should concentrate more on your literary activities than resort to a hit-and-run style, "Notes and Comments" with nuggets of half-truths and frequent provocations.

-Yes, Mr. Baliozian, I do value your translations and original works and I have actively promoted the distribution and the sale of these books. If I, too, sound patronizing, so be it!

Prayerfully yours,

Rev. Vertanes Kalayjian

CYRIL'S EXPOSITION

b. Cyril's Exposition.

Cyril, Ep. iv (Heurtley, *De Fide et Symbolo*, 182 sqq.).

[This 'Dogmatic Letter' (the 'Second letter to Nestorius'), Feb. 430, was read and approved at Ephesus and later at Chalcedon. The later letter with the anathemas (above) was not formally sanctioned at Chalcedon.]

... We do not [in saying that the Word 'was incarnate,' etc.] assert that there was any change in the nature of the Word when it became flesh, or that it was transformed into an entire man, consisting of soul and body; but we say that the Word, in a manner indescribable and inconceivable, united personally [*καθ' ιδεαν*] to himself flesh animated with a reasonable soul, and thus became man and was called the Son of man. And this was not by a mere act of will or favour, nor simply adopting a rôle [*πρόσωπον*, or taking to himself a person]. The natures which were brought together to form a true unity were different; but out of both is one Christ and one Son. We do not mean that the difference of the natures is annihilated by reason of this union; but rather that the Deity and Manhood, by their inexpressible and inexplicable concurrence into unity, have produced for us the one Lord and Son Jesus Christ. It is in this sense that he is said to have been born also after a woman's flesh, though he existed and was begotten from the Father before all ages. ... It was not that an ordinary man was first born of the holy Virgin, and that afterwards the Word descended upon him. He was united with the flesh in the womb itself, and thus is said to have undergone a birth after the flesh, inasmuch as he made his own the birth of his own flesh.

In the same way we say that he 'suffered and rose again.' We do not mean that God the Word suffered in his Deity ... for the Deity is impassible because it is incorporeal. But the body which had become his own body suffered these things, and therefore he himself is said to have suffered them for us. The impassible was in the body which suffered.

DIVINITY AND HUMANITY IN CHRIST

In the same way do we speak of his death. ... Thus it is one Christ and Lord that we acknowledge, and as one and the same we worship him, not as a man with the addition of the Word ... because the body of the Lord is not alien from the Lord; and it is with this body that he sits at the Father's right hand. ...

We must not then separate the one Lord Christ into two Sons. Some who do this make a show of acknowledging a union of persons; but this does not avail to restore their doctrine to soundness. For Scripture does not say 'the Word united to himself the person of a man,' but 'the Word was made flesh.' And that means precisely this, that he became partaker of flesh and blood, just as we do, and made our body his own. He was born of a woman; but he did not cast aside his being God and his having been begotten of God the Father. He assumed our flesh; but he continued to be what he was. ...

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ-ԲԵՄԱԿԱՆՔ

Ուր. 2 Յուլիս.- Նախատօնակին ի Ս. Յակոբ Ամիագահեց Գերշ. Տ. Սեւան նպա. Նարիպեան:

Եր. 3 Յուլիս.- Գիւտ Նշխարաց Ս. Հօրեն Մերոյ Գրիգորի Լուսաւորչին: Ս. Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ, ուր քաղուած է ըստ աւանդութեան մատուցք Ս. Լուսաւորչի: Ժամարարն էր Հոգշ. Տ. Պուրքն Վրդ. Յովակիմեան:

Կիր. 4 Յուլիս.- Ս. Պատարագը մատուցուցաւ Ծրուսաղէմի հրեական քաժմին մէջ գտնուող Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ: Պատարագեց եւ Քարոզեց Հոգշ. Տ. Շնորհի Ս. Վրդ. Դասպարեան (Միացեալ Նախանգմերէն):

Դշ. 7 Յուլիս.- Նախատօնակին ի Սուրբ Յակոբ Ամիագահեց Լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպոս. Սահակեան:

Եշ. 8 Յուլիս.- Ս. Թարգմանչաց Վարդապետացն մերոց (Տօն Ազգային եւ Եկեղեցական): Ս. Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ. Ներպէթեան:

Եր. 10 Յուլիս.- Նախատօնակը պաշտուացաւ Մայր Տաճարին մէջ: Նախագահութեամբ Ամենապատի Պատրիարք Սրբազն Հօր:

Կիր. 11 Յուլիս.- Գիւտ Տփոյ Ս. Աստուածածնի: Ս. Պատարագը մատուցուցաւ Գերսեմանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Սուրբ Գերզմանին վրայ: Հանդիսապետն էր Լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպոս. Սահակեան: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Ուր. 16 Յուլիս.- Նախատօնակին ի Սուրբ Յակոբ Ամիագահեց Լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպոս. Սահակեան:

Եր. 17 Յուլիս.- Երկրտասան Առաքելոց Քրիստոսի: Ս. Պատարագը մատուցուցաւ Մայր Տաճարի Ս. Պողոսի վերնամատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Աւետիս Արդ. Խիրանեան:

Կիր. 18 Յուլիս.- Բարեկենդան Վարդապանի Պահոց: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Սուրբ Յարութիւն մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Գարիկեան: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զղջանեան:

Ուր. 23 Յուլիս.- Նախատօնակը մատուցուցաւ Մայր Տաճարի Ս. Էջմիածնի մատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Լուսարարապիտ Դաւիթ Արքեպոս. Սահակեան:

Եր. 24 Յուլիս.- Եկեղեցակ Տապանակին: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Էջմիածնի:

Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան:

- Կէսօրէ ետք, Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը "Հրաշափառ" ով մուտք գործեց Մայր Տաճար, ուր Այլակերպութեան մեծահանդէս նախատօնակին եւ անոր յաջորդող Տեղունդոր գահակալութեան տարեդարձի հանդիսութեան նախագահեց ետք, քափօրով եւ Ս. Արքոյ մաղքերգ Օրինեցէք զՏէր" ի երգեցողութեամբ քարձացաւ Պատրիարքարան:

Իրինադէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուած "Եկեղեցէ" ի եւ հսկման կարգերուն նախագահեց լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպոս. Սահակեան:

Կիր. 25 Յուլիս.- Վարդապան: (Տօն Այլակերպութեան Տեղունդ): Առաւտեան ժամերգութեան աւարտին կատարուեցաւ "Անդաստան", հանդիսապետն էր լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Սահակեան: Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց եւ Քարոզեց Ամենապատի Սրբազն Պատրիարք Հայրը:

Բշ. 26 Յուլիս.- Եկեղեցակ Մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գլխադիմն մատրան մէջ պատարագեց Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ. Ներպէթեան: Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Գարիկեան նախագահեց հոգեհանգստեան պաշտամունքին:

Ուր. 30 Յուլիս.- Նախատօնակին ի Ս. Յակոբ Ամիագահեց Գերշ. Տ. Սեւան նպա. Նարիպեան:

Եր. 31 Յուլիս.- Ս. Թաղէոսի Առաքելոց Առաջնորդութեան Կուսիմի: Սուրբ Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիմ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Կիր. 1 Օգոստ. Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Գարիկեան: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան:

Եր. 7 Օգոստ.- Ս. Որդոց Եւ Թոռանց Ա. Գրիգորի Լուսաւորչին: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիմ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Աւետիս Արդ. Խիրանեան:

Կիր. 8 Օգոստ.- Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յակոբ Արք. Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Մ. Վրդ. Զղջանեան:

Ուր. եւ Եր. 13-14 Օգոստ.- Ուրբար Երեկոյեան ժամերգութեան աւարտին, Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, Խարտավիակութեամբ լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Ս. Սահակեանի, լուսարարապիտ Գերշ. Տ. Դաւիթ Արք. Ս. Սահակեանի,

կիսասարկաւագ ձեռնադրեց Ընծայարան Գ. դասարանի ուսանողներէն Սարգիս Գասպարեան, Գեղրդ Պապախանեան, Նորայր Զաքարեան, եւ Ամմանէն նոր ժամանած Աւետիկ Դարրինեանը, որ նզիպոսի Առաջնորդ Գերշ. Տ. Զաւէն Արք. Զինչինեանի փափաքին համաձայն պիտի պատրաստուի ամուսնացեալ բահանայ ձեռնադրութելու եւ ծառայելու նզիպոսի բեմին մէջ:

Նարար առաւու Մրրոց Ցակորեանց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուցուած Ս. Պատարագի ընթացքին նոյն կիսասարկաւագներուն տրուեցաւ սարկաւագութեան աստիճան: Պատարագիչն էր Հոգշ. Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան, եւ նորոգ ձեռնադրեալ սարկաւագները սպասարկութիւն կատարեցին Աւետարանի ընթերցումով և սկիհին վերաբերումով: Խարտաւիլակ Լուսարարապետ Մրրազանին հետ առընթերակայ կը մասնակցէն ձեռնադրութեան Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեան եւ Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրենէնեան:

Կիր. 15 Օգոստ. - Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ. հանդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեան. ժամարանն էր Հոգշ. Տ. Համբարձում Վրդ. Քէշիշեան: Գերշ. Տ. Սեւան նպա. նախագահեց "Խաղողօրինէք"ի արարողութեան:

Բշ. 16 Օգոստ. - Այսօր սկսան Ս. Աստուածածնայ Վերափոխման տօնը կամխող կէս - հանդիսաւոր պատարագները՝ Գերսեմանին Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ:

Եր. 21 Օգոստ. - Եփեսոսի Ս. Ժողովոյն (431): Հանդիսապետն էր լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպս. Սահակեան: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին. ժամարանն էր Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

Կիր. 22 Օգոստ. - Բարեկենենան Ս. Աստուածածնի Պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Աստուածածին. ժամարանն էր Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալեանեան:

Եշ. 26 Օգոստ. - Գիշերուան ժամը 3.30ին Միարան հայրեր եւ ժողովուրդ իշան Գերսեմանին նորը, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ պատարագեց Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրենէնեան. բարողեց Հոգշ. Տ. Անուշաւան Շ. Վրդ. Զղանեան:

Ուր. 27 Օգոստ. - Նախատօնակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից: Ս. Էջմիածին մատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեան:

Եր. 28 Օգոստ. - Տօնակաքի Ս. Էջմիածին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Էջմիածին մատրան մէջ: ժամարանն էր Հոգշ. Տ. Գուսան:

Վրդ. Ալեանեան:

- Կեսօրէ ետք Ամեն. Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ Միարանութիւնը իմբնաշարժերով մեկնեցաւ Գերսեմանին նորը ու "Հրաշափառ"ով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, ուր նորին Ամենապատուութիւնը նախագահեց Վերափոխման մեծահամերէս նախատօնակին:

- Գիշերասկիզբին նոյն Տաճարին մէջ պաշտուած "Նկասցէ"ի եւ Հակման եւ Աստուածածնայ ժամերգութեան կարգերուն նախագահեց Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեան:

Կիր. 29 Օգոստու. - Վերափոխումն Ս. Աստուածածնի: Աստուածան, դարձալ Ամեն. Ս. Պատրիարք Հօր գլխաւորութեամբ, Միարանութիւնը իմբնաշարժերով մեկնեցաւ Գերսեմանին նորը ու "Հրաշափառ"ով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց և բարողեց Տ. Սեւան նպա. Ղարիպեան: Պատարագի Մրրազանը նախագահեց "Անդաստան"ին:

- Կեսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած նախատօնակին նախագահեց լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպս. Սահակեան:

Բշ. 30 Օգոստ. - Ցիշատակ Մեռելոց: Մայր Տաճարի Ս. Գլխադիր Մատրան մէջ պատարագեց Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրենէնեան. հոգեհամազան կարգին նախագահեց Գերշ. Տ. Սեւան նպա. Ղարիպեան:

Ուր. 3 Սեպտ. - Նախատօնակին ետք էշմիածնի Տաճարին մէջ Աւետիկ Սրկ. Դարրինեան ստացաւ բահանայական կոչում Ամեն. Պատրիարք Մրրազան Հօր կողմէն: Խարտաւիլակներ լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպս. Սահակեան, առընթեր ումենալով Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալեանեան եւ Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրենէնեան:

Եր. 4 Սեպտ. - Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածին: ժամարանն էր Հոգշ. Տ. Գուսան Վրդ. Ալեանեան: Սուրբ Պատարագի ընթացքին Աւետիկ Սրկ. Դարրինեան ստացաւ բահանայական աստիճան Ամեն. Պատրիարք Հօր ձեռամբ:

Խարտաւիլակն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքեպս. Սահակեան առընթեր ումենալով Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ. Շերպէնեան եւ Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրենէնեան:

Կիր. 5 Սեպտ. - Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Սուրբ Յարութիւն Երաշխաւոր Ս. Աստուածածնին մատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Կիւրեղ նպա. Դարրինեան: ժամարանն էր Գերշ. Տ. Վարդիկեան: ժամարանն էր Գերշ. Տ. Վալորէ նպա. Խաչատուրեան:

Բշ. 6 Սեպտ. - Նախատօնակին ի Ս. Յակոբ

նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքան. Սահակեան:

Գշ. 7 Սեպտ. - Ս. Թովուակիմայի և Աննայի:
Ս. Պատարագը մատուցուցաւ Գերսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ. Հայր Յովսէփի գերեզմանին վրայ: Հանդիսապետն էր Հոգշ. Տ. Անուշաւան Մ. Վարդ. Զողամեան: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռազմիկ Վարդ. Պողոսեան:

Ծր. 11 Սեպտ. - Ս. Թովուակիմայի Առաքելոյն: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբեն Վարդ. Յովսէփի նախտօնակին ի Ս. Յակոբ Ասխագահեց Ամենապատի Պատրիարք Սրբազն Հայրը:

Կիր. 12 Սեպտ. - Գիւտ Գուտյ Ս. Աստուածածնի: Ս. Պատարագը մատուցուցաւ Գերսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ: Հանդիսապետը և օրուան Պատարագին էր Գերշ. Տ. Յուսիկ Եպս. Պայտասեան: Կատարուցաւ հոգիհանգստեան պաշտօն՝ երեք օրեր առաջ Տաճարի մաքրութեան մասնակցողներու (Տիկիններ և Օրիորդներ) հանգուցեալ հարազատներու հոգիններուն համար:

Գշ. 14 Սեպտ. - Տիրան Արք. Ներսոյեանի անհիններու փոխադրութեան նիւ նօրէն դէպի նրուսադիմ: Առաւօտ ժամը 10ին հանգստեան կարգ Ս. Յակոբրեանց Մայր Տաճարին մէջ: Անհիններու փոխադրութիւն Ս. Փրկիչ և կմուսն դամբարանի, Ասխագահութեամբ Ամենապատի Պատրիարք Սրբազն Հօր:

Կեօրին հոգինաշ Միարանական ճաշարանին մէջ մասնակցութեամբ Ներսոյեան ընտանիքի անդամներուն և ուխտաւորներուն:

Յետ միջօրէի ժամը 4ին Տնօրինէք Պարտիզաքաղի թմակարաններու, մասնակցութեամբ ուխտաւորներու, Հայ և օտար հրաւիրեալներու: Ապա՝ հիւրասիրութիւն:

Ծր. 18 Սեպտ. - Նիկին Ս. Ժողովոյն: (325): Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմիտաս Վարդ. Շերպէնեան:

Կիր. 19 Սեպտ. - Թարեկենդան Ս. Խաչի Պահոց: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յարուբիւն, մեր վերնամատրան մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան: Պատարագեց եւ Քարոզեց Հոգշ. Տ. Մանուկ Վարդ. Երկարեան:

Գշ. 21 Սեպտ. - Մոնուան Ս. Աստուածածնի: Առաւօտն Գերշ. Տ. Դիսակ Եպս. Մուրատեանի հանդիսապետութեամբ, Միարան հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գերսամանիի ձորը ու "Հրաշափառ"ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսաւոր պատարագը մատոյց Գերշ. հանդիսապետ Սրբազնը:

Ծր. 25 Սեպտ. - Տօն Եկեղեցւոյ ի Ամաւակատիս Ս. Խաչին: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Մանուկ Վրդ. Երկարեան:

- Խաչվերացի մեծահանդէս Ամաւատօմակը պաշտուցաւ ի Ս. Յակոբ: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքան. Սահակեան որ ապա Կենաց Փայտի մատունքը բափորով փոխադրեց Աւագ Սեղան:

- Լուսարարապետ Գերշ. Տ. Դաւիթ Արքան. Սահակեան Ասխագահեց իրիկնադէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուած "Նկեսցէ" ի և Հակման կարգերուն:

Կիր. 26 Սեպտ. - Տօն Վերացման Ս. Խաչին (629): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Լուսարարապետ Գերշ. Տ. Յուսիկ Եպս. Ասխագահեց Կարապետ և Գրիգոր Մելգոննեան բարերար եղացիներուն համար կատարուած տարեկան հոգիհանգստեան պաշտամունքին:

- Կէսօրէ եսք Գերշ. Լուսարարապետ Սրբազնը Ասխագահեց Մայր Տաճարին մէջ կատարուած Խաչվերացի մեծ "Անդաստան" ին:

Բշ. 27 Սեպտ. - Ցիշատակ Մենոնցոց: Մայր Տաճարի Ս. Գլխադիր մատրան մէջ պատարագեց Հոգշ. Տ. Գուսան Վարդ. Ալեամեան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

Կիր. 4 Յուլիս. - Ամերիկայի Միացեալ Նահանգաց անկախութեան 217րդ ամեակին տօնակատարութեան առիրով, Ամերիկան դեսպանի հրաւիրով ներկայ գտնուցաւ Ամեն. Պատրիարք Սրբազնը, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Սեւան Եպս. Ղարիպեանի, Տ. Շնորհ Մ. Վարդ. Դավագարեանի, Տ. Ռազմիկ Վարդ. Պողոսեանի:

Բշ. 7 Յուլիս. - Խարայէի բանգարանի "արրիում"ին մէջ, նրուսադէմի բաղակապետ Թէսի Քոլլէք, ճաշկերոյքով պատուեց նիւ նօրէն Քաղաքապետ Տէյփի Տիմինսը: Ներկայ էր Պատրիարք Սրբազն Հայրը, որ նիւ նօրէն ծանօթ էր Քաղաքապետին, և վերջիշեց իրենց տեսակցութիւնները Ս. Վարդան Մայր Տաճարին հետ կապւած: Հիւրերուն մէջ կային նաև Մ. Ն. Նրուսադէմի Ընդէ. Հիւպատոսը և Խարայէի մէջ Ամերիկան Դեսպան Պր. Պրատնը, որ ակնարկեց թէ շուտով այդ պաշտօնէն պիտի նշանակուի հայազգի Պր. Եղուարդ Ճերէնեանը:

Ծր. 10 Յուլիս. - Միարանութեամ անդամներ և սարկաւագներ, բիւով բաներկու հոգի, Քաղաքին

մէջ ցուցադրուտղ "Օրացոյց" շարժանկարը դիտելու գացին: Հայկական բնաշխարհի տեսարաններով, վանիքերով, երաժշտութեամբ, խօսակցութեամբ համադրուած շարժանկարին հայ հեղինակն է Առամ Ակոյեան:

Բշ. 12 Յուլիս- Երուսաղէմի մէջ Մօրմօններու կրթական կեդրոնի նոր նշանակուած Տեօրին Քէնք Պրառւն իր տիկնոց հետ Պատրիարք Սրբազն Հօր այցելութեան եկան:

Դշ. 14 Յուլիս- Ֆրանսական Անկախութեան տօմին առիքով, ընդումելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, ըմկերակցութեամբ Գերշ. Տաւիր Արք. Սահակեանին եւ Հոգշ. Տ. Ռազմիկ Վրդ. Պողոսեանի:

Եշ. 15 Յուլիս- Սուրբ Գրական Ասկաղոն բաղաքի պեղումներու պատասխանատու վարիչը, հրաւիրեց Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը մաս առնելու Միացեալ Նահանգաց Փշալիք Պրօքասրիմկ Սիսթէմ հեռուստատեսիլի կազմակերպած յայտագրին: Հրաւիրուած էին Ամերիկան հինգ կարեւոր համալսարաններէն (Պոսթընէն, Բրաւիտնեսէն, Նիւ Եօրին, Շիֆակօն, եւ երրայական համալսարանէն) կրօնի, հետագիտութեան եւ պատմութեան դասախոսներ, պեղումներու վայրին մէջ գտնուած բիզանդական Ծկեղեցիի մը փլատակներուն մէջ նստած խօսակցելու հետագիտութեան ազդեցութիւնը լրօնի վրայ նիւրին շուրջ: Ասկաղոնի դաշտին մէջ կառուցուած այս նկեղեցին անունն է "Կանաչութեան Ս. Աստուածածին նկեղեցի": Բացի շրջապատին մշտադալար կանաչ դաշտավայրին ակնարկութենէն, կը կարծուի քէ հոռվմէակամ ծիակառներու արշաւմեր տեղի կ'ունենային այստեղ, եւ մրցորդներ իրենց յաղբանակին համար աղօքելու կրո գայրին Աստուածամօր: Ասկաղոնի աւերակներուն մէջ գտնուած են աւելի քան հազար շումերու դիակները իրենց համար յատուկ պատրաստուած եւ կանոնաւոր գերեզմաններու մէջ բաղուած, որոնք կը կարծուին բուժի կարողութիւն ունեցող "յարալէզ շումեր" եղած ըլլալ: Հեռուստատեսիլի յայտագրին մէջ ակնարկութիւն եղաւ նաեւ Արա Գեղեցիկի եւ Շամիրամի պատմութեան եւ "Յարալէզներու" դիցարանական պաշտամունքին:

Կիր. 18 Յուլիս- Յունաց Մետրոպոլիտ Խմինիոսի վախճանման առքի Յունաց Մայրավանքի Ս. Կոստանինին նկեղեցւոյ մէջ յուղարկաւորութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարապետ Գերշ. Տաւիր Արքապա. Սահակեան:

Դշ. 21 Յուլիս- Պելիճիքայի ամկախութեան տօմին առքի Երուսաղէմի Պելիճիքական հիւպատոսարանի ընդումելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն.

Պատրիարք Սրբազն Հայրը, ըմկերակցութեամբ Գերշ. Տ. Տաւիր Արք. Սահակեանի և Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ. Երապէտնեանի: Խոկ յաջորդ օքը, Առյուն առիքով, Արեւելեան Երուսաղէմի մէջ եղած ընդումելութեան՝ Գերշ. Տ. Տաւիր Արք. Սահակեան, Հոգշ. Տ. Բագրատ Արք. Պուրելէնեան և Գերզ Հինդիեան:

Ուր. 23 Յուլիս- Պիր Զէյր Արարական Համալսարանի շրջանաւարտից ամավերջի համեյսին ներկայ գտնուեցաւ Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրը, ըմկերակցութեամբ Հոգշ. Տ. Կոմիտաս Վրդ. Երապէտնեան:

Եշ. 5 Օգոստ- Գալիփորնիոյ Ֆրէնս Քաղաքի նահանգային Գոլէնի մէջ հայկական ուսմանց բաժինի վարիչներէն Պարլօ Տէր Մլոտիչն որ տասներինգ օրուան համար Երուսաղէմ եկած էր Կիւլպէմկեան Մատենադարանէն օգտուելով պրապումներ կատարելու, հրապարակյին դասախոսութիւն մը տուաւ, սահիկներով լուսանկարներ ցուցադրելով Հայ ճարտարապետական կորպոներու, Հայաստան իր ճամբրորդութեանց ընթացքին լուսանկարուած:

Եր. 7 Օգոստ- Հայաստանի Համբապետութեան Նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խորհրդական տեղակալներէն Բարիկարանակ Տիար Փարքիք Տօնապետեան, որ գործուղորումով Խարայի Կառավարութեան հիւրմ էր, իր տիկնոց հետ միասին այցելեցին Ամեն. Պատրիարք Սրբազն Հօր, եւ պատեհութիւն ունեցան ծանօթանալու վամբի բաժանմունքներուն:

Գշ. 24 Օգոստ- Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը ընդունեց այցելութիւնը Գանտայէն Թօրօներոյի շրջանի Ամկիլիքան նկեղեցւոյ Առաջնորդ եպիսկոպոսը, Գերշ. Թէրէնս Ֆինէկ, որ իր բահանաներէն Հէրլըս Նահապետեանի շամիքնով եւ գործակցութեամբ Հայց. նկեղեցւոյ Թէմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Ցովոնան Արք. Տէրտէրեանի, մօտէն հետաքրքրուած է Հայաստանի ներկայ կացութեամբ եւ զգացակից է հայ ժողովուրդի կրած բազմապիսի նեղութեանց եւ տագմապանի ներուն:

Գշ. 31 Օգոստ- Ամառնային արձակուրդներու աւարտին, Ամեն. Պատրիարք Սրբազն Հայրը, միարանութեան հոգեւորական անդամներուն ըմկերակցութեամբ այցելց Սրբոց Թարգմանչաց և Ժառանգաւորաց Վարժարանները, դպրոցական նոր շրջանի պաշտօնական բացումը օրինելու եւ աշակերտները բաջալերելու: Սրբոց Թարգմանչաց Վարժարանի բացումը կատարուեցաւ Օգոստոս 31 ին, Երեշշարքի, խոկ ժառանգաւորաց Վարժարանին՝ Սեպտեմբեր 6, Երկուշարքի, առաւտեան

ժամը 8ին:

Կիր. 12 Սեպտ.- Վարչապետ Պր. Խահակ Ռազինի եւ Պահստիմի Ազատագրման բանակի նախագահ Սասէր Արաֆարի միջեւ Ռաշիմկոնի մէջ հաշուութեան դաշինքի ստորագրութեան համար կազմակերպուած ողջերբին Պէմ-Կուրինն օդակայանի

մէջ կատարուած հանդիառութեանց ներկայ գտնուեցաւ Գերշ. Տաւիկ Արք. Սահակեան:

Բշ. 13 Սեպտ.- Պ. Ա. Կ.ի կազմակերպած հանդիսութեան Արեւելեան նրուսադեմի մէջ ներկայ գտնուեցաւ Գերշ. Տաւիկ Արք. Սահակեան եւ Գերշ. Տիսակ Նպս. Մուրատեան (Պուէմոս Այրեւեմ):

ԱՄԱՌՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՄ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔ

Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան թեմի Հայց. Եկեղեցւոյ Երիտասարդաց կազմակերպութեան անդամներէն հինգ տղաքներ, Նիւ Եօրքէն, Ֆիլատելիփիայէն եւ Թեխսաւէն Երուսադեմ եկան, հինգ շաբաթ մնացին եւ բնակեցան Ս. Փրկիչ վանքին մէջ: Իրենց ժամանակացոյցին համաձայն, ուսանեցան, այցելեցին սրբատեղիներ, ժառանգաւորաց վարժարանի ուսանողներուն հետ հինգ օրուայ շրջապտոյտ կատարեցին Տիբերիոյ լինի եւ Հայֆայի եւ Նազարէք քաղաքի շրջակայքը գտնուող Աստուածաշնչական վայրեր այցելելով, Ս. Փրկիչ վանքի եւ Ազգային

գերեզմանատան մէջ մաքրութեան գործ կատարելով, եւ մանաւանդ ժառանգաւոր աշակերտները պասէթպօլի խաղի մրցումին պատրաստելով: Այդ մրցումը ժառանգաւորաց խաղավայրին վրայ տեղի ունեցաւ իրենց մեկնումին նախորդ օրը, Զորեկշարքի, 7 Յուլիս, նախագահութեամբ Պատրիարք Սրբազն Հօր եւ հանդիսատես ժողովուրդի ներկայութեան: Նախ ժառանգաւորներու երկու խումբեր իրարու դէմ, ապա ժառանգաւորաց խումբ մը Երուսադեմի Հայ Երիտասարդաց Սիոնթեան խումբին դէմ մրցումի ելան: ՀԵՄ շահեցաւ բաժակը:

**Ս. ԱԹՈՐՈՅՑՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՏԱՑԱԾ Է ՀԵՏԵՒԵԱԼ ԳԻՐՔԵՐԸ**

1. ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱՐՑ

Վ. Ա. Աբաջանեան, Յ. Բ. Ներսիսեան, եւ Վ. Հ. Թովմասեան: Երեւան, ՄԱՇՏՈՑ
Ք. Ստեփանակերտ, 1991 էջ 174:

2. ԽԱԻՍԻ ՄԵԶ

Աւետիս Ահարոնեան: Գիրք Ա.: Երեւան, ԼՈՅՍ, 1991 էջ 494:

3. ԽԱԻՍԻ ՄԵԶ

Աւետիս Ահարոնեան: Գիրք Բ. Երեւան, ԼՈՅՍ, 1991 էջ 512:

4. ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԴԼԵՐԵՆ ԶՐՈՒՑԱՐԱՆ

Ա. Ծ. Աղայան: Գործարար Մարդկանց համար: Երեւան, ԼԻԼԻԹ, 1991 էջ 192:

5. ԱՐԵՒՄՏՍԱՀԱՅ ՎԻՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Նելի Վ. Անանեան: Երեւան, Հայկական ԳԱ Հրտրկչք. 1992 էջ 339:

6. ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

Անդրանիկ: Առաջարկեր, Նկատողութիւններ եւ Խորհուրդներ: Երեւան,
Երեւանի Համալսարանի Հրտրկչք. 1992 էջ 87:

7. ԴՐՈ

Արքուր Անդրանիկեան: Կազմեց խմբագրեց: Կենսագրական - Ցուշեր -
Վկայութիւններ: Երեւան, Ա.ԶԱ.Տ ԽՕՍՔ, 1991 էջ 411:

8. ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՒ ՎԵՐԱԴԱՐՁ

Անդրանիկ Անդրեասեան: Գ. Հատոր: Վեպ՝ 1896-ը 1915ի Շրջանէն: Պոստոն,
Մես., Տապարան ՊԱՅՔԱՐԻ 1993 էջ 282:

9. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

Ասողիկ: Պոեմ: Երեւան, ԱՐԵՎԻԿ, 1991 էջ 79:

10. ԱՆԴՐՈՊՈՎԻ ԳԱՂՏՆԻ ՄՈՒՏՔԸ ԿՐԵՄԸ

Ռ. Աւագեան: Թարգմանիչ: Սուլովցով Վաղիմիր եւ Կլելիպովա Ելենա:
Գորբաչովի Արոռակոփիւը: Երեւան, ՀԱՅԱՍՏԱՆ, 1991 էջ 47:

11. ԱՐՑԱԽԻ, ԻՆՉՈՒ ՉԻ ԱՍՎՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ

Ս. Գ. Ավագեան: Երեւան Համալսարանի Հրտրկչք. 1991 էջ 93:

12. ԱՐԱՄԸ

Արամը: Հրատարակութիւն Հ. Յ. Դաշնակցութեան Երեւան, ՄԻԱՀԱՅՔ. ՎԱՐԱՆԴԵԱՆ Հրատարակութիւն: 1991 էջ 549:

13. ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՑԱՂԹԱՆԱԿԸ

Սերժ Աֆանասյան: Հայաստան, Մայիս 1918: Թարգմանութիւնը եւ Վերջարանը
Ռուբեն Սահակեանի: Երեւան, Իրաւարանական Գրականութեան Հրտրկչք. 1991 էջ
110:

14. ԵԶԵՐՔԻ ԿԱՐՈԾ

Յաշտ Բարալեան: Պատմուածքներ: Ակնարկներ: Երեւան, ՀԱՅԱՍՏԱՆ, 1991 էջ

15. ԲԱՌԱՐԱՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

Բառարան Սուրբ Գրոց: Հանդերձ Պատկերօֆ, աշխարհացուցօֆ եւ Տախտակօֆ:
Կ. Պոլիս, Տպագրութիւն Ա. Յակոբ Պօյանեան 1881: Երեւան, Ա.ՊՈԼՈՆ Հրատարակութիւն,
1992 էջ 639:

(Տարուակելի)

ՍՍՀԱԿ ԳԱԼԱՑՃԵԱՆ

Քարտուղար Կիւապէնկեան Մատենադարանի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

- Տեսիլքին Փորձառութիւնը

Թ.Ա.Մ.

285-287

ԿՐՈՆԱԿԱՆ

- Ցիսուսի Կերպարը
- Դէմքերը Դէպի Լոյս
- Աստուածամայր
- Հայր Բարեխնամող
- Խաչի Տօներ

Բարգէն Եպս. Վարժապետեան	288-289
Թորգոմ Արք. Մանուկեան	290-292
Սեւան Եպս. Ղարիպեան	292-293
Կարեն Քահանայ	294-295
Գր. Ռոկանեան	296-298

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- Նարեկացու Գնահատութիւնը(Բ)
- Նուիրապետութիւն Եկեղեցւոյ
- Յայտնութեան Գիրքի
Առանձնայատկութիւնները

Ա. Ղազինեան	299-309
1902 օրացոյց Երուսաղէմ	
Տ. Թորոս Տ. Ի. Զուղայեցի	310-312
Զենոր Քինյ. Նալպանտեան	313-319

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

- Պայրըն "Հարուտի Որդուոյն
Պանդիստութիւնը"
- Գերութիւն
- Lift Me
- Բարձրացուր Ձիս

Թրգմ. Մ. Մանուկեան	320
Անել	321
Anonymous	322
Թրգմն. Շէն-Մահ	323

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

- Հայ Միջնադարեան Մշակոյրի
Աստուածաբանական Հիմունքները

Յակոր Քէռսէեան 324-332

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

- Ոնչ Հրապարակախօսութեան մէջ
- Արտասանութիւն եւ Շարժումներ
- Խորիրդարանական Թուարանութիւն

Շահան Ռ. Պէրպէրեան	333-334
Շահան Ռ. Պէրպէրեան	334-336
Սարգիս Սարիրէկեան	336-343

ԳՐԱԿԱՆ

- Մօնքը
- Երգիծականը եւ Ողբերգականը
"Ըսկեր Փանջունի" վեպում
- "Վերելք"ին Վայելքը

Ա. Խաչատուրեան	344-351
Սամուել Մուրատեան	351-356
Արտեմ Սարգիսեան	357-360

ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

- Պատրիարք Սրբազն Հօր Այցը Էջմիածին
- Թորգոմ Պատրիարքի Քարոզը Ս. Էջմիածնի
Մայր Տաճարին մէջ

Ժիրայր Մ. Վրդ. Թաշնեան	361-363
	364-367

ՀԱՅՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

- Տիրան Արք. Ներսոյեանի Անհւններու Փոխադրութիւն	368-370	
- Նորոգեալ Պարտիզաբաղի Տնօրինէքը	371-374	
- Աւատրալիոյ Թեմէն	374-375	
- Պրագիլիոյ Թեմէն	375-376	
- Մաղաքիա Արք. Օրմանեան	Դոկտ. Հ. Զ. Արգումանեան	377-379
- Հեռագիրներ Գալուստ Կիւպէնկեան Հիմնարկութեան Նախագահ Բերտիկասի մահուան առթիւ		379
- Ընթերցողէն Նօթեր	Բարգէն Եպիսկոպոս	380-381
- Տ. Գալուստ Քինջ. Դարրինեանի Զեռնադրութիւն		381
- An Invitation to Rev. G. Chopourian	Rev. Vertanes Kalayjian	382-383
- An open letter to Rev. G. Chopourian	H. Mekhitarian	384-385
- Chic Bolshevik Pundits . . . and A. Baliozian	Rev. Vertanes Kalayjian	386-390
- Ա. Ցակորի Ներսէն		391-395
- Ամառնային Ռւսում եւ Աշխատանք		395
- Ցանկ՝ Կիւպէնկեան Մատենադարանի կողմէ ստացուած գրքերու	Սահակ Գալայնեան	396




- 20 Սեպտեմբերի 1993 Ս. Էջմանձին խթանիքը Արք. Մարտիրոսի, Երևանիմի
Ա. Շարք Զարէն Աչշ- Զատէն Արք. Զիշմանամ, Տ. Տիրայը Արք. Մարտիրոսի, Երևանիկան, Կատարիարք Ս.
Պատրիարք Տ. Թորգում Արք. Մանուկիան, Վեհ. Հայրապետ Տ. Վաղեն Ա., Ա. Պողոս Պատրիարք Տ.
Գարեգին Արք. Գաղամնան, Տ. Ցուսիկ Արք. Ասմիրիան, Վեհ. Հայրապետ Տ. Վաղեն Արք.
Բ. Շարք Զարէն Աչշ- Տ. Տիրայը Արք. Կիրիլիան, Տ. Արմեն Նոզ. Պետրիան, Տ. Խաչակի Արք.
Պարսմանան, Տ. Գրիգորի Արք. Բռնիշիարքի, Տ. Ներսես Արք. Պօղապատիան, Տ. Գիւտ Արք.
Նազգաշան, Տ. Գերոգ Նոզ. Մերայուանան, Տ. Գարեգին Արք. Ներսեսանի, Տ. Գրիգոր Փափագնան,
Տ. Անկան Նոզ. Գալիսիան, Տ. Յովսան Արք. Տերէրիան
Գ. Շարք Զարէն Աչշ- Տ. Պարքի Նոզ. Մարտիրոսի Շահպատիան, Տիար Գրիգոր
Խանիքան, Տիար Պիոս Յակոբիան, Տիար Ռաֆայէլ Պապան



- 14 Սեպտ. 1993, Ներսոյեան Սրբազնի փոխադրեալ դագաղը
Ս. Յակոբայ Տաճարի Ատեանին մէջ



- 14 Սեպտ. 1993, Ներսոյեան Սրբազնի դագաղը Ս. Յակոբի Գաւհիքը



- 14 Սեպտ. 1993, Ներսոյեան Սրբազնի դագաղը
մեռելակառքի մէջ Վանքի դոռություն
digitised by A.R.A.R.®



- 14 Մեպտ. 1993, Ներսոյեան Սրբազնի քաղմանական բափօքը
դեպի Ա. Փրկիչ Գերեզմանատուն



- 14 Մեպտ. 1993 Ներսոյեան Սրբազնի գերեզմանին վերեւ շուրջառը տարածուած,
"Փառակ Թագծուն" երգուած ժամանակ



- 14 Սեպտ. 1993 Ներսոյեան Արքազանի գերեզմանի հողի օրինութիւնը



- 14 Սեպտ. 1993, Ներսոյեան Արքազանի Հոգհնաշը Վանքի Սեղանատան մէջ
digitised by A.R.A.R.®



- 14 Սեպտ. 1993 Տնօրինելք նորոգեալ Պարտիզարադի



- 14 Սեպտ. 1993 Տնօրինելք Պարտիզարադի - Եկեղեցական և ժողովուրդ




- 14 Սեպտ. 1993 Տնօրինելք Պարտիզարադի - խմբանկար հիւրերով



- 14 Սեպտ. 1993 Տնօրինելք Պարտիզարադի -
Տ. Խաժակ Արք. Պարսամեան, Տ. Վաչէ Արք. Յովսէփիսան, Տ. Թորգոմ Պատրիարք, Տ. Դաւիթ Արք.
Սահակիսան, Տ. Յուսիկ Եպա. Պաղտասեան, Տ. Սեւան Եպա. Գևորգիսան
digitised by A.R.A.R. @ Երևան



- 14 Սեպտ. 1993, Տնօրինելք Պարտիզարադի - Հիւրասիրութիւն



- 14 Սեպտ. 1993 Տնօրինելք Պարտիզարադի -
Հայկական Խաչքար, յատակին արձանագրուած՝
"Հայադրոշ Դրօշեալ Խաչքարս կանգնեցալ ի նորոգեալ
Պարտիզարադ Ս. Յակովլյաջ Վամուցս Սրուսադէմի
Պատրիարքութեան Տեառն Թորգումայ ի Յիշատակ համայն Միարամից
ի Պատրիարքութեան Տեառն Թորգումայ ի Յիշատակ համայն Միարամից
Ս. Աբովյան ի բուհին Հայոց Իննիք 1993"



- 14 Սեպտ. 1993 Տեղինէք Պարտիզարադի - Մաղթկներ եւ Խաչքար



- 14 Սեպտ. 1993, Տեղինէք Պարտիզարադի Ընդհանուր Տեսարան
digitised by A.R.R.®

ՆՈՐՈԳԵՑՄԱՆ ԵՒ ԿԱՀԱԻՈՐԵՑՄԱՆ
 ՊԱՐՏԻԶԱԹԱՆԴ ԿՈՉԵՑԵԱԼ ԲԱԱ-
 ԿԱՐԱՆՔՆ ՄԻԱԲԱՆ ՎԱՐԴԱԿԵ-
 ՏԱՅՆ ՄՐԳՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ԾԱԽ-
 ԻՆՔ Ս. ԱԹՈՌՈՅՑ ԵՒ ՆՈՒԿԻՐԱ-
 ՆՕՔ ԶԱԻՆԿԱՑ ԱԶԳԻՆ ՀԱՅՈՑ
 Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՈՒ
 ԹՈՐԳՈՄԱՅ ԱՐՔ. ՄԱՍՈՒԿԵԱՆԻ
 ԱՀԱՐՏԵԱԼ Ի ԹՎԻՆ ՀԱՅՈՑ
 ՌԵԽԲ ԵՒ ՏԵԱՌՆԱԿԱՆ 1993

- Պարտիզաքաղաքական մուտքին Արձանագրութիւնը.

"Նորոգեցան եւ Կահաւորեցան Պարտիզաքաղաք կոչեցեալ բմակարանքն Միարան Վարդապետացն Արքոց Յակոբեանց Սահիկ Ս. Աթոռոյս եւ Առաջին Պատրիարքութեան Տեառն Թորգումայ Արք. Մասուկեանի Ահարտեալ Ի Թվին Հայոց Ռեխբ ԵՒ Տեառնական 1993"



Սենեակս այս ի Պարտիզաքաղաք նորոգեցաւ Առաջին Պատրիարքութեանց Նկեղեցոյ Հիւսիսային Ամերիկայի Արքեպիսկոպոս Թեմին - 1993

2. Տօլորիս Զօհրապի ի յիշատակ Յահատակ Հայոց Գրիգոր Զօհրապի եւ Մօրմ Գլարայի - 1993



3. Ա. Սարգիս Հայց. Եկեղեցւոյ Կիւլպէմկեան
կտակի ի Լոմտոն, ի յիշատակ
Գալթւստ եւ Նուարդ Կիւլպէմկեանի - 1993



4. Նրանուի Աբրահամեանի Ուստր Քաղաքի
ի յիշատակ Գալթւստ եւ Վարդգես Խորենացի - 1993



- 15 Սեպտ. 1993 Պարտիզաքաղաքայի նաշկերոյթ - ժառ. Սաներ կ'երգեն "Սիրտ ի Սիրտ եւ ծեռն ի ծեռն" բայլերգը



- 15 Սեպտ. 1993 Պարտիզաքաղաքայի նաշկերոյթ, ըմբիկանուր սրահը
digitised by A.R.A.R.®



- 15 Սեպտ. 1993 Ճաշկիրոյթին խօսողներ
1. Տ. Յուսիկ Եպս. Պաղտասեան (Հանդիսավար)



2. Տ. Սեւան Եպս. Ղարիպեան
(յանուն Ս. Յակոբեանց Միարանութեան)



3. Տ. Դաւիթ Արք. Սահակեան
(Ատեմապետ Յամձմախումբի)
digitised by



4. Տ. Վաչէ Արք. Յովսէկիեան
(Առաջնորդ Հիսո. Ամերիկայի Արքութեան թեմին)
A.R.A.R.®



5. Խաժակ Արք. Պարսամեան
ազնուրդ Հիւս. Ամերիկայի Արքեպիսկոպոս Թեմին



6. Տիար Ասպետ Զաքարիան
(յանուն Թեմական Խորհուրդի Արքեպիսկոպոս Թեմին)



7. Տիար Պատրիարք Մանուկեան
digitised by A.R.A.R. @



- 14 Օգոստոս 1993, Սարկաւագի Զեռնադրության - Զախէն Աշ--

Տ. Թորգոմ Պատրիարք, Տ. Վանիկ Վրդ. Մանկասարեան (Պատարագիչ), Տ. Դավիթ Արք. Սահակեան (Խարտագիլակ), Կիսասարկաւագներ՝ Աւետիք Դարբինեան, Սարգիս Գասապեան, Գևորգ Պապախանեան, Նորայր Զահարեան



- Զախէն Աշ-- Նորայր Արք., Գևորգ Արք., Տ. Բագրատ Արք. Պուրմելեան, Տ. Թորգոմ Պատրիարք, Աւետիք Արք., Սարգիս Արք.



պատմբը 1993, Ս. Էջմիածին Մատուռին մէջ,
պատմի Տ. Գալուստ Քիմյ. Դարրիմեանի.
Այս Ս. Համբարձում Վրդ. Քէշիշյան, Տ. Թորգոմ Պատրիարք,
իր Արք. Սահակյան (Խարտավիլյան), Տ. Գուսան Վրդ.
և (Խատարագի), Տ. Բագրատ Արդ. Պուրճէբան
կիրակայ) և Աւետիք Արկ. Դարրիմեան



- Օծումն Քահանայութեան Տ. Գալուստ Քիմյ. Դարրիմեանի,
Ս. Էջմիածին Մատուռին մէջ, 4 Սեպտեմբը 1993



- Աչէն Զախ - Տ. Գալուստ Քիմյ. Դարրիմեան,
Անդրամիկ Պատարագ, 8 Հոկտ. 1993,
Տ. Թորգոմ Պատրիարք, Տ. Բագրատ Արդ. Պուրճէբան
diigitised by A.R.A.R.®

